


My Deeply

Deepest Regards to you all



1911



Հ-1(9k.542)
Հ-79

24 JAN 2006 2011

ՀԱՍԿՐԱՎԻՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՏԱՐ, թիւ 2

Ա Տ Ո Մ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

ԳԻՒՅԵՐ ՄԵՐ ՄՇԱԿՈՅՑԻ ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

ՊԵՏՄԵՆԸՆ ԵՎ ԳՐԱԴՐԱՑԵԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒԹՅԻՆ

1. ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
2. ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆԸ
3. ԱԶԳ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵՐԸ
5. ԲԱՐԵՓՈԽԵԼԻ ԿԵՏԵՐԸ
6. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՅԵՆԸ ԵՒՆ.

9 (47-325)

Ա - 81

այս.

Ա Տ Ս Ս

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

ԳԻԾԵՐ ՄԵՐ ՄՇԱԿՈՅՑՔԻ ՊԱՏՄՈՒԹԵՆԸՆ

ՊԱՏՄՈՒԹԵՆ ԵՎ ՔԵՆԱՐԴԱՏԱԿԱՆ ՈՒԽՈՒՄՆԱՍՏՐՈՒԹԻՒՆ

1807
30469 3196

218


1. ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
2. Ի՞նքուս ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԻԱՐ-
ՔՈՒԹԻՒՆԸ
3. ԱԶԳ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄՆ
ՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻԾԵՐԸ
5. ԲԱՐԵՓՈԽԵԼԻ ԿԵՏԵՐԸ
6. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՁԵՆԸ

Հրատակութիւն

Աբժեկի գլուխը բանական գրավածառնութիւն

Ա. ՊՈՂԻՄ

1914



ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Այս աշխատութեան նշանակութիւնը բովանդակութեան ծանօթանալէ յեռյ միայն կը յայնալի:

Եւ ինձի կը բուի թէ նոր է իր տեսակին մէջ:

Պատրիարք, Պատրիարքան, Ազգային իշխանութիւն, Սահմանադրութիւն—իրենց ծագումովն ու պատմութիւննը դեռ եւս մուրի ու խորհրդաւորութեան մէջ մնացած զաղացած զաղացած են, նոյն իսկ մշաուրակուն սուտա մեծամասնութեան համար:

Սահմանադրութեան կամ նայ. Շերին ինքնուժառութեան օրէնքի ծագման մասին իիչ ու այս պատմական ուսումնասիրութիւններ կան, բայց առող առելի դէպէնու պարզ շարայարութիւն, պատմութիւններ են, եւ ոչ հնադատական ուսումնասիրութիւն:

Ազգային օրէնքի հաստառութեան եւ պետութենէն վաւերացման թուականներէն, 1869—63էն ի վեր յանախ է յուզուած թերութիւններու ու վերաբենութեան հարցը: Քանից թէ՝ վերաբենութեան ուռութիւնն է տրուած եւ թէ՝ բարեփոխութեան նախազգեր են առաջարկուած. բայց գրեթէ չկայ. կամ գեր յայնի չէ՝ ոչ մէկի նիմնական հնադատութիւնն ու պատմաքանութիւնը:

Եթէ իմ այս աշխատութիւնը լրիւ գործ մը չէ, զեր իբրև առաջին փորձ, վերլուծաբար լոյս աշխատն կը բերէ. Սահմանադրութեան կամ Օրէնքի խրագիրներու նետեւած ու պատսպանած ուղղութիւնն ու սկզբունքները, Պոլական Պատրիարքական իշխանութեան ազգային ու եկեղեցական աւանդութիւններու եւ բարենու հակառակներ, բռնազրուիկ ներմուծութիւն ու վեճասկարութիւնը, հայ նոգեւորականութեան կողմէ սիսդեմադիկ կերպով լատինական բարենու եւ օրէնքներու ներմուծութիւնը:

Յանկայի էր որ այս առաջին փորձը գրգիռ ըլլար պատմութեան մասնագիտաբար հնետեղներուն առանձնապես կանգ առնենու. այս երեսներուն վրայ եւ մասնաւոր աշխատասիրութեամբ ու բազմարի փասերով նրապարակ դրսէին պատմական կամ յուղութիւնները:

Այս ցանկութիւնը՝ կրօնական կամ եկեղեցական խնդիրներ ստեղծելու, արծարձելու համար չէ՝ Քնիակառավարք: Միակ մխիթարութիւնը ու արդէն ունինք, այն է որ այլ եւս կրօնական—դաւանական խնդիրներու, վեհերու ըշանք փակուած պիտի համարեն մեր ազգին համար:

Բայց անմրածես է որ ազգային զոյութեան պատսպանութեան համար նոգեւորականութեան ունեցած գերի մասին նախապատրութեներ փեռուին ու զառն իրականութիւնները մերկացուին: Անմրածես է որ Հայութանեայց Եկեղեցի անոնու կուրծք ծեծողներուն նոգեւորականութեան ու անոնց

պատասխներուն կեղծիք մերկացուելով, ժողովրդական բոլոր խաւերն ալ համոզուին թէ նոգեւորականութիւնը ի՞նչ դաւադրական դեր է; կատարած Հայ Եկեղեցին դէմ:

Անհրաժեշտ է որ առանձնապէս բնույին պատմական փասերը, պարզելու համար անձիսէի իրականութիւնը թէ վերջին դարերուն, երբ Պարսկական ժրապետութեան տակ հշմածնական-Կարողիկոսական արոռը, Թթվական ժրապետութեան տակ Պալսի պատշաճութեան ու Սար Կարողիկոսութեան արոռուներ իրաւու ձեռքէ կը յափասակին, Հայրենիքի մէջ անէ՛ք բողոքած ժողովուրդը խմբովին մահմէտականութիւնը բնիունելով կը սփառուէ կրօնափիսութեամբ իր գուշն ազատի: Անհրաժեշտ է պարզել որ այսու Հայուսանի մէջ մահմէտական Հայերը բուռով կրթեապէս աւելի շատ են բնի ժիշտունեայ Հայերը, եւ հետեւարտ ազգային մէծամասնութիւնը աւելի մահմէտականութեան մէջ է՝ բնի ժիշտունեայ Եկեղեցին, ուսի եւ այդ մէծամասնութիւնը ազգային տեսակէու վերջնական կորուսէ ազատէլու համար միակ դարձան է բաժնեկ ազգութիւնը կրօնէն, ևսնելի այն առասպելը կամ նախապատրումը թէ Եկեղեցին է որ պահեր է ազգութիւնը:

Եմ նիւրէ դուռ էին այդ հարցերը: Ես զանոնի օօօպիեցի այն չափով որ համոզու զրյանայ, թէ Գում-Դարուի Պատշաճաւանը ազգի մէծամասնութեան հիմնարկութիւնը չէ՝, թէ Մահմանադրութիւն կոչուած օրէնիք կրօնական կամ Եկեղեցական առանձնաւորունիւմ մը չէ՝, այդ զու ներքին հիմնավարութեան բնական իրաւուն, թէ այդ իրաւունը ո՞չ 1860ին եւ ո՞չ 1863ին է հաստատուած՝ այլ երես դարերու ժողովրդական պայմանով ժառանգուածն է որ օրէնիք ձեւ է սասցեր, թէ այդ իրաւունը ազգային բլաւու համար Եկեղեցին ու Եկեղեցականի վարագոյրը վար առնելով՝ առանց դրանական իրաւութեան, ազգի բոլոր հաստածները զու ներքին մասնորի (շալտու) եւ լարակից հիմնարկութիւններու ընթց բոլոր հրանական ս նիւրածութիւն մը է, թէ այդ աննամեռութիւնը մէր նախորդ սերունդները աւելի յար էին զգացած ու զարափարը նուրազործելով, միուրեան իրազրծումը մէջի ձագու էին իրեւ ժառանգութիւն:

Ժամանակ է որ այս հարցերը լուրջ ու բարգմանորմանի ուսում նախրութեամբ նախարակ դրուին ու ընդհանուր ժողովրդական համոզում, սեփականութիւն զառնան:

Երկու առջ առաջ լոյս տեսաւ Կովկս սեցի Պ. Ա. Սարովիանեանց մէկ աշխատութիւնը՝ որ պատմական հառաքոյր մըն է Հայկական Հարցի եւ որուն կցուած է հաւել Ազգ. Սահմանս դրութիւնը: Իրեւ դիւտապհատական իրազանութիւններու հառաքոյր մը, այդ աշխատութիւնը իր արձէն ունենալով հանդեռձ. ինձի կը բուի թէ մէծազյն սխալն է այդ պատմութիւնը կապէլ Սահմանադրութեան Թուրքիոյ ազգային իննանդարութեան օրէնիք եւ հիմ նարկութիւններուն ենք, ինչպէս չափի կրօնային կցել Կովկասի Հայոց ազգային իննանդարութեան օրէնիք՝ Պոլօէնիան:

Երէ Հայկական Հարցը ծննդու է նաղամացիական-նաղամական տարական իրաւուններու, ազգային գոյութեան, այդ իրաւուններու գոյու-

թեան պատասխութեանը եւ նուաննան ուժը պէտք է փնտուի հաղախական նիմ նարկութիւններու, կազմակերպութիւններու մէջ եւ ո՞չ թէ կուլտուրական հաստատութիւններու մէջ: Այս տեսակէտէն առաջնորդուելով, Պ. Սարովիանեանցի աշխատութիւնը չի ներկայացներ պատմական-զիսական առ ճանիքներ:

Իմ նենդատական տեսութիւններու ընթացին, կրիմած եմ որ այս տէխատութեան մէջ յայտնուած մտերը ո՞չ իմ ամբողջական համոզում ներս եւ ձգում ները կը ներկայացնեն, եւ ո՞չ այլ պատկանած կուսակցութեան, Հ. Յ. Դաշնակցութեան հայեացնները: Իմ տեսութիւններու սամմանաւորուած են այս չափով՝ ինչ չափով որ կենարդեմ թէ նայկական մշակոյրի բնիանուր մակարդակի ու մայնուրիւնը կրեան բոյատել:

Կուսակցութիւնը չի կրնաւ անսարքեր մնալ ազգային մշակոյրի հանճուկի մէջ: Այդ կեանիքին հանճէպ կուսակցութեան դիրքը եւ կու տեսակ պատմանուրիւն կը բետքրէ:—Մէկ կողմէ ազդէլ բնաւութեան ընթացին վրայ, հարքէ ներքին զարգացման հանապարհ՝ համապատասխան հիմնարկութիւններու վերակազմութիւնովը, ազգային միուրեան իրազրծումին առանձին կողմէ այլ հիմնարկութիւններու մէջ գործու մասնակցութիւններուն խոյ տարով՝ միմ ներ իր խակ նախաձեռնութեամբ իր սեփական կրական հիմնարկութիւնները, անկախ ազգային պատօնական հաստատութիւններէն:

Այս ալ առանձինն նիւր է կուսակցական զրականութեան համար, որ կարօս է մասկուելու, վերջնականապէս ոռուելու համար Կուսակցութեան դիրքի սահմանները դէայի ազգային հիմնարկութիւնները եւ սեղծելու համար ուրոյն կրական ծրագրը ու հաստատութիւններ:

Այս գանիւրիւնը, սակայն, չեն խանգաւեր իմ այս աշխատամիխ հաստարկութիւնը, որ նուիրուած է անիսիր բոլոր ողջամիխ հայ մասնակցութեան համար գասերուն, եւ նկատի ունի միայն օրուայ անմ իշական անհրաժեշտութիւններ:

ԱՏՈՄ

Ա. Պոլիս, 5 Ապրիլ 1914

ԱԶԳԱՅԻՆ ՍԵՀՄԱՆ ԱԴՐՈՒԹԻՒՆ

Կ. Ա. Ս.

“ՊԵՏՐԻԱԲ-ՔԱՐԱՅԻ ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ”

Աչքի առջեւ ունիմ 1863ի Ազգային Սահմանադրութեան հայերէն և հայատառ թուրքերէն բնագիրը, որ Պատրիարքարանի պաշտօնական հրատարակութիւնն է:

Այս բնագրին սկիզբը կայ Հիմնական Սկզբունքներ կոչուած մաս մը, որուն ճակատը գրուած է «Նիզամնամիկի Միլլերի Էրմենեան», — «Հայ Ազգի Կանոնադրութիւն»: Բայց գրուած հայերէնն է «Ազգային Սահմանադրութիւն» Հայոց», որուն չի համապատասխանեթ թրքերէն ասսոացի թարգմանութիւնը:

Այս թարգմանութիւնը ոչ միայն չի համապատասխանեթ հայերէն բնագրին, այլ և Պետութենէն հաստատուած ու Բ. Դոնէն հաղորդուած Սահմանադրութեան մասն ալ չի կազմեր:

Կանոնադրութիւնը՝ որ մտցուած է Պետական օրինագրերու երկրորդ հատորին մէջ, ո՛չ մէկ ընդհանուր վերտառութիւն չի կրեր և միայն ցուցուած են գլուխներու բաժանումները, իսկ նոյն հատորի 938րդ էջը՝ «Ընտրութիւն Պատրիարքի» գլուխն կը սկսի: Օրինագրքի կամ հատորին վերջը գրուած ցանկի մէջ ալ «Հայոց Պատրիարքարանի Կանոնադրութիւնը» անոնով է նշանակուած:

Ակներեւ է ուրեմն որ Պետութենէն հաստատուած եւ չհաստատուած մասերու թուրքերէններուն միջեւ ալ Սահմանադրութիւն բարը կամ բացատրութիւն գոյութիւն չունի:

Պետութեան համար այս օրէնքը, կամ Կանոնադրութիւնը Հայոց Պատրիարքարանի, առ առաւելն թուրքիոյ հայ ազգի կանոնադրութիւնն է:

Իւրաքանչիւր օրէնք իր բովանդակութեամբ կը բնորոշուի: Այս տեսակատէն՝ մեր Ազգային Օրէնքը կամ Կանոնը՝

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Կ Ա. Մ

“ՊԵՏՐԻԱԲՔԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ”

Աչքի առջեւ ունիմ 1863ի Ազգային Սահմանադրութեան հայերէն և հայատառ թուրքերէն բնագիրը, որ Պատրիարքարանի պաշտոնական հրատարակութիւնն է:

Այս բնագրին սկիզբը կայ Հիմնական Սկզբունքներ կոչուած մաս մը, որուն ճակատը գրուած է «Նիզամնամեհի Միլլերի էրմէնեան», — «Հայ Ազգի կանոնադրութիւն»: Բայց գրուած հայերէնն է «Ազգային Սահմանադրութիւն Հայոց», որուն չի համապատասխանեթ թրբերէն առաջի թարգմանութիւնը:

Այս թարգմանութիւնը ոչ միայն չի համապատասխաներ հայերէն բնագրին, այլ և Պետութենէն հաստատուած ու Բ. Դոնէն հաղորդուած Սահմանադրութեան մասն ալ չի կազմեր:

Կանոնադրութիւնը՝ որ մացուած է Պետական օրինագրերու երկրորդ հատորին մէջ, ո՛չ մէկ ընդհանուր վերասութիւն չի կրեր և միայն ցուցուած են գլուխներու բաժանումները, իսկ նոյն հատորի 938րդ էջը «Ընտրութիւն Պատրիարքի» գլուխն կը սկսի: Օրինագրքի կամ հատորին վերջը գրուած ցանկի մէջ ալ «Հայոց Պատրիարքարանի Կանոնագրութիւնը» անունով է նշանակուած:

Ակներեւ է ուրեմն որ Պետութենէն հաստատուած եւ հաստատուած մասերու թուրքերէններուն միջեւ ալ Սահմանադրութիւն բառը կամ բացարութիւն գոյութիւն չունի:

Պետութեան համար այս օրէնքը, կամ կանոնադրութիւնը Հայոց Պատրիարքարանի, առ առաւելն թուրքիոյ հայ ազգի կանոնագրութիւնն է:

Խւրաքանչիւր օրէնք իր բովանդակութեամբ կը բնորոշաւի: Այս տեսակէտէն՝ մեր Ազգային Օրէնքը կամ կանոնը՝

հիմնած ըլլալով՝ հանդերձ սահմանադրական սկզբունքներու վրայ, զուտ սահմանադրական-վարչական հիմքը դնող հիմնական օրէնքը չէ:

Թաղաքական լեզուի մէջ Սահմանադրութիւն բառը ընդունուած է իր բացարութիւն պետութեան մը, ժողովուրդի մը, երկրի մը, ազգի մը կազմակերպման հիմնական օրէնքը:

Այն օրէն՝ երբ սահմարձակ միապետներու, միապետութիւններու գէմ ժողովուրդները կախ մղելով, զատակարգերը միապետէն կամ միապետութենէն խլեցին կարդ մը իրաւունքներ, իշխանութիւնը բաժնեցին միապետութեան եւ իրաւասիրած դասակարգերու միջեւ, այդ բաժանումը կամ իրաւատիրութիւննը, փոխ-յարաբերութիւնները, անոնց սահմանները որոշող հիմնական օրէնքներ դժուեցան, որոնք յատկանչուեցան Սահմանադրութիւն բառով:

Ընդունելով որ ազգի մը քաղաքակրթական-կրօնական կեանքի վարչութիւնն ալ կը կազմէ Պետութեան քաղաքական յօրինուածքին մէկ մասը, ընդունելով որ այդ վարչութիւնը կամ ըսենք նոյն իսկ իշխանութիւնն ալ կրնայ միապետական, սահմարձակ կամ սահմանաւորեալ—սահմանադրական ըլլալ, ինչպէս եղած են Պատրիարքարաններու կամ Պատրիարքներու հեղինակութիւնը, երբ այդ սահմարձակութիւնը, այդ միապետութիւնը սահմանափակող, իշխանութիւնը քածնող կամ չեղորացնող իրաւունքներ կը խուսին՝ ինչպէս եղած է զարձեալ Պատրիարքարաններու, Պատրիարքներու մասին, ընական է՝ որ իշխանութեան, հեղինակութեան այդ բաժանումը կամ չէզորացումը որոշող, սահմանաւորող, հիմնական օրէնքն ալ կոչուի Սահմանադրութիւն, իսկ աէժմը՝ սահմանադրական:

Բայց մեր Սահմանադրութիւն կոչած Ազգային Օրէնքը կամ կանոնադրութիւնը հաղիւ թէ կարելի է համարել այդպիսի հիմնական օրէնքի մը խմբագրութիւնը: Ան կազմուած է ա'յն ոգիով ու զօրութեամբ՝ թէ արդէն հիմնական օրէնքները, Սահմանադրութիւնը էապէս գոյութիւն ունին: Իսկ այդ գոյութիւն ունեցածն ալ կարելի է համարել այն հիմնական

սկզբունքներն ու պատմութեան ընթացքին ազգին նուածուած իրաւունքները, որոնք մաս չեն կազմեր թուրքերէն ընազքին:

Թերեւս շատերու համար մեր Ազգային Սահմանադրութիւնը խառնուրդ մըն է հիմնականի ու կազմական կանոններու եւ խկազէս այդ խառնուրդն աստիճան մը գոյութիւն ունի: Բայց հիմնականին պատկանող չնչին խառնուրդը ապահովաբար հետեւանք է առանձնապէս ինամուած խմբագրութեամբ վաւերացեալ Սահմանադրութեան մը չգոյութեան:

Թէ ինչո՞ւ այզպէս է եղած, ինչո՞ւ հիմնական օրէնքները առանձնապէս չեն կազմուած: Այդ մասին մեզ աւանգուած ոչինչ չզիտենք: Եւ այս անոր համար որ Թուրքիոյ Հայոց ո՛չ միայն մեր՝ Ազգ, Կանոնագրի բազմակողմանի լուրջ ուսումնասիրութիւնն ու համապատասխան պատմութիւնը կը պակսի, այլ եւ չկան կամ մեզ ծանօթ չեն յիշատակազիրներ շարք մը իրագարձութիւններու, փաստաթուղթեր՝ որոնց վրայ հնարաւոր ըլլար ձզպատապէս հիմնաւորել անսութիւնները:

Սլայուանեան (Ծննդարձ. Օրացոյց Ս. Փ. Հիւանդանոցի, 1910) իր պատմական տեսութեան մէջ մեր Ազգ. Օրէնքի շարք մը թերութիւնները, սրբագրութիւնները, ապա ուրեմն հիմնական օրէնքներու եւ կազմական կանոններու խառնուրդը կը վերագրէ պետական ա'յն շրջանի տրամադրութեան, օրէնքի հիմնուած թուականներու, 1860-1863ի ոգիին՝ որ ըլլալով միապետական, չէր կրնար հաշտուիլ սահմանադրական կարգերու հետ: Անշուշա այս պարզ ննթագրութիւն է:

Եթէ Բ. Դուոր որոշ բացատրութիւններու, օրինակ, Սահմանադրութիւն, սահմանադրականութիւն բառերու գէմ ըլլար, եւ կամ յեւ կ'լլայի կասկածանքով ու հաւանականութեամբ այդ բառերու գործածութիւնը անյարմար գատուէր, իմ կարծիքով, ո՛չ մէկ անպատճառութիւն եւ գժուարութիւն, ընդգիւտ թիւն չէր ներկայացներ «հիմնական օրէնք», «հիմնական կանոններ» բացատրութեան գործածումը, ուստի եւ օրէնքի ըստ այնմ խմբագրութիւնն ու գասաւորումը: Այզպէս վարուելով, թէեւ Սահմանադրութիւն բառը գործածուած չէր ըլլար, բայց հիմնական օրէնք բացատրութիւնը

ատոր կը փոխարինէր, պաշտօնական լեզուի մէջ կը մանէր եւ դասաւորումը բնական կ'ըլլար:

Լուսաբանող արձանագրութիւններ չունենալով, կրնայինք օգտուիլ օրէնքի խմբագրութեան մէջ պաշտօնական կամ անպաշտօն դործնական մասնակցութիւն ունեցող, եւ կամ անոնց շատ մօտ անձնաւորութիւններու բերանացի վկայութիւններէն, յուշակետրերէն:

Տարսրազգաբար զեռ կը տակախն այդ կարդի վաւերական վկայութիւններ, հաւաքածոններ, հրատարակութիւններ:

×

Ես կը կարծեմ թէ, ընդունելով որ օրէնքի հաստատութեան թուականին, պետութիւնը՝ իբրեւ բացարձակ միապետութիւն, հեշտութեամբ չպիտի հաւանէր Սահմանագրութիւն բարին գործածութեան, բայց աչքի առաջ ունենալով որ նոյն բացարձակ միապետական կառավարութիւնը թույլատրած է հպատակ ոչ-մահմետական ազգերու ներքին կեանքի ինքնաշարութեան համար էադէս սահմանագրական կարդերու օրէնսդրութիւնը, որ նոյն ժամանակի զեկավար պետական գործիչները՝ Բէշիտ, Թուատ եւ Ալի փաշանները շատ աւելի լայնամիտ էին կամ կ'ուզէին երեւալ հպատակ ազգերու հանդէպ եւ այն ժամանակի պայմանները շատ աւելի նպաստաւոր էին քան այժմ, անկարելի չպիտի ըլլար այդ նոյն կառավարութեան ընդունիլ տալ օրէնսդրուած կարգերու յատկանիքը՝ Սահմանադրութիւն բարի գործածութիւնը: Դժուար չպիտի ըլլար մանաւանդ, այդ բառին՝ հիմնական սկզբունքներու թուրքերէն թարգմանութեան, այսինքն պաշտօնական բնագրին մէջ ներմուծումը:

Այս նկատումներով, մենք կը մզուինք ենթագրելու թէ օրէնքի հայերէնի ու թուրքերէնի թարգմանութեանց մէջ եւ զած տարրերութիւնը աւելի մտավախութեան արդիւնք է, քան պետական լուրջ ընդգիրութեան:

Օրէնքի, այսինքն Սահմանագրութեան խմբագրիչ կազմը՝ որ Խառն Յանձնաժողով մըն է եղած, կէսը Պատրիարքարանէն եւ կէսը Բ. Դուռնէն ընտրուած, սակայն բոլորն ալ չա-

յերէ բաղկացած, մեզ չի կրնար կասկածիլ տալ որ օրէնքի բնագիրը հայերէն է խմբագրուած եւ թուրքերէն թարգմանութիւնն է վաւերացման ենթարկուած. հետեւաբար թարգմանութիւնը հայերէն բնագրին պիտի հպատակէր, բնագրին հաւատարիմ պիտի մնար՝ եւ ո՛չ թէ բնագրիը թարգմանութեան:

Այդպէս է եղած Յունաց Պատրիարքարանի օրէնքը: Այդ օրէնքի յունարէն բնագրին թուրքերէն թարգմանութեան հաւատարիմ մելալուն այնքա՞ն է հոգ տարուած, որ զանազան զլուխներու վրայ առանձնապէս յիշատակուած է յունարէն բնագրէն վաւերական թարգմանութիւն ըլլալը:

Ամէն պարագայի մէջ, ինչ որ ալ ըլլան մնր նկատած տարբերութեանց պատճառները, մինչեւ միջազգային բանակցութեանց լեզուին մէջ ընդունուած «Հայոց Սահմանագրութիւն» յատկանունը այնքա՞ն է կրնուեր եւ գործածուեր աւելի քան կէս գարէ ի վեր, որ թղթի վրայ տարբերութիւնը էապէս ջնջուած է եւ «Սահմանագրութիւն» յատկուոչումը նուիրագործուած եւ քաղաքացիական իրաւունք է ստացած:

Աակէ զատ, այս ներքին ինքնավարական օրէնքը դարերու ընթացքին հայ ժողովրդի նուածած բնական իրաւունքը ու նուիրագործումն ըլլալով, այդ օրէնքին հիմնակոն եւ կազմական մասերու խմբագրութիւնը կամ ամրողականութիւնը ինչքան ալ թերութիւններ ունենան, էու թիւնը անբռնաբարելի է, ուստի եւ հայ ժողովուրդը լիակատար իրաւունքը ունի իր օրէնքի «Սահմանագրութիւն» յատկորոշումը պահպանելու, պայմանաւ որ պետական Սահմանագրականութեան այս շրջանի մէջ սրբագրուին տարբերութիւնները եւ դարմանուին թերութիւնները եւ եթէ մենք այսքան կանգ առինք այս պարագաներուն կամ տարբերութեանց վրայ եւ գեռ եւս մեր ուսումնամասիրութեանց ընթացքին պիտի զրադինք, մեր նպատակն է միայն վերլուծումներու միջոցով հարթել ճանապարհը սրբագրութեանց ու լրացումներու:

Եւ աբգէն օրէնքի մէջ գոյութիւն ունեցող թարգմանական տարբերութիւնները միայն Օրէնքի այս որոշիչ անուա-

նումին մէջ չեն: Ինչպէս ըսինք, առիթը պիտի ունենանք ցոյց տալու որ մեր այն շրջանի գործիչներուն համար այդ կարգի զանցառութիւններ կամ շեղումներ ինքնաթոյլատու են եղած օրէնքի կարգ մը կէտերու մասին ալ, որոնք անկասկած վնասած են օրէնքի կիրառութեան ընթացքին:

Այս զանցառութիւնները կամ շեղումները անշուշտ չարամտութեամբ չեն եղած: Կասկած չկայ որ անոնք թէեւ կատարուած են մտավախութեամբ՝ այլ գաղափարական յատուկ բարեմտութեամբ մը, որ ուրիշ բան չի՝ կրնար ըլլալ, բայց եթէ կազմել տալ ազգային մայնուրիւնը հայերէն բարզմանուրեան իմաստովը և՛ ո՛չ օրէնքի պաշտօնական տառական ըմբռնումովը:

Սակայն նոյն նպատակին համելու միջոցն ու ճանապարհը այդ չէր: Ու այդ սխալն է որ բնականաբար իրեն հետ բերած է ձախող հետեւանդներ:

2.

ՊԵՏՄԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԴԱՑՈՒՄՆ

Քիչ առաջ ըսի որ Աղքային Օրէնքը աւելի ճիշդը՝ արդէն գոյութիւնը ենթադրուած Սահմանադրութեան վրայ կրթնող օրէնսդրութիւն է:

Եւ արդարեւ այդ Սահմանադրութիւնը իրապէս, գոնէ կեդրոնը, Պատրիարքարանի շրջափակին մէջ շատոնց գոյութիւն ստացած է եղեր: Այդ սահմանադրականութիւնը 17րդ դարու առաջին կէսէն, 1641ական թուականներէն է գոյութիւն ստացեր նոյն իսկ գրաւոր, պետութենէն ընդունուած ու ճանչցուած կերպով:

Այդ սահմանադրականութեան սկզբանական ծագումը կը ձգտի Պատրիարքներու սահմանադակ իշխանութեան սահման դնել, Պատրիարքներու ընտրութեան մէջ մայրաքաղաքի հայ գաղութէն որոշ գասակարգի մը մասնակցութեան իրաւունքը ապահովել, իրաւունք մը որ ժամանակի ընթացքին կը զարդարաց եւ կը նուածուի կեանքի զարդացման հետ մայրաքաղաքի հայ առանձնանորհեալ կամ հարստացող, տիրող գասակարգերու կողմէ:

Պատրիարք կամ Պատրիարքութիւն հայ եկեղեցական կամ քաղաքական կեանքի, պատմութեան ծնունդը չեն: Հայ եկեղեցիի եւ քաղաքական կեանքի պատմական շրջաններուն մէջ այդպիսի հիմնարկութիւններ գոյութիւն չեն ունեցած:

Հայ քաղաքական կեանքի անկումէն, հայութեան բզիկ բզիկ յօշտուելէն յետոյ, անոր սարկական շրջանին, հետեւելով օտար եկեղեցիներուն, լատինականին եւ մանաւանդ յունականին, հայ հոգեւորականութեան կողմէ ստեղծուած պաշտօն ու հիմնարկութիւն է Պատրիարքութիւնը:

Ֆաթիհի կ, Պոլսին տիրելէն յետոյ, 1461ին մայրաքաղաքի մէջ հաստատուած Պատրիարքութիւնը իր էութեամբ Առաջնորդութիւն կամ եպիսկոպոսական թեմ միայն եղած է:

Փոքր Ասիոյ մէջ Օսմ. ափրափետութենչն առաջ, զանազան ժամանակներու մէջ հաստատուած են զանազան եպիսկոպոսական թեմեր կամ Առաջնորդութիւններ, որոնցմէ Կուտինայի եպիսկոպոսը օսմաննեան պետութեան ընդարձակման, առաջխաղացման հետ կը աեղափոխուի, և Քէօթահեայէն Պրուսա, Պրուսայէն ալ կ. Պոլիս փոխազրուելով ֆաթիէն կը ստանայ պատրիարքական ալտղոս և իբաւունք:

Այս տեղափոխութիւնը մէկ թեմի եպիսկոպոսի իր իսկ եպիսկոպոսական թեմի մէջ իր բնակութեան, աթոռի տեղափոխութիւնը չէ, այլ մէկ եպիսկոպոս՝ իրեն չպատկանող ուրիշ թեմի մը եպիսկոպոսական կամ առաջնորդական իրաւունքը գրաւելը, տիրանալը, աւելի ճշշգը շափշտակելն է, որովհետեւ բիւզանդական մայրաքաղաքի և իր արուարձաններու հայ գաղութը այդ ժամանակներուն կը պատկանէր կիլիկիան թեմին:

Եպիսկոպոսութիւնն ալ, ըստ եկեղեցական աւանդութեան ու կանոններու, եկեղեցական-վարչական նուիրապետութեան մէկ հեղինակութիւնն ըլլալով, եպիսկոպոսին իր թեմին հետ պակումը, ընտրութիւնն ու օծումը ենթարկուած է թեմական ժողովրդի ընտրութեանն ու Եկեղեցիի Պետի քահանայապետի կամ եպիսկոպոսապետի ձեռնադրութեան պայմաններուն և օրէնքներուն:

Կուտինայի Առաջնորդ Յովակիմ եպիսկոպոսի իրեն չպատկանող թեմի գրաւումը տեղի չէ ունեցեր այդ ընդունուած կանոններու և պայմաններու համաձայն, այլ իրագործեր է ֆաթիէի սուլթանական բարեհամութեամբն ու հրամանավը:

Պարզ է որ Յովակիմ եպիսկոպոս՝ փոխազրուելով Պրուսա, Սուլթան Մուհամմէտ Բ.ի մայրաքաղաքը, աշխատած է գրաւել ու վայելել անոր համակրութիւնը որոշ նպատակով, և յաջողեր է իր հաճոյակատարութեան վարձատութիւնը ստանալ յաղթողէն:

Որքա՞ն ալ սկս ըլլար ֆաթիէի ձգտումը Հայերը գրաւելու, կրօնի ազատութեան երաշխիքներ տալու, անոր քաղաքիտական նրբութիւնը չպիտի թոյլատրէր իրեն միջամտել

Քրիստոնեայ Եկեղեցիի մը ներքին կեանքին ու կազմին եւ իր կողմէ նոր կարգեր սահմանել, պաշտօններ բաշխել, եթէ այդ միջամտութեան խնդրանքը չդար ուղղակի նոյն Եկեղեցիի մէկ ղլխաւոր ներկայացուցչն:

Այդ պատրիարքական տիտղոսն ու հեղինակութիւնը այնքան օտար է եղած Հայերու համար որ, Յովակիմ եպիսկոպոսի կ. Պոլիս հաստատուելին յետոյ աւ, երկար ժամանակ գործածական չէ եղած ազգային տարեգրութիւններու մէջ, եւ միայն 1612էն կը սկսի իր իսկական կիրառութիւնն ու հեղինակութիւնը:

Ուրեմն մէկ դար ու կէս ժամանակամիջոց է պէտք եղեր, մինչեւ որ կ. Պոլիսի Պատրիարք տիտղոսաւոր առաջնորդութիւնը կրցեր են իրենց իշխանագիրական ձգտումները իրականացած տեսնել, ու զանազան առաջնորդութիւններ իրենց սորուագասել:

Յունականի հետեւողութեամբ, Յովակիմ եպիսկոպոսի սահմանութեամբ ու խնդրանքով, կայսերական հրամանով ու ընտրութեամբ ստացուած իրաւունքները՝ որոնք յատուկ են եղեր եկեղեցիի Պետին վերաբերող նուիրապետական իրաւունքներուն, կը կայանան անոր մէջ որ Պատրիարքը կարենայ ընտրել, նշանակել, պաշտօնանկ ընել, պատժել կամ վարձատրել բոլոր հոգեւորականներն եւ այդ բոլորին համար առութեր սահ հանել ու գանձել, համաձայն իր կամքին ու քամահույրին:

Ուշադրութենէ չպիտի վրիպեցնենք որ հայ եկեղեցիի իրաւական կարգը չէ՝ թոյլատրեր իրաբանել այնպիսի իրաւունքները՝ որոնք եկեղեցիի Պետին՝ կաթողիկոսին միայն կը պատկանին:

Պէտք չէ նաեւ ուշադրութենէ վրիպեցնել որ մայրաքաղաքը՝ իրեւ գաղթովայր, եթէ սահմանն թեմ մը կազմելու հարկին մէջ իսկ գանուած եւ արտօնուած ըլլար, թեմականէն աւելի եւ յունականի հետեւողութեամբ իրաւասութիւններ անոր յանդացնելը իրաւական չէր այն պարզ պատճառով որ, Յունական Պատրիարքութիւնը կաթողիկոսութիւնն, Օրթոսորքս Եկեղեցիի քահանայաղետութիւնն է:

Պատմութեան հետեւողներուն ծանօթ է Հռոմէական կայսրութեան մայրաքաղաքի տեղափոխում մէջն և բաժանումն յետոյ, Սրեւելեան և Արեւմաւան Եկեղեցիներու մրցումները՝ գերիշխելու համար, Հռոմէական Եկեղեցիի ճիգէրը և յաւակնութիւնները՝ քաղաքական իշխանութիւններն ու գանձերը իրեն ստորագասելու համար, ինչպէս և Սրեւելեան Եկեղեցիի յաւակնութիւնները՝ արեւմտեանի ամբողջ փառքն ու հեղինակութիւնը ժառանգելու համար:

Այս՝ այդ ամբողջ ողբերգական պատմութեան մանրանկարին հետեւող Յովակիմ Պատրիարք եւ յաջորդները երկար ժամանակ ընարուելով Պետութենէն, զնելով իրենց պաշտօնը կառավարութենէն, նոյն կարգով կը վաճառէին, կը փոփոխէին, կը վարձարեէին միապետաբար առաջնորդները, վահաճարերը, վարդապետները, բահանաները, իրարու ձեռքէ կը խլէին, կը յափշտակէին Եկեղեցական այս պաշտօնեաները՝ Ո՛վ որ շատ կը վճարէր, ան էր ընտրեան ու արժանաւորը, և ի հարկէ այդ բոլոր կարգի վճարումները կ'ըլլային ի հաշիւ ժողովրդի, Եկեղեցիներու և վանքերու, որոնք կը կեղծուէին, կը թալանուէին ու կը յափշտակուէին անխնայ:

Օսմ. տիրապետութենէն առաջ, Կ. Պոլսի հայ զալութը Սոի թեմի իրաւասութեան տակ է եղած, և իր այդ Սոի կաթողիկոսներն ալ մէկ կողմէ իրը յափշտակութիւն իրենց իրաւունքի և միւս կողմէ իրը իւղոս պատառ նկատելով Պատրիարքութիւնը, երբ որ հաւարաւորութիւնը գտեր են, դրաւեր են նաև Պոլսի Պատրիարքութիւնը՝ 1550էն, մինչեւ 1600՝ յիսուն տարուայ շրջանին երկու սնդամ իրենք են ուղակի ձեռք եւ հինգ անգամ իրենց եպիսկոպուներուն են յանձնել տուեր:

1660էն 1715 յիսնամեայ շրջանին, 55 տարիներու ընթացքին, 21 Եկեղեցականներ 34 պատրիարքական փոխութեան են կատարեր իրենց անձին վրայ կուով, վէճով, զաւով, կաշառով, թալանով:

Պատմութեան այս իրողութիւնները երեւակայութեան ծնունդ չեն, յերիւրանքներ, թշնամի, հակառակորդ կողմերէ ամբաստանութիւններ, զրպարտութիւններ չեն; Այնքան ան-

վիճելի իրողութիւններ են եղած որ, պատմութեան ուսումնակրողներն ու պատմութիւն զրող ու վերլուծողները ստիպուեր են արձանագրել ու ընդունիլ Պատմական բոլոր աղքահներն ու վկայութիւնները փոխանակ մէկ մէկ յիշելու եւ մէջբերումներ կատարելու, ես կը բաւականամ այդ ամէնը ամփոփող Ալպօյածեանով (Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան Հիւանդանոցի, 1910):


Պատմական փաստերէ շատ քիչ-բան յիշեցի. Միայն ընդհանուր գձերը տուի այն չափով՝ ինչ չափով՝ որ անհրաժեշտ էր իմ տեսութիւններս հիմնաւորելու համար:

Փաստերու, իրականութեան ռատին ուրիմն վէճ չի կը սար ըլլալ: Միայն այդ փաստերէն, իրականութենէն հանուելիք եղացացութեան մէջ է իմ տարբերութիւնս՝ որ առաջին անգամը ըլլալով հրապարակ կը դնեմ:

Մինչեւ հիմա ո՞չ մէկը չէ՝ քննադատած Յովակիմ եպիսկոպոսի ընթացքը, որ հակառակ է նոյն իսկ Եկեղեցական-վարչան կարգերուն, նուիրապետութեան :

Էթմէքնիներու, ձեկիեննիմ մերժիվիմի յորջորջուած ագէսներու, ոճրագործներու պատրիարքական աթոռ բարձրանալը քննադատելով, կաշառումներն ու կաշառակերութիւնները յիշատակելով հանդերձ՝ այդ ամէնը վերագրուեր են միայն անոնց անհատական անարժանութեանը, տղիտութեանը՝ Ո՛չ մէկը չէ՝ անդրագարձած չարիքի արմատին. Զէ՝ պարզուած աթոռի ծագման զրգիչ հիմնապատճառը, տիրապետութիւնն ու շահագործումը Եկեղեցիի, ժողովուրզի, բոլոր սրբութիւններու:

Ինչպէս առ հասարակ մեր պատմագիրներն ու ուսուցիչները, նոյնպէս և Ալպօյածեան, յայտնելով հանդերձ՝ թէ՝ «ոսկեւոր տեսակէտով Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը իրը կրօնական նուիրապետութիւն չունի ո՛ւ է նշանակութիւն . . . : Առաջնորդներու վրայ իրաւասութիւնը պետական կարգադրութիւն մէկը պարզապէս . . . , — բնորչելով հանդերձ՝ թէ «իրական պատրիարքութիւնը կը սկսի 1612էն, կանդերձ՝ թէ «իրական պատրիարքութիւնը իրեն ստորագառ կ'ունեցը կ. Պոլսոյ պատրիարքութիւնը իրեն ստորագառ կ'ունեցը»:



նայ ուրիշ առաջնորդութիւններ, որոնց առաջնորդականունգամանը կառավարութեան առջեւ պաշտօնապէս միայն կ. Պոլսոյ Պատրիարքին միշնորդութեամբը կրնար ձշուիլ...» թէ՝ ԺԶ. դարէն մինչեւ ԺԹ. դարուն սկիզբը հետզնեաէ կը շեշտուի կ. Պոլսոյ պատրիարքութեան նշանակութիւնը իրբ պետ առաջնորդութեանց, —կ. Պոլսոյ Պատրիարքութեան հաստատութիւնը կը վերագրէ միայն Ֆաթիհի մէկ բաղձանքին Հայերը սիրաշահելու, մայրաքաղաքին մէջ Հայերու թիւը բազմացնելու, օսմանեան պետութիւն մէջ կրօնապէս անկախ հայ հասարակութիւն մը կազմելու քաղաքականութեան:

Հայերը սիրաշահի՛ : Այո՛, բայց ո՞ւր ։ Մայրաքաղաքին մէջ Հայերու թիւը բազմացնե՞ : Այո՛, բայց ի՞նչպէս ։ Հայրինիքն զո՞ւրս . . . Բիւզանդիսնի մէջ հաստատուած Պատրիարքութիւնը չէր կրնար պետութեան մէջ կրօնապէս անկախ հայ հասարակութիւն ստեղծել, որովհետեւ պետութեանը մէջ այդ հասարակութիւնը արդէն գոյութիւն ունէր, կրօնապէս ուրիշէն կախուած չէր : Հայրենիքի մէջ գոյութիւն ունեցող այդ հասարակութիւնը ո՞չ թէ իր կրօնական անկախութիւնը ապահովեց կ. Պոլսո՛ գաղթավայրին մէջ հաստատուած Պատրիարքութեան չնորհիւ, այլ բնաջնջման վտանգի եղբը հասաւ :

Եւ այս ամսնամնծ չարիքը ասսիճանաբար առաջացաւ ու շեշտուեցաւ, իր սկզբնական ծագման մէջ սկսած Յովակիմ Պատրիարքէն, չնորհիւ հայ կղերի աշխարհաքին փառասիրական, տրրապետական տեսչերուն :

Պատմութեան միջոցաւ վերլուծելով եւ առաջին անգամ հրապարակ գնելով այս չարիքը, բնաւ նպատակ չունիժ կրօնական խնդիր հանելու. կամ եկեղեցին քննադատելու : Կրօնեւ եկեղեցի տարբեր հայեցողութիւններ են, ինչպէս տարբեր են եկեղեցի ու եկեղեցական : Մէկը կրօնային, բարոյական հիմնարկութիւն մընէ, միւսը այդ հիմնարկութեան պաշտօնէութիւնը : Պաշտօնէին յատուկ քննադատութիւնը հիմնարթեան էութեան, վարդապետութեան հետ ո՞չ մէկ առնչութիւն չունի :

Եթէ Պատրիարքութիւնը իրը կրօնական նուիրապեատութիւն նշանակութիւն չունէր, անիմաստ էր նաեւ քաղաքական-քաղաքակրթական տեսակէտով, քանի որ մշակոյթը զրեթէ գոյութիւն չունէր եւ Պատրիարքի իրաւասութիւնը սահմանափակուած էր եկեղեցականներու ու եկեղեցիներու վրայ, միայն վարչական հանգամանքով եւ նիւթական հասոյթներու գանձումի ու վայելումի մէջ :

Ո՞չ այդպիսի միապետական սանձարկութիւններու գէմէ որ ամէնէն առաջ բարձր հոգեւորականութիւնը եւ ամբուրաններու, չէլէպիններու գասը ըմբոստացաւ եւ կառավարութիւնը ձեռք բերաւ Պատրիարքի ընտրութեան մէջ մասնակցելու, ձայն ունենալու իրաւունքը :

Ո՞չ մէկ երկրի մէջ, ո՞չ մէկ ժամանակ ժողովրդական նուածուած իրաւունքներ անխափը բոլոր գասակարգերու սեփականութիւն չեն գարձեր :

Ուժելները իւրացուցած են ժագովրդական անունը, շահնագոյնած են տկարները: Իրաւունքներու նուածումը, կամ աւելի ճիշդը վայելումը զառային կամ գասակարգային կը գառնայ աստիճանաբար, մինչեւ որ կը հասնի համաժողովրդական աստիճանին :

Այդպէս է եղած նաեւ պատրիարքական սանձարձակութեան գէմ անդրանիկ իրաւական նուածումը՝ որ առաջին աստիճանի վրայ աեղի ունեցաւ կղերական ու աշխարհական վերին գասերու համար :

Այդ գասերն ալ իրենց կարգին գասենալով նոյնքան եւ թերեւս աւելի համբաւահարզներ որբան Պատրիարքները, երկրորդ ըմբոստացումը աեղի ունեցաւ անոնց գէմ եւ իրաւունքներ նուածուեցան վարդապետներու, քահանաներու ու էսնափներու համար :

Նուածուած իրաւունքները կը վերաբերին նախ պատրիարքական ընտրութիւններուն մասնակցելու եւ ապա եկեղեցական-քարգացողական մատակարարութեան, անտեսութեան գործակցելու :

Մօտ չորս զար թուրքիոյ հայութիւնը եւ մասնաւորապէս մայրաքաղաքի հայ գաղութը ո՞չ միայն զո՞ն է եղեք

Պատրիարքներու եւ պատրիարքական թեկնածուներու, ամբողջաներու ու չէլէպիներու կամայականութիւններուն ու տղիւառութեանց՝ այլ եւ կրօնա-ծիսական վէճերուն ու լատինամութիւններուն։ Այս լատինամոլութեան պարագան ալ երբեմն նուազ դեր չէ՝ կատարած ըմբուռութիւններուն մէջ։

Իսկապէս, ո՞ր թուականէն է որ հոգեւորականները կը սկսին ստանալ պատրիարքական ընտրութեան մատուցելու թրաւունքը, — այդ կը մնայ պատմութեան մթութեան մէջ, ինչպէս եւ աշխարհական աղղեցիկներու մասնակցութիւնը։ Բայց հոգեւորական թէ՛ աշխարհական, վերին խաւերու մասնակցութիւնը արդէն որոշապէս կը յիշատակուի ժէ. դարու սկիբոներէն։

Հնատրական եւ վարչական իրաւունքներն ու մասնակցութիւնները աստիճանաբար նուածուեր եւ իրագործուեր են համբային եւ տնտեսական կեանքի զարգացման համեմատութեամբ։

Կայսրութեան անկման եւ նոր վերակազմութիւններու փորձի շրջանը սկսելէ յետոյ մանաւանդ, հայ ազգի իր Հայքենիքն մէջ սիստեմատիկ կերպով սպառման շրջանը եւս սկսած ըլլալով հանդերձ, ինչպէս մայրաքաղաքի ու ամրող երկրի կեանքը փոփոխութիւններու կ'ենթարկուէր, արեւմտեան յարաբերութիւնները, եւրոպական պետութիւններու հետքնետէ ձեռք բերած աղղեցութիւնները, կապիտալախօնները, լատին եւ բողոքական միսիոնարական առաքելութիւնները ծնունդ կուտան նոր պահանջներու, եւ պայմաններու, եւ նոյն համեմատութեամբ ալ կ'ընդարձակուի Պատրիարքաններու եւ Առաջնորդարաններու դերը։ Մէկ կողմէ կան անհատներու պահանջը եւ միւս կողմէ բնակակից ազպով սկանութիւնը, եւ վերջապէս բնաշըջութեան ստիպ այժմանները անհրաժեշտ կը դարձնեն վարժարաններ, հիւանդանոց, աղքատախնամ եւլն. հիմնարկութիւններ, ուստի եւ անոնց մատակարարութեան ու վարչութեան վերաբերող

Պատրիարքարանը աստիճանաբար կը գառնայ աղղային մշակոյթի վարչական կեղրոնը, — գոնէ պաշտօնակէս եւ ձեւականորէն, եւ առ նուազն Պօլսի համար։

Պետական աւագանիքն, վէղիրներու եւ փաշաներու սեպանաւորներուն, անոնց գողութեան ու սիմոնականութեան միջնորդներուն, եւ այդ զիրքին չնորհիւ հարսաւութիւն ու աղղեցութիւն ձեռք բերող ամիրաներու կողքին յառաջ կուզան մայրաքաղաքին մէջ նիւթական բաւարար վիճակի հասած, կազմակերպուած արհեստաւորութիւններ, էմաֆութիւններ, լուսաներ՝ որոնք այլեւս իրենց մէջ բաւական ուժ կը զգան ընդգղելու Պատրիարքուան ու Ամիրայական իշխանութիւններու գէմ։

Իմ նիւթէս զուրս է զբաղիլ Կ. Պոլսի հայ—աղղային, կամ աւելի ծիչքը Պատրիարքարանի շուրջը գարձած պայշաքարներու, զանազան իրավերու ու զոյներու, կիլիկեցիներու եւ Էջմիածականներու, կամ Զահուկեցիներու եւ Հոռոմցիներու, Զէլէպիներու եւ Խոջաներու, Ամիրաներու եւ Էմաֆոններու միջև ծագած երկարատեւ կոիւներու մանրամասութիւններուլ։

Աղղեցութեան եւ իրաւունքի նուածման, ընդգիմաղիր եւ պահպանողական բանակներ՝ ո՛չ միայն գասային եւ զասակարգին ծագում են ունեցեր, այլ եւ հայրենակցական, աշխարհամատային։ Փոքր Հայքի եւ կիլիկեան շրջաններէն, նոյն իոկ Սելձուքեաններու ժամանակէն զաղթողներու եւ ապա Մեծ Հայքէն, Ատրպատականի եւ Սրարատեան շըլաններէն գաղթողներու միջեւ մղուած պայշաքարները ո՛չ միայն իրաւատէրի եւ իրաւագուրկի հանդամանք են ունեցեր, (օրինակ՝ հին գաղթականը ինքզինքը աեղացի համարելով նորը իրաւագուրկ է նկատեր), այլ եւ կրօնական ու քաղաքակրթական բովանդակութիւն կիլիկեան կամ Զէլէպիականները համակուած էին լատինական աղղեցութիւններով ու ողիով — որու արմատը կաշակիրներէն ու Խուրինեաններէն ալ առաջ մուտք գտած էր անշուշտ, իսկ Զահուկեցիները, Խոջայական կամ Էջմիածականները համամատաբար աւելի հականչա էին Աղղային եկեղեցին հաւատարիմ միալու։

Կամոց չե՛մ առներ Պապականութեան յարողներու ծագու-
մին ու կոխներուն եւ վերջապէս բաժանումին վրայ, որ
ԺԷ. դարէն սկսած ամբողջ մէկ գար փոթորկած, պառակտած
է Թուրքիոյ, մասնաւորապէս կ. Պոլսի հայութիւնը:

X

Այսպէս թէ այնպէս, հոգեւորականներէն յետոյ, աշխար-
հականներու եւս Պատրիարքարքանի վարչութեան մէջ մաս-
նակցութիւնը սկսելով 1613էն, ազգային կամ պատգամաւա-
րական ընդհանուր ժողով ունենալու գաղափարին իրականա-
ցումը կր յայտնուի 1725էն, կարապետ Ծծկեր Աւլուցիի ընդ-
հանրական Կաթողիկոս ընտրութեան առիթով, որմէ յետոյ
Պատրիարքական ընտրութիւններն ալ կը կատարուին համա-
նման ժողովներով:

Ազգային համարուող այս ընտրական ժողովները կազ-
մուած են Պոլսի հնագոյն վեց թաղերու աւագ ու աթոռակալ
քահանայապետէն, քարոզիչ եպիսկոպոս կամ վարդապետներէն,
ամբարներէն եւ ապա արհեստաւորներու վլխաւորներէն:

Այդ ժողովներու կազմութիւնն ու ընտրական իրաւունքը
պետութենէն ճանչուած կը տեսնուի 1764 թուականին
Գրիգոր Պատրիարքին Պատրիարքին տրուած Պէրաթով, որ
ծանօթ է իրու Պատրիարքական առաջին եւ հնագոյն Պէ-
րաթը:

Այս Պոլական Ազգային ժողովները իր գերազանց
հեղինակութեան աէր մարմին կը սկսին նկատուիլ ժթ. դա-
րու սկիզբներէն, 1810էն:

Թաղային ուսումնարաններու բացումը մահաւանդ, սկսած
1790էն, իրեն հետ պիտի բերէր անոնց անտեսական եւ ու-
սումնական հոգածութեան անհրաժեշտութիւնը, որ չէր կրր-
նար այ եւս իրադարձուիլ պատրիարքով եւ իր ներկայացու-
իչ անհատներով:

1824էն կը տեսնուի արդէն Ուսումնական Խորհրդի
կողմութեան նմանող, կամ աւելի ճիշդը, անոր նախնա-
կան կազմի ներկայացնող մարմին մը գոյութիւնը՝ ինչպէս
եւ Տնտեսականի նախակարապետ մարմինի մը գոյութիւնը՝
1829էն :

Վարչային կեղրոնական մարմինի հանգամանքը ներկայա-
ցնող առաջին մարմինը կը կազմուի 1834էն, Ստեփաննոս
Աղաւնի Պատրիարքին օրով: Այդ առաջին կեղրոնական մարմին

ժնտրութիւնը թէեւ կը կատարուի ամիրաներու ու հանագի
զլխաւորներէ բազկացած ժողովին կողմէ, բայց ընտրուած-
ները կ'ըլլան տասն ամիրաներ:

Անկասկած որ պետութեան կրած ցնցումները, արտաքին
միջամտութիւնները, Եւրոպական Թուրքիոյ առանձնաշնորհեալ
երկրներու եւ յունական եղիպատական ապստամբութիւն-
ները, Ֆրանսական Մեծ Յեղափոխութեան բերած ալիքները,
Պոնափարդի եգիպտական արշաւանքը, ոռուական առաջին-
դացումներն ու պատերազմները եւ վերջապէս պետութիւնը
քայրայումէ ազտոելու համար վերանորոգչական ձեռնարկ-
ները Թուրքիոյ հայկական կեանքին վրայ եւս ունեցած են
իրենց ամենամեծ ազգեցութիւնները:

1827-30 ոռուական պատերազմը կը վերջանար Անդրիա-
նուպոլսի գաշնագրով՝ որու զլխաւոր պայմաններէն մէկն էր
նաեւ Թուրքիոյ հպատակ Քրիստոնեաններու կրօնական ազա-
տութիւնը:

Դաշնագրական այդ յանձնառութիւնը կը չեշտուի 1839
նոյեմբ. Զի Խաթթը Հիւմայունով, Կայսերական հրովարտակով,
որ պատմական է Կիւլհանէի Խաթթը-Հիւմայուն անունով:
Այս հրովարտակը Եւրոպական մաքով լայն սահմաններ կու-
տար Սէլիմ Գ.էն սկսած ու Սուլթան Մահմատի կողմէ չեշ-
տուած բարենորոգչական նախածենուններուն ևւ կը
ստիպէր կատարել շարք մը օրէնսդրութիւններ՝ որոնք ծանօթ
մն Թանգիւմար պատմական անունով:

Գետութեան Եւրոպական մաքով վերակազմութիւնը չէր
կրնար անշուշտ կատարուիլ կրօնա-մէտքսէկական կրթու-
թեամբ պատրաստուած սերունդով. ուստի եւ բոլոր ներքին
ու արտաքին բարդ պատճառները, քաղաքակրթութեան պա-
հանջները ստիպէր էին պետութիւնը՝ պետական զործիչներ
հասցնելու համար մէկ կողմէն Եւրոպա ուղարկել ուսանող-
ներ եւ միւս կողմէ մայրաքաղաքին մէջ հիմնել բարձրագոյն
ուսումնարաններ, որոնցմէ օգտուելու իրաւունքը տակաւին
վերապահուած էր միայն մահմէտականներուն:

Կատարուած յեղաշրջումներուն ազգեցութիւնը, զոյտ-
թեան կոուի բնազդն ու մրցման անխուսափելի պահանջները

պիտի սահպէին գոնէ մայրաքաղաքի Հայերը ձգտիլ բարձրացոյն կրթութեան, եւ արդարեւ անհատական ջանքերով մէկ կողմէ արտասահման ուսանողներ զրկելով, աստիճան մը կը լրացնէին եւ կը փոխարինէին պետական զլացումները, եւ միւս կողմէ կ'աշխատէին կեղրոնին մէջ ունենալ բարեկարգ վարժարաններ:

Այս աշխատանքի ու ձգումներու արդիւնքներն են հշած Սկիւարի ծեմարանը, Խասզիւղի, Գումզափուի, Հիւանշանոցի վարժարանները:

Սակայն այդ ձգառ մներն ու պահանջները չեն իրադորւծուիր խազաղօրէն:

Եթէ պատմութեան ընթացքին կը գտնուին Խոճա Ռուշիքաններ, Միրիմաննեան Մկրտիչ՝ Շնորհք յորջորջուած Ամիշաններ, Աստուածառուր Խալֆաններ, Մաղաքիա Զէլէպիններ, Յարութիւն Խազաղ Ամիրաններ եւ Յովհաննէս Կոլոս (Յէեւ լատինամիա) Պատրիարքներ, այնու ամենայնիւ ատոնք միայն անհատներ էին եւ իրենց պատկանած դասն ու գառակարգը չէին ներկայացներ: Օրուան հզօրները սառւար մեծամասնութեամբ եղած են այսպիսի չարիք ու փորձանքներ Թուրքիոց Հայերու զլիսին՝ որ մարդ կը փորձուի ընդունելու թէ զերազանցեր են նոյն իսկ ներքին ու արտաքին օտար բոնապետներն ու գիշատիչները:

Կարելի է ըսել որ առ հասարակ մինք չունինք հայ ժողվրդի պատմութիւն, եւ մանաւանդ չունինք Օսմաննեան տիւրապետութենէն յետոյ Թուրքիոյ Հայերու ժողովրդական պատմութիւնը: Եղածը՝ գաւառային ցանցաւ գէպքերու բացառութեամբ, Կ. Պոլսի Պատրիարքութեան, Պատրիարքարանի շուրջ, Կիլիկիան եւ Էջմիածնի Կաթողիկոսութիւններու, Եւրուսաղէմի աթոռներու շուրջ, լատինական, Կաթոլիկ, բողոքական ազգեցութիւններու, տեղացիի, զրսեցիի ազգեցութեան պայտաքարներու, աթոռի յափշտակութեան ու կողուպտութիւնն է: Նոյն իսկ Պոլսի հայ ժողովրդի պատմութիւնը գրելու սիստեմատիկ փորձ չէ եղած:

Ժ. Պարու վերջերէն եւ Ժ. Պարէն, մանաւանդ 1831 թուականէն յետոյ է միայն որ Պոլսի Պատրիարքի կամ Պատ-

րիարքարանի շուրջ եղած կոհոներու եւ պարքալներու պատմութիւնը կը գրուի մշակութի, ներքին ինքնալարութեան, համեմատաբար ժողովրդական աւելի լայն խաւերու իրաւամիրութեան խարխուին վրայ:

Այդ թուականներէն յետոյ կոտի առանցքը այլ եւս չեն կազմեր կրօնա-գաւանական վէճերը, Կիլիկիան եւ Էջմիածնական ազգեցութիւններու մրցումները եւ Պատրիարքի իշխանութեան մարմանը:

Պատրիարքի իշխանութիւնը արդէն կերպարանափոխութեան, Պատրիարքարանը կը սատաց կուլտուրական-կիսաքաղաքական հասաւասութեան բնոյթ:

Դիմակի է սակայն, որ աթոռական ու կրօնա-գաւանական մօտ չորս գար տեւած այդ անոելի ու կործանարար պառակտութերու, հալածանքներու եւ խոչտանգումներու շրջանին իսկ, անխափիր գասակարգի, հայկական միտքը հրաշալի կերպով արտայայտած է իր մէջ թագուած աշխարհական ողին, հակառակ արեւելիան բոլոր եկեղեցիներու եւ ժողովուրդներու առանձնայատուկ մզկեռանդութեան:

Ամէն անգամ որ հասրաւորութիւնը տեսնուեր է՝ հայ ողին ըմբոստանալով եկեղեցական տիրապետութեան, իշխանութեան դէմ, անոր տեղ հաստատեր է աշխարհական տարրը ու աշխարհական իրաւատիրութիւնը:

Դև 1641 թուականներէն սկսած, տասնեւութ տարուայ ընթացքին, ժողովուրդը ընդհատաբար եւ երեխ անգամ մերժական ժեղով եկեղեցական Պատրիարքի ընտրութիւնը՝ աշխարհական Տեղականներ ընտրած է, աշխարհականներ իրենք են ստանձներ Պատրիարքարանի իշխանութիւնը:

Սակայն եւ այնպէս, ինչքան ալ ժամանակի լնթացքին բնաշրջուեր է Պատրիարքարանի հաստատութիւնը եւ Պատրիարքական իշխանութիւնը, ի՞նչքան ալ իրաւունքները ընդլայնուեր ու քաղաքակրթական նոր կեանքի պահանջներ են լայնուեր, նոյն իսկ Ժ. Պարու վերջերէն, Ժ. Պարի լնթացքին ալ, մինչեւ Թանգիմաթը եւ մինչեւ 1860-63 Ազգային Օրէնքի հաստատութիւնը, ինչպէս եւ անկէ յետոյ ազգային մշակոյթի շարժումը կրօնա-պահպանողական տիրող տարրերու պատմութեան իշխանութիւնը:

կողմէ հնթարկուեր է ամենառուժգին արգելքի եւ ընդդիմութիւններու, հալածանքի ու դաւերու, իւրաքանչիւր առաջդիմական քայլ ու ձեռնարկ կը համարուէր անկրօնութիւն, բողոքականութիւն, (հաւանականաբար կաթողիկութեան մօտան, սուր կոուի շրջանը անցած ըլլալով, եւ մահաւանդ կաթոիթութիւնը Պոլսական կղերի ու մտայնութեան համար շատ ալ աարամերժ չհամարուելով, կաթողիկութիւնը չէր շահագործուեր իր մեղագրանքի զէնք): Կը շահագործէին ամբոխին ազիտութիւնը, ու նախապաշարումները զրգանով ժողովուրդը կը մզէին իր իսկ զարգացումին ու շահերուն նուիրուած, սկզբունքի ու գաղափարի անհատներու, նախաձեռնողներու, անոնց օժանդակներուն զէմ. Ուսափ եւ աղգային ինքնավարութեան կոչումն սաացած Պատրիարքական հիմնարկութիւնը երբեք չէ կրցած իր կոչման համապատասխան եւ նուազագոյն չսփով իսկ ծառայութիւն մատուցանելու միայն հանուր թուրքիոյ հայութեան, այլ նոյն իսկ մայրաղաքի ու շրջականերու գաղութին, եւ բանք անգամ մըն ալ, որ հայրենիքն գուրս հաստատուած ազգային կեդրուական հիմնարկութիւնը բնականաբար պիտի ըլլար հայրենիքին համար խորթ, անօգուտ եւ մինչեւ իսկ վեասակար:

Զաշուելով 1715ին Յովհաննէս Կոլոս Պատրիարքի Ակիւտար բացած եւ ապա Գումգափու փոխագրած կղերանոցը, որ պիտի ծառայէք իբրև բոյն լատինական հիմնական պրօպագանտի եւ զարդացման, եթէ 1790էն ասզին բացուած թաւզային վարժարաններէն օմանք երբեմն փայլեր են ասուպի նման, այդ անցողակի փայլի շրջանը ստեղծուեր է միայն նորհիւ իւրաքանչիւրի գոյութեան հետ կապուած անձեռու, ինչպէս էին Շնորհի մականունին արժանի Մկրտիչ, Սէրվէրիան Յովհաննէս, Փաղազ Յարութիւն ամիրաններ ու քարիա քահանաց, եւն:

Եթէ չըլլային այդ անհատները՝ ազգային կամ թաղային կոչուած վարժարաններէն ո՛չ մէկը Պատրիարքարանի մարտիններու կողմէ, Պատրիարքարանի նախաձեռնութեամբ,

պաշտօնական Պանքերով ո՛չ կը հիմնարկուէին եւ ո՛չ ալ իրենց ոսկի շրջանը կ'ունենային. Ապացոյց.— Անմիջապէս որ այդ անձնաւորութիւնները ուժասպառ լքեր են եւ ալեւս չեն կրցեր զիմազրաւել արգելքներուն, վարժարաններն ալ ասուպի նման մարեր են, կամ վիայն անուանական գոյութիւն են պահեր:

Հակառակ այդ ամէնոււն, նոր մտքերու կորիզը, զիր ու գրականութիւն սակալդուեր են, եւ սակաւաթիւ բայց որպէսվ յարգերի կրթուած, մասնագէտ եւ գաղափարական սերունդ մը յասաջ եկեր է:

Վաղաքակրթութիւնը, մշակոյթը այնպիսի անդիմադրելի ուժ մըն է, որ գծուար է սահմանել եւ որոշել թէ որպիսի ազգակներով կը թափանցէ, արմատ կը ձգէ ու կը զարդանայ ժողովուրդներու, երկիրներու մէջ, հակառակ պաշտօնական հիմնարկութիւններու եւ նոյն իսկ հակառակ ժողովուրդներու. կամքին:

Շա'տ են հայկական փոքրիկ մշակոյթի շարժման սատարները, թէ ներսէն եւ թէ գուրուէն. շարժում մը որ կ'արձագանգէր եւ կը զուգորդուէր մինչեւ հ սաւոր աշխարհներու խորը զրյացնուած զարթավայրերու մէջ, Հնդկաստանէն մինչեւ ակնելի Վենետիկի տիերն ու վեհապանծ Մասիսի սառուած:

Սնկառկած, Մուրատ-Ռաֆայէլ երկու անմոռաց նուիրատունները եւ անոնց միջնորդ Միսիթարեան Միաբանութիւնը ամենամեծ ծառայութեան են մատուցեր, բայց իմ կարծիքով այդ ծառայութեան մեծագոյն բաժինը կը պատկանի մոքի անխոնջ այն մշակներու փոքրաթիւ զասին՝ որոնք կարծես հրաշքով մը սերունդ են պատրաստեր տեղ տեղ. ինքնասհրաշքով մը սերունդ են պատրաստեր տեղ տեղ. իրենց սեփական ուժով, անկախ Պատրիարքարաններէն ու Առաջնորդարաններէն:

Ազգային վերաճնոււնդի մեծագոյն ուահվիրաներ են Գէորգ Տէր Յովհաննէսեան, Գրիգոր Փեշտիմանհան, Պալաթի Պաղամատականնեան, Պատմաթիացի Խաչատուր Պարտիզպաննեան, Նիկողոս Հովուեան, Ֆիզիքա Պօղոս, Զափրաստաննեան Գէորգ, Նիկողոս Նիկողոս, Տէր Յովհան Միրզա Վահանդեցի, Մուշ Զօրայեան Նիկողոս, Տէր Յովհան Միրզա Վահանդեցի, Մուշ

բէն Սնդրէսա Փափաղեան, Խաչատուր Միսաքեան, Մուրատ Վարժապետ, եւ մահաւանդ գաւառներու ըոլախ վարժապետներ եւ եւլն։ (Տարօրինակ զուգադիպութիւն է որ 19րդ զարու առաջին յինամետկէն, գրեթէ ամէն գաւառի մէջ երեւան կուգան ներականութեան, ձարտասանուրեան մէկ մէկ ու սուցիչ, վարժապետներ, պատուելիներ՝ ինդանդամ, անդպէս որ ինծի թուր թէ ամէն գաւառ իր ԶՈՂԱԼ ՎԱՐԺԱՂԵՑԻ աւանդութիւնը ունի։ Որքան ցանկալի էր գրի առնել եւ հրատարակել աղջային վերածնունդի այդ առաջին եւ երախտաւոր մշակներուն կենսագրութիւնները, պատմութիւնը, աւանդութիւնը, որպէս զի բոլորովին մոռացութեան չժառնէին։)

Անոնք էին որ հողը պատրաստեցին աղջային մեծ գտափարի մը կաղապարման, զոր պիտի գային յետոյ մեզ աւանդութիւն կրանսական առաջին եւ երկրորդ Յեղափոխութեան աշակերտները։

Խօսքս անշուշտ միայն թրքահայ գործիչներու մտսին է։ Հայկական վերածնունդի, աղջային գաղափարի կերպարման, մատային յեղաշրջումի շարժումն ու վարիչները կարենալ պատկերացնելու համար, պէտք է միացնել նաեւ Կովկասեան՝ սուսահայ շարժումն ու գործիչները, Ներսէս Աշեւորիչները։

Բայց ես աչքի առջեւ ունենալով միայն թրքահայերու Ազգ Սահմանադրութեան հետ ուղղակի առնչութիւն ունեցող շարժումներն ու գէպքերը, ակամայ կը սահմանափակուիմ այս անձուկ գծերով։

X

1834ի Մարտին կազմուած առաջին վարչական ժողովը էսնափութեան վերջնական յաղթանակը չէր։ Ա.տով էսնափը մէկ իրաւունք մը նուիրագործած էր, — Ամիրան կրնար կառավարել միայն էսնափէն ընտրուելով։ Այս ալ թէեւ էսնափին համար իրաւունքի նուաճում մըն էր, հանգրու ան մը, բայց միծ փոփոխութիւն մը չէր բերեր իրերու ընթացքին վրայ

Պատրիարքութիւնը զիջած էր Ամիրայութեան համագործակցելու, իսկ ամիրայութիւնը հաւանած էր էսնափութեան ընտրելու իրաւունքն ընդունելու։ Բայց ատով չէր փոխուեր ամիրայական գործելակերպը, եւ հասարակութիւնը տեսներով իր զարգացման խափանարար արգելքները, ներշնչունլով, մղուելով, առաջնորդուելով հասած մտարական տարրերէն, պայքարը կ'ուղղէ ամիրայութեան դէմ։

Կոփէը կ'անցնի երկու ճակասի վրայ։ — Հոգեւորական եւ աշխարհական երկու բարձր, ավերով զասի գէմ եւ զլիսաւոր առանցքը կը կազմին կրթական հիմնարկութիւնները։

Սզգային տուրք չկար, միլիւններու հասնող ազգային կայուածական հարստութիւնները, վանական եւ եկեղեցական եկամուտները տնտեսութիւն չունէին եւ մեծ մասով անհատներու, տգէտ ու զատարկապորտ վանականներու, հոգեւորականութեան կոկորդը կը մտնէին։ Ամիրանները կը զլանային իրենց յանձնառութիւնները, ուստի եւ Պատրիարքարան, Տնանկաց Սնառուկ, Հիւանդանոց, Սկիւտարի ձեմարան չէին կրնար իրենց առօրիաց անհրաժեշտ ծախքերն հոգացող ազրի բ գանել, պարտքեր կը զիգուէին եւ հիմնարկութիւնները փակուելու վիճակին կը հասնէին։

Միւս կողմէ թանզիմաթի եւ կեանքի պահանջած զատասանական կազմակերպութիւնը պետութեան կողմէ իրագործուած չըլլալով, եւ աչքի առաջ ունենալով Շէրիի գագուած մասին տիրող ներքին ու արտաքին հոգենբանութիւնը, պետութիւնը խոնհեմութիւն կը համարէր ո՛չմահմէտականներու վերաբերող մանր մունը վէճեր ու շարք մը գատառտանական խնդիրներ յանձնել Պատրիարքարաններու։

Իսկ ամռանական, կտակային ու ժառանգական ինդիրները՝ իրը անհաշտ մահմէտական ըմբռնումին ու Շէրիի տրամադրութիւններուն, կարգազրութիւն կը պահանջէին ազգային շրջանակի մէջ։

Աւրիշ պարագայ մըն ալ, թանզիմաթի տրամադրութիւններէն մէկն էր նաեւ առերքերու արգար բաշխումն ու գանձումը, Ուստի, թանզիմաթէն յետոյ, իրաքանչիւր հասարակութեան վիճակուած տուրքի գումարին անհատներու վրայ

բաշխումն ու գանձումը յանձնուեցաւ. Պատրիարքականինեւուն, Առաջնորդարաններուն,

Ու թէեւ 1842ին ջնջուած է գանձման իրաւասութիւնը Պատրիարքարաններէն եւ Առաջնորդարաններէն, բայց ամէն հասարակութեան վիճակուած գումարի բաշխումը թղթուած է նոյն հասարակութեան։

Ահա՝ այս նոր պարտաւորութիւնները, նոր պահանջները՝
գժգութիւնները, զանգատները կը ստիպէին Պատրիարքա-
բանները համապատասխան կաղմակերպութիւն ստեղծել:

Դիտելի է որ այս փոխանցման շրջանին մէջ՝ չնորհիւ ժողովրդական-մտաւորական խաւերու ազգեցութեան, ընտրուած Պատրիարքները համեմատաբար ժողովրդական դատպաշտաներ կ'ըլլալին։

1834էն յետոյ, Պատրիարքի և Պատրիարքական թեկնածուներու շուրջ ամբողջութեան և Էմնաֆութեան միջեւ պայքարին առանցքը կը կազմէր Պատրիարքի այս կտմ այն հակամիտութիւնը:

Յակովոս և Մատթէոս Պատրիարքներ կը համարուէին յառաջդիմասէրներ, և չնորհիւ այս զուգազիպութեան, էսնա- ֆութիւնը իրաւունքի նուաճումներ կատարելու նպաստառոր, օժանդակ ու ժ կը ստանա.

Այս պատճաններուն բերումով, 1840ին Պատրիարքա-
րանի կազմակերպութիւնը կը ստանայ նոր զարգացում, կը
կազմուի Դատաստանական Խորհուրդ մը, իսկ 1834էն՝ սասր
ամիրաներէ բաղկացած վարչական մարմինի մը փոխարէն
կ'ընտրուի էտափներէ կազմուած եւ 24 առամեներէ բաղկա-
ցած մարմին մը,

Այսպէս, 1824ի, 1829ի, 1834ի եւ վերջապէս 1840ին ստեղծուած եւ հիմնուած Մարմնները կը ներկայացնեն նախական կազմաւորումը 1860-63ի Ալլ. Օրէնքով ձեւակերպուած Վարչական, Ռւումինական, Տնտեսական եւ Դատաստանական Մարմիններու:

Բայց ամիրաները զլանալով հանդերձ ո՛ եւ է աջակցութիւն այդ ժարմիխն, իրենց բոլոր միջոցները դործադրած են մարմիխն հետ զայն հովանաւորող Յակոբոս Պատրիարքն ալ տապալելու, ծեմարանը փակելու: Եւ յաջողած են:

Կոխուր կը սաստկանայ, 1841ին կառավարական վաւերացումով կը վերահաստատուի նոյն մարմինը նախ 24 եւ ապա 27 անդամներով, որ նոյնպէս անցյաջողութեան կը մատնուի եւ չափազանց վճատեցնող, վրդովիչ եղանակով կը տապալուի, եւ ամիբրաները դարձեալ կը գրաւեն իրենց դիրքերը :

1844ին ամիրայութիւնը նորէն տեղի կուտայ և Աստուածատուր Պատրիարք տապալելով, Մատթէոս Պատրիարք կ'ընտրուի. Սա էօնաժներու հետ համախորհուրդ՝ 16 ամիրաներէ և 14 արհեստագետներէ բաղկացած 30 անդամով վարչութիւն մը կը կազմէ.

Եւ սակայն ատովլ կոիւն ու պայքարը չէր զերջանար, երկիրը կ'անցընէր քաղաքական խոշոր արկածներ ու յեղաշըջումներ Ֆրանսա՝ Կաթոլիկներու, Անգլիա՝ Բողոքականներու և Ռուսիա՝ Օբթոսաքաներու պաշտպանութեան ձեռով կը մրցէին իրարու գէմ, որովհետեւ այդ պաշտպանութիւնը միայն պատրուակ էր Թուրքիոյ ներքին գործերուն միջամտելու եւ քաղաքական ազդեցութիւն ձեռք բերելու Այս մրցումը առաջնորդեց մինչեւ Խրիմի պատերազմը, զինաւորաբար Ֆրանսայի եւ Անգլիոյ թելազրութեամբն ու զինակցութեամբը.

Ո.յդ ամէնը կ'ազգէին երկրի գարփչներուն վրայ. որոնց
արտաքին միջամտութիւնը չէ զոքացնելու. եւ գոհացումներ
տուած ըլլալու համար, պարբերաբար կը շտապէին վերան-
բողչական փերմաներ հրատարակել, ոչ-մահմէտականներու
հաւասարութիւնն ու կրօնական ազտառութիւնը հօչչակել:

Շարժումը, յուզումը, պայքարը գոյութիւն ուներ ո՞յն
միայն պետական կազմի պետական վարիչի, հպատակ ազ-
գերու, դասերու և գասակարգերու միջեւ, այլ եւ նոր
կեանքը, նոր պահանջներ զիմաւորել ձգողներու, հին և նոր
սերունդի, աւանդապահներու, ժամանակի ոգին չըմբռնողնե-
րու, միջեւ, կամ ինչպէս յեաց բնորոշեցին, Լուսաւորեալի ո-
կաւարեալի միջեւ, թէեւ սահմանափակ չըջանակներով ե-
կեղորնացած գրեթէ միայն մայրաքաղաքի մէջ:

թեանց ամբողջ պատկերը, մօտաւոր գաղափար մը կազմելու համար՝ թէ ինչպէս պետութեան մէջ եւ մանաւանդ հայ զաւզութի մէջ բուռ մը մտաւորականներ ծրագիրներ կը կազմէին, ձգտելով պետութիւնը, ազդը քաղաքա'կրթութեամբ օժտել եւ ապահովել ներկան ու ապագան, միշտ ենթակայ պարբերական պատրանքներու եւ յուսախարութիւններու:

X

Ինչպէս ուրիշ ազգերու, մասնաւորապէս Յոյներու, նոյնպէս եւ Հայերու Պատրիարքարանի, ազգային մշտկոյթի ինքնավարութեան կազմակերպուելու գործը, պայքարը կը շարունակուեր ելեւէջներով:

1844ի խառն տարբերէն — ամիբայութիւն եւ էմանֆութիւն — կազմուած վարչական մարմնին մէջ գերակշիռ ամիբայութիւնը, եւ մանաւանդ անոր աջ թեւը կը ձգտէին Պատրիարքը ամբողջովին ենթարկել իրենց, իսկ Մատթէոս Պատրիարքն ալ օգտուելով հակամարտութենէն, կը հետամտէր մէկ կողմէ երեւութեալու գոհացնել երկու ծայրերն ալ, եւ միւս կողմէ անկախ ու ինքնուրուն զառնալ իր որոշութեարուն ու գործադրութեան մէջ երկու կողմերու այս մրցումը կը համնի վերջապէս բազիումի եւ Մատթէոս Պատրիարք Քառական տեսակէտին վրայ ձեւակերպելով իր ուղղութիւնն ու հեղինակութիւնը, բացարձակապէս կը յայտարարէ թէ ինքմիակ իրաւասուն է ամուսնական, նույիրապետական եւ ուրիշ կրօնական հանգամանք ունեցող բոլոր հարցերու մէջ, իսկ ուի միայն զուտ կրթական ու անտեսական ինդիրներով:

Ամբայական եաը կը վրդավուի, որմէ կ'օգտուին Լուսառերեալ բա ակին պատկանող առարկերը, թելազրութեամբ ու զեկավարութեամբ Թակոր Կրծիկեանի:

Թէպքերու պատմութիւնը ցոյց կուտայ որ Պատրիարքի անձնական ո՛ եւ է իրաւասութիւն չթողելու համար երկու կողմերը կը համաձայնին, որպէս զի ինչպէս կրթական ու Ալմտական խնդիրներու համար աշխարհականներէ, նոյնպէս եւ կրօնական նկատուած ինդիրներու համար հոգեւորականներէ, բազկացած մարմին մը ստեղծեն: Այդպէսով թէ՝ կը չէպքանար կրօնական հարցերու մէջ աշխարհականներու մի-

ջամառութեան գէմ եղած առարկութիւնը, որ Հայ Եկեղեցի համար խորթ, նորամուտ, կաթոլիկ ուղղութիւն էր, եւ թէ՝ Պատրիարքը կը ստիպուէր հրաժարիլ ո՛ եւ է անկախ ու ինքնուրոյն իրաւունք գործադրելէ:

Կ'առաջարկուի Պատրիարքին նոր ընտրութիւնով կազմել երկու ժողով, մէկը՝ Հոգեւոր եւ միւսը՝ Գերագոյն Ժողով անուններով, ու զիմել կառավարութեան, արտօնութեան համար:

Կառավարութիւնը կ'ընդունի Պատրիարքի բացրիւով եւ գած այս առաջարկը:

Այն ժամանակի պետական բարենորոգիչները, Թուբքիոյ իսկական պետական մարդերն (Hommes d'Etat) էին Բէշիտ, Ալի, Ժուտա, իսկ Ցակոր Կրծիկեան՝ իր ժամանակի խոչոր գէմբերէն մէկը, թարգմանն էր Բէշիտ փաշայի, Մհծ Եպարքոսին:

Ո՛րգիսի համեմատութիւն եւ ի՞նչ հակոսնէութիւն այն ժամանակի պետական հայ պաշտօնեաններու հակոսմերուն, ուղղութեան ու ջանքերուն եւ արդի պաշտօնեաններու միջև:

Ժամանակի ողին ու պահանջին հետ, Կրծիկեանի անձնական գիրքն ու կապէրն ալ ազգած են կառավարութեան վրայ, որու չնորհիւ ձեռք կը թիրուի կայսերական հաւանութիւն եղած առաջարկի մասին:

1847 Մայիս 7ին, Արտաքին գործերու նախարար Ալի Էգինայի (յիսոյ յատուի Ալի Փաշ) բնակարանը կը հրաւիրուի Պատրիարք եւ Ամիրաններ ու այնտեղ անսնց կը հազորդուի կայսերական հրովարտակը: Գերագոյն Ժողովը պիտի զորդուի էր Բնագանուր Ժողովին (ամիրաններէ, արհեստապետներէ եւ հոգեւորականնութենէն բազկացած ժողովը, որ կը հաւաքուէր Պատրիարքի բնարութեան համար), իսկ Հոգեւոր Ժողովը պիտի բնարուէր Գերագոյն Ժողովին:

Գերագոյն Ժողովը պիտի բաղկանար 20 անգամէ, Հոգեւորը՝ 14: Երկու ժողովներն ալ տարին մէկ անգամ պիտի վերանորոգուէին նոր բնարութեամբ:

1847 Մայիսի 9ին Մատթէոս Պատրիարք կը զումարէ Բնագանուր Ժողովը եւ կը կատարէ ընտրութիւնը Գերագոյն

Ժողովին կողմանը պատճենական վարիչ կը նշանակուի Յ. Կրճիկեանը

Կը կատարուի հաեւ Հոգեւորի ընարութիւնը : Ըստրու -
թիւններու ցանկը կը հաղորդուի Բ. Դրան եւ կայսերական
հրամանով հաստատուելէ յևսոյ, 1847 Մայիս 20ին աեղիւ
կ'ունենայ Գերագոյն ժողովի առաջին նիստը :

Այս ժողովներն են՝ որ յետոյ անուանափոխութեամբ գարձան Ազգ. Մահմանադրական Կեդր. Վարչութեան Քաղաքական ու Կրօնական ժողովները :

1848ի Ֆրանսական Յեղափոխութեան հայ մաս որական երիտասարդութեան միջոցով յուզած ալիքներն ու Արքի պատերազմը, 1856ի Փարբեզի Դաշնագրութիւնը, Խօլահամի Ֆիւրմանը Նպատակեցին աւելի կանոնա որելու, աւելի ընդլայնելու, եւ որոշ ոկզբունքներու վրայ գնելու մեր Ներքին ինքնայտական օրէնքն ու վարչութիւնը :

1853 Մայիս 26ին Պատրիարքանութեառ ու զեսպանուածունեառ կը հազարգուի հրովարտակ մը, որ կը յաբարքարէր թէ երաշխուարուած է ոչ-մահմեալաննեառ. կրօնաւկան պաշտամունքնեառ. ու վարչութեան պատառութիւնը :

Մինչ վեհանայի մէջ հաշտութեան պայմաններու ընդհանուր գծերը խորհրդակցութեան նիւթ կ'ըլլային պեսութեանց պատուերակներուն մըջեւ, ուստի միջոցին 1856 փետրուարի 6/18-ին Պօլսի մէջ կը հրատարակուեր իշխանաթ Ֆեռմանին:

1860 Մայիս 24ին կը հաստատուէր Ազգ. Սահմանադրութիւն կոչուած հայ-ազգային վարչական օրենքը, առանց առաջին բրր պետական օրէնք կառավարական վաւերացման ենթարկուելու:

1861 Հոկտեմբերին Երտառազէմի անվե՛րջ ու մշտնջենաց կան վէճին ասթիւ, Բ. Դրան հրամանով գործադրութեանէ կը գործիր այդ օրէնքը եւ կայս. վաւերացումով օրէնքի կարգ կ'անցնէր սրբագրուած կանոնագրութիւնը, որ ենթարկուած էր Խոլանաթի Ֆէքմանի յատուկ արամագրութեան համաձայն կողմուած Յանձնաժողովներու քննութեան :

3.

Այսպէս, սեղմովէն՝ պարզու ած ըլլալով պղգային օրէնքին
ծագման ու զարգացման բնորս փուլերը կոմ հանգուանները
մինչեւ օրէնքի պաշտօնական ձևակերպման ու հաստա-
տութեան թուականը, գիւրին էրմբոնել, թէ ի՞նչ սղիով
առաջնորդուած, ի՞նչ սկզբանքներով հիմնա պատ ած պիտի
ըլլար այդ օրէնքը :

Սրբելեան կամ երիմի պատերազմը, ինչպէս ուստիրդ ու յետպայ պատերազմները, որնք կը մզուեին թուրքիոց քրիստոնեաներու իրաւուցքի ու թեան պարուակավ, ինչպէս եւ վիճնայի մէջ մշակուած և Փարիզի մէջ կնքուած զաշնագրութիւնը նոյն սպիտի տրամադրութիւններ կը կրեին, այնպէս որ քնականօրէն անոր հետեւոնք եղող Ֆէրմանն ալ համապատսխան առաջարկութիւններ աւ յանձնառա թիւններ պիտի բոլոնդակեր:

Բայց ի՞նչ կը նշանակէր «Ժամանակի և լուսավոր, թեատրական գիտման թեամբը պէտք եղած բարեկարգութիւնները եւ փափոխութիւնները պիտի առաջարկուին», ի՞նչ էր ժամանակի ու լուսաւորութեան ողբին, ի՞նչ բանի մէջ կը կայանար

առաջգիմութիւնը, — այդ մասին որոշ ծանօթութիւններ չկան. կան միայն քանի մը հիմնական կէտեր:

Ժամանակի ողին ու պահանջները պիտի հասկցուէին բնականաբար իւրաքանչիւր ազգի մէջ ծագած շարժման, ձգումներու, յուզուած խնդիրներու համապատասխան միտքերով:

Եւ այդպէս ալ եղած է: Յոյն, հայ եւ հրեայ ազգերու կամ Պատրիարքարքարաններու համար կազմուած են յանձնաժողովներ եւ մշակուած են կանոններ:

Այդ երեք ազգերու համար մշակուած եւ ընդունուած կանոնները կամ օրէնքները ուսումնասիրելով եւ բազգատելով, կը տեսնե՞ս որ իւրաքանչիւրը կը կրէ իր պատկանած ժողովուրդին հոգեբանութեան կնիքն եւ Պատրիարքարքարանի մինչեւ այն ատեն ստացած կազմակերպութեան եւ ձգաու մշներու բնոյթը:

Դիտելի է որ բացի յոյն եւ հայ պատրիարքութիւններէն եւ հրեայ խախամապետութիւններէն, նոյն շրջանին կային արդէն Հոռմէտականներու Պատրիարքարքարան ու Բողոքականներու Ազգապետարանը՝ առաջինը 1831 Յունաւարէն, իսկ երկրորդը 1850 Նոյեմբերէն ի վեր եւ սակայն ատոնք դուրս թողուած են Խաղանաթի կանոնագրութեան շրջանակէն:

Հաւանաբար ատիկա անոր համար որ, Հոռմէտական Պատրիարքարքարան եւ Բողոքական Ազգապետարան՝ իրեւն նորագոյն հիմնարկութիւններ, զեռ չեն ունեցած իրենց ներքին կնճիռները, ժողովրդական խաւերու հետ վէճեր ու իրաւասութեանց եւ կաղմակերպական հարցեր:

Որովհետեւ հայ եւ յոյն պատրիարքներու, եպիսկոպոսներու կամ առաջնորդներու ընտրութեանց ու փոփոխութեանց մասին ո՛չ մրայն ժողովրդական իրաւասութեան, այդ եւ պետական միջամատութեան վէճեր էին ծագած, ինչպէս եւ անոնց հաւասարութեան, եկեղեցական կամ ազգային կալվածներու շինութեան, սեփականութեան, մատակարարութեան, անտեսութեան, տուրքի եւնք մասին բազմաթիւ խնդիրներ էին պատահած, թ. Դրան ու Պատրիարքարքարաններու միջն բանակցութիւններու, գանգանակցութիւններու եւ հրովարտակ-

ներու նիւթ կազմելով: Ուստի եւ իսլահաթի Ֆէրմանն ալ զինաւորաբար այս կէտերն ու պարագաները կը յիշատակէր իրը կանոնադրութեան նիւթ:

Թուրքիոյ, աւելի ճիշդը մայրաքաղաքի հայութիւնը նուածած էր ընտրական-սահմանադրական սկզբունքի վրայ հիմնուած իրաւունքներ, աշխարհականնացուցած էր Պատրիարքարքարանի իրաւասութիւնները, ընտրած եւ հաստատած էր յոդովիներ:

Կը միար այդ ամէնը աւելի կանոնաւորել եւ ընդլայնել: Այդպէս ալ եղած է:

Ազգային օրէնքի մէջ տիրող ողին է սահմանադրականութիւն, վարչական ապակեղործնացում, աշխատանքի բաժանում, բացարձակ աշխարհականնացում, փոխադարձ պարտք եւ իրաւունք, պատասխանաւուութիւն:

Իսկ այս ամբողջութիւնը միասին կը ներկայացնեն Ա.Զ.-Գ.Ա.Յ.Ի. Ներկայացնեն Մ.Յ.Յ.Ա.Վ.Ա.Յ.Ո.Ի.Թ.Ի.Ի.:

Այդ ինքնավարութիւնը ո՛չ թէ առանձնաշնորհ մըն է, այլ բնական իրաւունք մը բոլոր կրօնի եւ ցեղի պատկանող հաստակութիւններու համար, ըլլայ սահմանագրական կամ միտքետական, մահմէտական կամ քրիստոնեայ, եւ առանց քաղաքական կամ կրօնական ոչժիմի խարութեան, նոյն իսկ այն երկիրներուն մէջ՝ որ ազգաբնակութիւնը զանազան ցեղերու եւ ազգերու խառնուրդ չի ներկայացներ:

Ուստի, խոչոր թիւրիմացութեան, սխալ ըմբռնումի արգիւնք է մշակոյթի ալդ ներքին ինքնավարութիւնները համարել արածութիւն կամ առանձնաշնորհ: Համայնքներու եւ ժողովուրդներու իրենց բնական իրաւունքը վայելելը ո՛չ արտօնութիւն կրնայ ըլլայ, ո՛չ ալ առանձնաշնորհ: Եթէ նկատի ունենանք սակայն այն շրջանի թուրքիոյ իրաւական ըմբռնումի աստիճանը, շրջան մը ուր ոչ-մահմէտականները բայցաներ էին եւ ո՛չ թէ իրաւատէր քաղաքացիներ, եթէ մտաքերենք պաշտօնական գրերու մէջ զործածուած սարացուցիչ, անարգական ածականները ոչ-մահմէտականներու մասին, այն ատեն մրայն հասկնալի կը դառնայ հոգեբանութիւնը, որով արուածուած բնական իրաւունքները նկատուեր են իրը առանձ-

նաշնորհները թայց մանաւանդի իսլահաթի ֆէրմանը հրատարակուելէ յետոյ, անհնար է առանձնաշնորհումի միաբը հաշուակցնել անկէ բխած իրաւական ո՛ւել է սկզբունքի եւ ըմբռումի հետ:

Տարաբաղդատրաբ, այդ առանձնաշնորհի թիւրիմացութիւնը թէ պաշտօնական լեզուի մէջ եւ թէ՝ առասարակ հպատակ ժողովուրդներու մաքին մէջ ա՛յնքան իսոր արմատ բռնած է որ, ամէն անգամ երբ հարց կը ծաղի այդ իրաւունքի շուրջ, փոխանակ պաշտպանելու իրաւունքը իրբեւ իրաւունքը, այն ալ բնական իրաւունք, կը շարունակեն պաշտպանութիւնը հիմնել առանձնաշնորհի հիման վրայ:

Այս թիւրիմաց մատայնութեամբ է որ փոխանակ երեւոյթներուն իրենց յատուկ մեկնութիւնը առալու, երաեմն ա՛յնքան կը չեղին եւ կ'աղճատեն, որ առաջ կը բերեն քառուային ու վասնգաւոր ազգեցութիւններ :

Այս կարգէն է եւ այն ենթագրութիւնը — որ շատերու գրչին տակ սպրգած է իրը իրականութիւն, հաւատալի գառնաւով նոյն իսկ հանրային միամատութեան — թէ Օրէնքի 1857ի խմբագրութիւնը Բ. Դրանի մատուցուելէ յետոյ, առանց վաւերացուելու վերադառներ է, առարկելով որ «պետութեան մէջ պետութիւն չի կրնար ըլլալ»:

Ազգայն օրէնքը մշտապէս արգելքի է հանդիպած հւերե՛ք իր ամբողջութեամբը չէ իրազործուած, իր նպատակին չէ՝ ծառայած միմիայն ա՛յն պատճառով՝ որ մատանշուած է 1857-59 թուականներուն եւ անկէ յետոյ եւս, իր կոչման բարձրութեան վրայ կանգնած, գեռ եւս իր բարոյական արժէքը չկօրուած Մամուլին կողմէն: Կ. Իւթիւնիան՝ որ այն շրջանի սերունդին ամէնէն աջ թիւը կը համարուէր, 1859ի Դեկտեմբերին իր Մասիսին մէջ կը գրէ այս մասին: — «Անկանոնութենք օգուտ յաղելու սովորած կամ իրենց կամքը օրէկի չեղ անցնելու վարժուած անձինքներու դժկամակուրիւնը միայն կրնայ համարուիր»:

«Պետութեան մէջ պետութիւն չի կրնար ըլլալ»ի միաբը ո՞ր կողմէն ալ զայ, նկատի ունենալով մեր Ազգային Օրէնքին բոլոր վաւերացուած եւ չվաւերացուած խմբագրութիւնները,

որոնց մէջ ո՛չ մէկ քաղաքական միաբ ու ձգառում կը գտնաւի, պէտք է համարել հետեւանք տղիատ թեան՝ պետական, քաղաքական-վարչական կալմակերպութիւններու էութեան ու բովանդակութեան մասին:

Ա.ափկա հետեւանք է նաև ուրիշ թիւրիմացութեան մը, թեթեւ, հարեւանցի ենթագրութեան կամ մտածողութեան: Այսինքն, շատերու համար ազգային այդ օրէնքը համարուած է իրազեւ իրը նոր ստացուած իրաւունք, որ իր մէջ կը պարունակէ քաղաքական կեանքի սաղմերի Պատմական ո՛ւ և է հիմէ զուրկ, քաղաքական կեանքի զարդացման եւ բարեշրջումի օրէնքներուն հետ անհաշտ այդ թիւրիմացութիւնը կամ անհեթեթութիւնը շատերու մէջ առաջ բերած է այն ենթագրութիւնը կամ յոյսը թէ՝ թերեւս քաղաքական այդ սաղմի զարգացումով Ազգային ժողովը ապագային դառնայ քաղաքական հիմնարկութիւն . . .

Աչքի առջեւ ունիմ 1860ի եւ 1863ի խմբագրութիւնները: Երկուքն ալ կը պարունակեն հիմնարկան սկզբունքներու մասը, որ պետութեան վաւերացմանը չէ ենթարկուած, կամ առ նուազն հաստատուած բնազրին մաս չի կազմեր, եւ սակայն երկու խմբագրութիւններուն մէջ ալ վեց հիմնարկան սկզբունքները իրենց խմբագրութեամբ կամ ձգառումով զգալի փոփոխութիւն են կրած, որ պէտք է արդիւնք համարել միայն խմբագրուներու մուածելակերպին:

Այդ սկզբունքներն են: —

Ա.

Ազգին ամէն մէկ անհատը առ Ազգը պարտաւորութիւններ ունի. Ազգին ալ իր կողմէն առ ազգային ամէն մէկ անհատ պարտաւորութիւններ ունի, գարծեալ ամէն մէկ անհատ իրաւունքներ ունի ազգէն: Ես Ազգն անհատներէն:

Ուստի Ազգն առ ազգայինք փոխադարձ պարտեօք կապիած են իրարա իետ, անանիկ որ մէկին պարտաւորութիւնքը միախին իրաւունքներն են:

Բ.

Ազգայինց պարտականութիւնն է Ազգին պիտոյից պահանջած ախտերուն մասնակից ըլլալ իրավանչիւր իր կարողութեան չափովը

Ազգին ինդրած ծառայութեանցը յօժարակամ յանձնառու ըլլակ և առ նոր ըրած տնօրինութեանցը սիրով հնազանդի :

Ազգայնոց այս պարտաւորութիւնը Ազգին իրաւունքն են:

93

Ազգին պարտականութիւնն է՝ ազգայնոց բարոյական, մասառ-
քական և նիւթական պիտօյիցը հոգ տանիլ, Հայաստանեաց Եկեղեց-
ոյ դաւանութիւնն ու աւանդութիւնը անպատ պահել, մարդկու-
թեան հարկաւոր եղած անհրաժեշտ գիտելեաց ուսումը՝ ամէն ասաի-
նանի թէ մանչ ևս. Թէ աղջիկ տղայոց հասաքապէս ծաւալել, ազգա-
յին հաստատութիւնը պայծառ պահել, հասոյթներն օրինաւոր կերպով լ-
աւեցնել, ևս ծախքերն իմաստութեամբ տնտեսել, Ազգին ծառայու-
թեան մշտնենապէս նուիրեալ անձանց կացութիւնը բարսոքել ևս ա-
պագայն անդորրել, կարօտելոց ինսամ տանիլ հայրաբար, ազգայնոց
մշշ ծագած վէճերն արդարասիրութեամբ խաղաղել ևս վերջապէս ազ-
գային յառաջդիմութեան անձնանուէր աշխատի:

Ազգին այս պարտաւորութիւնը ազգական իրավունք է:

4

Զազգը փոխանորդաբար ներկայացնող, և այս փոխադարձ պարտեաց կանոնակոր կատարմանը տեսուց ու մատակարար կարգեալ իշխանութիւնը՝ Ա.Զ.Դ. Վ.Ա.Ռ.Շ.ՈՒԹ.ԵՒՆ կը կողոսի, որում յանձնուած է Օսմաննեան տէրութենին յատուկ արտօնութեամբ և Սահմանադրութեան միջոցաւ, թուրքիոյ Հայոց ներքին գործերու տնօրինութիւնը:

13

Վարչութիւնը՝ ազգային ըլլալու համար պետք է ԵՐԵՍՓՈԽԱԿԱՆ-ԿՈՆ ըլլայ:

四

• Երեսփոխանակման Վարչութեան իշխան՝ Խրթի Առաջ ու ՊԱՐՏԵԱՅ Ակլբունքն է, որ արդարութեան սկզբունքն է, իր ոյժը ձայնից բազմութեան մէջ կը կայանայ, որ օրինասորութեան սկզբունք է»:

Ահա՝ այս հիմնական սկզբունքներն են՝ որ երկու խըմբադրութիւններուն մէջ ալ հաստատուած են և ընդհանուր գծերով անոնց համապատասխան է կազմուած օրէնքին ամբողջ բոլանդակութիւնը, որուն մէջ ո՛չ մէկ քաղաքական ձրգ-

տուժմ չկայ իւ հետեւաբար ո՞չ մէկ պատճառ չեր կրնար գտնաւիլ Պետք թենէն մերժաւելու,

Դիմելի է որ այս հիմնական սկզբունքներուն մէջ պատրիարքական իշխանութեան մասին ո՞չ մէկ ակնարկ չկայ. ամէն ինչ հիմնուած է ազգային պարտքի եւ իրաւունքի եւ ազգային վարչական իշխանութեան ու երեսփոխանութեան վրայ:

Պատրիարքութեան Պոլիս հաստառուելու պատմութեան
ընթացքին, յատկապէս կանգ տանելով շեշտեցի թէ Պատ-
րիարքութիւնը ո՛չ կրօնական եւ ո՛չ ալ քաղաքական հան-
գամանք ունէր, թէ այդ հակառակ էր նոյն իսկ Եկեղեցին
Կուիրապետական, վարչական կարգերուն, ուստի եւ անոր-
ձեռք բերած արտօնութիւնները չէին կրնար հաշտուիլ աղ-
քային կրօնական ու քաղաքակրթական աւանդութիւններու
ու պահանջներու հետ

Եւ ժամանակի ընթացքին, այդ անհաշելի իրողութիւնը
սրբազնութեավ, չնորհիւ ազգային վերածնութեան ունվիրա-
ներու, եկեղեցական միահնձնանութեան, եկեղեցական դասա-
կարգի արտօնութիւնները վերածուեցան ժողովրդական մշա-
կոյթի, ազգ հաւաքական իրաւունքներու, զոնէ տեսակա-
նագիւ:

Ինչ որ եկեղեցականի եւ Եկեղեցին կը վերագրուէր, փախարկուեցաւ ազդի եւ աշխարհականացումին:

թէ այս հիմնակէտը որքա՞ն կը համապատասխանէ 0.զգ. Օրէնքը խմբագրողներու ձգուումին, համոզումին, — ո՛չ մէկ կասկածի կամ առարկութեան տեղ չի՝ մնար, եթէ առաջ բերենք նոյն լոկ խմբագրողներու, հիմնագիրներու վկայութիւնը:

Օրէնքը՝ պաշտօնապէս կողմուած Յանձնաժողովին Կողմէ Խմբագրուելէ յետոյ, կը ներկայացուի Բ. Դրան, 16 Փետվար 1862 թուակիր յայտագրով մը։ Բարեբաղզաբար այդ յայտագրին ալ պաշտօնապէս հրատարակուած է Օրէնքի բնագրին Տես.

Այդ յայտագիրը՝ որ բացատրութիւնն է օրէնքի խմբակը հետաձգութիւն հետևեած ձգտութիւն, հայեցակէտներուն, իր լոյզուածով կ'ըսէ.

— « Եւ որովհետեւ Կոյսերական Տէրութիւնը Հայոց ազգին համար տալու հրամաններուն գործադրութեան բնական միջնորդ եւ Ազգ Վարչութեան գլուխ Պատրիարքը կը ճանշայ եւ անոր կ'ուղղէ իր հարցումները, ևթէ Տէրութիւնը Պատրիարքին հրամայէ որ հարցուցուն ինդիրոյն վրայ իր (այսինքն Պատրիարքին) կարծիքը յայտնէ, Պատրիարքը՝ իր նախագահութեամբը գործող ժողովներուն որոշան համեմատ շարժի, իսկ եթէ ազգին կարծիքն առնելով Տէրութեան հաղորդել հրամայէ, այն ժամանակ Պատրիարքը Հնդի ժողով հրամիրէ, եւ այն ժողովով վերջնական որոշմունքը յայտնէ Տէրութեան : »

Պարզ է ուրեմն որ Պատրիարքը Պետութեան եւ Ազգին միջեւ միջնորդ եւ Ազգ Վարչութեան գլուխ կը ճանչցուի միայն անոր համար որ Կայսր Կառավարութեան այդ Հայեցակէտին, այն պայմանով որ Պատրիարքը միջնորդի գերէն չեղանական ազգ վարչական եւ Երեսուի, Ժողովներու քայլ չասնէ: Ուրեմն, երե Տէրութեան հայեցակէտը, կամ ըստին կամը Հըլլար, Ազգը Պատրիարքութեան, անոր միջնորդ դերին աշխիսի համաներ: Եւ ինչո՞ւ հաւանէր, քանի որ, համաձայն Հիմնական սկզբունքի, ազգ իշխանութիւնը կը ներկայանայ Վարչութիւնով :

Իսկ թէ ի՞նչու Պետութիւնը կը ճանչայ Պատրիարքները, այդ պաշտօնին կոչուած հոգեւորականը — այն ալ եպիսկոպոսական գասէն Ըլլալու պայմանով, — պարզապէս անոր համար, որ ինչպէս բոլոր կրօնա-իշխանակետական կառավարութիւնները, թուրք մահմետական պետութիւնն ալ իր հիմնարկութեան, տիրապետութեան սկիզբէն հետամուտ է եւ զեր տիրապետած, հպատակեցուցած ազգերը նկատել միայն հարբեւ կրօնական համայնք: բան մը՝ որուն նպաստած են յոյն հոգեւորականութեան կրօնա-բաղադրական ձգտումները:

Պոլսի հայ Պատրիարքներու կամ Պատրիարքութեան գէմ, առանց գասակարգային խարութեան, ամիրաններու, էստերը, նուաճուած իրաւունքները ո՛չ միայն պատրիարքական ենթատրութեան, առնձարձակութեան գէմ էին, այլ եւ կրօնական ու աշխարհականի մրցման բնոյթն ունէին, կամ առ

ելի ճիշդը՝ կրօնական համայնք նկատուելու դրութեան դեմ՝ ազգային գաղափարի, իբր ազգ ապրելու եւ իբր այդպիսին զարգանալու իրաւութրութեան մասունքներ եին:

Պայքարի այս ոգին թերեւս միշտ զիտական չէ՝ եղած, մանաւանդ ամիրայութեան եւ ստորագաս հոգեւորականութեան՝ քահանայական զասուն կողմէ, — որ նոյն գիս իր կարեւոր գերն է ունեցած հակապառիարքական շարժումներու և պարագներու մէջ, բայց կախուր անզգալարար եւ բնագործն մզուեր է աշխարհական ոգիով, որու էն ցայտուն ապացուցն է զեւ ժէ: գարէն աշխարհական տեղականերով Պատրիարքարոնի վարչութեան հաստատումը :

Իսկ ԺԷ. գարու վերջներէն արգէն ազգային ոգին սրոշապէս կ'արտացոլայ եւ ԺԹ. գարու սկիզբը զիտակորն զարշանալով, իր յաղթական գրումը կը գնէ ազգային՝ յանուն ՀՈՅ ԱԶԳԻ օրէնսդրութեան եւ անոր հիմնակէս սկլրունքներու վրայ :

Այդ յաղթութիւնը շահուած է բիւր տքնութիւններով, տառապանքներով եւ ուսհվիրաններով կեանքի գնով: Պայքարի առաջնորդները տեսեր են աքսորի, բանաը և կոխադանքը Յաղթանակի վերջնական ձեւակերպման մէջ մեծ դեր է

Յաղթանակի վերջնական ձեւակերպման մէջ մեծ դեր է ունեցած Ֆրանսական երկրորդ Յեղափոխութեան ոգիով սնամ ու զատարարակուած հայ մասուրականութեան ընտրութիւններու գասը, որ սովորաբար կը կոչուի Սահմանադրութեան հետինակներ, հիմնադիրներ: Բայց կերազանցօրէն աւելի հեղինակներ, հիմնադիրներ, որոնց նախորդներուն՝ որոնք ճանապարհը բան կը պարտինք անոնց նախորդներուն՝ որոնք ճանապարհը հարթած, հոգը պատրաստած, եւ իրաւունքները արդէն ձեռք քերած էին:

Սերվիչներ, Ռուս սինեաններ, Պահաններ, Օսեաններ ու անոնց աւելի կամ նուազ գործակիցներ ունին իրենց գերը, մեր յարդանը ու երախտագիտութեան բաժինը, բայց աւելի մեր հիացումին, պաշտումին արժանի են Աստուածատելի կրօնականները, Խոճա Խուճիշանները, Մալպաթա Զէլէտուր Խալֆանները, Խոճա Խուճիշանները, Կինեպան Խոկէնատէրները, Կըրպակները, Ֆիզիքա Պողոսները, Գինեպան Խոկէնատէրները, Կըրպակները եւ բազմաթիւ ուրիշները, ու թերեւս աւելի ծիկեանները առ բազմաթիւ ուրիշները՝ որոնք չեն յիշուած պատմուած իրաւունքներ՝ որոնք չեն յիշուած պատմու-

թեսն, տարեգրութիւններու մէջ, ինչպէս կռուի դաշտի վրայ նահատակուած զինուորները, որոնց յաղթանակի փառքը զօրագետները կը վայելին, իսկ իրենց անունները կը արուին մտացութեան:

Դիտեի է որ թէեւ իսլահաթի Ֆէրմանով վերջնականապէս, գէթ տեսականոսէն, հպատակ ազգերը կրօնական համայնք նկատուելէ գաղրեցան եւ Ֆէրմանը այլ եւս կ'արդիլէր պաշտօնական լեզուի մէջ գործածել ստորացուցիչ վաղեմի ածականները, բոյց վարիչները չկրնալով լիովին թօթափել տիրապետող հոգեբանութիւնը, անիստիր կը գործածեն հասարակութիւն եւ ազգ բառերը՝ Հետաքար նոյն թուականէն յետոյ գործածուած այդ երկու բառերը պէտք է ընդունիլ իրեւ հոմանիշ Ազգ բառի: Բայց եւ այնպէս, Ազգային Օրէնքի խմբագրութեան Յահճանաժողովը իր Յայտագրին մէջ երբեք գործածուած չէ հասարակութիւն (հէմա'աթ) հոմանիշը եւ յամառաբար կանգնած է ազգ բառին եւ իմաստին վրայ:

Այդ յայտագրիը՝ յիշելով որ — «Այս արտօնութիւնները բկակէ եւ ըս սկզբանց ամեն ազգաց համար միօրինակ, բայց միանկամայն ումեն մեկուն իրօնական սկզբանա կաևնեաց եւ սովորութեանց համեմատ ևաօրինուած ըլլալով, իշրայիշիր ազգ զանենի իր թեիկ սովորութեանց եւ ընթացից տակութիւնը կ'ընչ թէ» — պատմուկանորէն յիշաւ-

«Հայոց ազգը ասիկ բան տարուայ յափ առաջ՝ Կայս. Տէրութեան իններեց որ Պատրիարքանի մէջ Պատրիարքին նախազանութեամբ երկու ծովով հաստատուին, մէկը իրօնական, միւսը բաղամական զործոց համար, որպէս զի Պատրիարքին պաշօնաւարութեամբ զործակից եւ օգնական ըրվաղեամբ կանոններէն եւ սովորութիւններէն ո՛ եւ է խոսր-

Այս միատակութիւնէն յետոյ՝ յայտնելով որ «Երբ սյս ծովովները հաստատուեցան, ազգային մանրամասն զործոց հարկ եղաւ» — կ'եւբակացնէ թէ այս ժողովներու եւ Ար-

հուրդներու պարտականութեանց, իրաւուսութեանց սահմանները որոշուած չըլլալով, ծագան վէճերու եւ չփոթութեանց առաջքն առնելու համար, ըս կամաց եւ հրամանի կայս. կառավարութեան, կարգուած Խառն յանձնաժողովին կանոնագիրը կը ներկայացնէ «ի վաւերացու մի»:

Այնուհետեւ յայտագրիը յառաջ կը երեք ինը գլխաւոր կէտեր՝ որոնք հիմքն ու առաջնորդն են խմբագրուած օրէնքին:

Յայտագրին մէջբերումները եւ ընդհանուր բովանդակութիւնը, կարծեմ, բաւական են հաստաբելու վերը պարզուած հայեցակէտը՝ օրէնքի զեկավար ոգիի մասին: Միայն թէ յայտագրին մէջ գործածուած արտօնութիւններ, ամեն մեկուն կրօնական սեփինական կաևնեաց եւ սովորութեանց բառերը թերեւո պէտք է համարել աւելորդ, եւ մէկ մեացորդը պիտական վաղեւի մտայնութեան, նուրապաշարման, քանի որ պարզ է՝ թէ օրէնքին մէջ ոչինչ կայ կրօնական կամանի ու սովորութիւններու մասին:

Ես աւելին իսկ կ'ենթազրեմ: Թերեւս այդ ոճը աւելի ճիշզը հետեւանք էր մեր հոգեւորականութեան ազգեցութեանը, որու հանդէպ եթէ չըլլալը ոճի ու արտայատութեան այդ ձեւական, մնամէջ զինումը, հոգեւորականութիւնը իր մատյնութեամբ մնածներու հետ կրնա՞ր նոր բարդութիւններ սաեղել, կանոնագրի վաւերացումը վիժել կամ յետագել սալու համար:

Սոյսպէս է սակայն, ինչպէս ընուկան էր եւ Ֆէրմանով ալ նախատեսուած, որ երեք ազգերու կանոնագրիները հիմնավին կը տարրերէն իրենց ընդհանուր գծերովն ու ձգտումի:

Ամէնէն առաջ ուշագրաւ է որ, մինչդեռ մեր Ազգ. Օրէնքը քանիցս վերաբնութիւններէ կ'անցնի, պետական յանձնաժողովի խմբագրութեանը կ'ենթարկուի, ընդհանուակը կը թուի թէ յոյն Պատրիարքարանը չէ՝ սիջած այդպիսի վերաբնութիւններու, չէ հաւանած ընդունիլ պետական սրբագրութեան, փափախութեան, վաւերացման իրաւունքը, եւ չիմուած է միայն իր վաղեմի արտանութիւններուն վրայ:

Մինչ այնպէս կը թուի որ մեր օրէնքի ընագիր-խմբու-

Դրութիւնը պետութեան պաշտօնական լեզուով, թուրքերէնով է կատարուած և հայերէնը թարգմանութիւնն'է, յունականը, ընդհակառակն, բացորոշապէս ցոյց կուտայ որ յունաբէն բնագրի թարգմանութիւնն է:

Տիւողուրի մէջ (Բ. Հասոր, 902 երես) յունական օրէնքի ճակատը զրուած է հետեւեալ բացատրութիւնը. —

«Թարգմանութիւն լեղիսնուր կանոնագրի որ կազմուած է Յունաց Պատրիարքաւանի զրուերու բարեկարգութեան համար, յիշեալ Պատրիարքաւանին մէջ զունառուած յանձնաժողովին կողմէ, Պատրիարքական լետրութեան մասին»:

Այս բացատրութեան տակ կան հետեւեալ գլուխները. —

Ա. Խաչ Կոլուխ. — Ընտրութիւն, 13 յօդուածէ բաղկացած: Բ. Գլուխ. — Պատրիարքական ընտրելիք յանդրութիւնները, 3 յօդուած:

Գ. Գլուխ. — Պատրիարքական ընտրութեան համար գումարուելիք ընդհանուր ժողովի կազմը, 3 յօդուած:

Յեաոյ կու զայ հետեւեալ բացատրութիւնը. —

Եղիսկոպոսութեան արժանի հոգեւորականներու յատկութիւններն ու լետրութիւնները պարունակող կանոնագրի թարգմանութիւնն է, բաղկացած 14 յօդուածներէ:

Ասոր ալ կը յաշուղին Մետրապոլիտական ժողովի կազմն ու զունառութեան պարունակող կանոնի թարգմանութիւնը, որ կը բաղկացած 12 յօդուածէ: Կ. Պոլոս Պատրիարքի եւ Մետրոպոլիտական ժողովի փոխադարձ յարաբերութեան կանոնի թարգմանութիւնը, մէկ նախարարութ ու 12 յօդուածով:

Առջ հատուածին կցեր են յաւելուածական բացատրութիւն մը. — «Այս կանոնը Բարձրազոյն ժողովի մէջ եւս բնդունեցաւ:» Ո՞ւն է արգեօք այդ Բարձրազոյն ժողովը: Գոնէ ինձիք համար անձանօթ կը մնայ:

Յայց այդ յաւելուածին կը յաջորդէ նույն հետեւեալը. —

Այս կանոնագիրը կրկնի քննուելէ յնոյ, րուր անդամներու համանութեան արժանացաւ, միան անդամներէն Լօղիթէթ պէյր յարունց: Մէ Պատրիարքի իրամարեցուցման մասին Մետրապոլիտական ժողովին ու Խառն ժողովի անդամները պարտաւոր են խորիդակցիւ ազգին Լօղիթէթի տասինանը անեցող անձին և ուրիշ պատուաւոր անձնութեան ուստի եւ այս դժուղութիւնը արձանագրուեցաւ. ինչ:

Այս յաւելուածէն ետք կուգայ Խառն ժողովի կազմութեան օրէնքը, որ կը բաղկանայ 15 յօդուածէ, և օրուն համար չէ բառած թէ յունականին թարգմանութիւնն է: Յետոյ «Խառն ժողովի անդամներու պարագանութիւնները», 16 յօդուած:

Վերջապէս, արձանագրուած է կ. Պոլոս Պատրիարքին տարեկան 500,000 եւ թեմական եպիսկոպոսներէ իւրաքանչիւրին որոշուած տարեկան սոճիկներու քանակն ու Պալսի եւ թեմերու վրայ բաշխումը ցոյց տուող լիակատար ցանկմը, որու գումարը կը հանի 6,402,040 զշ ի. նաեւ 4 յօդուածներ՝ զանձումը մասին:

Կանոնագիրը կը վերջանայ եպիսկոպոսներու մանր մունքնեկամունքներու վերաբերող 13, իսկ վանքերու վերաբերող 8 յօդուածներով:

Յունական օրէնքին այս բաժմանութիւնը քաղելով նպատակն էր աւելի բացարձապէս պատկերացնել հոն ափրող կրօնա-իշխանուապետական ողին:

Յունականը ուսումնասիրած տաեն, կը աես ենք Տիեզերական Պատրիարքի իշխանութեան ամրագնդումի ողին, մետրապոլիտներու՝ այդ իշխանութեան զէմ անսառուածները արգիլերու ջանքը եւ նութեական եկամունքները անգանվելու գործնական հոգուածութիւնը:

Կրօնական համայնքներն թէ աղգամին անհասականութիւններ. — այդ կենսական հարդը ուսումնասիրած տաեն, մասնաւոր ուշագրութիւնն զրաւեց 1831ին Հոռմէկաններու առաջին Պատրիարքին արտադրած առաջին Պէրաթրի Այդ հրովարտակին մէջ ո՞չ միայն «Պատրիարք» բառը չի գործածուիր եւ միայն «Մանուէլի որդի Յակօր եպիսկոպոս» կ'անուանուի, այլ եւ Պատրիարքաթիւնը չի յատկացուիր Հայ Հառնիականներուն, եւ ընդհանուր իմաստով կը վերաբերի արեւելեան եկեղեցներէն Յոյներէն եւ Հայերէն բաժնուած կաթոլիկներուն, ուսանց ազգի խորութեան, զուտ իրեւ կարսդիկ կրօնական համայնք, եւ ո՞չ թէ իրեւ Հայ-Կարոլիկ կամ Հայ-Հոռմէկան, ինչպէս թարգմանած է այն ժամանակ Յոյնը Զէրէկպէտ Տիեզերան, ինչպէս կը վկայէ Ս. Կաթոլիկական Պէտրութեան իր պատմութեան մէջ:

Այս նոյն ձևով կատարուած է անշուշտ եւ Բաղոքական կանոններու բաժմանումի թէ այս ապազգայնական կրօնական ողին ինչ ազգեցութիւններ եւ հետեւանքներ է ունեցեր թէրեւս ասիթը ունենանք անզրագանուուու:

ՀԱՅ

4.

ՔՆՆԵԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԷՌԻԾՈՒՄ ԱԶԳ. ՍԵՀՄԱՆԵԴՐՈՒԹԵԱՆ

Օրէնքի գլխաւոր գիծերու և սկզբունքներու մասին
այս ընդհանուր տեսութիւնը ներկայացնելէ յետոյ, այժմ
քննիչք թէ օրէնքը որքա՞ն համապատասխան է այդ գիծերուն
ու սկզբունքներուն և ի՞նչ թերութիւններ ու առաւելու-
թիւններ կը ներկայացնէ մեր մշակոյթի պահանջներուն գո-
հացում տալու համար:

Օրէնքը բաժնուած է հինգ գլուխի և զանազան մասերու:

Ա. ՌԱԶՋԻՆ ԳԼՈՒԽԻ

- Ա. — Պատրիարք Կ. Պոլոյ, Ընտրութիւն և Հրամարում (Այս վեճացրին առկ բուրքերէնի մէջ չկայ երածարումը).
Պաշտօն և Պարտաւորութիւնը (բուրքերէնի մէջ՝ Կ. Պոլոյ Պատրիարքի պարաւորութիւնները).
- Բ. — Պատրիարքական Դիմանատուն.
- Գ. — Պատրիարք Միրոյ Երուսաղէմի.
- Դ. — Ազգային Կրօնական Ժողով (բուրքերէնի մէջ չկայ ազգային բառը, և խկազես աւելորդ էր).
- Ե. — Քաղաքական Ժողով.
- Զ. — Քաղաքական Ժողովոյ կողմէն կազմուած ազգային Խորիուրդք և Հոգաբարձութիւնք (բուրքերէնի մէջ չկայ ազգային բառը՝ որ եւ աւելորդ է, իսկ Հոգաբարձուրիւնք բառը բարձանուած է Միւսիցէր, որ աւելի համապատասխան է հայերէն ժամաներ, տօրէններ բառեռուն և փ Եւր- կայացներ հաւաքական մարմին՝ այլ անհատական պա-
տու).

1. Աւագումնական Խորիուրդ,
2. Տնտեսական Խորիուրդ,
3. Գատաստանական Խորիուրդ,
4. Վանօրէից Խորիուրդ,
5. Ելեմտից Հոգաբարձութիւն,
6. Կուակ գարարձութիւն,
7. Հիւանդանոցից Հոգաբարձութիւն,

Ե. — Թաղական Խորիուրդ,

- Ըզգային Ընդհանուր Ժողով, Կազմութիւն և Պարտաւորու-
թիւն (բուրքերէնի մէջ չկայ ազգային բառը).
Ընտրութիւն Եկեղեցական Երեսփոխանաց,
Ընտրութիւն աշխարհական Երեսփոխանաց (բուրքերէնի մէջ
աշխարհական բառին Փախարէն «ավամտէն օլան» բառեր
դրուած են, որոնք չեն համապատասխաններ օրէնքի տարին
ու ոգիին, որ ունի որոշիչ իմաստ մը ծօղովդական
դասի).

- Զ. — Ընտրութիւն և Ընտրելիութեան պայմանք,

Բ. Եղանակ Ընտրութիւն

- Գ. — Քուէարկութիւն

Բ. ԳԼՈՒԽԻ

Ըզգային Լամսնք Ժողովուն և Խորիուրդ, մէկ բաժին.

Գ. ԳԼՈՒԽԻ

Ազգային տուրք (բուրքերէնը նուեր, խոնէ) մէկ բաժին.

Դ. ԳԼՈՒԽԻ

Ազգային Գաւառական Վարչութիւն (բուրքերէնը Առաջ-
Ազգային Գաւառական Վարչութիւնը և մուրախիսալըզարա ասիր) մէկ
բաժին.

Ե. ԳԼՈՒԽԻ

Վերաբննութիւն Սահմանադրութեան (բուրքերէնը և խո-
րիսէ, վերջաբան) մէկ բաժին:

Ա. Արողջը 99 յօդուածէ բաղկացած:

Ա. — ՊԱՏԵՐԱՐՔ Կ. ՊԱԼՍՈԹ

ԸՆՏՐՈՒԹԵՐԻՆ ԵՒ ՀՐԱԺԱՐՈՒՄ

Ուսաջին յօդուածի առաջին հասուածին համաձայն՝ Պատրիարքը բոլոր Աղջային ժողովներու նախագահն է, կը վարէ գործադիր իշխանութիւնը եւ մասնաւոր պարագաներու մէջ աէրութեան հրամաններու գործադրութեան միջնորդն է:

1860ի խմբագրութեան մէջ չկայ «մասնաւոր պարագաներու մէջ՝ աէրութեան հրամանաց գործադրութեան միջնորդն է» պարբերութիւնը:

Յունականին մէջ չկայ առանձին յօդուած՝ Պատրիարքին պաշտօնը ճշգող, բայց աւելի բացորոշապէս. և իր պատճառաբանութիւն պատրիարքական ընտրելիի յատկութիւններու՝ այդ պարագան կրկնուած է զանազան յօդուածներու մէջ: Այսպէս Բ. զլուխ երրորդ յօդուածը կ'ըսէ.

«Պատրիարք եղան անձը՝ Աքեւնեան Եկեղեցիի մեծ մէկ Գլուխմ ըլլալէ զատ, Ֆաթի Սուլթան Մէհմենէալ կողմէ չնորիուած և, որիշ մեծագօք կայսրերու և Նորին Վեհափառութիւն օգսատափառ Սուլթանի կողմէ հաստատուած արտօնութիւնները վայելող. և Պէրաթի մէջ լիշտակուած բոլոր ինսդիլներու գործադրութեան պաշտօնը ունեցող բարձրագոյն անձնաւորութիւնն մին է...»

Այսաջին գլուխի 8րդ յօդուածը. —

«Պատրիարքութեան կողուելիք անձը բայ Եկեղեցոյ Հոգեւոր Պետըլլալի հանդերձ, իր Պատրիարքութեան շրջանակին մէջ գանուող քրիստոնեաներու շարք մը քարաքական ինսդիլներու համար ալ Օսմ. պետութեան հրամաններու գործադրութեան միջնորդն է...»

Այս վերջինը գրեթէ նոյնն է՝ լիչ որ Հայկականը:

Խոկ Հրէականի առաջին յօդուածը կ'ըսէ.

«Խախամապետութեան կոչուելիք անձը Օսմ. կայսրութեան մէջ գտնուող բոլոր Հրէական գլուխիր և կայսերական կառավարութեան իրավաններու գործադրութեան միջնորդը պիտի ըլլալ...»:

«Տէրութեան հրամաններու գործադրութեան միջնորդ» ըլլալու յաւելումը համապատասխան և հետեւանք է պետութեան եւ աղջին միջեւ.՝ Պատրիարքին պետութեան կողմէ

միջնորդ ճանչցուելու հիմնակէտին, որ յիշուած է խմբագրիչ Յանձնաժողովի յայտագրին մէջ եւ որու մասին արդէն յայտնեցի կարծիքս:

Այդ չէ՝ կարեւորը:

Կարեւորը՝ Պատրիարքի Գործադիր իշխանութիւնը վարող ըլլալն է:

Օրէնքի բոլոր տրամադրութիւնները ցոյց կուտան որ գործադիր իշխանութիւնը մարմնացնողը վարչութիւնն է: Պատրիարքը՝ իրեն Գործադիր Մարմնին նախագահը, սահմանափակ իրաւունքները միայն ունի:

Անոր նախագահական սահմանափակ իրաւունքները պայմանաւորուած են այսպէս (Յօդ. 8, 9, 10, 11). —

1.— Իրեն եկած գործերը պատկան ժողովներուն կը յահնձնէ:

2.— Պատրիարքի ո՛չ մէկ թագրիրը կամ ո՛եւ է պաշտօնագիրը վաւերական եւ գործադրելի չի կրնար ըլլալ, եթէ պատկան ժողովին կողմէ չէ՝ որոշուած եւ ստորագրուած:

3.— Միայն բացառիկ պարագաներու մէջ, այսինքն մինչև վարչական ժողովի գումարումը, ստիպողական գործի համար թէեւ Պատրիարքը, կամ որ նոյնն է, նախագահը կրոնայ իր պատասխանատուութեամբը անմիջական կարգադրութիւն ընել, բայց պարտաւոր է անյատաղ պատկան ժողովի վաւերացումին ենթարկել:

4.— Պատրիարքը չի կրնար անգործագրելի թողուլ իրաւաու ժողովներու որոշումները: Միայն այն պարագային երբ բացակայութեան որոշում արուած ըլլայ, կրնայ վերաքննութեան ենթարկել տալ որոշող մարմնին, վերաքննութեան յետոյ արուած որոշումները ստորագրելու պարտաւոր է, եթէ օրէնքի հակառակ չեն:

5.— Պատրիարքը չի կրնար պաշտօնանկ ընել ո՛եւ է եկեղեցական եւ աշխարհական ազգային պաշտօնեայ. միայն կրնայ առաջարկել ձեռնհաս մարմնին:

6.— Եւ վերջապէս Պատրիարքը չի կրնար լուծել ո՛եւ է ժողով եւ խորհուրդ, մարմնին: Պատասխանատու ընթացքի մէջ զանուող մարմնի գիւղնէն պարտաւոր է առաջին անգամի

համար բացատրութիւն պահանջել, երկրորդ անգամի համար ի կարգ հրաւիրող ազգարարութիւնը ընել, իսկ երրորդ անգամի համար պատասխանատուն ամբաստանել եւ լուծումը պահանջել այն մարմին՝ որու ենթակայ է ամբաստանեալը, — վարչութիւնը՝ Ընդհ. ժողովին եւ Խորհուրդները՝ Քաղ. ժողովին:

Պատրիարքի իրաւասութեան սահմանը գծող 8, 9, 10, 11 յօդուածները ամբողջովին համապատասխան են 1860ի բնագրին 15, 16, 17, 18 յօդուածներուն: Տարբերութիւնը միայն խմբագրական անհան փոփոխութեան եւ տեղափոխութեան մէջն է:

Այս օրինական տրամադրութիւնները բացայացա ցոյց կուտան որ արդարեւ Պատրիարքը նախագահական պարտականութենէ գուրս ինքնուրոյն ո՛չ մեկ վարչական հեղինակութիւն, իշխանութիւն չունի, եւ հետեւաբար Ա. յօդուածի «Գործադրի իշխանութիւնը կը վարէ» (Գուղվեի խարիժեսինի հախիզ) նախադասութիւնը միայն անուանական ու անգօր տեղ է գրաւած:

Աւելին կայ:

Օրէնքի 1869 թուականին կատարուած վերաքննութեան մէկ նախագիծը ունիմ աչքի առջեւ, ուր՝ համաձայն Բ. յօդուածի, Պատրիարքին վարչական ժողովներու նախագահութիւնն ալ պատուակալ վիճակի է վերածուած:

×

11րդ յօդուածը կը գծէ ուրիշ կարեւոր ու հիմնական տրամադրութիւն մը. — Մարմիններու իրարու հանդէպ ունեցած յարաբերական աստիճանները, որ բնական, հետեւողական կարգն է ընարական դրսւթեան:

Վարչութիւնը ընտրուած ըլլալով Ընդհանուր ժողովին, բնականօրէն համարատու է նոյն Ընդհ. ժողովին: Աս է միայն դատապարտութեան, պատմի եւ կամ վարձատրութեան իրաւասուն:

Այս միակ յօդուածը կը փոխարինէ 1860ի բնագրին 1-7 յօդուածները, որոնց բովանդակութեան ամփոփումը սեղմուած է այս մէկ յօդուածին մէջ, առանց նուազեցնելու օրէնքին

մեքենականութիւնը, ուժը, պատասխանատուութեանց շղթաւ յումբը, համաձայն 1860ի բնագրին:

Այս տարբերութիւնը չէ որ վնասած է օրէնքի կատարելութեանը, ինչպէս շատեր կարծած են, առանց ցաւին խորը թափանցելու:

Պակամածը՝ երկու բնագրերուն մէջ ալ, մեքենայի, մարմիններու կազմական յօրինուածքին չարժիչ ազդակն է, որուն պիտի անդրագանանք չըւտով:

Զպիտի կանգ առնեմ Պատրիարքի ընտրութեան, ամբաստանութեան եւն.ի վերաբերող յօդուածներու վրայ:

Գիտենք որ Պատրիարքը կ'ընտրուի, կ'ամբաստանուի Ընդհ. ժողովին:

Այդ ընտրութեան եւ ամբաստանութեան եղանակները քննադատելի գառնալու չափ կարեւորութիւն չունին:

Ես կ'ուզէի չեշտել ուրիշ պարագայ մը:

Այդ՝ Պատրիարքիներու տրուած Պերաքն է:

Բանի գեռ օրէնքը գոյսութիւն չունէր, քանի գեռ Պատրիարքիներու պաշտօնը շրջափոխութեան փուլի մէջ էր, անոնց իրաւասութիւնները վերջնականապէս ճշգուած չէին եւ կեանքի զարգացման հետ կը փոփոխուէին, կ'ընդարձակուէին, հասկնալի եւ բնական էր որ իրաքանչիւր Պատրիարքի ընտրութեան պարագային պէրաթներ ձեռք բերուէին, ուր մէկ-մէկ ճշգուած կ'վլային իրաւասութիւնները, կամ ինչպէս կ'ըսին՝ արտօնութիւնները:

Օրէնքի հրատարակումէն յետոյ, պէրաթները բացարձակապէս աւելորդ եւ մանաւասնդ վնասակար են իրենց ներկայ գիտելովը: Աւելորդ են, որպէսիմեւ օրէնքով ճշտուած իրաւունքները Պէրաթնով կրկնելու եւ վաւերացնելու պէտր չկայ: Այդ իրաւունքները՝ որ ազգի, ժողովուրդի բնական իրաւունքներն են, պէրաթներով չեն չորհուելու այլ եւս, եւ պէրաթներով չեն հաստատուիր:

Եթէ պէրաթներու մէջ կան գեռ եւս իրաւունքներ՝ որոնք օրէնքի մէջ չեն անցած, երբէ՛ք զժուար չէ, հիմնուելով պէրաթին վրայ, օրէնքի թիրին լրացնել նոր յաւելուածով, մասնաւնդ որ օրէնքով չնուիրագործուածը միայն պէրաթով չի

կրնար իրագործուելի: Արդէն մեր ազգային մշակոյթի կեանքին մէջ չունինք այնպիսի իրաւասութեան խնդիր մը որ յայտնի ըլլար պէրաթով եւ որմէ օգտուէինք:

Եւ եթէ չկայ իրաւասութեան այնպիսի խնդիր մը, որ մաս չի կազմեր օրէնքին բայց կը յիշուի պէրաթով, պէրաթներ ստանալու արդի ձեւը անկասկած կը թուլցնէ օրէնքին ուժը եւ միշտ, ամէն անգամ պէրաթներ ստացած առեն, խնդիրներ կը ծագին պակած կամ փոփոխուած բովանդակութեան, իրաւասութիւններու Յասին:

Ամէն ժամանակ իր պահանջներն ու պայմաններն ունի:

Անցած է պէրաթներու շրջանը: Այժմ օրէնքներու վրայ է որ կրնանք յևուղ եւ պաշտպանուիլ՝ եւ ո՛չ պէրաթներու:

Մենք չենք կրնար յունական հոգեբանութեամբ տոգորուիլ: Յոյնը պէտք չունի հիմնաւորելու, զարգացնելու այն ինչ որ իր էութիւնը կը կազմէ, եւ կրնայ թերեւս անլամանգ օգտագործել եկեղեցական իշխանապետութիւնը, մինչդեռ անոր հետեւելու ձգտումը կը խախտէ մեր ազգային հիմերը՝ ինչպէս կը հաստատեն փաստերը:

Պէտք է լրացնել սկսած սրբագրութիւնը:

Սակայն պէրաթներէն օգտուելու համար կայ ուրիշ տարագայ մը, կամ աւելի ճիշգը, պէրաթները պէտք է հիմնուին ուրիշ, զուա կրօնա-հուլիրապետական իրաւունքի մը վրայ:

Որովհեաւ կատարուած շրջափոխութեան շնորհիւ ազգային իրաւունքները օրէնքով կազմեր են զուա մեր ներքին մշակոյթի ինքնավարութիւնը, օրէնքի տրամադրութիւններուն մաս չի կազմեր Պատրիարքին մէկ ուրիշ իրաւասութիւնը, որ զուա կրօնական նուրբագետութեան կը վերաբերի, — այսինքն միաժամանակ իրեւ Պոլսոյ թեմի եկեղեցիներու եպիսկոպոսը եւ իրեւ Թուրքիոյ թեմերու կաթողիկոսական փոխանորդը ունեցած իրաւասութիւնը, որ մինչեւ հիմա ուշադրութեան չէ ամենուած:

Այս պարագան, սակայն, նկատի առնուած է օրէնքը խմբագրողներուն կողմէ:

Հարգ յօդուածով, ուր Պատրիարքին իրաւունք կը տրուի,

իբրեւ նախագահ Ազգ. Ժողովներու եւ Մարմիններու, պատասխանատութեան, ամբաստանութեան ենթարկելիներու մասին բացարութիւնն պահանջելու, ազդարարելու եւ ձեռնհաս մարմիններու ներկայացնելու ամբաստանութիւնը, — ամբաստանելիներու շարքին մէջ չի յիշատակուիր բնաւ եկեղեցիներու պաշտօնէութիւնը:

Անվիճելի է որ օրէնքով նախատեսուած Ազգ. Ժողովներու (վարչական) ու Խորհուրդներու, Հոգաբարձութիւններուն մաս չեն կազմեր զուա եկեղեցիի պաշտօնեաները — գպիր, սարկուագ, քահանաց, եւնա:

Եկեղեցական պաշտօնէութիւնը գուրս թողուած է օրէնքի աշանակէն, մինչզեռ Պէրաթներու մէջ անոնց մասին կան արամագրութիւններ՝ որոնք Պատրիարքի իրաւասութիւններն են, ինչպէս եւ Առաջնորդներու, բայց ո՛չ իբրեւ Պատրիարքի եւ Առաջնորդի, այլ իբրեւ եպիսկոպոսի, իրեւ Կաթողիկոսի փոխանորդեալի:

Ներքին մշակոյթի ինքնավարական օրէնքը լուս մնալով այդ մասին, արդէն հիմը զրած կ'ըլլայ ազգային մշակոյթի վարչութեան եւ եկեղեցական վարչութեան բաժանումին:

Այս պարագան է որ պէտք է կարգագրել պէրաթով ու առանձին օրէնքով:

Բ. —ԳԱՐՎԱԿԱՐ ԽՇԵԱՎԵՌԻ ԹԻՒԽ

ԿՈՐ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԵՒ ԳԱԻԱՌԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Օրէնքի խմբագրական յանձնաժողովի կողմէն պետութեան ներկայացուած Յայտագրին մէջ, օրէնքի հիմ Ընդունուած ուղղութեան, առաջադրուած կարգերու մասին կը հանդիպինք սա հասուածին:

«Ընդիմանուր ժողովը անուանէ թէ զՊատրիարքն եւ թէ՝ անոր նախագահութեամբը գործող Ազգ. Երկուց ժողովոց անդամները եւ անոնց գործողութեանց վերատեսութիւն ընէ:»

«Կրօնական գործոց տեսչութիւնը՝ կրօնական ժողովոյն, քաղաքական գործոց տեսչութիւնը՝ Քաղաքական ժողովոյն, եւ խառն գործոց տեսչութիւնն ալ՝ յիշեալ երկու ժողովներուն մէկտեղ գալովը կազմուած Խառն ժողովոյն վերաբերեալ ըլլայ:»

Համաձայն այդ հայեցակէտին, որով վարչութեան կամ նոյնն է Գործադիր իշխանութեան հեղինակութիւնը կը պատկանի այդ կրկին ժողովներուն, օրէնքը կազմուած է հետեւեալ կերպով:

Յօդ. 36.— Քաղաքական ժողովը կը բաղկանայ ազգային գործոց եւ տէրութեան օրինաց տեղեակ քսան աշխարհականներէ:

Յօդ. 41.— Քաղաքական ժողովոյ պաշտօնն է ազգային քաղաքական գործոց ընդիանուը տեսչութիւնը: Իւր պարտաւորութիւնքն են Ազգին բարեկարգութեան եւ յառաջդիմութեան մտադրութիւն եւ փոյթ ունենալ, իր տեսչութեան տակ գտնուող Խորիքոց կողմէն մատուցուած ազգօքուտ առաջարկութիւնները ուշադրութեամբ քննել, եանոնց կարեւորութիւնը յայտնուելէն ետքը՝ հաստատել կամ գործադրութեան արգելքները բառնալու ջանք ընել:

Օրէնքի մէջ գործածուած «քաղաքական գործոցը» թուրքերէն բնագրի մէջ «ումուրը ճիսմանիյէ» նշանակութիւնը միայն ունի, որ համագաւասան պէտք է համարել մեր «կուլտուրական»ի իմաստին: Այլապէս մեկնել անհնար է:

Այս մեկնաբանութիւնը որոշ սեղմումով եւ բացորոշ կերպով ծզուած ու սահմանուած է օրէնքի երկրորդ վերաբնութեամբ, 1869ի նախագծի 22րդ յօդուածով՝ որ կ'ըսէ:—

«...Ազգին քաղաքական գործերը հոգալու, որք են անորդասիարակութիւնը, ևնտեսութիւնը, համարակալութիւնն ու յարաքերութիւնը»

Պարզ է ուրեմն որ ներքին մշակոյթի վարչութիւնը կը ներկայացնեն Քաղաքական ժողովները: Այդ պատճառով աւ օժանդակ Խորհուրդներն ու Հոգաբարձութիւնները կ'ընտրուն Քաղաքական ժողովէն:

Թէեւ սովորաբար Վարչութիւն կամ Գործադիր իշխանութիւն ըսելով, կը հասկնանք Քաղաքական եւ կրօնական

կրկին ժողովները, բայց մշակոյթի կեանքին համար այդ ըմբռնումը միայն ձեւական, երեւութական է, որովհետեւ կրօնական ժողովը մշակոյթի վերաբերող կամ պաշտօնական բառով՝ քաղաքական գործերու մէջ ոչ մէկ իրաւասութիւն չունի:

Դիմոնք օրէնքին.

Յօդ. 24.— Կրօնական ժողովը կը բաղկանայ տասն եւ չորս բանիբուն եկեղեցականներէ, որոնք գոնէ երեսուն տարին լրացուցած, եւ գէթ իինգ տարիէ ի վեր ձեռնադրուած պիտի ըլլան:

Յօդ. 28.— Կրօնական ժողովի պաշտօնն է ազգային կրօնական գործոց ընդիանուը տեսչութիւնը: Իր պարտականութիւնն են՝ Ազգին մէջ կրօնական գեացումը զարգացունել, Զայաստանեայց Եկեղեցւոյ դաւանութիւնն ու աւանդութիւններն անխախտ պահել, Եկեղեցեաց եւ Եկեղեցականաց բարեկարգութեանը հսկել, Եկեղեցականաց ներկայ վիճակը լաւացնելու եւ ապագայն անդորրելու եւ ապահովնելու միջոցները ձեռք բերելու հոգ տանիլ: Ազգային վարժաբանաց երբեմն երբեմն այցելութիւն ընելով վրայ հըսկրիստոնէական վարդապետութեան ուսուցման վրայ հըսկրիստոնէական վարդապետութիւն ընել, արժանաւոր եւ բանիբուն վարդապետութիւններ եւ քահանաներ հասցունել, եւ Ազգին մէջ ծագած կրօնական վլէճները քննելով Եկեղեցւոյ օրինաց համեմատ լուծենէլ:

Օրէնքի թէ՛ այս՝ 28 եւ թէ՛ 29, 30, 31, 32, 33, 34, 35րդ յօդուածները բացորոշապէս կը ցուցնեն որ կրօնական ժողովը զուած Եկեղեցիի վերաբերող գործերէ դուրս, աղդամարչական կեանքի մէջ ո՛ եւ է իրաւասութիւն, պարտականութիւն չունի:

Թէեւ օրէնքը Քաղաքական եւ կրօնական ժողովներու համախմբումով կազմուած Խառն ժողովի մը գոյութիւնը կ'ընդունի, բայց այդ խառն ժողովին ալ Պատրիարքական Տեղական կուսական կամաց Հոգաբարձութեան ընտրութիւններու, զապահի, Կոտակաց Հոգաբարձութեան պատրիարքական թեկնածուներու ցուցակի կազմութեան, պատրիարքական թեկնածուներէ դուրս իրաւասութիւններ չեն սահման պարագաներէ դուրս իրաւասութիւններ չուն սահմանաւած:

Ճիշդ է որ Դատաստանական Խորհրդի կազմութեան եւ պարտականութեան վերաբերող ԿՇրդյօգուածի Կրդ հասուածը կ'ըսէ . «Եթէ պատահի այնպիսի դատ մը զոր Դատաստանական Խորհրդը իր ձեռնհասութենէն վեր դատէ, ըստ պահանջման խնդրոյն կամ Կրօնական կամ Քաղաքական եւ կամ Խառն ժողովոյն յանձնուելուն հարկաւորութիւնը կը ցուցնէ»: Այս պարբերութիւնով, օրէնքը Խառն ժողովին պատկանած խնդրներու զոյութիւնը կ'ընդունի. բայց բանի որ հոն եղած չէ խնդիրներու «Թւումն մասանցը», սկզբունքով, իրաւաբանական ու արամաբանական հետեւողութեամբ, Խառն ժողովին պատկանելի խնդրներ պիտի ընդունինք միայն այնպիսի հարցեր՝ որոնց Քաղաքական ժողովի իրաւասութեան մէջ գտնուիլը օրէնքով նախատեսուած չէ՝ եւ որոնք կրօնական-քաղաքական կրկնակ ու անորոշ հանգամանք կը ներկայացնեն: Իսկ այդպիսի պարագաներ հազուադէյ են:

Եթէ կրօնական ժողովը մշակոյթի խնդրներու համար իրաւասութիւն ունենար, եւ հետեւաբար իր զոյութիւնը անհրաժեշտ ըլլար ներքին ինքնալքարութեան համար, պատճառ մը չկար որ Քաղաքական ժողովին սահմանուէր քսան անդամ, իսկ կրօնականին՝ միայն 14 անդամ:

Այս պարագան ալ ապացոյց մըն է օրէնքի հիմնադիրներուն եւ նոյն շրջանի ժողովրդական ներկայացուցիչներու մէջ տիրող աշխարհական ոգիին: Տարաբաղդաբար անոնցմէ յետոյ այդ ոգին սատիճանաբար յետաշըջութեան ենթարկուեր է, օրէնք ու սահմանալքականութիւն շահագործուեր են եւ հոգեւորականութիւնը գրաւեր է հակօրինական ազդեցութիւն: Այդ պատճառով ալ երկու ժողովներու անդամներուն թուական տարբերութիւնը ջնջուելով, տեղի ունեցած մասնակի խնդրանքի մը համաձայն, երկու ժողովներու անդամներուն թիւը հաւասարապէս 14ի է վերածուեր:

Օրէնքին յիշած «Կրօնական գործոց ընդհանուր տեսչութիւն» սահմանները երկրորդ վերաբնութեան՝ 1869ի նաւագիծի 14րդ յօդուածով տևելի որոշ ու ճշգրիտ սահմանուած մաս» բացարութեամբ:

Կրօնական ժողովը ոչ միայն օրէնքով չունի վարչական կամ գործադիր իշխանութեան յատուկ ո՛եւ է իրաւասութիւն, ո՛չ միայն այդ հողի վրայ իր աստիճանաբար գրաւած ազդեցութիւնն ու զիրքը հակօրինական է, այլ եւ օրէնքով վայելած եկեղեցական վարչական յրաւասութիւններն ալ մեծամասնաբար հակառակ են եկեղեցիի հնաւանդ սահմանադրութեան, բանաբարում են ժողովրդական իրաւունքներու: Իսկ վարդապետական իրաւասութիւն երբեք չի կրնար ունենալ: Հայ եկեղեցին թոյլ չի տար որ Պոլսոյ կարդ մը հոգեւորականներ զաւանական խնդրներ վճռեն:

Այս հակօրինական, հականեկեղեցական ոտնաձգութիւններն ու ազգաւումները հետաւանք են ո՛չ միայն ժողովուրդի տգիսութեան, նոյն իսկ հոգեւորական գասի տգիսութեանն ու միեւնոյն ժամանակ իշխանատիրական հակումներուն, այլեւ կաթոլիկ կրթութեան եւ ազդեցութիւններուն:

Պոլսոյ Պատրիարքութեան հաստատումէն յիտոյ, մինչեւ ԺԹ. գրաւ սկիզբը, չորս գար շարունակ կաթոլիկ ազդեցութիւնը իր կնիքը գրած է հայ հոգեւորականութեան վրայ:

Պատրիարքութեան ծագումը պարզած ատեն, առիթ ունեցանք այս մասին ալ ակնարկներ ընկեռ:

Լատինականութեամբ տոգորուածներ գրաւեցին Պատրիարքական աթոոր եւ այդ ուղղութեամբ սերունդներ պատրաստեցին:

Թուլմաս Բերիացի՝ ուղն ու ծուծով լատինացած, 1644ին Պատրիարքական աթոոր գրաւելէ յետոյ Հոռոմ կ'երթայ, հարկաւ անձամբ հրահանգուելու համար, քանի որ այն ժամանակ կաւ տեղի էր տուած Պատրիարքարանը աշխարհական տեղակալներով կառավարելու պահանջին: Եւ սակայն 1657ին կը յաջողի նորէն ձեռք ձգել աթոոր:

Մելքիորիկ Սուպի և Միխայլար Քիւբախատանցի Պատրիարքներու թոյլաւութեամբ, կաթոլիկ պրօպագանտի առարկաներու քելութիւններ են հիմնուած նոյն իսկ հայ հոգեւորականներու կողմէ: Մայրաքաղաքի եկեղեցիներու մեծագոյն մասին մէջ կարգի առաջարկադիր է կաթոլիկ քարոզիչներ: Յովհաննէս Կոլոս, հաստատուած են կաթոլիկ քարոզիչներ: Յովհաննէս Կոլոս, 1715-41), աւելի քան քառորդ գար Պատրիարքական աթոոր (1715-41), աւելի քան քառորդ գար Պատրիարքական աթոոր:

վրայ մնալով, կը հիմնէ նոյն իսկ ընծայարան իր հսկողութեան եւ գասախօսութեան տակ, լատինամիտ հոգեւ որականութիւն պատրաստելու համար: Այդ սերունդն է որ իր կնիքը վրած է յաջորդներու վրայ եւ ստեղծեր է Հայ Եկեղեցին խորթ, օստր եկեղեցական գասակարգ:

Առիթը կ'ունենանք վերադառնալու այս երեւոյթին:

×

Ժիտելով հանդերձ կրօնական ժողովին՝ ազգային մշակոյթի ինքնավարութեան մէջ օրինական գործադիր հեղինակութիւնն ու իրաւասութիւնը, ընդունելով հանդերձ անորգարաւած դիրքի բացասական հետեւանքները, ինծի կը թուի որ օրէնքի կազմական տեսակէտէն քննադատելի պարագան աւելի խոր է:

Ցոյց ատարով հանդերձ թէ Պատրիարքը օրէնքով իր վրայ չի կրեր գործադիր իշխանութիւն, վարչական հեղինակութիւն, եւ այդ հեղինակութիւնը օրէնքով բացարձակապէս կը կեղրոնանայ Քաղաքական ժողովներու վրայ, անհրաժեշտ է մատնանշել մեծագոյն չափիքը, — այսինքն, իսկապէս մեր վարչական կեանքին մէջ վարչական գործադիր հեղինակութիւն, գործադիր մեքենայ գոյութիւն չունի:

Այդ չարիքը կը կայանայ վարչական մեքենայի կազմին, ժողովներու՝ (Քաղաքական), հորիուրդներու՝ (Տնտեսական, Ռւսումնական, Վանական), Հոգաբարձուրիւններու՝ (Ելեւմտից, Կատակաց, Հիւանդանոցի) մէջ:

Այդ բոլորը հաւաքական մարմիններ են, ինչպէս կեղրոնին՝ նոյնպէս եւ գաւառներուն մէջ: Ժողովները կ'ընտրուին Ընդհանուր ժողովներէն, իսկ Խորհուրդներն ու Հոգաբարձութիւնները՝ Վարչական ժողովէն:

Ընտրութիւնները կը կատարուին պատահական, անձրագիր ու անսխառեմ, և ընտրուածները կը ներկայացնեն ուղղութիւններու եւ մատնութիւններու անհերդաշնակ խառնուրդմբ: Վարչական այդ կարգի անդամակցութիւնները, պաշտօնները ո'չ թէ ընտրուածներու աշխատանքի ժամերներամբ գրաւող պարտադիր ու պատասխանառու պաշտօն-

ներ են, այլ անձնական զբաղումներէ խնայուելիք, աւելորդ ժամկան յատկացուելիք ազգասիրական, քմահաճ, անպատասխանառու յանձնառութիւններ: Սաւանձնողները ո'չ թէ գործադիրներ են՝ այլ միայն խորհող ու որոշողներ, այն ալ եթէ ժամանակ դանեն:

Խնդիրները կուգան, զրութիւնները կը համենին, խնդրամատոյցները կը գիմեն եւ Պատրիարքը կամ առաջնորդը կը մակագրէ պատկանեալ Մարմին կամ Խորհրդին՝ որոնք միայն չեն:

Նշանակուած օրեր կան: Շաբաթական մէկ օր կամ երկու օր, այն ալ հաղուադէպ, իւրաքանչիւր ժողով կամ Մարմին կը հրաւիրուի նիստի, որոշ օրին եւ ժամին: Այդ օրը կամ ժամուն կարենալ գալ ու նիստին մասնակցիլը կախուած է ո'չ միայն ժողովականի տրամադրութենէն, այլ եւ անձնական գործէն: Բարոյական կամ նիւթական պատասխանառութիւն գրեթէ զոյութիւն չունի: Յաճախ միծամանութիւն չի զոյանար եւ նիստը տեղի չունենար: Մեծամանութիւն գոյացած պարագային ալ, զբաղելու հնարաւոյ եղած ժամերը երբէ՛ք չեն բաւեր սեղանի վրայ գտնուած խնդիրներու լուրջ ու բազմակողմանի ուսումնասիրութեան եւ լուծումին: Դիլուած խնդիրները միծամանաբար անծանօթ են անդամներու, նախապէս չեն ուսումնասիրուած, չեն պարաստուած: Այս կամ այն խնդրին առաջ բշուիլը, լուծման, ուղարկութիւնը հետաքրքրութեան շարժառիթներէն ու բարեխօսուանդամի հետաքրքրութիւններ կը արուին հակասական, մաթենէն: Եւ յաճախ որոշումներ կը արուին հակասական, մաթենէն կերեւութային, իրարու անդրտակ:

Իսկ որոշումներու գործադրութիւնը, — ըլլան անոնք արդար կամ անարդար, բանաւոր կամ անբանաւոր, օրինական կամ ապօքէն: Անոնք յաճախ գտատապարտուած են փոշիներու մէջ թաղուելու, կամ կրկին եւ կրկին «ի գործադիրներ» յանձնաբարուելու, դիւանէ դիւան քաշքուելու, մնուեալ տառ մնալու:

խան է կանոնաւոր աշխատանքի, մեքենայի լարումին, գործնականութեան եւ այս է զլիսաւոր պատճառներէն մէկը, եթէ օրէնքի հաստատութենէն առաջ եւ յետոյ միշտ ամուլ է մնացեր ազգային կեանքը, ո'չ մէկ Մարմին հիմնական ծառայութիւն չէ՝ մասուցեր, կրթական գործը չէ՝ առաջդիմած, վարժարանները մնացեր են կամայականութիւններու ենթակայ, մէկուն շինել աշխատածը միւսը քանդեր է, անտեսութիւն չէ՝ մոցուած, ծախքերը պահանջին չեն համապատասխանած, եկամուտաները, կալուածները չեն շահագործուած, միլիոններ արժող հարստութիւններ կամ փճացեր են եւ կամ փճանալու վրայ են :

×

Զարիբի այս պատճառը շատոնց դիտուած է, եւ երբեմն փորձեր են եղած դարմանելու.

1869ի երկրորդ վերաբննութեան ժամանակ, այս դրութիւնը նկատի է առնուած եւ այն ատեն խմբազրուած օրէնքի նախազիծը սահմաներ է կազմական նոր եղանակ մը:

Համաձայն այդ նախազիծի 22րդ յօդուածին, Քաղաքական ժողովը պիտի կազմուէր 12 անդամներէ՝ որոնք պիտի բաժնուէին, իրենց ձեռնհասութեան համեմատ, երեքական անդամներով չորս ճիւղի—ֆաստիարակութեան, Տնտեսութեան, Համարակալութեան եւ Յարաբերութեան. Ամէն ճիւղ պիտի անուանէր իր պատճառած ճիւղի Մասնախորհուրդը, եւ իւրաքանչիւր Մասնախորհուրդի երեք անդամներէն մէկը պիտի ըլլար պատասխանառու Մասնապետը եւ երկուքը՝ խորհրդականներ: Յարաբերութեանց Մասնապետը պիտի ըլլար միանգամայն Քաղաքական ժողովին կամ Խորհրդին աւտենապեաը կամ խորհրդապեաը:

Պալով ընտրութեան եղանակին. — Խորհրդապետը պիտի ընտրուէր քուէարկութեամբ, լնդն. Ժողովի դիւնին հետ համախորհուրդ՝ Պատրիարքին կողմէ ներկայացուելիք ձեռնհաս եւ յանձնառու երեք անձերու եռանուն ցանկի մը վրայ:

Իսկ Մասնապետներու ընտրութիւնը՝ թէեւ նոյնպէս ընդհանուր ժողովէն պիտի կատարուէր, բայց խորհրդապե-

տերու, լնդն. Ժողովի Դիւնինի եւ Պատրիարքի խորհրդականութեամբ կազմուելիք երեք եռանուն ցանկի վրայ:

Այսուհետեւ, երեք մասնապետները խորհրդապետէ եւ Պատրիարքին հետ համախորհուրդ, չորս քառանուն ցանկ պատրաստելով՝ այս չորս ցանկերէն երկ-երկու խորհրդականներու ընտրութիւնը դարձեալ լնդն. Ժողովը պիտի կատարիէր:

Սյուրաբդ երեւցած ընտրական ձեւը կը ներկայացնէ սառաւելութիւնները.—

Նախ աշխատանքի մասնապետական թաժանում կը կատարուի.

Երկրորդ՝ իւրաքանչիւր մասնախորհուրդ մէկ մասնապետի պատամսանատու, գործօն վիճակ կը սահմանէ.

Երրորդ՝ մէկ խորհրդապետով կ'որոշուի ընդհանուր պատամսանատուութիւնը եւ վարչական հեղինակութիւնը:

Եւ չորրորդ՝ որոշ չափով հաւասութիւն կը ստեղծուի խորհրդապետին հետ ուղղութեամբ համերաշխ մասնապետներ, եւ նոյնպէս մասնապետներուն հետ համերաշխ խորհրդակից անդամներ ընտրելու:

Սնչուշտ, այս սիստեմն ալ ունի իր անպատճառութիւնները, արմատէն չի դարձաներ չարիքը, ընտրուածները նորէն աղատ չեն անձնական զբազումներէ, չեն կրնար ամբողջովին իրենց կոչումնն նուիրուէլ. բայց իր թերութիւններով հանդերձ, քայլ մըն է գէպի բանաւոր սիստեմ:

Հաւանարար կազմական ու ընտրական այս ձեւը՝ գործադրութեան չէ՝ դրուած, որովհետեւ 1863ի օրէնքը ամբողջովին վերաբննութեան եւ նոր խմբազրութեան ենթարկուած ըլլարով հանդերձ, պիտական վաւերացում չստացաւ, հետեւաբար գործադրութեան իրաւունքէ դուրկ կը ընկատուէր:

Մասնաւանդ որ, այս վերաբննութիւնը անդի է ունեցած երկրորդ պիտական հարուածի շրջանին, երբ 1863ի օրէնքն ալ գործադրութեան կը զարդէր:

Կասկած չկայ թէ այս երկրորդ հարուածն ալ աղքային շրջանապետներէ լարուած զաւերու արդիւնք է:

1865 նոյեմբին Վարչութիւնը դարձեալ հոգեւորականի մը՝ կարնոյ Յակոբ քահանայի շուրջ հանուած աղմուկին առիթով,

1866 Փետրվարին կը տապալի եւ նոյն տարուան Մարտ 20ին օրէնքը գործադրութիւնէ կախակայուելով, Բ. Դրան կողմէ կը նշանակուի վարիչ մարմին մը, 10 եկեղեցականներէ ու աշխարհականներէ, — որ 1867ին վերածուեցաւ 45ի:

1869ին, 17 անդամներով գարձեալ Բ. Դրան կողմէ կարգուած եւ նորէն կրօնականներու հետ խառն նոր Մարմին մը պաշտօնի զլուխ՝ կ'անցնի, որ պաշտօնավարելով մինչեւ նոյն տարուան Դեկտեմբերի 4ը, Օտեանի ատենապետութեամբ կը վերստանայ օրէնքի գործադրութեան իրաւունքը եւ նոյն ամսու ջին գումարուած Ընդհ. Ժողովը կը կատարէ Պատրիարքի (Արիմեանին), Յական ագամներով կրօնական եւ Քաղաքական Ժողովներու ընտրութիւնը:

Խրիմեանի Պատրիարքութեան սկիզբներէն խկ, փոխանակ օրէնքի վերաքննութեամբ զբաղելու՝ գաւառային Մարմիններու, կազմական հրահանգով են զբաղած:

Խրիմեանի հրաժարելէն յետոյ, Ներսէս Վարժապետեանի Պատրիարքութեան շրջանին, դարձեալ ուշադրութեան է առնուած վարչական կամ Գործադիր իշխանութեան կազմական ու ընտրական զրութեան պատճառած ամլութիւնը: Եւ համաձայն նոր կանոնի մը, որ կը կոչուէր «Վարչական կազմակերպութիւն» եւ ընդունուած էր Ընդհ. Ժողովէն, Վարչութեան կազմը վերածուած է խորհրդականներէ բաղկացած խափինի դրսութեան:

Այդ զրութեամբ, Վարչութիւնը կամ Գործադիր իշխանութիւնը բաժնուած էր վարչական վեց ձիւղերու, Կրօնական, Յարաբերական, Ներքին, Դատական, Կրթական, Տըստեսական վեց խորհրդականներով, որոնք կը նշանակուէին Պատրիարքին կողմէն եւ Ընդհ. Ժողովին ներկայացուելով կը հաստատուէին:

Այս ձեւը միայն մէկ շրջան գործադրուելով, Ներսէս Պատրիարքի հրաժարման հետ կը դադրի եւ 1882 Հոկտեմբերէն կը վերահստատուի օրէնքի տրամադրած կազմական սիստեմը՝ 14ական անդամներով, ինչպէս 1872ին, կրօնաւորներուն գոհացում տալու, աշխարհականներու թուական առաւելութեան ջնջումով օրէնքի ընդհանուր դիմադրիծը փոխելու, աշ-

խարհականութիւնը աղճատելու, քայլ մը նահանջելու համար:

Նշանաւոր Ղաղարիոյ օջախի շրջանն էր այդ:

Սւելորդ է ըսել որ Ներսէս Պատրիարքի Ընդհ. Ժողովին ընդունիլ տուած ու գործադրած զրութիւնն ալ արմատական չէր, բայց երկրորդ քայլ մըն էր լաւագոյնին համելու համար :

Տարաբագդաբար այնուհետեւ մկան ծայր տալ տառապանքի տարիները, եւ ո՛չ միայն այդ կարգի հարցեր ուշադրութենի վրիսիցան, այլ եւ օրէնքն ու ազգային կեանքն ալ վտանգներու, բնաջնջման արտհեաններէն անցան:

Գ. Ա. Պ. Ա. Ե Կ Բ Ո Կ Ա Զ Ո Ւ Թ

Իմ խոր համոզումով, անհրաժեշտ է որ ամէն հայ անհամու քաղաքական, անտեսական եւ ընկերացին, ինչպէս եւ կրօնական ի՞նչ զուանանքի ալ պատկանի, իր սեղանին վրայ ունենայ Ազգ. Օրէնքը, ծանօթ ըլլայ օրէնքի տրամադրութիւններուն, եթէ ունի քաղաքացիական ու ազգային զգացում, հասարակական բնազդ ու ջիզ:

Խրաբանչեր Հայ՝ ո՛չ միայն պէտք է ունենայ այդ օրէնքի տեսրակը, այլ եւ պէտք է հետաքրքրուի ու հետևի քննադատութիւններուն, գաղափար ունենայ օրէնքի առաւելութիւններուն ու թերութիւններուն մասին:

Էսել չեմ ուզեր թէ հայ քաղաքացի (citoyen) անհատին համար բաւական է տեղեակ ըլլալ միայն Ազգ. Օրէնքին: Ամէն քաղաքացիի համար անհրաժեշտ է գիտնալ երկրի օրէնքներուն ընդհանուր զիծերը, մանաւանդ քաղաքական իրաւուքներու ու պարապականութիւններու մասը, եւ ճիշդ իրը այդպիսին նկատելով Ազգ. Օրէնքը, քաղաքական հիմնական իրաւաբանութեան հետ պէտք է որ աւանդուի բոլոր դպրոցներու մէջ:

Ծանօթանալով Ազգ. Օրէնքի ընդհանուր բովանդակու-

թեան, կը տեսնուի որ օրէնքը խմբագրուած ու սահմանուած է Կ. Պալսի եւ իր արուարձաններուն համար: Ունի միայն չորրորդ զլուխը գաւառի համար:

98րդ յօդուածը կը արամադրէ որ «Գաւառական ժողովները Կեղրոնական Վարչութեան ժողովներուն վերաբերեալ տրամադրութեանց համեմատ պիտի կազմուին, եւ պաշտօննին ու պարտաւորութիւննին նոյն եւ նման են:»

Իսկ 96րդ յօդուածը կ'ըսէ. «Կ. Պոլսոյ մէջ եղածին նման՝ գաւառներուն մէջ ալ ամէն թաղ պիտի ունենայ ԹԱ-ՂԱԿԱՆ ԽՈՌՀՅՈՒԽԻ մը, ԹԱՂԱԿԱՆ ՍՆՏՈՒԿ մը եւ ԹԱՂԱ-ԿԱՆ ԴԻՒԱՆՍՈՒԻՆ մը:»

Նմանապէս առաջնորդանիստ քաղաքին մէջ պիտի հաս-տատուին ԿՐԾՆԱԿԱՆ եւ ՔԱՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, եւ Քաղաքական ժողովին անօրինութեանը տակ՝ ԳԱԼԱՆԱԿԱՆ ՍՆՏՈՒԿ մը:

Կը հետեւի որ մեր ներքին ինքնավարութիւնը հիմնուած է ապակեղրոնացման վրայ:

Բայց հիմնուած է նաև երկու խոչոր թիւրութիւններով վրայ: Առաջին՝ ծայրայնու ապակեղրոնացման հետ, անզգալարար ծայրայնու ալ կեղրոնացում մըն է ստեղծուած, եւ երկրորդ՝ չնա ճշլուած յարտրերութեանց փոխադարձ պարտաւո-րութիւնները գաւառի հետ:

Օրէնքի խմբագրական յանձնաժողովի յայտագրին եւ հիմ-նակետի առաջին հատուածը կ'ըսէ. —

«Վարչութեան կեղրոնը Ազգային Պատրիարքանը ըր-դայ:»

Իսկ Զ. հիմնակէտով՝ կ'որոշուի. —

«Գաւառական ժողովրդոց վարչութիւնը կերպնական վարչութեան հետ կապուած ըլլայ: Եւ գաւառներու մէջ Առաջնորդները նախագահութիւնն ընեն ծեղական ժողովներուն, որոնք պլիտի կարգադրուին ըստ տրամադրու-թեանց Կ. Պոլսոյ ժողովոց, եւ նոյն (տեղական) ժողովոց գործելն ալ ստօրինեն:»

Եւ վերջագէս է, հիմնակէտով՝ կը սահմանուի թէ «Գաւ-առական ժողովները՝ Կեղրոնական Վարչութեան, եւ սոյն

Վարչութեան հորիուղներուն առեն մէկը՝ որ ժողովոյ վե-րաբերի՝ նոյն ժողովոյն, եւ Ազգային ժողովները (*) Հնդիա-նուր ժողովոյն, եւ Պատրիարքը մէկ կողմէն կայսերական ժերութեան, եւ միւս կողմէն (Հնդիանուր ժողովոյ միջնոր-դութեամբ) ազգին պատասխանատու լրան:»

Եւ սակայն, ինչպէս ըսի, այս պատասխանատութիւն-ները, փոխ-յարաբերութիւնները ճշգող, արամադրութիւններ-չկան օրէնքին մէջ:

Յանցան են օրէնքի այն արամադրութիւնները՝ որոնց չնորհիւ կեղրոնը որոշ իրաւունքներ կ'ունենայ գաւառի վրայ: Օրինակ, համաձայն 97րդ յօդուածի, «Առաջնորդի ընտրու-թիւնը՝ նոյն եւ նման Պատրիարքի ընտրութեան, Պաւառա-կան Բնդէ, Ժողովով կ'ըլլայ, եւ ընտրութեան տեղնկալիքը տեղւոյն կառան ժողովին միջոցաւ Պատրիարքին կ'ուղարկուի: Պատրիարքը կեղր, Վարչութեան կառան ժողովոյ համաձայու-թեամբը կ'անու անէ զմառաջնորդը, եւ Բ. Դրան իմաց տալով պաշտօնական հրամանագիրը կ'ընդունի»:

Իսկ 98րդ յօդուածի երրորդ հատուածը, արամադրելով որ «Մինչեւ ազգային տուրքը զաւանեերուն մէջ օրինաւոր կերպիւ հաստատուի, ժերութեան առաջին եւ երկրորդ եւ եր-րորդ ասինանի տուրք տուրող անձինք միայն պիտի ընտրեն Պաւառական Բնդի: Ժողովոյ անդամները», կը պայմանաւորէ, «Եւ այս ժողովներուն կազմութեան կերպը՝ իրավանչիւր թմակչաց բոյն նայելով, կեղր. Վարչութիւնը պիտի որոշէ, Առաջնորդաց հետ խորհրդակցելով»:

1860ի բնագրին եւ 1869ի նախագծին մէջ ալ, կեղրոնի եւ գաւառային Վարչութիւններու փոխ-յարաբերութեանց մասին 1863ի վերոյիշեալ յօդուածներու արամադրութիւններէն աւելի բան մը չկայ:

Խրիմնանի օրով մշակուեցաւ գաւառական Հրահանգ մը, բայց ալ Հրահանգն ալ՝ որ գործադրութեան մէջ է, կը զծէ միայն գաւառային ժողովներու, մարմիններու կազմական

(*) Բայց կուզե՝ Կեղրոնական Վարչութիւնը կամ Կեդրոն. Քաղա-քական եւ Կրօնական ժողովները:

տրամադրութիւնները կամ հրահանգները՝ հետեւողութեամբ կեղրոնի կազմական ուղղութեան, եւ չի պարունակեր մշակուած կանոններ՝ կեղրոնի եւ գաւառի փոխադարձ պարտաւորութիւնները ճշգող:

Մէկ կողմէ օրէնքը գաւառներու մէջ գրեթէ անկախ, ինքնուրոյն, ապակեղրոն կազմակերպութիւն մը կը տրամադրէ, միւս կողմէ կեղրոնը զանազան հրահանգներով իրեն կ'ենթարկէ գաւառական ընտրութիւններու վաւերացումը։ Մինչ իսկ գաւառական ընդհանուր ժողովներու ընտրած վարչութիւնները բեկանելու, լուծելու իրաւասութիւններ է տուած ինքնիրեն, ինքզինքը ներկայացուցչական ժողովին տրամադ է գրած, մինչդեռ օրէնքը միայն առաջնորդական ընտրութիւններու վաւերացումը կը վերապահէ կեդր. Վարչութեան։

Առէկ զտտ, Օրէնքին մէջ կայ կեղրոնացման ու Ապակեղրոնացման հիմնական եւ անսներեւի շփոթութիւն մըն ալ։

Զնայելով որ ընդհանուր ուղղութիւնը ապակեղրոնական է, կեղրոնական կազմը բացարձակ անորոշութիւն մըն է։

Համաձայն ապակեղրոնացումք, Պոլիսն ալ՝ իրեւ առանձին վիճակ, պէտք է ունենար իր յատուկ կազմակերպութիւնը։

Եւ սակայն, ընդհակառակը, Պոլիսը անուանուելով համագերձ կեղրոնական վարչութիւն, կլանուած է մեծամասնար Կ. Պոլսի վիճակային հարցերով։

Պատրիարքը, Կթէ ո՛չ պաշտօնական տիտղոսով, գէթ իրականութեան մէջ եւ Պատրիարք է եւ Պոլսի առաջնորդ։

Վարչութիւնը եւ կեղրոնական՝ եւ իրականութեան մէջ Պոլսի վիճակային վարչութիւնն է։

Ընդհանուր ժողովը աւելի ճիշդ Պոլսի վիճակային ներկայացուցչական ժողովն է, բայց միանգամայն իր հեղինակութիւնը կը տարածէ գաւառներու վրայ, որովհետեւ այն տեղ կը մասնակցին Պոլսի հարիւր պատգամաւորներու հանդէպ՝ գաւառի անուանական բառասուն պատգամաւորները։

Օրէնքի հաստատութեան թուականներուն, կը հաշուէին երեք միլիոն հայ ազգաբնակութիւն թուրքիոյ մէջ, առանց

ճշգրիտ մալդահամար ունենալու։ Թէ՛ այդ հնթազրական հաշուվ եւ թէ՛ այժմ իրականութեան մէջ այդ թիւը ո՛չ նուազ քան 2 միլիոն հաշուելով, —մանաւանդ երբ նկատենք որ Կ. Պոլսի վիճակը չի՛ կրնար 2—3 հարիւր հազար հայ բնակչութիւն ներկայացնել, —կը տեսնենք թէ առնուազն երկու միլիոն գաւառային հայութեան 40 պատգամաւորին դէմ, առասաւելն երկու հարիւր հազարի Պոլսի հայութիւնը կուտայ 100 պատգամաւոր՝ որուն ալ 20ը անջատօրէն կ'ընտրուի միայն Պոլիս, եկեղեցական գաւակարգէն։

Կ. Պոլսի Վարչութիւնն ու Ընդհանուր ժողովը որոշումներ կուտան գաւառի մասին այնպիսի հարցերու մէջ՝ որոնք իրավէս կը պատկանին գաւառի ապակեղրոնացեալ ժողովներու իրաւասութեան։

Զնայելով այս յաւակնութիւններուն ու բարելոնին, ո՛չ կեղրոնի եւ ո՛չ ալ գաւառային Ընդհ. ժողովներն ու Վարչութիւնները կը չեն գանուած իրենց գերին մէջ։

Ո՛չ կեղրոնին եւ ո՛չ ալ գաւառներու մէջ Վարչութիւններն ու Ընդհ. ժողովները երբէք չեն գործադրած իրենց հիմնական պարտականութիւնը, նոյն իսկ իրենց վիճակային տեսչութիւնն ու վերահսկողութիւնը։

Այժմ կ'անցնինք պատճառներու ուսումնասիրութեան, եւ սակայն, փութամ յայտնելու որ այս տիտուր իրականութիւնը՝ իմ խորին համազումով, հետեւանք է ո՛չ միայն օթիւնը մի խորին համազումով, հետեւանք է մեր նկարէնքին թերի, տարտամ, անորոշ կողմնորուն, այլ եւ մեր նկարէնքին, մեր հոգեբանութեան, պարտքի ու իրաւունքի ըմբռագրին, մեր հոգեբանութեան, պարտքի ու իրաւունքի ըմբռանումի աստիճանին։

Դ. - ՍՈՀՄԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄ

ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Թէ՛ օրէնքի ծագումի ու զարգացման պատմական տեսութիւններով, թէ՛ հիմնական սկզբունքներովը եւ թէ՛ ընդհանուր գծերովը ապացուցինք եւ ընդունեցինք որ մեր աղքային վարչական կազմակերպութիւնը իր կրած ձեւաշրջումով ներփակ աշակորի ինքնավարութիւն է, իսկ այդ ինքնավարութիւնն ալ սահմանադրական է:

Սահմանադրականութիւնը եւ ժողովրդապետութիւնը կ'որոշուին վարչիներու հեղինակութիւն ստացած աղբիւրեն ու այդ հեղինակութեան աստիճաններեն, որ առ հասարակ դասակարգային կ'ըլլայ:

Երբ կ'արիչ կամ Գործադիր իշխանութիւնը կը բղխի պատկան ժողովուրդէն, բուն իսկ իշխանութեան աղբիւրէն, աէրէն, երբ Գործադիր իշխանութիւնը պաշտօնի, ժառացութեան կը կոչուի ժողովուրդի ձայնովը, վատանութիւնովը եւ կը տապալուի իրաւատէր ժողովուրդին յայտնած անվատահութեամբ, այդպիսի վարչութիւնը կը համարուի ժողովրդապետական:

Եւ ժողովուրդը իր այդ իրաւունքը կը դործադրէ իր ներկայացուցիներուն միջոցով:

Ժողովուրդի ներկայացուցիներուն ամբողջութիւնը կը կազմէ Օրէնսդրական իշխանութիւնը, որ ո՛չ միայն կ'օրինագրէ ու եւ կը հսկէ, կը հետեւի իր վատահած Գործադիր իշխանութեան ուղղութեանը, գործելակերպին, քայլերուն:

Այն ժողովուրդները՝ որոնք անխափի դասակարգի, կը վայելեն իրենց ուրոյն սահմանադրական իրաւունքը, այդ ժողովուրդներու վարչութիւնը կամ ոէժիմը կը համարուի իսկապէս ժողովրդապետական:

Իսկ ուր որ ընտրական իրաւունքը որոշ կաշկանգումներու եւ ցենզի՝ սակի է ևնթարկուած, այն տեղ ազգային ներկայացուցչական, օրէնսդիր ժողովը կը դառնայ դասակարգային:

Ահա՝ ամփոփումը Սահմանադրականութեան, դասակարգային ժողովակետականութեան եւ իսկական ժողովրդապետութեան՝ գոնէ տեսականապէս:

Հիմնուելով վերջին դարու մեր անձուկ պատմութեան փաստերուն վրայ, ցոյց տուի որ մինչեւ 1860, Պոլսոյ աստիճանաբար վարգացած մեր Ազգ. Վարչութիւնը եղած է դասակարգային, — գաւառներու մէջ՝ իշխանական, Պոլսոյ մէջ՝ ամիրայական եւ արհեստավետական, որ յետոյ փոխուեր է պետական պաշտօնեաներու եւ առեւարական դասակարգի տիրապետութեանը:

Օրէնքի վաւերացման թուականներէն (1863) յետոյ, լնդհանուր ժողովներու դիմագիծը աստիճանաբար վոփոխուելով, գարձեր է խառնուրդ մը եփենտիական կամ պիւրուրատային, ամիրայական մնայորդներու, սեղանաւոր-վաճառական պուրժուաներու եւ մաստիր ալ ապագասակարգային մատարականութեան:

Իսկ ատանցմէ բղխած վարչութիւնները կազմեր են ամիրայական սերունեղի խառնուրդներ, եփենտիական (պետական բարձր պաշտօնէութեան) եւ սեղանաւորական, բարձր վաճառականական տարրերն ու դասակարգերը:

Կայ մտային ուժ մը, որ իր խորունկ ազգեցութիւնը եւ կնիքը կը գոնէ հանրային կեանքին վրայ, կ'ուզգէ առաջդիմութեան քալիերը, կը զանգազեցնէ կամ կ'արագացնէ. յառաջ կը մղէ կամ յետագարձ ուղղութիւն կուտայ:

Այդ ուժը կը բղխի դասակարգային եւ անհատական շահերու ըմբոնումներէն ու ձգտումներէն, եւ համաձայն զարգացման աստիճաններու, անականական, ընկերային ու քաղաքական երեւոյթներու վերլուծումներով ստեղծած է աշխարհահայեացքներ:

Երբ տարբեր են աշխարհահայեացքները, կը տարբերին եւ ուղղութիւնները:

Հանրային, ընկրտային կազմակերպութիւնները ուրիշ սպասակ չեն կրնար ունենալ՝ բայց եթէ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ԲԱՐՈՐՈՒԹԻՒՆԸ, կատարելագործումը, միշտ ձգտելով դէպի բարձրը, դէպի բահականը:

Պարզ է որ մարդկութիւնը կը բաղկանայ ազգերէ, որոնք ազգակներ են համաշխարհային քաղաքակրթութեամ:

Ուրեմն, ազգերու բարօրութեան, կատարելագործումին, քաղաքակրթութեան ծառայելով՝ ծառայած կ'ըլլանք մարդկութեան բարօրութեանը:

Իսկ ազգերը կը կազմուին անհամաներով: Ազգերու քաղաքակրթութեան ազգակներն ալ անհամաներն են:

Ազգի մը բարօրութեան, կատարելութեան, քաղաքակրթութեան աստիճանը կը կազմուի զայն բաղադրող անհամաներու բարօրութեան, կատարելութեան, քաղաքակրթութեան աստիճանով, որ իր կարգին կը ստեղծուի եւ կը բաշխուի հանրային կազմակերպութիւններով, վարչութիւններով:

Ծառայելով եւ գործակցելով հանրային կազմակերպութեան եւ վարչութեան՝ ծառայած կ'ըլլանք ազգին եւ միւնոյն ժամանակ իւրաքանչիւրս մեր սեփական բարօրութեանը, անհատական կատարելագործումին ու քաղաքակրթութեան: Այդ կազմակերպութիւնը, վարչութիւնը քաղաքական է թէ մշակութային՝ կուլտուրական, — միւնոյն է: Ատոնք իրարու լրացուցիչներն են:

Ատկէ կը բզիսի Ա.ԶԳԻ և Ա.ՆՀԱՍԻ փոխադարձ պարտքն ու իրաւունքը, մէկուն իրաւունքը փոխադարձաբար զանաւով միւսին պարտականութիւնը, որ հոչակուած է օրէնքին սկզբունքներուն մէջ:

Բայց քանի որ անհամաներու, ընկերութիւններու, ազգերու, ժողովուրդներու մէջ կը տարբերին աշխարհանայեցքները, ուղղութիւնները, քանի որ տարբեր աշխարհանայեցքներ ու ուղղութիւններ կ'ազդեն եւ իրենց զրոշմը կը գնեն հանրային կեանքին, ուստի եւ սեփական կեանքի վրայ, անխուսափելի եւ բնական պահանջ է որ հանրային կազմակերպութիւնը, վարչութիւնը ունենայ որոշ ուղղութիւն, առաջնորդուի որոշ աշխարհանայեցքով:

Եւ որպէս զի կարելի ըլլայ որոշ ուղղութիւն տալ այդ կեանքին, քաղաքակրթութիւնը ստեղծած է զանազան աշխարհանայեցքներու, ուղղութիւններու պատկանող խմբակցութիւններ:

Այդ կազմակերպութիւններն են որ կը կոչուին կուսակցութիւններ՝ որոնք կը զիմորոշուին ազատական, պահպանողական, յետագիմական, ուամկավարական, արմատական, ընկերվարական, քաղքենի (պուրժուա) անուններով, համաձայն իրենց գասակարգի փիլիսոփայութեան եւ գործելակերպի ահսութիւններուն:

Եթէ անհրաժեշտ է որ հանրային կազմ մը, վարչութիւնը մը իր նպատակին, իր կազմին ծառայելու համար ունենայ որոշ ուղղութիւն, ապա ուրիշն այդ ուղղութիւնը պիտի պատկանի յիշուած ձեւերէն մէկն ու մէկին:

Որպէս զի կարելի ըլլայ որոշ ուղղութիւնն պատկանող վարչութիւն ունենալ, ժողովրդական ներկայացուցչութիւնը կամ ներկայացուցչական ժողովը ներկը կազմուած պիտի ըլլայ որոշ ուղղութիւններու պատկանող խմբակցութիւններէ, կուսակցութիւններէ:

Իսկ այդ խմբակցութիւնները՝ կուսակցութիւնները ներկայացուցչական ժողովին մէջ կազմուած պիտի ըլլան ո՛չ թէ ներկայացուցչական ժողովներու, պատգամաւորներու. կամ մեր օրէնքի բառով՝ երեսփախաններու. անձնական հայեցողութեամբն ու կամքովը, ցանկութիւնովը, այլ ընդհակառակն, պէտք է որ անոնք ընտրութենէն առաջ պատկանած ըլլան որոշ ուղղութիւնն, քուէարկութիւնները կատարուած ըլլան ուղղութիւնն համաձայն, ժողովուրդի մէջ արգեն գոյութիւն ունեցող եւ կազմակերպուած խմբակցութիւններու միջոցով ու պրապագանաովը:

Ժողովուրդի մը գիմագիծերը կ'որոշուին իր քուէններու որակով ու քանակովը: Այսպէս որ, ներկայացուցչական ժողովը՝ ընտրողներու, քուէարկողներու որակի ու քանակի համեմատութեամբ՝ կը կազմէ իր ներկայացուցած ժողովուրդին հոսանքները եւ ուղղութիւնները, կը համարուի իսկական պատկերը, ներկայացուցչութիւնը ընտրողներու դասակարգային կամ համաժողովրդական:

Քաղաքակիրթ տշխարժի մէջ գործադիր, վարչական իշ-

խանութիւնները բզիսելով ահա՛ այս կերպ կազմուած Պատգամաւորական ժողովներէ, կամ մեր օրէնքի լեզուով՝ Երեսփոխանական Ընդհ. ժողովներէ, Ներկայացուցիչներու, պատգամաւորներու միջոցաւ ստացած կ'ըլլան ընտրողներու կամքը, պատգամը վարչական մերենայի հետեւելիք ուզովութեան մասին։ Դործադիր իշխանութեան կոչուողներն ալ արդէն իրենք պատկանելով որոշ հոսանքներու, որոշ խմբակցութիւններու կամ աշխարհահայեացքի, իրենց ընտրութիւնը անօր համեմատ կատարուած կ'ըլլայ։

Պատգամաւորական ժողովին գերը չի վերջանար Վարչութիւնը, գործադիր իշխանութիւնը մէկ անգամ ընտրելով։ Այսուհետեւ պարտաւոր է քայլ քայլ հետեւիլ, կոնտրոլի ենթարկել Վարչութեան ուղին, գործելակերպը, հսկել թէ գործադիր իշխանութիւնը ո'րքան հաւատարիմ կը մնայ իր յանձնառութեան։

Առանց այս պայմաններուն, գոյութիւն չի կրնար ունենալ լուրջ, իրական սահմանադրականութիւն, իսկ երբեք ժողովոդապետութիւն Հակառակը պիտի ըլլար մէկ կամ մէկ քանի իշխողներու փոխարէն մեծ թուով իշխողներու բնհատ պետութիւնը, կամայական ոէժիմը, ինչպէս է մեր մէջ։

Հետեւարար, իսկապէս սահմանադրական ոէժիմ մը, հանրային կեանք ու վարչութիւն ստեղծելու, սահմանելու ժամանակ՝ ղեկավարող օրէնքը պիտի կազմուի յիշուած պայմաններու ու սկզբունքներու համաձայն։

Մեր օրէնքը արգեօք կը ներկայացնէ՞ այս պայմանները։ Ո՞չ։

Բայց այս պատասխանը տալէ առաջ՝ փաստացի եզրակացութեան համեմու համար—թէեւ արդէն բազմաթիւ փաստեր յիշեցինք — ուշադրութեան առնենք մեր Սահմանադրականութեան հիմք ձեւացնող ընդհանուր ժողովի կազմական ձեւը։

Ե.—ԸՆԳԱԶՄԱՆՈՒԹ ԺՈՂՈՎ.

Քրքրենք օրէնքը։

Յօդ. 57. — Ազգային Ընդհ. ժողովը հարիւր քառասուն երեսփոխաններէ կը բաղկանայ, որոնց՝

Ա. «Մէկ եօթներօրդ մասը, այսինքն քսանը, եկեղեցական երեսփոխանք են, զոր Կ. Պոլսոյ մէջ գտնուող եկեղեցականք կ'ընտրեն։

Բ. Երկու եօթներօրդ մասը, այսինքն քառասունը, գաւառներէն գալիք ազգային (*) երեսփոխանք են։

Գ. «Չորս եօթներօրդ մասը, այսինքն ութսունը, Կ. Պոլսոյ թաղերէն ընտրուած երեսփոխանք են։

Յօդ. 63.— Կ. Պոլսոյ մէջ գտնուող բոլոր եկեղեցականք՝ Փատրիարքի հրաւիրանօք Ապրիլ ամսոյ վերջը որոշեալ տեղ մը կը գումարուին, եւգաղտնի քուէարկութեամբ ու քուէից բացարձակ առաւելութեամբ Ազգ. Ընդհ. ժողովոյ եկեղեցական անդամները կ'ընտրեն, Թէ՛ եպիսկոպոսներէն, Թէ՛ վարդապետներէն եւ Թէ՛ քահանաներէն, բայց պէտք է որ ընտրելիք՝ դուրսերը պաշտօն ընւնենան եւ հասակաւ երեսուն տարին լրացուցած, եւ գոնէ իինգ տարի առաջ ծեսնադրուած ըլլան, եւ ո՛ր եւ է դատաստանի տակ չը գտնուին։

Յօդ. 65. — Ընտրողական իրաւանց հիմք կը բռնուին ազգային տուրքը եւ անձնական արժանիքը։

Ազգային տուրքը ընտրութեան իրաւունք տալու համար, պէտք է որ ընտրողը տարին գոնէ եօթանասուն եւ հինգ դրշ. ընդհանուր տուրք վճարէ։

Ընտրութեան անձնական արժանիքը իրաւունք ունեցողներն են՝ Արքունի գիւտաններուն եւ Տէրութեան ուրիշ պաշտօններուն մէջ գտնուողները, վկայեալ բժիշկները, օգտակար գրքերու հեղինակները, դպրատանց ուսուցիչները։

(*) Երբեք գտաւուէն երեսփոխան չէ՝ եկած Կ. Պոլսի Ընդհանուր ժողովին։

ները եւ ազգին օգտակար ծառայութիւնները՝ մասուցած անձինք:

Յօդ. 68.— Ընտրելի են ազգին այն ամէն անհատները որոնք երեսուն տարին լրացուցած ըլլալով՝ օսմաննեան հպատակ, տէրութեան օրինացը տեղեակ, եւ ազգային գործոց հմուտ են, եւ ընտրողութեան իրաւունքն ըստ 67-րդ յօդուածոյ զրկուած չեն:

Բայց Կ. Պոլսոյ Թաղերուն կողմէն ընտրուելիք ութ-սուն (աշխարհական) երեսփոխանաց գոնէ եօթը՝ աստի-ճանաւոր անձինք ըլլալու են:

Յօդ. 69.— «Կ. Պոլսոյ Թաղերէն եւ գաւառներէն ընտ-րուելիք երեսփոխանաց բաժինման ցուցակը շինելու համար ամէն երկու տարի Փետրուար ամսոյ սկիզբը՝ Ազգ. Կրօնա-կան եւ Քաղաքական ժողովները, Տեսուչ Խորիզդոց ատե-նապետներուն հետ մէկտեղելով համախորիզութ ժողով կը կազմեն, եւ պատշիարքական Դիւանատան ընդհանուր ազգահամարին նայելով ամէն մէկ Թաղին ու գաւառին կողմէն քանի՛ երեսփոխան ընտրուելիքը կ'որոշեն: Պոլսոյ Թաղերուն համար՝ ընտրողաց Թիւը, եւ գաւառներուն համար՝ ընակչաց Թիւը հիմն բռնելով:

Երեսփոխանաց պաշտօնը տասը տարի կը տեւէ, եւ երկու տարին անգամ մը թէ՛ Կ. Պոլսոյ Թաղերէն եւ թէ գաւառներէն ընտրուած ազգային երեսփոխաններուն իին-գերորդ մասը կը փոխուի եւ կը նորոգուի: Այս իինգե-րորդ մասին ընտրութիւնը պիտի կատարուի երկու տա-րին անգամ մը. թէ՛ Թաղերուն եւ թէ՛ գաւառներուն կող-մէն, մէջերնին փոփոխակի կարգ պահելով:

Թաղական երեսփոխանները Կ. Պոլսոյ Թաղերուն ընակ-չաց կողմէն պիտի ընտրուին: Խոկ գաւառական երեսփո-խանները իւրաքանչիւր գաւառի Ընդհ. ժողովոյ կողմէն պիտի ընսրուին:

Յօդ. 70.— «Թէ Պոլսոյ Թաղերէն եւ թէ՛ գաւառներէն ուզուած երեսփոխանները հարկ չէ՛ որ ընտրող Թաղին կամ գաւառին ընակիչներէն ըլլան. բաւական է որ Կ. Պոլ-սոյ մէջ ընակին, իրենց ներկայացուցած Թաղին եւ գաւա-ռին ազգային գործոցը հմուտ ըլլան, եւ ազգասիրու-թեամբ, ուղղութեամբ եւ արդարախորհութեամբ ընտրողաց յարգն ու համարումը ստացած անձինք ըլլան:»

Յօդ. 71.— . . . Թաղական Խորիուրդները երեսփոխա-նաց ընտրութեանը կը ծեռնարկեն: Բայց ընտրական գոր-ծողութեանց համար Թաղին Քարոզիչը՝ կամ անոր չգըտ-նուած Ժամանակը՝ աւագերէցը նախագահութիւն կ'ընէ, եւ Թաղին քնակիչներէն երեքէն մինչեւ վեց պատուաւոր անձինք Թաղական Խորիուրդին վրայ կ'աւելցուին:

Այս կերպով կազմուած ընտրողական ժողովներուն ամէն մէկը իր Թաղին մէջ ընտրողութեան իրաւունք ու-նեցողներն ստուգելով, այբուբենի կարգաւ ընտրողաց ցանկ մը կը պատրաստէ, եւ ութ օր բաց մնալու պայմանաւ Թաղ. Խորիուրդարանի մէջ կախել կուտայ:

Ընտրողական ժողովը ընտրողաց որոշումը դիւրացնե-լու համար՝ ուզուած երեսփոխաններուն Թիւէն եռապա-տիկ աւելի ընտրելիք ցուցակ մըն ալ կը պատրաստէ, եւ այն ալ կախել կուտայ խորիլրդարանին մէջ: Սակայն ընտ-րողը ամենեւին պարտաւորեալ չեն ընտրելեաց ցուցակին հետեւելու:

Կարծեմ ռաւական են այս յօդուածները եւ հատուածները, յստակ գաղափար կազմել տալու մեր սահմանադրականու-թեան որակին ու աստիճանին վրայ:

Նախ՝ որ ընտրող ըլլալու համար 75 զրշ. տարեկան տուր-քի սակ մը կը սահմանուի որ կը հակասէ 90 զրդ յօդուածի ողիին, եւ շնորհիւ այս սակին՝ ընտրական իրաւունքը կը դառնայ ո՛չ թէ համաժողովրդային՝ այլ գասակարգային:

Երկրորդ՝ ընտրող ըլլալու համար կը զրուի անձնա-կան արժանիի սակ մը՝ որ որ անիմաստ է: Ի՞նչ կը նշա-նակէ արքանի զիւաններու, աէրութեան ուրիշ պաշտօննե-րու մէջ գանուելով, վկայեալ բժիշկ, օգտակար գրեւու հե-ղինակ, ուսուցիչ ըլլալով ընտրելու իրաւունքին տիրանալ. Ատոնք ուրիմն 75 զրշ. տուրք վճարելու սակէն ազատ պիտի ըլլան: Առատ ուսմիկներով պետական պաշտօններու անցնիլը, վկայեալ բժիշկ, այսինքն ազատ մասնագիտութեամբ նիւթա-կան զիւք շինելու ասպարէզին մէջ գտնուիլը իրաւունք պիտի տայ ազգային տուրքէն, 75 զրշ. վճարելու պարտա-պիտի տայ ազգային տուրքէն, իրաւունք լինալութեանէն ազատ ըլլալու: Եթէ այս չէ նպատակը, ին-

Հու առանձինն յիշել այդ յատկութիւնները, իբրևու տուրքէն անկախ պայման: Ո՞վ պիտի որոշէ հեղինակներու արտադրած գրքերուն օգտակարութիւնը, որպէս զի հեղինակը կարենայ վայելել անձնական արժանիքով՝ ընտրող ըլլալու իրաւունքը:

Դիմելի է որ 1860ի բնագրին մէջ նիւթական կամ անձնական արժանիքի սակ կամ պայման չկայ ընտրողի իրաւունքը վայելելու համար: Միակ սակը իրաւունքէ զրկող գտառապարտութիւններ կրած եւ տուրք վճարելու կարողութիւն ունենալով հանգերձ մերժած չըլլալն է: Իսկ 1869ի երկրորդ վերաքննութեան նախազծին մէջ ընտրութեան իրաւունքը արուած է միայն Թաղական Խորհուրդներուն եւ Գաւառ ժողովներուն:

Սա արգէն ապացոյց է թէ մաքերը ի՞նչպէս աստիճանաբար գէպի ետ են հակեր:

Երրորդ՝ ընտրելիութեան իր պայման կը պարագրուի Պոլսէն ընտրել անպատճառ եւ զոնէ՝ եօթը աստիճանաւոր, այսինքն ո՛չ միայն այնպիսիներ որ պետական ծառայութեան մէջ են, այլ եւ աստիճան ունին:

Չորրորդ՝ ընտրելիութեան պայման կը զրուի նաեւ — թէւ նիւթական սակ չէ յիշուած — տէրութեան օրէնքներուն տեղեակ եւ ազգային ցործերու հմուտ ըլլալ: Ո՞վ պիտի որոշէ հմտութիւնը: Ո՞ն է այդ կարողութեան աստիճանաւչափը:

Հինգերորդ՝ մինչ 37րդ յօդուածը «գաւառներէն գալիք երեսփոխան» կ'ըսէ. 70րդ յօդուածը կը բացատրէ թէ «հարկ չէ՝ ընտրող թաղին կամ գաւառին բնակիչը ըլլալ, բաւական է Պոլսի մէջ բնակիլ»: Երկու յօդուածներու տրամադրութիւնները կը հակասեն իրարու, 70րդը չնշելով 37րդը, կը հարկադրէ Պոլսի բնակիչը ըլլալ:

Այդպէս ալ եղած է: Միշտ ընտրուած են Պոլս բնակողներ, եւ բացառութիւններ են զիրենք ընտրող գաւառուի կեանքին տեղեակ երեսփոխանները: Գաւառի ընտրութիւններու մէջ դեր են ունեցած այս կամ այն փայլուն անունը, յանձնաբարութիւնները եւ յաճախ Պատրիարքարանի

կողմէ ներկայացուած ըլլալը, որով գաւառի ձայնը անուական է մնացած եւ իրականապէս Պոլսը տուեր է 100 աշխարհական պատգամաւոր:

Վեցերորդ՝ ընտրելիի արժանիքի համար պարագրուած է ազգասիրութիւնը, ուղղութիւնը (ուղղամտութիւն ըսել կ'ուղեն), արդարախոհութիւնը, ընտրողներու յարգն ու համարումը:

Ի՞նչ ուսուցիկ, սիրուն բառեր: Մեր մէջ ի՞նչքա՞ն աժան ծախուած է ազգասիրութիւնը: Ազգային անհատի համար ի՞նչ կը նշանակէ ազգասէր ըլլալ եւ մի՞թէ անազգասիրութիւնը սովորական յատկանին է հայ անհատին՝ որպէս զի փնտռուին բացառութիւն կազմող ազգասէրները: Որո՞ւ կարելի պիտի բայց ըսել թէ գուն աղգասէր չես, ուղղամիտ կամ արդարախոհ չես:

Ազգասիրութիւն, ուղղամտութիւն, արդարախոհութիւն բառեր՝ իւրաքանչիւրի ըմբռնած ձևուլ գաղափարներ են, եւ ո՛չ թէ մեր, անհմանազրականներու հանգած ծրագրային, աշխարհահայեացքի յայտարարներ:

Հակասանամանազրականն ալ, յետադիմականն ալ, կղերամիտն ալ եւ այնքան կախներով տապալուած ամիրայտական նութիւնն ալ, իրենց ըմբռնումներով իրենք զիրենք կը համարեն ազգասէր, ուղղամիտ եւ արդարախոհ:

Եօթերորդ՝ ընտրողական ժողովները կը կազմուին թաղական Խորհուրդներէն, այսինքն իշխանութեան տէր, գործադիր մարմնի ներկայացուցիչներով: Ու թէեւ թաղ. Խորհուրդները իրենց գործակից կ'ունենան վեց թաղեցիներ ալ, բայց ատոնք ալ իրենք կ'ընտրեն, անշուշտ իրենց համախոհներէն:

Կը նշանակէ թէ գործադիր իշխանութիւնը ի՞նքը կը վարէ ընտրութիւնները, իր աղեցութեան կ'ենթարկէ: զանոնք, ինչ որ երեքք չի կրնար հաշտուիլ սահմանազրական սկզբունքներու հետ: Ընտրութիւնները հնարաւորութիւններն չափով ազատ ըլլալու, աղգեցութեան չենթարկուելու, ընտրողներու ազատ կամքին արտայատութիւնը դառնալու հա-

մար, սահմանադրական պայմանն է իշխանութեան չէզոքութիւնը՝ որ կը բացակայի մեր մէջ, եւ մանաւանդ ի պաշօննէ կը ներկայացուին թեկնածուները:

Թէեւ կ'ըստի որ ընտրողները ազատ են պաշտօնական թեկնածուներու ցանկէն գուրս քուէ տալու. բայց այդ ազատութիւնը անուանական է այն տեղ՝ ուր իշխանութիւնը իր ազդեցութիւնը կը գործածէ ընտրողներու վրայ ներելի եւ աններելի մէջոցներով:

Ութերորդ՝ ընտրական շրջանակներու բաշխումը, այնքան ամսարդար է կատարուած որ գաւառի մասնակցութիւնը անուանական կը մնայ:

Իններորդ՝ Պոլսի հոգեւորականութեան իրաւունք կը տրուի՝ իրւեւ ուրոյն դաս, քանի պատգամաւոր ընտրելու, որ բացարձակագէս հակասակ է նոյն իսկ հայ եկեղեցական օրէնքներուն ու արդարութեան տարրական հասկացութեան:

Ի՞նչո՞ւ այս առանձնաշնորհը մասնաւորագէս Պոլսոյ հոգեւորականութեան եւ առանձնարակ հոգեւորական դասուն համար :

Հայ եկեղեցին հիմնական սկզբունք է ընդունած, նոյն իսկ եկեղեցին պաշտօնէութեան համար, առաջին աստիճաններէն մինչեւ բարձրագոյնը, դպիրէն, սարկաւագէն մինչեւ կաթողիկոսը ժողովրդային ընտրութիւնը, հաւանութիւնը: Հետեւարար մշակոյթի կեանքին համար ա՛չ աւելի անհրաժեշտ է հոգեւորական ներկայացուցչութիւնն ալ ենթարկել ժողովուրդի ընտրութեան ու հաւանութեան: Այս կը պահանջին տարրական բանականութիւնը, դատազութիւնը: Հայկական ո՞ր աւանդութեան, իրաւական ո՞ր ոկզրուքին կրթնելով ներմուծեր են այս բացարիկ ասանձնաշնորհը:

Ի՞նչ տարակոյս որ արդարացնող պատճառ կամ պատասխան չկայ:

Սա հետեւանք է լատինական, կարողիկ կրթութեան, ազդեցուրեան՝ որուն մուտքը պարզեցինք պատմականօրէն:

Հայ հոգեւորականութեան դրաւած այս անարդար եւ հակազգային զիրքը հետեւանք է մէկ կողմէն պետական

քաջալերումին եւ միւս կողմէ յունական կղերի վայելած զիրքին, եւ առասարակ հոգեւորականութեան՝ տիրելու, իշխելու աշխարհիկ, փառասիրական ձգտումներուն:

Եւ գեռ չի ամբողջ թուրքիոյ հոգեւորականութեան հանգէպ՝ կ. Պոլսի հայ հոգեւորականութեան վայելած բացառիկ իրաւունքի անարդարութիւնը:

Այս բոլոր թերութիւնները քննադատելով, նպատակ չունիմ գատապարակել օրէնքին հեղինակները: Անոնց հանգէպ միայն յարգանք, պատկառանք եւ հիացում ունիմ: Ամէն երեւոյթ պէտք է գատել իր ժամանակի պայմաններուն եւ պատճառներուն համեմատ: Արդարութեան պարտականութիւն է խոստավանիկ որ, այդ թերութիւնները հաւանականաբար եղած են զիտակցարար, բայց ակամայ:

Եթէ կային պատճառներ, — եւ անոնց պատմութիւնը կամ ընդհանուր տեսութիւնը ներկայացուցինք արդէն, — որ կը սափէին հաստատել օրէնքը, պէտք չէ մունալ որ ուրիշ պատճառներ ալ վիժել կուտային, արգելքներու կ'ենթարկէին օրէնքին հաստատութիւնն ու կիրառութիւնը: Պատճառներ ու զօրաւոր արգելքներ՝ որոնք զիտաւորաբար կը բխէին մեր ազգային կեանքէն, տիրող հոգեւորական ու աշխարհական տարրերէն, մեր ազգային նկարագրէն, առանձնայատկութիւններէն: Իսկ այս բոլորին գէմ կը ճակատէին միոյն բուռ մը մտաւորականներ, որոնք յաճախ կը հարկադրուէին զիջումներ ընել, իրաւախուռութիւններ ընդունիլ:

Այն շրջանի վերածնութեան սահմիրաններու մտաւորական խմբակը կամ ցրուած էր պետական պաշտօնատուններու մէջ եւ կամ վկայուած բժիշկ էր, ինչպէս Սէրվիչէն, Ռուսինեան, Ասլանեան, Ֆէրուհիման, խմբագիր՝ ինչպէս իւթիւնեան, Սվաճեան, ուստի օրէնքի խմբագիրներուն, պայքարի խմբակին համար մասնաւոր պահանջ էր որ մտաւորականութիւնը իր անձնական արժանիքով իրաւունք ունենայ ընտրուելու: Օրէնքի խմբագիրներուն համար՝ օրէնքի մէջ իրենց դասին յատուկ այդ տրամադրութիւնները մտցնելը՝ կ'ապահովէր սահմանադրական կեանքի պաշտպաններուն ուժը: Ուսով-

հետեւ ատոնք սակաւթիւ էին, երբ պաշտօնեայ, բժիշկ,
հեղինակ կ'ըսուէր, կը հասկցուէր թէ ովքի՞ր պիտի ըլլան

Դեռ գոյութիւն չունէին կազմակերպուած, գիտակցուածեան, զարգացման հասած աշխարհաճացքներ ու բաժանումներ: Ուղղութեան միակ առանցքը եւ բաժանումը՝ այն ժամանակ ըմբռնուած չափով, ունմոնադրական վարչութեան կուսակից կամ հակառակորդ ըլլալն էր: Ուստի եւ օրէնքն ալ նոյն մտայնութեամբ է խմբագրուած:

Բայց օրէնքը միայն այդ օրերուն համար չեր խմբագրուեր Այդ շրջանի հակառանմանագրականներու հանդեպ ակամայ զիջումները, իրաւախոնութիւնները իրենց ազգեցութիւնը պիտի ունենային եւ յետագային վրայ, ինչպէս որ եղաւ: Հաւանաբար ունիվերանները իրենց յոյսը գրած էին մաքերու առաջադիմութիւնով, աւելի նպաստաւոր պայմաններու տակ վերաբնութեամբ թերութիւնները լրացնելու, ուղղելու վրայ: Դժբաղդաբար կեանքը հակառակը ապացուցուց:

Եւ օրէնքն ու սահմանագրական կոչուած ներքին մշակոյթի կեանքը մնաց ամուլ, մանաւանդ երբ ունիվերաններու սերունդը հետպհատէ քաշուեցաւ ասպարէզէն:

Զ – Ս.ԶԳԱՅ.ՅԵՒ. ՏԱԽՐԻ ԵՎ ՊԻՒՏՃ:

Կեանքը ունի իր նիւթական պահանջները, առանց որոնց վասնդուած է: Ինչպէս անհատական՝ նոյնպէս եւ հաւաքական, հանրային կեանքը իր զարգացումը կը ստանայ նիւթական միջոցներու համեմատութեամբ եւ ապահովութեամբ: Զրկել նիւթական միջոցներէ՝ կը նշանակէ զրկել ապրելու հանրաւորութենէն նոյն նշանակութիւնը ունի նաև մնաւաստթիւնը, երբ ունինք նիւթական միջոցները՝ բայց չենք ապահովական կեանքը իր զարգացման համար զործածելու, կը գատնելու վեհական մասնակից ըլլալ ապահովութեամբ:

Ուր եւ ինչո՞ւ կը մսխուէին, յառաջ կուգան նոյն հետեւանքները, ինչ որ պիտի աեսէինքն եթէ նիւթական միջոցներէ զուրկ ըլլայինք:

Այսպէս եղած է մեր հանրային կեանքին համար ալ, սահմանագրական շրջանին, աւելի քան կէս զարէ ի վեր:

Կրթական զործը ժամանակի պահանջներուն համապատասխան չափի ու ծաւալի վերածելու, ընդհանուր նախնական կրթութիւն տալու, միջնակարգ կրթութիւնը զարգուցնելու, վարժարաններ բանալու, բացուածներու կեանքը ապահովելու, վանքերը ծուլաբաններ, անկելանոցներ բլլալէ զագրեցնելով՝ կողոպատմներէ ազատելու, կրթական վառարաններ գարձնելու, հիւանդանոցներ հիմնելու: Եւ անոնց գոյութիւնը ապահովելու, արկածեալներուն օգնելու զործը մուրացկանութիւնէ փրկելու եւ ազնուացնելու համար, անհրաժեշտ է հեկեղեցական ու վանական կոչուած ազգային կալուածները ենթարկել արդիւնաւոր տնտեսութեան, հիմնել ազգային պարտաւորիչ տուրք, ունենալ մատակարարութիւն, ելեւմուտք, հաշիս, ըլլալ հաշուետու եւ հաշուառու, նուիրագործել պատասխանատուութիւնը:

Ասոնց ո՛չ մէկը իրագործուեցաւ:

Համաձայն օրէնքի 90րդ յօդուածին՝ —

Ամէն ազգային անհատ՝ որ չափահաս է եւ վաստակի ու շահու տէր, պարտական է տրօք մասնակից ըլլալ ազգային ծախուց:

Այս տուրքը տարեկան է, եւ բաշխման հիմք կը բըռնուի իւրաքանչիւր անհատի կարողութիւնը:

Նոյնպէս համաձայն թլրդ յօդուածին՝ —

Ազգային տուրքը երկու տեսակ է. մէկը ընդիմանուը որ ընդիմանուը ծախուց յատկացեալ է, եւ կը հաւաքուի Պատրիարքարանի կողմէն, ազգային կեդրոնական Մնտուկին համար, եւ միւսը մասնաւոր՝ որ իւրաքանչիւր թաղի մասնաւոր ծախուց յատկացեալ է, եւ կը հաւաքուի թաղական Խորհրդոց կողմէն, Թաղական Մնտուկներուն համար:

Բայց, ինչպէս դիտել տուինք, օրէնքի հայերէն թարգմանութեան մէջ գործածուած տուրք բառը թուրքերէն բնագրին հաւատարիմ թարգմանութիւնը չէ՝ Այն տեղ լսուած է իսկական համար ու այսպիսի պուլունան և ափառի կերպար միզլեր մէզլիյէ թէավիշիսկ միւշարեցիք մէզպուր տըր» խմբագրական ոճը իսկէ հանգանակութիւն, նուէր իմաստով բառին մինչեւ տուրքի աստիճան պարտաւորիչ ըլլալը կը բացատրէ, բայց եւ այնպէս կրնայ վիճելի ըլլալ մեր բարքերսւն մէջ։

Մինչ 90րդ յօդուածով բաշխման հիմ ընդունուած է իւրաքանչիւր անհատի նիւթական կարողութիւնը, 65րդ յօդուածով ընտրողական իրաւունք կը արուի միայն առնուազն 75 զրշ. վճարողին։

Կայ եւ. 93րդ յօդուածը, որ կը արամազրէ ընդհանուր տուրքի գուասոին վիճակուած մասի բաշխման ու հաւաքման եղանակը որոշել էնդհանուր ժողովով եւ գործազրել Բ. Դրան հածութեամբ։ Հետեւաբար, ազգային տուրքը իւրաքս ո՛չ թէ երկու այլ երեք եղանակ է. — ընդհանուր կեդրունական, գաւառային կեդրունական եւ բաղային, կամ ուրիշ բառերով. — կեդրոնական, վիճակային եւ թեմական։

Փաստը այն է որ ոչ Կ. Պոլոք մէջ ընդհանուր եւ մասնաւոր տուրքի եւ բաշխման եղանակ է որոշուած, եւ ո՛չ գուասոի համար, ո՛չ ալ Բ. Դրան զիմում եղած է գործազրութեան համար։

61րդ յօդուածը, որ կը զծէ Ընդհ. ժողովի իրաւասութեանց սահմանները, առաջնակարդ տեղ կուտայ կարեւոր պահանջի մը, — «Վարչութեան երկամաւայ ընթացքին տեղեւ կազիրը մատիկ բնել», այսինքն երկամեայ շրջանը լրացնող եւ պաշտօնէ գաղրած վարչութեան հաշուեաու ութիւնը, համարատուութիւնը ստանաչ, «Ելմտական պաշտօնակալաց ձեռօք ժողովուած եւ ծախս եղած գումարներուն ընդհանուր հաշիւր տեսնել եւ բնել», այսինքն ելքի հաշիւնները քննելով ստուգել թէ նախահաշուի, պիւտածէի սահմանին մէջ եւ իւրենց նպատակին ծախսուած են, ի հարկին պատասխանատուութեան ննթարկելով, «յետագայ երկու տարուան մէջ ազգային տուրքը ի՞նչպէս անօրինուելիքը սահմաննել». այսինքն կազմել պիւտածէ, յաջորդ երկու տարիներու ելեւ մուտքին նախահաշիւր եւ անոր համեմատ արտօնել վարչութիւնը գանձելու և ծախսելու։

Երբէ՛ք օրէնքի այդ սահմաններուն մէջ ո՛չ պիւտածէ կազմուած է, ո՛չ գործազրութիւնը կոնտրոլի ենթարկուած կամ հաշուեաու ութեամբ քննուած։

Ընդհանուր ժողովը, որ համաձայն 61րդ յօդուածի, իր սովորական նիստերը պիտի գումարէր երկու տարին մէկ անգամ, Ապրիլէն մկան երկու տարի, ունեցաւ տեւական նիստեր, առանց սակայն էական հարցերով, իր հիմնական պարտականութիւններով զբաղելու։

Անվերջ վէճեր, երկապատկութիւններ, օրակարգեր, էնդրիկներ, փայլուն, օգային ծրագիրներ ու առաջարկներ, քննադատութիւններ, բայց երբէ՛ք գործնական աշխատանք ու արդիւնք։

Սահմանադրական կեանքի մէջ, սահմանադրական պետութիւններու մէջ ժողովուրդի կողմէ միապետական, տիրողութիւն իւրաքանչիւր ներկայացուցիչներուն՝ խորհրդարանի միջոցով գործազրուած տաճնէն ուժեղ հակակշիռ պիւտածէն է։ Սահմանադրականութիւնն էական պայմանն է որ առանց պիւտածէն պարլամէնտէն քուէարկուելու, այսինքն առանց առուրերը ժողովուրդի ներկայացուցիչներուն կողմէ որոշուելու, առանց գանձուումը արտօնուելու՝ ինչպէս եւ առանց ըլլալիք ծախքերը որոշուելու եւ ելքը արտօնուելու, իշխանութիւնը իրաւունք չունենար ո՛ւ եւ է գանձում եւ ծախք ընելու։

Եւ այս շատ բնական է։

Եթէ սահմանադրական կարգը այս հիմնական նպատակին չպիտի ծառայէ, այլ եւս կը գաղրի գոյութենէ։

Այդպէս ալ եղած է մեր մէջ, չնայելով որ ընտրուածները ընդհանուր ազգը, Ազգ. Ընդհ. ժողովը, ազգ. բարձրագոյն նեղինակութիւնը ներկայացնելու կը յաւակնին։

Անպատասխանատու ամիրայութեան յաջորդեց անպատասխանատու կիէնիութիւնը եւ ասիական ու եւրոպական խառնուրզով պուրծուան, որոնց գործիքն ու խնկարկուն եւ զաւ ատպատակարգային, մէծ մասամբ անսկարպիր կամ նկարագրով վատասերած, հոգիով աղքատ, անպէտ մասութականութիւն մը։

Այդ է պատճառը որ գեռ ներկայ անկումի շրջանին չհասած, 1895-96ի ընդհանուր սարսափներէն՝ կոտորածներէն ալ առաջ, երբ տակաւին չէր անհնատացած ուանդիրաներու սերունդը, Սէրվիչն էֆէնտին կը բացազանչէր դառնութեամբ.

— Մենք տապալեցինք ամիրայուրիւնը, դուք ալ պատառոր եք եփենինուրիւնը տապալեց:

Այդ բացագանչութեան օրեւուն՝ Սէրվիչն չէր կրնար երեւակայել որ յաջորդ սերունդի մտաւորականութեան մէկ կարեւոր մասը աւ ելի վար աստիճանի վրայ պիտի դանուի, քանի իր ժամանակի էֆէնտիւթիւնը...

Սահմանադրական ժողովուրդներու մէջ՝ եթէ վարչութիւնը, գործադիր իշխանութիւնը ներկայացուցչական ժողովի կոնտրոլին է ենթարկուած, այդ ժողովն ալ իր կարգին ենթակայ է զի՞նքը ընտրողներու՝ ժողովուրդի կոնտրոլին, անոր դատաստանին:

Այս կոնտրոլը կը կատարուի հանրային կարծիք ըստուած ուժին միջոցով, որ կը գոյանայ ժամանէի, կուսակցական պայքարներու չնորհիւ:

Իսկ մեր մէջ մամուլը՝ բացառութիւնները մէկ կողմ առնելով, զուրկ իր կոչումի պահանջէն, նիւթական անձուկ հաշիւներէ առաջնորդուած, չունենալով որոշ դաւանանք կամ աշխարհանայեացք, ջերմաչափի նման միշտ կ'իջնէ եւ կը բարձրանայ, միշտ կուռքեր կը սաեղծէ եւ կը տապալէ, կը շահագործէ ամրուսային նախաւազարումները, կը խեղաթիւրէ զէպքերը եւ փաստերը, երբէք լրջօրէն չի զրագիր կենսական հարցերով եւ ամէնէն նուիրական զգացումներուն եւ խնդիրներուն կը մօտենայ իր սեփական շահերու տեսակէտով:

Այդ պատճառով ալ, մեր մէջ աիրող հանրային կարծիք չկայ եւ Ընդհ. ժողովը անվրդով ու անպատասխանաւատու կը շարունակէ իր ամուլ՝ չըսեմ յանցավարտ գոյութիւնը:

Օրէնքին մէջ առանձին արամադրութիւն մը չկայ Ընդհ. ժողովի պատասխանաւատութեան մասին: Միայն 1860ի ընազրին մէջ նրգ յօդուածի վերջին պարերութիւնը կ'ըսէ՝ թէ «Ընդհանուր ժողովը բարոյագէս պատասխանաւատու է ազգին առջեւու»:

Ինչպէս կը կազմուի այդ բարոյական պատասխանաւատութիւնը, ո՞ւր կը գանուի, ո՞րն է ազգը եւ ի՞նչ միջոցով պիտի գործադրէ իր իրաւունքը պատասխանաւատութեամբ ենթարկելու մեղաղելին՝ որ միշտ անպատճախանաւատու կը մնայ:

Օրէնքի 46րդ յօդուածին համաձայն, ունեցանք Տնտեսականուրդներ, որոնք ազգային բոլոր հաստատութեանց ու կալուածներու ընդհանուր տեսչութիւնը կատարելով, անոնց բարեկարգութեան հոգ պիտի տանէին:

48րդ յօդուածով ունեցանք Վանօրէից Խորհուրդներ՝ որոնք վանրերը պիտի յատկացնէն ազգին բարոյական զարգացմանը, իւրաքանչիւր վանք, կարողութեանը համեմատ պիտի ունենար իր լնձայարանը, թանգարանը ապարանը եւ հիւանդանոցը:

49րդ յօդուածով ունեցանք Կտակաց Հոգաբարձութիւններ՝ որոնք պիտի հսկէն կտակալու օրինաւոր գործադրութեանը, հաւատարիմ մնալով կտակալատարի նպատակին:

Բայց զեռ այս օր ալ մեր Տնտեսական Խորհուրդը՝ Կեղրոնական թէ Գաւառային, չունին ազգային ստացուածքներու կանոնաւոր ցանկ, կալուածագիր, արձանագրութիւն:

Հազուագէս է որ գնումներ ու վաճառումներ կատարուին «Տնտեսական Խորհուրդի զիառութեամբ, Քաղաքական ժողովի հաճութեամբ եւ Պատրիարքի հաստատութեամբ»:

Հազուագէս է օր կալուածական շինութիւններ և վերանորոգումներ կատարուին Տնտեսական Խորհուրդի զիառութեամբ եւ Քաղաքական ժողովի հաստատութեամբ:

Դեռ մինչեւ այսօր Վանօրէից Խորհուրդը չունի վանքերու լրիւ ցուցակը, չզիտէ իւրաքանչիւր վանքի անշարժ ու շարժուն ստացուածքը, տարեկան եկամուտն ու ծախը:

Ոչ միայն վանքերը չունին ընծայարան, թանգարան, տպարան եւ հիւանդանոց՝ այլ եւ եղածները ցրուած, բանգուած են:

Դեռ մինչեւ այս օր ալ Կտակաց Հոգաբարձութիւնը որոշ չի գիտեր թէ ազգային քանի՛ կտականեր կան, Յանցառ արձանագրութիւններ միայն ունի եւ անծանօթ է կտականերու

որակին ալ, քանակին ալ: Զի զիտեր թէ բազմաթիւ կտակ-ներու գումարները, կալու ածները ուր են մնացած, ինչպէս են դորձածուած, չզիտէ կորուսան ու շահագործումը:

Ազգային կալուածներ ու կտակներ ունինք, որոնց արժէքը անկատօն միջնորդներու կը համնի եւ սակայն մեր կրթական հաստատութիւնները նիւթական անձուկ վիճակի մէջ են ու միշտ մուրացիկ:

Կենդանի պատկեր,— ահա Երուսաղէմը՝ ուր աւազակ-ներու խումբ մը կ'ապրի ու կը կողովաէ եւ մշտապէս 20—30 հազար ոսկի պարտք մը փաթթած է ազգի վզին:

Ազգային օրէնքի հաստատութիւնն ի վեր ո'չ միայն աղ-դային հիմնարկութիւնները նոր բարեկարգութիւն չեն ստացած, ո'չ միայն անտեսութիւնն, հաշուետութիւն չէ մըտ-ցուած, այլ եւ եթէ հնարաւոր ըլլար վիճակազրութիւն կազմի՝ պիտի անսունուէր որ աւելի շատ մախում, զեղծում, կո-զոպուտ եւ թալան է տեղի ունեցած:

ԺԹ: գարու հախասահմանազրական չրջանի սերունդը մեծագործութիւններ է կատարած, բայց յաջորդ սերունդը ո'չ միայն ժառանգութիւնը չէ՝ օգտակործած, այլ եւ անոր աւանդապահն անգամ չէ՝ եղած:

Ազգը անցեր է աղէտներու շրջան մը, որ իր գառն հետեւանքներն է ունեցած. վայրենի վահմակներ կողոպտած ու բռնագրաւած են ազգային սեփականութիւնները, հարատու-թիւնները, բայց մըր հոգեւորականութեան ու անանց շահառ կիցներուն գործած կողոպուտները աւելի մեծ անդ կը զրաւեն:

Չեմ յիշեր Դատաստանական, Ռևուլմական կորհուրդը ներու, Հոգաբարձութիւններու, Թաղական կորհուրդներու անձարակութիւնները, կամայականութիւնները:

Ամբողջ Թուրքիոյ Կերպոնական Տնտեսական կորհուրդը չունի իր կոչումին զիտակցութիւնը. Խղճահարութիւնը: Այդ կորհուրդներէն մէկն էր որ, հետեւելով կոտորածներու շրջանի, Օրմանեանական աւանդութեան, Պատրիարքաբանին ե-կամուտ հայթայթելու համար, առանց վարչութեան զիտու-թեան, առանց Ազգ. Փողովի որոշման ինքնազլութ առկոս, տասանորդ գանձեց կիրկեան աղէտի եւ ուրիշ արկածեալ-ներու հպաստի գումարներէն:

Տասանո՞րդ, բաժի՞ն գանձել արեան գինէն...:

Եւ այս՝ 1908ին, պետական Սահմանադրութեան վեր-յայտարարութիւնն յետոյ, օրէնքի ազատ կիրառման օրերուն:

Ամբողջ Թուրքիոյ կեղը. Տնտեսական կորհուրդը իր կո-չումին զիտակցութիւնը չունենալով, պիտածէներ կը կազմէ միայն Պատրիարքաբանի անձուկ շրջափակին համար: Ամբողջ թաղեր եւ գաւառներ անկապ ու աններդաշնակ...:

Եւ այդ խեղճուկ պիտածէներն անգամ, որոնք ընդհան-րապէս արգիւնք են ազիտութեան կամ չկամութեան, նոյն խեկ յետին նպատակներու, եթէ երբէք Ընդհ. Փողովէն վաւերաց-ուելու բաղդին արժանանան, այդ կը պատահի այն ժամանակ՝ երբ արգէն ատրին անցեր է եւ Տնտեսական կորհուրդը կամ Ելեւմտից Հոգաբարձութիւնը դանձեր ու ծախսեր են, համա-ձայն իրենց հայեցողութեան:

Եւ այս ամէնը ի՞նչու համար:

Որովհետեւ օրէնքը թերութիւններ շա՞տ ունի:

Ո'չ, միակ պատասխանատառն համարել օրէնքին թերու-թիւնը, —պիտի ըլլար միակողմանի եւ չափազանց մեծ ան-արգաբութիւն:

Օրէնքի թերութիւնները մեծ մասով կարելի էր լրացնել —առանց օրէնքի բացարձակ արամազըրութիւններուն ու ո-գիին հակասելու, —ներբին կանոնադրութիւններով ու հրա-հանդներով:

Այդպիսի փորձ մը եղաւ 1908—9 շրջանին, երբ Գարա-եան Վարչութեան օրով Պատրիարքաբանի վերակալմութեան, երուսաղէմի եւ վանքերու կանոնազրերու երեք ծրագիրներ, որոնք հաստատուած էին Վարչութիւնն, ենթարկուեցան Ընդհ. Փողովին, փոշիներու մէջ թազուելու համար: Այդ ծրագիր-ները պիտի հաստատէին գործնական սիստէմ, կարգ եւ պա-տասխանատուութիւն, եւ ճիշտ այդ պատճառով մոռացու-թեան արուեցան:

Եւ արդէն կեանքի սարեցրջումը առնաւարակ ո'չ թէ օ-րէնքներէն կը բղիսի, այլ օրէնքը բարեցրջութիւնն, երբ կեան-քի մէկ իրականութիւնը կը նուիրագործուի օրէնսդրական ժամանակաբնով:

Զարիքի խեկական պատճառը ուրեմն, պէտք է վնասուել

Նկարագիրներու, բարքերու, ափրող հոգեբանութեան մէջ։ Աւրիշ պատճառ մըն ալ թերեւս Բիւզանդիոնն է, ապա կանութեան այդ բաղաքը։ Տիրապետողները վոխուեր, կայսրութիւններ իբարու յաջորդեր են, բայց քաղաքը իր բարքերով մնացեր է միշտ նոյնը։ Կարծէք գլուխ մըն է այդ, ուրուն ջիզերն ու ուղեղը իրանին հետ միացած չեն։

Եւ ի՞նչ դեկագար գեր կրնար ունենալ այդ մայրաքաղաքը, որ հայ ժողովուրդին համար դադիմավայր մըն է միայն։

Ամէն բոյս, ամէն կենդանի իր զարգացման նպաստող կլիման, աշխարհագրական միջավայրը, շրջապատող պայմաններն ունի Սյդուս և ամէն ժողովուրդ։ Հայ լեզուն, հայ գրականութիւնը իր հայրենի երկրին մէջ միայն կրնայ մնունդ ստանալ, զարգանալ։ Հայ ժողովուրդին ցաւերը իր իսկ միջավայրին մէջ միայն կարելի էր տեսնել ու զգալ։ Հայ զուսանը հայրենի աւերակներուն մէջ միայն կրնար հնչեցնել իր սրամարմոք լարերը։ Սյն տեղ է որ սրամերը ընդունակ պիտի ըլլային արձականդելու կեա՞նք, լո՞յս խնդրող հառաչներն ու պաղատանքները։

Մեղի համար ի՞նչ էր նշանակութիւնը Պոլսական Պատրիարքանին։ Բաղդատեցէք Կովկասեան գրականութեան, գրական լեզուին ոգին ու շեշտը Պոլսականի հետ Բաղդատեցէք Արարատեան աշխարհի, կովկասի գրական, պատմական, հնախօսական, կրթական եւ ուրիշ ճիւղերուն ուսումնասիրութեան նիւթիւնը ու խորսութիւնը արեւմտեանին հետ։

Ինչէն յառաջ կուգայ այդ տարբերութիւնը։ Ինչէն է որ մինչ այնտեղ բանաստեղծի ու աշուղի երգերը որտէն եւ հոգիէն կը հեծեն ու կը մոնչեն, Պոլսականը շպարուած կնոջ արուեստական գեղեցկութեան ապաւորութիւնը կը դորձէ։

Որովհետեւ այն տեղ ուղղակի հայրենի հողէն, ջուրէն, ամպերէն ու հովերէն, յիշատակներէն ու աւերակներէն, ուխտէն ու ուխտավայրէն։ շէնէն ու շինականէն, կեանքէն կը ներշնչուին։ Ատոնք են խորհող ու զործող մտքերու տեսազութեան առարկաները։

Ի՞նչ բանի պիտի ծառայէք Պոլսական Պատրիարքութիւնը։

Նստիլ գաղթավայրին մէջ եւ բնագաւառի կեանքին զեկավածը զանալ։

Ո՞ր ժողովուրդին մէջ տեսնուած է այդ անբնական հակումը։

Յոյներո՞ւն Բայց անոնց համար Պոլիսը սոսկ գաղթավայր չէ։

Ահա՛ թէ Յովակիմ եպիսկոպոսներու փառասիրութիւնը ի՞նչ ժառանգութիւններ ձգեց մեզի։

Է. Զ. Գ.

Պատրիարքութեան եւ աղղային օրէնքի ծագման ու զարգացման պատմութեան ընթացքին, կարծեմ ապացուցի թէ տեղի ունեցած պայքարներու էական բովանդակութիւնը, առաջնորդող հիմնական գիծն էր հայութիւնը կրօնական համայնքի գրութենէն ազատելով, անոր մէջ զարգացնել անհատականութեան գիտակցութիւնը եւ մշակոյթի կեանքը։

Խնձի կը թուի թէ այդ ոգիով է որ օրէնքի գրեթէ իւրաքանչիւր տողին մէջ, լեզուական կանոններու պահանջով, տեղի եւ անտեղի կը կրկնուի Ա.Զ.Դը։

Եւ մենք յուակնութիւնն ունինք Գում-Գափուի Պատրիարքանը համարել Թուրքիոյ Հայերու կեդրոնը, կեդր Վարչութիւնը։

Այս միտքը աւելի շեշտուած է օրէնքի 1869ի վերաքընութեան նախագծի Ա. Յոդուածով եւ ազգ վերասութեան տակ—«Հայ ազգը Թուրքիոյ մէջ օւմանցի Հայերու կողմէ ընտեալ ընդհանուր ծողովով մը կը մերկայանայ, զլուխն ունենալով Պոլսի Պատրիարքը նոյն իսկ ժողովին ընտեալ եւ կայս. հրովարտակով հաստատեսու։»

Եւ սակայն ինընախաբէութիւն է այդ։

Որովհետեւ Գում-Գափուի Պատրիարքարանը Թուրքիոյ ամբողջ հայութեան կեդրոնը չէ:

Եթէ մենք մեզ չենք համարեր պարզ կրօնական համայնք մը, եթէ կ'ըմբռնենք մեր հաւաքական անհատականութիւնը իբր ազգ, չենք ընդունիր որ կաթոլիկ Հայերը, բողոքական Հայերը, Հայ-Հոռոմեները եւ զեռ չգիտեմ ո՞ր դաւանութեան պատկանող. նոյն իսկ մահմետականացած Հայերն ալ Հայ են, Թուրքիոյ հայութեան մէկ մասն են, ուրեմն եւ հայ անհատականութեան, հայ ազգի անդամներն են:

Եւ ըրբտոնեայ այլագուաւան Հայերէն իւրաքանչիւր մասն ալ ունի իր յատուկ վարչութիւնը, պատրիարքարանը, կաթողիկոսարանը, ազգապետարանը:

Կա՞յ տարակոյս որ սնոնք ալ Հայ են:

Կա՞յ տարակոյս որ Գում-Գափուի Պատրիարքարանը Թուրքիոյ բոլոր Հայերը, ամբողջ հայութիւնը չի՛ ներկայացըներ:

Հապա ինչո՞ւ այս ինքնախարէութիւնը:

Որովհետեւ անոնք կը նկատուին զեռ իբրեւ կրօնական համայնք:

Որովհետեւ ազգ եւ դաւանութիւն՝ կրօնք հոմանիշ ըմբռնելու նախապաշարումէն մենք ալ բոլորովին չենք աշատուած:

Բայց քանի որ օրէնքը մեղ տուած է ազգային անհատականութեան իրաւունքը, ի՞նչ բան կ'արգիլէ մեզ նախապաշարումները բանալու:

Ի՞նչ բան կ'արգիլէ որ մշակոյթի վարչութիւնը ըլլայ լրիւ ազգային:

— Կրօնական խառնուրդը, հոգեւորականութիւնը անխտիր:

Բաժնե՞նք, զան՞նք ուրեմն մշակականը կրօնականէն, եւ կեղեցիէն, զաւանութենէն:

Ո՞վ ի՞նչ կ'ուզէ թող զաւանի. ամէն մարդ իր խղճի ու դաւանութեանը տէրն է, ո՞չ ոք միջամտելու իրաւունք ունի:

Բաւական է որքան առւմեցինք — «արտաքոյ եկեղեցւոյ չի՛ք փրկութիւն» իմաստով պատգամներէ:

Բաւական է ինչքան որ նախապաշարումներով, գաւանական, կրօնական վէճերով, ազգ ու կրօն չփոթելով, հոմանիշ ըմբռնելով ազգը պատառ պատառ եղաւ:

Եւ ե՞րբ է որ Եկեղեցին պահեր, փրկեր է հայութիւնը:

Պատմութեան բոլոր շրջանները, նոյն իսկ մեր օրերուն, հակառակը կ'ապացուցանեն:

Ո՞ր զաղթավայրին մէջ է որ հայութիւնը չէ անհետացած եւ զեռ մնացորդներն ալ անհետանալու վտանգին չեն ենթարկուած, չորհիւ այդ նախապաշարումն:

Լեհաստանի՞, Ռումանիոյ, Հունգարիոյ մէջ:

Նոյն իսկ առնենք հայրենի բնագաւառը:

Ֆրանսացի ճանապարհորդ եւ արեւելագէտ Թավէրնիէ 1755ին ուսումնասիրութեան համար երեք անդամ կը ճամբորգէ Թուրքիա, եւ կը պատմէ որ այդ թուականներուն Թորքատէն մինչև Թաւրիզ ամրող տարածութեան վրայ յիսուն Հայու դէմ մեկ կամ երկու մահմէտական միայն կային: Ո՞ւր է այդ ժողովուրդը այժմ. կոտորուեցա՞ւ, համաճարակներով ջնջուեցա՞ւ, զալթե՞ց. ո՞ւր է փաստը, ապացոյցը:

Արաբը, Ալպանացին, Քիւրալ եւն. փոխելով կրօնը կամ դաւանութիւնը, կը փոխե՞ն ազգութիւնը:

Ո՞ր ազգին մէջ է տեսնուած այդ այլանգակութիւնը:

Ի՞նչո՞ւ Հայուն վիճակուած պիտի մնայ այդ բնաջնջող նախապաշարումը:

Դարմանենք այդ չարիքը, օգտուինք օրէնքէն:

X

Այս աշխատանքի ձեռագիրը արգէն պատրաստ էր՝ երբ կատարուեցաւ Հայ Տառերու գիւտի եւ Հայ Տպագրութեան կրկնակ Յորելեանի տօնախմբութիւնը: Սյդ ասիթով, 1913 կոկանմբերի 11ի Ուրբաթ օրը, Պոլսի Ազգային Ժողովի հանդիսաւոր նիստին մէջ, տեղի ունեցաւ պատմական շատ նշանաւոր դէպք մը: Ժողովը իբր սկզբունք ընդունեց եւ յայ-

տարարեց թէ Ազգ. Ժողովի գոները բաց պիտի ըլլան բոլոր
Հայերու համար, անխսիր կրօնի եւ յարանուանուրեան, թէ
իւրաքանչիւր յարանուանութեան և կրօնի պատկանող հաւ
յութիւն պահելով հանդերձ իր կրօնական ինքնավարութիւնը,
լիակատար իրաւունք պիտի ունենալ մասնակցելու ազգային
մշակոյթի, սահմանագրական կեանքին, ու մարմիններուն ան-
դամակցելու, ընարելի եւ ընարող ըլլալու :

Ասով Ազգային ժողովը նույիրագործեց տարիներէ ի վեր
մեր պաշտպանած սկզբունքը որ, պէտք է խոստովանիլ, ար-
ժանացաւ հայ լուսաւորչական հոգեւորականութեան եւ կա-
մողիկոսութեան հաւանութեանն ալ:

Հոչակուած սկզբունքը գեռ իրագործուած չէ: Տեղ տեղ
միայն, մասնաւորապէս Երկրի մէջ, (Կարին, Մուշ, Տրապոն),
զանազան ժողովներու անզամ ընարած են ոչ-լուսաւորչական
Հայեր: Երեւի միւս հայ յարանուանութեանց մէջ զեռ եւս
մաքերու յիակատար բարեշրջութիւն չէ զոյացած, սկզբունքի
իրագործման համար նախապաշարութեանը տակաւին չեն
ջնջուած: Բայց եւ այնպէս, Ազգային ժողովի որոշումը իր
պատրիական արժէքն ունի եւ նոր ուժ մըն է զաղափարական
սերունդին համար, որպէս զի ազգին անունով պաշտօնապէս
ընդունուած սկզբունքը պաշտպանելու և իրագործելու հաւ-
մար աւելի ինքնավայսահ կերպով հրապարակ նետուի:

Շ. — ԿԱՐԵՆԱՑ ԵՎ Ս. Գ. Թ. Ա. Մ. Ա. Ր. Ի.

ԿԱՅՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԵՐԸ

Բացց չարիքին մէկ արիշ պատկերն ալ կայ:
Օրէնքին հասատառած թուականներուն ողջ եին կիլ-
կիոյ եւ Աղթամարի երկու կամողիկոսները: Օրէնքի հեղի-
նակներուն, այն ժամանակի սերունդին յայտնի էին այդ եր-
կու աթոռներուն գոյութիւնը, բայց օրէնքին մէջ՝ բաց է
իջմիածնէն, անոնց մասին ոչինչ չէ միշտած, ո՞չ մէկ արա-
մազբութիւն չկայ:

Ինչու համար: Մոռացութեան արդինք է:
Երբեքք:

Որո՞հետեւ ատոնիք աւելորդ հիմնարկութիւններ էին:
Ատոնք Եկեղեցին հասատառաթիւնները չէին, ալ նոյն իսկ
Եկեղեցին հակառակ, հոգեւորականութեան աթոռախնդիր
սաղրանքները: Եթէ քաղաքական մեծ փոթորիկներու հետե-
ւանքով կամողիկոսները ստիպուեր են փախստական թա-
փառի, եթէ կամողիկոսը տեղ մը օթեւաներ է մինչեւ փո-
թորիկի անցնուիլը եւ իր աթոռը վերագառնալը, իշխանականգիր
հոգեւորականութիւնը կամ հետամեր է կամողիկոսական
ժամանակաւոր բնակավայրին մէջ նոր հակաթոռ հիմնելու եւ
կամ կամողիկոսութիւնը իրարմէ յափշտակելով, պարսիկ
Շահերէն զնելով, մէկը միւսին հակառակ եւ միւսնոյն Հայրա-
պետութեան համար ինքնագուխ գահակալ հաչակելու:

1441ին իջմիածնի կամողիկոսը կիլիկիայէն կը վերա-
գառնայ իջմիածնին, բայց հոգեւորականութիւնը օգտուելով
այդ տեղափոխութենէն, իրեւ անհամաձայն փոխազրու-
թեան, կը ստեղծէ կիլիկեան ուրոյն կամողիկոսութիւնը: Հայ
Եկեղեցի պատմութեան հետեւողներուն անձանոթ չեն Ընդ-
հանրական կամողիկոսութիւնն եւ հակաթոռներու վէճերը:
Հակաթոռներու գոյութիւնը ստեղծած է իջմիածնի կամողի-
կոսութիւնն ընդհանրականութեան արտզոսը:

Նպատակ չունիմ ընդհանրականի, հակաթոռներու պատ-
մութիւնն ընելու, եւ ո՞չ ալ ընդհանրականի պաշտպանը

կանգնելու։ Կրօնքով, եկեղեցիով, աթոռներով չէ որ կը զբաղիմ։ Կ'ուղէի միայն հակաթոռներու դոյութիւնը յիշելով, հասնիլ օրէնքի հեղինակներու նպատակին։

Այդ հակաթոռները կը վնասէին ազգային միութեան եւ կը ստեղծէին լարչական շփոթութիւններ։

Ժէ, գարէն ի վեր Պօլիսը ընդունած էր արդէն էջմիածնի հետ իր միութիւնը, ուստի եւ ի վնաս ընդհանուր միութեան, հակաթոռները կը շարունակէին իրենց դոյութիւնը։

Եւ ո՛չ մէկ քաղաքական պատահականութիւն չէր կը քըռարացնել Եկեղեցիի երեք զլուխ ունենալը։

Ուստի եւ նպատակայարմար պիտի համարուէր անշուշտ միութեան վագեմի պայքարը լրացնելու համար, այլ եւս նոր ընարութիւն չկատարել՝ երբ հակաթոռները թափուր կը մնացին, առանց այդ աթոռները ջնջելու խնդիր յարուցանելու։ Աթոռները թափուր ձգելով, ջնջումը ժամանակի ընթացքին ինքնիրեն տեղի կ'ունենար։ Ահա՝ օրէնքի հեղինակներուն նպատակը։

Այդպէս ալ եղած է Աղթամարի կաթողիկոսութեան համար, թէեւ կաթողիկոսական գաւազանի մարմաջը երբեմն լարակելով այս կամ այն եպիսկոպոսը, Աղթամարի կաթողիկոսական ընարութեան խնդիր մը կը յուզէ։

Կը վախճանի կիլիկիոյ Մկրտիչ կաթողիկոսը, բայց չգիտեմ ի՞նչ ուժէ մզուած, 1890ական թուականներու սերունդը անուշաղիր մնալով օրէնքի լուսթեան, գիտակցաբար կամ անդիտակցաբար կը կատարէ նոր ընարութիւն։

Եւ սակայն պէտք է որ վերջինն ըլլայ այդ։

Թ. — Ա. Ե Ր Ա. Վ Ն Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Օրէնքի 99 յօդուածը կը վերաբերի վերաբնութեան իւրաւունքին եւ ձեւին։ Այդ յօդուածը չըլլար իսկ, ո՛չ մէկ օքնք յաւիտենական չէ. բարեշրջութեան, կեանքի պահանջներուն համաձայն՝ իրաւունքները ընդլայնելու և ո՛չ թէ աւելի սահմանափակելու թէութեամբ, օրէնքի բարեփոխումը բնական իրաւունք մըն է։

Քննագատական տեսութիւններէն յետոյ, դժուար չէ հետեւ ցնել թէ ազգային օրէնքի ո՞ր մասերն ու կէտերն են արժանի սրբագրութեան, բարեփոխութեան։

Ազգային Ընդհ. Ժողովը ինքնուրոյն օրէնսդիր ժողով չէ, վերոյիշեալ 99րդ յօդուածը՝ վերաբնութեան համար կազուելիք Յանձնաժողովի ձեւն ու կազմը որոշելէ յետոյ, կ'ըսէ. — «Այս Յանձնաժողովը կը սահմանէ հարկաւոր դատուած փոփոխութիւնները, որ Ընդհ. Ժողովը վաւերացնելին եսքը, Բ. Դրան կը ներկայացուին, եւ կայս. հրամանին համեմատ կը գործադրուին։»

Հետեւաբար Ընդհ. Ժող. վի վաւերացուած փոփոխութիւնները պարտապիր օրէնքի ուժ ստանալու համար, Բ. Դրան հաւանութեան եւ կայսերական հրամանին կը կարուին։

Սակայն յիշեալ յօդուածի այդ պարբերութիւնը պէտք ունի լուսաբանութեան։ Նախ որ, համաձայն հայերէնին՝ կարծես Բ. Դրան ներկայացուիլը, Բ. Դրան վերը պիտի կայանայ կայսերական վաւերացման ենթարկելու միջնորդութեան մէջ, մինչդեռ թուրքերէնի մէջ «կը ներկայացուին» բառին տեղ դորձածուած է «լէտէլ իսթիզան», որ կը նշանակէ արտօնութիւն խնդրել։

Բնականաբար այդպէս պիտի ըլլար, որովհետեւ նախասահմանադրական չըջանին, մինչեւ Պետական Խորհուրդի հաստատութելը՝ օրէնսդրական կարգն ու ուժը կը ներկայացնէին Յանձնաժողովները, Նախարարական

Խորհուրդը և կայսերական իրատէները. Իսկ Պետական լոռչ հուրդի հաստատութենէն յետոյ՝ Պետական Խորհուրդը, նաւխարաբութիւնը եւ կայսերական իրատէները. Ամէն օրէնք Պետական Խորհուրդը պիտի մշակէր կամ քննէր, նախարարութիւնը պիտի վերաքննէր, եւ արուած որոշման համաձայն կայսերական իրատէի պիտի ենթարկուէր:

Մեր մէջ շատ անգամ Ազգ. Օրէնքի վերաքննութեան պահանջին կամ մշակուած նախագիծներուն ընթացք չէ արուած, այն կասկածանքով որ օրէնքը փոխանակ բարեփոխուելու, կը չարափոխուի:

Ի՞նչպէս բացատրեցինք, պետական լեզուով Պատրիարքարանի օրէնքները «առանձնաշնորհում» նկատուած են եւ այդ թիւրիմացութեամբ՝ պետական կարգ մը շրջանակներու մէջ տրամադրութիւնները շատ ալ բարեացակամ չեն: Ուստի եւ ազգային շրջանակներու մէջ այն մտավախութիւնը կը տիրէ թէ՝ թերեւս վերաքննութեան միջոցաւ պետութիւնը փոխանակ օրէնքին ընդլայնումի, բարեփոխումի առաջարկները հաստատելու, առիթէն օգաուելով՝ սեղմումներ, կրծատումներ կատարէ:

Պետական որոշ շրջանակներու մասին ավրուգ այդ կասկածանքը հիմք ունենալով հանդերձ, վերաքննութենէն հրաժարիլը եւ օրէնսդրական միջոցներու չփմելը, գոնէ ինձի համար, բանաւոր չէ:

Այդ մտավախութիւնը մանաւանդ հիմա անտեղի կը գանեմ, որովհետեւ նախ պետական Սահմանադրութեան հիմնական օրէնքներով ապահովուած են ազգային (Պատրիարքարաններու) օրէնքները: Երկրորդ՝ մեր Ազգ. Օրէնքի յիշեալ յօդուածով վերաքննութիւնն ու բարեփոխութիւնը թոյլատրուած է օրէնքին հիմնական սկզբունքները անփոփոխ պահելու պայմանով: Եւ ներբորդ՝ բարեփոխութիւններու կամ փոփոխութիւններու մէջ Ազգին համաձայնութիւնը պայման է: Ազգային ժողովը մեզ յատուկ օրէնսդրական ուժի, կարգի մեկ մասը կը կազմէ:

Պետական Սահմանադրութեան վերահստատումէն յետոյ, յառաջ կուգայ ուրիշ կարեւոր հարց մը:

Համաձայն այդ Սահմանադրութեան՝ օրէնսդիր իշխանութիւնը կը ներկայացնեն Պարլամենտը՝ Պատգամառորական ժողովը ու Ծերակուականը, կայսերական իրատէի թէութեամբ:

Կառավարութիւնը սակայն կրնայ կահոններ հրատարակել, որոնք օրէնքի ուժ չունին, որոնք արտօնուած են օրէնքի հակառակ չըլլալու եւ մանաւանդ օրէնքի վրայ հիմնուելու պայմաններով:

Կահոնները՝ հաստատուելով կառավարութենէն, ենթակայ են, համաձայն կառավարական հայեցողութեան, փոփոխուելու կամ ջնջուելու:

Արդ, խնդիր է թէ ազգային օրէնքները օրէնքի են թէ կանոն եւ բարեփոխութիւնները ի՞նչ ճանապարհով պիտի կատարուին:

Եթէ օրէնք են, եւ են, աչքի առաջ ունենալով որ 99րդ յօդուածի «Բ. Դրան կը ներկայացնին եւ կայսերական հրամաններն համեմատ կը գործադրուին» պարբերութիւնը այն ժամանակի օրէնսդրական կարգի պայմանն էր, իսկ այժմ օրէնսդրական կարգը փոփոխուած ըլլալով, վերաքննութեամբ բարեփոխութիւնն ալ օրէնքի ուժ ստանալու համար պէտք է անցնի այժմեայ օրէնսդրական ճանապարհէն, բնականաբար կը հետեւի որ Բ. Դրուը ստիպուած է առաջարկելի բարեփոխութիւնը՝ կայսերական վաւերացման ենթարկելէ առաջ. յանձնել օրէնսդիր իշխանութեան, Պարլամենտին:

Իսկ թէ Պարլամենտը պիտի ընդունի առաջարկուած բարեփոխութիւնները, արգելօք իր օրէնսդրական իրաւունքը չպիտի համարէ յարմար տեսած փոփոխութիւններ մտցնել, այդ փոփոխութիւնները չե՞ն կրնար հակառակը ըլլալ բաղադալի բարեփոխութեանց.—Առոնք կարեւոր հարցեր են:

Անկասկած որ օրէնսդիր իշխանութիւնը կրնայ մերժել առաջարկուած բարեփոխութեան նախագիծը, կրնայ նաեւ, փոխանակ մերժելու, իր կողմէ փոփոխութիւնները մտցնել, բայց փոփոխութեան իրաւունքը սահմանափակ է, որովհետեւ ինչպէս օրէնքի ուժով ապացուցի, Ազգ. Օրէնքի հիմնական սկզբունքին դէմ փոփոխութիւն արգիլուած է եւ այս ար-

գելքը երաշխաւորուած է պետութեան հիմնական օրէնքով։ Իսկ առանց սկզբունքին հակասելու տեղի ունենալիք փափոխութիւններն ալ կախում ունին Ազգ. Ընդհ. Ժողովի հաւանութենէն, քանի որ 99րդ յօդուածով նախատեսուած վերաքննիչ յանձնաժողովը ալ մաս կը կազմէ օրէնսդիր հեղինակութեան, այնպէս՝ ինչպէս խորհրդարանական յանձնաժողովները։

Եթէ պատահի որ Պարլամենտի հարկ տեսած մէկ փոփոխութիւնն անընդունելի ըլլայ մեզի, Պարլամենտական առաջարկը արամաբանօրէն կը նկատուի մերժում ազդի առաջարկած բարեփոխութեան, եւ հետեւարար օրէնքը կը մնայ իր նախակին ուժին մէջ։

Բայց այնպէս կ'երեւի որ կառավարութիւնը՝ գոնէ իթթիհատականը, տարբեր հայեցակէտ ունի ազգ. օրէնքներու օրինական ուժի մասին։

Յենլով Նիզամնամէի տառին վրայ, որ այժմ կ'առնուի կանոն իմաստով եւ ազգային օրէնքներն ալ Նիզամնամէ են կոչուած, ան կ'ուղէ՝ առանց սակայն յայտնելու, միայն կանոնի ուժ ընծայել այդ օրէնքներուն եւ սարեփոխութիւններուն ալ ըստ այնմ ընթացք տալով, առանց Պարլամենտին անցնելու օրէնսդրական կարգին, իր հեղինակութեամբը ենթարկել կայսերական վաւերացման։

Այդպէս ըրաւ երկու-երեք տարի առաջ, Հրեաներու առաջարկած եւ ընդունուած բարեփոխութեան հարցին մէջ։

Այդպէս կ'ուղէր վարուիլ, երբ կաթոլիկ Հայերը կը ջանային իրենց յատուկ օրէնքի մը վաւերացումը ստանալ։

Տարակոյս չկայ որ առանց Պարլամենտի այդ ճանապարհը կարծ ու դիւրին է, բայց անհաշտելի, որովհետեւ թէեւ կառավարութիւնը քօղի տակէ եւ նրբութեամբ կը գործէ, չըսեր թէ օրէնքը օրէնք չէ, բայց բարեփոխութիւնը կանոններու յատուկ ճանապարհով կատարելով՝ էապէս լնդունիլ կուտայ թէ օրէնքը օրէնք չէ, այլ կանոն։ Այդ պարագային, անշուշտ նախամնածար է բարեփոխութիւնները զոհել, քան համակերպիլ որ նոյն իսկ թերի օրէնքը՝ օրէնքի ուժը կորսնցնելու վտանգին ենթարկուի։

Միայն թէ՝ այդ պարագան պէտք չէ արգիլէ մեզ փորձ մը ընելու։

Կառավարութիւնը չի կրնար հերքել որ մինչեւ օրէնքի ու կանոնի, զանուն ու նիզամ բառերու իմաստները օրէնքով որոշուիլը, օրէնսդրական կարգ սահմանուիլը, թանգիմաթի եւ իսլահաթ Ֆէրմանիի շրջանին պետական բազմաթիւ օրէնքները են հրատարակուած նիզամնամէնամէնի յորջորջումով, եւ թէ այն ժամանակներուն նիզամնամէնամէնի զանուն իր հոմանիշ ու անխափր միեւնոյն իմաստով գործածուած են։

Երբեք նիզամնամէնի, այսինքն կանոնի իմաստով չեն կրնար առնուիլ այն օրէնքները, որոնք նոյն իսկ իր առանձնաշնորհում են համարուած եւ պետութեան հիմնական օրէնքով երաշխաւորուած։

Կրնան պատահիլ դժբաղդ շրջաններ՝ երբ պետական հարուածով ազգային օրէնքը գործադրութենէ կ'արգիլուի, ինչպէս յաճախ տեսանք, բայց երբեք չի ջնջուիր, ետ չառնուիր, ինչպէս եղաւ նոյն իսկ Համբաւեան շրջանին, մօտ 12 տարի, 1896-1908, առանց օրէնքը պաշտօնապէս գոյութենէ զագրելու։

Այդպիսի պետական հարուածներ վերաքննութեան ձեռնարկով ու առաջարկով տեղի չեն ունենար, եւ հետեւարար կը կարծեմ որ առանց ու եւ է երկիւղի կրնանք փորձել, անհրաժեշտ բարեփոխութիւնները կատարելու համար։

Իսկ մինչեւ այդ բարեփոխութիւններու կատարումը, մը թերութիւններ Ազգ. Ընդհ. Ժողովը իր հեղինակութեամբ կրնայ լրացնել կանոնադրութիւններով՝ նախագիծները աղատելով փոշիններէ։

Եւ արգին, ինչպէս բացատրած ենք, յաճախ օրէնքները նոր կարգեր եւ իրաւունքներ չէ որ կը հաստատեն, այլ կեանքի մէջ իրականացածը կը նուիրագործեն, ինչպէս եղած է նոյն իսկ Ազգ. Սահմանադրութիւնները Հետեւարար, ազգին կողմէ տեսնուած թերութիւնները նախագիտական կողմէ լրացուելէ, բարեփոխուելէ, բարքերու մէջ մըտնելէ յետոյ է որ պէտք պիտի ըլլայ օրէնսդրական լիակատար նուիրագործումին դիմելու։ Այդպէս եղած է Սահմանադրութեան կարգ մը տրամադրութեանց համար, որոնք կեանք մէջ աարբեր կերպով կ'իրագործուին։

Ժամանակ է որ հայ ժողովուրդը լուսաբանուի, մշակուած ու փոշիններու մէջ թաղուած նախագծերու հրապարա-

կումներով ու քննագատութիւններովը, եւ իրաւունքներուն ու հիմնարկութիւններուն տէրը դառնայ:

Հանրային կարծիքի ուժն է որ պիտի ստիպէ Պոլսի Ազգ. Ընդհ. Ժողովը անդրագառնալ իր կոչումին եւ շինարար աշխատանք կատարել, գոհացում տալ կեանքի պահանջներուն :

Եւ այս է միակ նպատակը ներկայ աշխատութեան:

Բայ արդէն որ իմ տեսութիւններս չեն հիմնուած որոշ կուսակցութեան մը ծրագիրներուն վրայ:

Ես նկատի եմ ունեցած պատկանած կուսակցութեանս աշխարհաճացքի այն հանգրուանը, ուր բոլոր ուղղութիւններու պատկանող կուսակցութիւնները — եթէ միայն Սահմանադրութեան, մշտկոյթի գէմ չեն, — կրնան եւ պարտին միանալ : Այդ աստիճանը բարձրանալէ յետոյ, երբ արդէն հաւաքական ուժերով կազմակերպուած կ'ըլլայ օրգանական աշխատանքի ընդունակ վարչական մեքենան, այն ժամանակ միայն մենք կրնանք եւ անխուսափելիօրէն պիտի բաժնուինը կրթական, տնտեսական այս կամ այն մեթոսի եւ ուղղութեան մասին: Բայց մինչեւ վարչական մեքենային յարումը, ո'վ որ բարեխսիզ է, որ զեղծումները պաշտպանելու չի ձգտիր եւ անկեղծօրէն կը բազմայ ապականութիւններէ մաքրուած տեսնել ազգային հիմնարկութիւնները, մէկխօսքով, Սահմանադրութեան, մշտկոյթի զարգացման բոլոր նախանձախնդիրները՝ կուսակցութիւններն ու խմբակցութիւնները, որոնք զերծ են աղանդամոլութիւններէ եւ յետին մտքերէ, պէտք չէ բաժնուեն ազգային վարչական մեքենան վերանորոգելու, լարելու հարցին մէջ :

Դեռ ո'չ մէկ կուսակցութիւն չէ մշտկած իր աշխարհաճայերցէն բիած ծրագիր՝ ազգային մշտկոյթի կեանքին համար: Ժամանակ է որ հրապարակ դրուին այդ կարգի:

Երբ այդպիսի ծրագիրներ մշակուած եւ աշխարհաճայերցէն բիած ծրագիր՝ ազգային մշտկոյթի կեանքին համար: Ժամանակ է որ հրապարակ դրուին այդ կարգի, ու ժողովակցութիւններուն ալ վարչական վերակազմութեան մէջ համերաշխ ու համագործակից մեալով հանդերձ՝ ուղղութեան կամ մեթոսի մասին իւրաքանչիւր կուսակցութիւն իր ծրագրին պրոպագանար կը կատարէ սահմանադրական հանապարհով, ու ժողովրդի քուէն կը վճռէ թէ ո՞ր ծրագիրը կը

նախընտրէ, ուստի եւ ընտրուած կուսակցութիւնը կը կոչուի իրագործելու իր ծրագիրը : Այդ պարագային, բնականաբար պայքարը կը ստանայ գաղափարական հանգամանք, կը դառնայ ծրագիրներու շուրջ, եւ ո'չ թէ անձի, աթոռի ու շահի:

Այս գաղափարական հոսանքն ու կեանքն է որ Դաշնակցութիւնը կը ցանկայ հայ ներքին ինքնավարութեան համար, տալով կենդանի ապացոյցը իր գործելտկերպով, իր աշխատամնքով:

Դաշնակցութեան Ընդհ. Ժողովները որոշումներ տուած են զէպի ազգ. մշտկոյթի հիմնարկութիւնները բոնելիք գիրքի մասին: Բայց իբրեւ զերազանցապէս քաղաքական կուսակցութիւն, իր գործունէութեան եւ պայքարի ասպարէզն ըլլալով առաւելապէս քաղաքական կեանքը, եւ հետեւաբար ուժերու խնայողութեան համար, Դաշնակցութիւնը որոշած է գործոն մասնակցութիւն չունենալ պաշտօնական-վարչական մարմիններու մէջ, թէեւ ազատ է ձգած իր անհատ ընկերութիւն իրենց անձնական հակումներով ու պատասխանատուութեամբը ստանձնելու նաեւ ազգային վարչական պաշտօնական հանդիպութիւնը իսորհրդականական ընտրութիւններու, ալինքն կեղրոնական եւ գաւառային ընդհանուր ժողովներու մէջ, կը զանուի վարչական մարմիններու կրթական ու տնտեսական ուղղութեան մասին իր յատուկ ծրագիրն ունենալու անհրաժեշտութեան առջեւ:

Կը կարծեմ որ այս քննադատական վերլուծումը կը նպաստէ նաեւ այդ ծրագրային սախապատրաստութեան:

×

Այս աշխատութեան մէջ ես խոյս տուի օրէնքի մանրամասնութիւնները քրքրելէ, յօդուած յօդուած քննադատելէ: Կատեւորը պարզուած օրէնքի այն գիծերն ու կէտերն են, որոնք կը կազմեն սահմանադրական եւ շինարար աշխատանքի ընդունակ վարչութիւնն մը, վարչական մեքենայի մը անհրաժեշտութեան մասին:

Սահմանագրական վարչութիւն կազմելու համար անհրաժեշտ են.—

Նախ՝ Ժողովրդապետութիւնը, Ժողովուրդին կամքը ներկայացնող Պատգամաւորական, կամ ինչպէս կ'ըսէն, Երեսփոխանական Ժողով.

Երիտրդ՝ Պատգամաւորական Ժողովէն բղխող Գործադիր իշխանութիւն,

Երրորդ՝ Պատգամաւորական Ժողովներու եւ Գործադիր իշխանութեան իրաւասութեան ու պարտականութեան սահմանները.

Չորրորդ՝ Պատգամաւորական Ժողովներու եւ Գործադիր իշխանութեան եւ օժանդակ մարմիններու փոխ-յարաբերութեանց պայմանները.

Հինգերորդ՝ եւ ամենագլխաւորը՝ ընտրական զրութիւնը, որ Սահմանագրականութեան հիմը կը կազմէ:

Ռուսի ես զիխաւորաբար ծանրացայ այդ հիմերուն վրայ, պարզելով միաժամանակ Պատրիարքութեան, Աղթամարի ու Կիյիկիոյ կաթողիկոսութիւններուն եւ նման նույիրապետութիւն համարուած հաստատութեանց պատմական ծագումն ու ազգային մշակոյթի. նոյն իսկ եկեղեցական կարգերու եւ շահերու հետ-անհաշտութիւնը:

Իմ քննադատական աեսութիւններէս բնական էր հետեւցնել՝ թէ օրէնքին ամբողջ կառուցուածքը նոր խմբագրութեան կը կարօտի. Այդ պարագային պէտք էր բաժնել երկու մասի. — Սահմանադրական հիմնական օրենքներ, եւ հիմնական օրենքներու վրայ հաւտառուած կազմական ու յարաբերական օրէնսդրութիւն:

Բայց նկատի ունենալով որ նախ՝ ի վիճակի չենք օրէնքին ամբողջական սրբագրութիւնը յուսալու, երկրորդ՝ անհրաժեշտ չէ անպայման առանձին գրաւոր հիմնական օրէնքներ ունենալ, երբ օրէնսդրութեան մէջ արդէն մտած է Սահմանագրականութիւնը, երրորդ օրէնքի զիխաւոր մասերը բարեփոխուելէ յետոյ՝ երկրորդական մասերու բարեփոխութիւնը ինքնին կը կատարուի, — վերաբնութեան ու բարեփոխութեան առաջադրութիւններս կ'ամփոփեմ այդ սահմաններուն մէջ:

5.

ԱՌԱՋԱՐԿԱՆԵՐ ԱԶԳ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

ԲԱՐԵՓՈԽԵԼՎ ՅՈՒՂԻՄԾԱՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Ա. Մ Փ Ա Փ Ա Կ Մ)

Յօդուած 1.— Թուրքիոյ Հայոց Պատրիարքը Աղքային կեղը. Ժողովներու պատուակալ նախագահն ու Գործադիր Վարչութեան պատուակալ ներկայացուցիչն է, ինչպէս եւ միջնորդը պետութեան հետ յարաբերութեանց՝ Գործակցութեամբ կեղրոնական Գործադիր Վարչութեան :

Պատրիարքը միեւնոյն ժամանակ Պոլսի Վիճակային Առաջնորդն ու Ընդհանրական Հայրապետի փոխանորդն է, ուստի եւ իրեւ փոխանորդ կաթողիկոսի, Հայաստանեայց եւ կեղեցիի զուտ եկեղեցական-վարչական գլուխն է:

Պատրիարքը Պոլսի Վիճակային Առաջնորդութիւնը կը վարէ Փոխանորդին միջոցով.

Պատրիարքական Փոխանորդը կ'ըստրուի կեղը. Գործադիր Վարչութեան կողմէ ներկայացուած եռոտնուն ցանկի վրայ, Պոլսի Գաւառ. Ընդհ. Ժողովն:

Յօդ. 2.— Պատրիարքական պաշտօնը առ այժմ ցկեանս է, բայցի հրաժարելու եւ կամ օրէնքով նախատեսուած պատճառներով ու եղանակով հրաժարեցուելու պարագաներէն:

Պատրիարքը կ'ըստրուի Ազգ. կեղը. Ընդհանուր Ժողովի կողմէն:

Ընտրութեան համար՝ Գործադիր Վարչութիւնը տառներկութեանածուներու ներկայացման ցուցակ կազմելով, կը ներկայացնէ Ընդհ. Ժողովին:

Ընդհ. Ժողովի խմբակցութիւնները կ'ընտրեն երկերկու

անդամներ, Ընտրողական Մասնախումբի մը համար, որ Գործադիր Վարչութեան ցուցակէն երեք թեկնածուներ որոշելով, կ'առաջարկէ Ընդհ. Ժողովին՝ քուէարկութիւնը կատարել այդ երեք թեկնածուներուն վրայ:

Քուէները յատուկ քուէտուփի մէջ զբուելէ յետոյ, քուէհամարը կը կատարուի վերոյիշեալ Ընտրողական Մասնախումբի հսկողութեան տակ:

Յօդ. 6.— Պատրիարքը Ընդհ. Ժողովի կողմէ ամբաստանութեան տակ կ'առնուի կամ տասը պատգամաւորներու և կամ Գործադիր Վարչութեան ամբաստանազրով, որ պէտք է պատճառաբանուած ըլլայ:

Ընդհանուր Ժողովը՝ յետ վիճաբանութեան, եթէ բաւարար համարէ պատճառաբանութիւնները՝ ամբաստանութիւնը քննութեան ենթարկելու համար, քուէարկութեամբ կուտայ այդ որոշումը եւ իր մէջէն հինգ անդամէ բաղկացած Խորհրդաբանական Քննիչ յանձնախումբ մը ընտրելով, անոր կը յանձնէ քննել եւ Ժողովին տեղեկազրել ամբաստանութեան կէտերը:

Եթէ Պատրիարքը ամբաստանութիւնը ընդունող որոշումը նկատէ իրը անվատանութիւն իր անձին զէմ եւ հրաժարի, քննութիւնը չսկսիր, եւ եթէ սկսուած է. կը դադրի եւ քննիչ Յանձնախումբը կը լուծուի:

Եթէ ամբաստանութիւնը ծանր պատասխանատուութիւն կը հրաւիրէ, հրաժարական տեղի ունենայ իսկ, զայն ընդունելով հանդերձ, քննիչ Մասնախումբը պէտք է կատարէ իր քննութիւնը:

Յանձնախումբը՝ ամէն պարագայի մէջ պարտաւոր է երկու չարաթուան ընթացքին աւարտել իր քննութիւնը եւ Ընդհ. Ժողովին ներկայացնել տեղեկազրիր, որ պատճառաբաննեալ պիտի ըլլայ:

Ընդհ. Ժողովի Դիւանը անմիջապէս պատգամաւորներուն կը ցրուէ տեղեկազրին տպագրուած պատճէնը: Տեղեկազրը պատգամաւորներուն յանձնուելէ մէկ շաբաթ յետոյ, Ժողովը պարտաւոր է նիստ գումարել եւ դադանի քուէքու կութեամբ արձակել իր վճիռը:

Ժողովը եթէ քուէարկութեամբ հաստատէ ամբաստանութիւնը, Դիւանի կողմէն կը հաղորդուի Պատրիարքին՝ որ պարտաւոր է հրաժարիլ անմիջապէս եթէ որոշումը իրեն հաղորդուելէ ետք, երեք օրուան ընթացքին չհրաժարի, Գործադիր Վարչութեան կողմէ Բ. Դրան կը զեկուցուի եւ Մայր Դիւանի կողմէ կը յայտարարուի Պատրիարքին հրաժարեցուիլը:

Յօդ. 8.— Պատրիարքի պարտականութիւնն է հսկել օրէնքի անվթար պահպանումին եւ իրաւասու Մարմններէն օրինական կարգով յանձնուած որոշումներու գործադրութեանը, գործադիր վարչութեան ատենապետին միջոցով:

Պատրիարքը իրԿն ուղղուած ամէն գրութիւն եւ ինդիր կը յդէ պատկան Ժողովին, Մարմնին, Խորհուրդին եւ Դիւանին, քննութեան եւ որոշման համար:

Պատրիարքական ո՛չ մէկ գրութիւն եւ թագրիր պաշտօնական նշանակութիւն չունի եւ գործադրութեան արժանի չէ, եթէ չի կրեր որոշող իրաւասու Մարմնի՝ ինչպէս նաև գործադիր վարչութեան կնիքն ու ստորագրութիւնները:

Բացարիկ պարագաներու մէջ միայն, Գործադիր Վարչութեան ատենապետի բացակայութեանը, անկարեւոր խնդրի համար Պատրիարքը կրնայ ժամանակաւոր կարգադրութիւններ ընել, պայմանաւ որ ստանձնէ իր կարգադրութեան նիւթական եւ բարոյական պատասխանատուութիւնը, եւ անյապազ հազորգելով Գործադիր Վարչութեան ատենապետին, պատկան Մարմնին հաւանութեանն ենթարկէ:

Յօդ. 24.— Թուրքիոյ Հայերու Հայաստանեայց Եկեղեցիի դաւանութեան պատկանողներու կեզր. Կրօնական Ժողովը կը բաղկանայ տասն եւ չորս եկեղեցականներէ՝ որոնք գոնէ 30 տարին լրացուցած եւ հինգ տարիէ ի վեր ձեռնադրուած ու պաշտօնավարած ըլլալու են:

Յօդ. 25.— Կրօնական Ժողովներու պաշտօնն ու պարտականութիւնը գուտ եկեղեցական-վարչական է, կ'ընտրուին եկեղեցական օրէնքի համաձայն Ընտրով Ժողովի տեղեկազրը Պատրիարքի միջոցով կը մատուցուի Բ. Դրան եւ կը հաստատուի Կայսերական հրաժարանով:

Յօդ. 27.—Երբ կեղր. կրօնակտն ժողովի անդամներէն մէկը վախճանի կամ ո' եւ է պատճառով հրաժարի եւ պակասողներու թիւը երեքի համինի, անոնց տեղ ուրիշներ կ'ընտրուին՝ համաձայն նոյն եկեղեցական օրէնքներու եւ կը հաստատուին գարձեալ նոյն ձեւով:

Յօդ. 36.—Կեղրոն Գործադիր Վարչութեանը կը բաղկանայ պետական ու ազգային օրէնքներու եւ գործերու տեղեակ հինգ աշխարհական անդամներէ:

Յօդուած 37.—Գործադիր Վարչութեան անդամները կ'ընտրաւին հետեւեալ կերպով.—

Կեղրոնական Ընդհանուր ժողովի խմբակցութիւններէն մէկ մէկ ներկայացուցիչ նշանակուելով, Ընդհանուր ժողովի Ատենապետին նախագահութեամբ կը կազմուի Մասնախումբ մը, որ կը կազմէ հնգանուն ցանկ մը, գործադիր վարչութեան ատենապետութեան համար:

Այս հնգանուն ցանկին վրայ կեղր. Ընդհանուր ժողովը գաղանի քուէարկութիւն կատարելով, բացարձակ մեծամասնութեամբ կ'ընտրուի ատենապետը:

Ծնտրուած ատենապետը՝ ժողովի կուսակցութիւններուն կամ խմբակցութիւններուն հետ խորհրդակցելով եւ ընտրելիքներուն համաձայնութիւնը առնելով. կ'որոշէ իր գործակից չորս անդամներու ցանկը եւ կը ներկայացնէ ժողովին հաստատութեան:

Ժողովը հաստատելով ներկայացուած ցանկը, կը կազմէ Ծնտրութեան տեղեկագիրը, որ Պատրիարքին կամ Տեղապահին միջոցով կը մատուցուի Բ. Դրան ու կը հաստատուի Կայսերական հրամանով:

Յօդուած 38.—Գործադիր վարչութեանը երբ ալ ընտրուի, իր պաշտօնավարութեան շրջանը կը լրանայ զինքն ընտրող Ընդհ. ժողովի հնգամեայ շրջանի լրումին հետ:

Գործադիր Վարչութեան անդամները իրենց մէջ աշխատանքի բաժանում կատարելով, իրաքանչիւրը կը ստանձնէ մէկ ձիւղի տեսչութիւնն ու պատասխանատուութիւնը, առաջարկութեամբ եւ փոխագարձ համաձայնութեամբ ատենապետին:

Աշխատանքի բաժանման ձիւղերն են ուսումնական, անտեսական, դատաստանական, վանական-մատակարարական:

Յօդուած 39.—Գործադիր Վարչութեան իրաքանչիւր անդամը իր ստանձնած ձիւղին անձնապէս պատասխանատու ըլլալով հանդերձ՝ հաւաքարար Ընդհանուր ժողովը առջեւ պատասխանատու է Վարչութեան ընդգանուր գործառնութեանց եւ ուղղութեան համար:

Իրաքանչիւրը իր ձիւղին ընթացիկ գործերը վարելով հանդերձ, բոլոր կարեւոր ինդիքներ գործադիր Վարչութեան ժողովին մէջ կ'որոշուին:

Յօդուած 44.—Գործադիր Վարչութիւնը կ'ընտրէ Ուսումնական, Տնտեսական, Դատաստանական եւ Վանական-Մատակարարական ձիւղերու համար չորս կեղրոնական Խորհուրդ, որոնց իրաքանչիւրին կ'ատենապետէ գործադիր Վարչութեան անդամներէ համապատասխան տեսուչ-անդամը:

Իրաքանչիւր Խորհուրդի անդամները չորս տարի կը պաշտօնավարեն, պայմանաւ որ ամէն տարեգլուխի կիսով նորոգուին:

Յօդուած 45.—(Սոյն յօդուածի միայն վերջին հատուածը բարեկիսուած է հետևեալ կերպով).—

Իսկ կրօնի ուսման համար կը զիմէ իրաքանչիւր դաւանութեան կրօնական ժողովին կամ համապատասխան իրաւասու մարմինն. որոնք կ'որոշեն կրօնական գիտութեանց դասագրքերն ու գասատուները:

Յօդուած 46.—Կեդր. Տնտեսական Խորհուրդը կը բաղկանայ վեց անտեսագէտ անձերէ, որոնք գործադիր Վարչութեանը կ'ընտրուին քուէներու առաւելութեամբ:

Կեդր. Տնտեսական Խորհուրդի պաշտօնն է Թուրքիոյ մէջ գտնուած բոլոր ազգային հաստատութիւններու, կալուածներու մատակարարութեան, տնտեսութեան, ելեւմուտքի, բարեկարգութեանց վերին հսկողութիւնը:

Տնտեսական Խորհուրդը պարտաւոր է հոգ տանիլ որ Թուրքիոյ մէջ ամէն ազգային կալուածադիր ունեայ, Թուրքիոյ բոլոր Վիճակներուն Տնտեսական Խորհուրդ-

Ները ունենան իւրաքանչիւրը իր վիճակի ազգ. կալուածներու լիակատար ցանկը, կալուածագրերը, ինչպէս եւ շարժական գոյքերու, թանգարաններու, գրադարաններու եւ անոնց պարունակութեանց լրիւ ցուցակը:

Տնտեսական Խորհուրդը պիտի ունենայ այդ բոլոր ցանքերուն ու կալուածաղրերուն վաւերացեալ պատճէնները:

Տնտեսական Խորհուրդը պարտաւոր է տարեգլուխէն երակու ամիս առաջ ստանալ բոլոր Վիճակներու Տնտեսական Խորհուրդներէն՝ յաջօրդ շըջանի ելքական նախահաշիւը (պիւտնէ) եւ կազմել կեղրոնական Անտուկի պիւտնէն:

Կեզր. Տնտեսական Խորհուրդի կազմած պիտաճէն քըն-
նուելով եւ հաստատուելով կեզր. Գործադիր Վարչութեան
կողմէ, կը ներկայացուի կեզր. Բնդհանուր Ժողովին վաւե-
րացման:

Յօղուած 47.— Կեղբ. Դատաստանական Խորհուրդը կը բազկանայ չորս իրաւագէտ անձերէ. որոնք պիտի ունենան ամուսնական գատավարութեան նման բնկերային, բարոյական շափազանց կարեւոր վէճերու եւ խնդիրներու պահանջած լրջութիւնը ու մասնագիտութիւնը:

Դատաստանական Խորհուրդի անդամները կ'ընտրուին Գործադիր Վարչութեան Կողմէ. իր պաշտօնն է ամուսնական ամեն կարգի վէճերը՝ նշանափոսութեան լուծում, ամուսնա լուծութիւն, բաժանում, ժամանակաւոր բաժանում, օժիտ, պարէն, անպսակ կենակցութիւններու զաւակներ, եւն.։ Նոյն պէս առհասարակ բոլոր կարգի կտակներու հաստատութեան, վաւերականութեան, կտակակատարներու զեղծումի, ժառանգորդներու վաւերականութեան, եւն վերաբերող հարցեր, անհատներու միջեւ կամ անհատներու եւ ազգային Մարմիններու միջեւ ծագած վէճերու մասին Վիճակային Դատաստանական Խորհուրդի արուած վճռներու արուած վճռներու վերաքննութիւնը, այդ մասին հաստատած պայմաններով:

Դարձեալ Դատաստանական Խորհուրդներու իրաւասութեան կը պատկանին Ազգային Մարմիններու եւ պաշտօնեաներու դէմ յաքուցուած զեղծումի գատերը, ուստի եւ Կեղը. Դատաս. Խորհուրդը հաստատուած կանոնական կարգով եւ

իրաւասու վերաբննութեամբ պիտի վճռէ այդ կարգի նախ-
նական վճիռներու դէմ յարուցուած գանգաւաները:

Կելը. Դատաստանական Խորհուրդի վճիռները վերջնական են եւ գործադրութեան կը զրուին համաձայն պետութեան զատական վճիռներու գործադրութեան վերաբերող օրէնքներուն տրամադրութեանց:

Յօղուած 48. — Թուրքիոյ Հայերու Հայաստանեաց Ե-
կեղեցին պատկանող բազոր վանքերու նիւթական մատա-
կարարութիւնն ու կրթական տեսչութիւնը կը պատկանի ազ-
գին, այդ վանքերն ըլլալով բացարձակապէս ազգային սե-
փականութիւն։

իւրաքանչիւր վահնիի մատակարարութիւնը եւ կրթաւ կան աեսչութիւնը կը կատարուի համաձայն կեղրոն. Բնդո հանուր ժողովին հաստատուած վահնական կանոնագրութեան

Բալոր վանքերու նիւթական մատակարարութեան ու
կրթական տեսչութեան վերին հսկողութիւնը՝ կոնտրոլ կը
պատկանի կեզր. վանական-մատակարարական Խորհուրդն

վանքերու կրթական եւ տնտեսական կարեւոր խնդիրներու մասին վանական-մատակարարական Խորհուրդը կը խորհրդակցի կեզր. Տնտեսական եւ Ռւսումնական Խորհուրդներու հետ եւ անոնց կարծիքը լսելէ յետոյ որոշում կուտայ:

իւրաքանչիւր վանքի տարեկան ելմտացոյցի նախահաշիւրը (պիւտճէ) պատկան գաւառային վանական-մատակարարական Խորհուրդին ստացուելով. Կեզր. Խորհուրդի կողմէ կը պատրաստուի ընդհանուր վանական եկեւմուտքի նախահաշիւր եւ կանխորոշուած ժամանակամիջոցի մէջ կը ներկայացուի Կեզր. Տնօւեսական Խորհուրդին, Կեզր. Ընդհանուր եւ մտական նախահաշիւր կազմելու եւ Կեզր. Ընդհ. Ժողովին գաւերացման մատուցուելու համար:

Կեզր. Վանօթէից Խորհուրդը կը բաղկանայ վեց անդամ՝
ներէ, որոնք կ'ընտրուին կեզր. Գործադիր Վարչութեան
կողմէ:

Վանօրէից Խորհուրդը կը հսկէ վանական կանոնագրութեան ծցիւ գործադրութեան, կը ստուգէ բոլոր վանքերունակուաններն ու հասողթները, ծախքերը, ելմտական նախա-

հաշուի համաձայն տնտեսութիւնն ու մատակարարութիւնը:

Յօդուած 49.—Կեդրոնական Տնտեսական Խորհուրդին կից կը գտնուի ելմտական հոգաբարձու պաշտօնեայ մը, որ կ'ընտրուի կեդր. գործադիր Վարչութեան կողմէ, որուն պարտականութիւնն է գանձել ազգային կեդրոնական սնտուկի պիտառն սահմանուած տուրքերն ու հկամուաները, կատարել վճարումները համաձայն պիտմէի եւ արտօնութեամբ տնտեսական տեսչի, վարել ելեւմուաքի հաշուապահութիւնը տումարակալական կանոններու համաձայն:

Ելմտական հոգաբարձու պաշտօնեան անմիջական ենթակայ եւ պատասխանատու ըլլալով կեդր. Տնտեսական Խորհուրդին, պարբերաբար հաշուետու եւ համարատու պիտի ըլլայ Խորհուրդին:

Յօդուած 50.—Կեդր. Կտակաց Հոգաբարձութիւնը կը բաղկանայ վեց իրաւագէտ անձերէ, որոնք կ'ընտրուին կեդր. գործադիր Վարչութենէն:

Պաշտօնն է հսկել ազգ. ո՛եւ է հաստատութեան ի նպաստ եղած բոլոր կտակներու անթերի գործադրութեան, համաձայն իւրաքանչիւր կտակողի կամքին եւ կտակադրի պայմաններու:

Պարտաւոր է բոլոր կտակներու, կտակադրի արձանաւորութիւնները եւ ցուցակը ունենալ անհրաժեշտ ծանօթութիւններով:

Ուղղակի ենթակայ եւ պատասխանատու է կեդր. Տնտեսական Խորհուրդին:

Յօդուած 52.—Ամէն թաղ կամ զիւզ եւ կամ զիւղախումբ ունի իր թաղական Խորհուրդը, որ համաձայն տեղի եւ ազգաբնակութեան թիւին, կը բաղկանայ հինգ անդամներէ: Թաղական Խորհուրդներու գոնէ մէկ անդամը՝ Աւտենապետը, ամբողջովին նուիրուած պէտք է ըլլայ իր պաշտօնին, ինչպէս կեդրոնական եւ գաւառային վարչութեանց ատենապետները: Հետեւաբար թաղական Խորհուրդներու գոնէ մէկ անդամը թոշակաւոր է: Թոշակի քանակը կ'որոշուի համաձայն իւրաքանչիւր տեղի նիւթական պայմաններուն եւ պաշտօնը առանց նիւթական հոգի, արժանաւորութեամբ կարենալ վարելու համար անհրաժեշտ եղած չափով: Թոշակ-

ներու այս սահմանումը բնականաբար պիտի կատարուի պիւտէնով եւ վիճակային Ընդհանուր ժողովներու վաւերացումով:

Ընտրութեանց միջոցին, թեկնածուները որոշելու համար հիմք պիտի ընդունուին ընտրելիներու համապատասխան յատկութիւնները:

Ընտրութիւնը կը կատարուի պատղամաւորներու ընտրութեան եղանակի ու տրամադրութեանց համաձայն:

Թաղական Խորհուրդներու պաշտօնն է:—

Ա. Թաղային կամ գիւղային վարժարաններու նիւթական մատակարարութիւնը,

Բ. Թաղի կամ գիւղի կարօս ազգայիններուն հասցնելիք նիւթական ու բարյական օժանդակութիւնը կամ աղքաններու խնամակալութիւնը,

Գ. Թաղի կամ գիւղի ազգ. տուրքի գանձումը,

Դ. Թաղի կամ գիւղի ազգակիցներու միջև պատահած վէճերու հաշտաբար կարգադրութիւնը,

Ե. Թաղի կամ գիւղի ազգ. հիմնարկութեանց եղած կտակներու գործադրութիւնը,

Զ. Թաղային կամ գիւղական ազգ. կալուածներու հոգածութիւնը, տնտեսութիւնը, եկամուռներու գանձումը,

Է. Թաղային կամ գիւղական ազգ. զանազան հիմնարկութիւններու թալ սնտուկներէ որոշուած ծախքերու եւ գումարներու վճարումը,

Ը. Թաղային կամ գիւղի ազգ. կալուածներուն շինութիւնն ու նորոգութիւնը, հաստատուած կանոններու կարգով,

Թ. Թաղի կամ գիւղի ազգային շարժական գոյքերու պահպանութիւնը,

Ր. Թաղային կամ գիւղի գարժարաններու յարաւել բարեկարգութիւնը, համաձայն կրթական ծրագրի:

Թաղ. Խորհուրդը թաղային կամ զիւղային ազգ. վարժարաններու ուսումնական մասին հսկողութիւնը կը կատարէ իր կողմէն ընտրուած եւ երեք ձեռնհաս անդամէ բաղկացած Հոգաբարձութեան միջոցով:

Պարտաւոր է սահմանուած կանոնի համաձայն եւ որոշեալ պայմանաժամի մէջ պատրաստել յաջորդ շրջանի տարեկան ելմտական նախահաշիւր, Հոգաբարձութեան հետ խորհրդակ-

շաբար եւ ներկայացնել՝ վիճակային Ուսումնական Խորհուրդի միջոցով՝ Տնտեսական Խորհուրդին վաւերացման, օրինական կարգով։ Պարտաւոր է անթերի հետեւիլ պիտածէի պայմաններուն ու բովանդակութեանը։

Պարտաւոր է ունենալ թաղի կամ գիւղի հայ ազգաբնակութեան մարդահամարը, օրը օրին կատարել ծնունդներու, ամուսնութիւններու եւ մահերու արձանագրութիւնները։

Պարտաւոր է ունենալ թաղի կամ գիւղի ազգ բոլոր կալուածներու ցուցակն ու կալուածազրերը, բոլոր շարժական ու անշարժ գոյքերու ցուցակները եւ հաշիւները, ինչպէս եւ ելեւմուտքի մանրամասն հաշիւները, տոմարակալական դրութեամբ։

Յօդուած 57. — Կեզրոնական Բնդհանուր Ժողովը կը բաղկանայ հարիւր քառասուն անգամ։

Մինչեւ ճշգրիտ մարդուհամար կազմուիլը, հարիւր քառասուն պատգամաւորներու ընարութիւնը պիտի բաշխուի Պորսոյ եւ գաւառներու մէջ ազգաբնակութեան մօտաւորագոյն թիւներուն համեմատութեամբ։

Համաձայն այդ համեմատական թիւներուն, Բնդհանուր Ժողովի Դիւանը պիտի որոշէ Պորսոյ եւ գաւառային վիճակներու իւրաքանչիւրէն ընտրուելիք պատգամաւորներու թիւը։

Պոլսոյ թաղերու վրայ բաշխուելիք պատգամաւորներու թիւը՝ համաձայն ազգաբնակութեան թիւնին, պիտի համապատասխանէ գաւառային վիճակներէ իւրաքանչիւրի ազգաբնակութեան թիւնին եւ անոնց վիճակուելիք պատգամաւորական թիւնին։ Պիտի աշխատուի բաշխուումը մօտեցնել իւրաքանչիւրը որոշ թիւի, օրինակ իւրաքանչիւր 10,000 ազգաբնակութեան կամ ընտրական շրջանի մէկ պատգամաւոր ընտրելու իրաւունք առաջնորդ։

Յօդուած 65. — Ծնարելու իրաւունք ունի 25 տարին լրացուցած եւ ընտրողի իրաւունքն չզրկուած ամէն օսմանեան հպատակ Հայ, իր արձանագրուած կամ բնակած վայրին մէջ։

Յօդուած 66. — Ծնարութիւնը պիտի ըլլայ ուղղակի, գաղանի, հաւասար եւ ընդհանրական, առանց կրօնի եւ յարանուանութեան խարութեան։

Ո'չ մէկը չի կրնար միաժամանակ երկու տեղ բուէ տալւ։

Յօդուած 69. — Բաշխման ցուցակը ամէն չորս տարին անգամ մը պատրաստուելով կեդր. Ծնդհանուր Ժողովի Ատենապետաց Դիւանին կողմէ (Մայր Դիւան եւ Ճիւղերու ատենապետաները), գործադիր Վարչութեան միջոցով կը հազորդուի վիճակային (գաւառային) վարչութիւններուն։

Կեդր. Ծնդհանուր Ժողովի շրջանը հինգ տարի է։

Հինգերորդ նատաշրջանը լրացած ատեն, Ժողովը կը լուծուի եւ նոր Ծնարութիւն կը կատարուի։

Յօդուած 70. — Անհրաժեշտ չէ որ Ծնարելին իր թեկնածու եղած թաղին կամ զաւարին ընտրական շրջանակին ընակի Ծնդհանուր Ծլլայ։

Յօդուած 71. — Ծնարութիւնները կը կատարուին հսկողութեամբ Ծնարական Մատնախումբին, որ պիտի կազմուի իւրաքանչիւր Ծնարական շրջանակի կեդրոնին մէջ։

Ծնարական մասնախումբերը կը կազմուին քաղաքական կամ ազգային կուսակցութիւններու կամ խմբակցութիւններու կողմէ Ծնարուած մէկ-մէկ անդամներով։

Ծնարողական մասնախումբերէն իւրաքանչիւրը իր թաղին կամ Ծնարական շրջանակին ընարուներու ցանկը ստուգելով, կը պատրաստէ ընտրողներու ցուցակը այբուբէնի կարգով եւ կը կախէ ազգ հիմնարկութիւններու զուոը, կարեւոր վայրերու մէջ, ութ օր պահելու պայմանով։

Յօդուած 72. — Ծնարողներու ցանկերը կախելէ մէկ շաբաթ յետոյ, կիրակի առաւօտ, որոշ ժամուն, թաղական Առոհրդարանին մէջ կը սկսի քուէտրկութիւնը։

Ծնարական մասնախումբը ցանկի կարգով, կը հրաւիրէ Ծնարողները, իւրաքանչիւր Ծնարելի պատգամաւորներու թիւնին համաձայն իր թեկնածուներու անունները գրելով բուէթուղթի վրայ, կը ծալլէ եւ կը ձգէ քուէտուգին մէջ։ Միեւնոյն ժամանակ քուէտրկուները կը սատրագին ընտրողներուն ցանկին մէջ, իրենց անունին առջեւը, որ ապացոյց է քուէն տուած Ծլլայու։

Իւրաքանչիւր ազգ. կուսակցութիւն կամ խմբակցութիւն տպուած յայտագրերով եւ ցուցակներով՝ պրօպագանա կ'ընէ իր թեկնածութիւն ու ծրագրին, առաջազրուած հարցերու եւ ուղղութեան: Բայց քուէարկութեան պահուն քուէարկող ո՛ր եւ է ազգեցութենէ ազատ ու անկախ, իր խղճին թելազրութեամբ, ուղած կողմին կուտայ քուէն:

X

Յօդուած 90.— Ազգային վարչութիւններու պարտաւորութեանց սահմանին մէջ եղած վարչական, կրթական ու բարեգործական ծախքերը հոգալու, համար, պիւտմէով մուտքերեք զիստոր ազգիւր կայ — անշարժ կալուածներու եկամուտներ, պետական պիտակով սահմանուած բաժին եւ ազգային տուրք:

Ազգային տուրքը պարտաւորիչ է, համաձայն այդ մասին սահմանուած յատուկ կանոնի:

Յօդուած 91.— Ազգային տուրքի բաշխման հիմն է յառաջատուական դրութիւնը: Այս հիման վրայ՝ ազգային տուրքի բաշխման ու գանձումի յատուկ կանոնադրու կեզր. Գործադիր վարչութեան կողմէ մշակուելով Կեզր. Ընդհ. Փողովի վաւերացման պիտի հնմթարկուի, գործադրու թեան համար:

Յօդուած 92.— Ազգային տուրքի բաշխման ու գանձումի դրութիւնը բոլոր վիճակներու համար միօրինակ եւ հաւասար է: Միայն թէ տուրքի մասնակցութեան նուազագոյն քանակութիւնը կամ տուրքէ ազատ համարուածները պիտի որոշուին իւրաքանչիւր վիճակի եւ զաւափի Ընդհանուր ժողովին կողմէ:

Յօդուած 93.— Ազգային տուրքի պարտաւորիչ զրութիւնը հաստատելով, պիտի ջնջութիւն Պատրիարքանի եւ Առաջնորդներու կամ թաղական Խորհուրդներու անունով ցարդ սովորութիւն եղած թոշակ, պաղի եւն: բոլոր տուրքերն ու գանձումները:

Տուրքը չի կրնար գանձուիլ եւ ո՛չ մէկ ելք՝ ծախք չի կրնար կատարուիլ առանց պիւտմէներու վաւերացման:

Իւրաքանչիւր թաղի եւ վիճակի պիւտմէին մէջ ելքի բաժնին կարգը նշանակուելու է թաղերէն՝ վիճակային կեղուններուն եւ վիճակային կեղրոններէն՝ կեղրոնական ընդհանուր սնառուկին յատկացուած մուտքի բաժնին:

Ազգային տուրքը ուրեմն կը գանձուի թաղային ու վէճակային Մարմիններու կողմէ: Ընդհանուր կեղրոնական սրնատուկը կը ստանայ իր բաժինը՝ պիւտմէին համաձայն՝ վիճակային կեղրոնակսն սնառուկներէն:

X

Յօդուած 94.— Իւրաքանչիւր վիճակի Առաջնորդ իր վիճակի Հայերու Ազգային ժողովներուն պատուակալ նախագահն է, ներկայացուցիչը վիճակային Գործադիր վարչութեան, ինչպէս եւ պատուակալ միջնորդը պետական նահանգային իշխանութեան հեա յարաբերութեան, գործակցութեամբ Վիճակային Գործադիր Վարչութեան:

Իր պարտականութիւնն է, յար եւ նման Պատրիարքին, հսկել Օրէնքի անվիթար պահպանումին եւ իրաւասու վիճակային Մարմիններէ եկած որոշումներու գործադրութեանը՝ Վիճակային Գործադիր Վարչութեան Առենապետին միջոցով:

Ութերորդ յօդուածով Պատրիարքին համար սահմանուած պարտականութիւնները կը վերաբերին նաև առաջնորդներուն:

Յօդուած 96.— Վիճակային ազդային կտզմակերպութիւններն ալ յար եւ նման են կեղրոնական Մարմիններու կազմին՝ համապատասխան յօդուածներու տրամադրութեամբ:

Ուստի Վիճակային կեղրոններու եւ իւրաքանչիւր վիճակի թեմիներուն մէջ՝ քաղաք եւ զիւլ, հաստատուած պիտի ըլլան Թաղական Խորհուրդ, Թաղային, Վիճակային սնտուկ, Թաղային եւ Վիճակային Դիւան, բոլոր կարեւոր բաժանումներով:

Նոյնպէս Առաջնորդանիստ քաղաքներու մէջ պիտի հաստատուին Վիճակային Ընդհանուր ժողով, Վիճակային Գործադիր Վարչութիւն, Օժանդակ Խորհուրդներ (Ուստի միական, Տնտեսական, Գատաստանական, Վանական-Մատակարագական), Ելմատական Պատուիթիւն, եւն, որոնց ընտրութիւնները կը կատարուին՝ համաձայն կեղրոնականներու ընտրութեան օրինական տրամադրութիւններուն եւ պայմաններուն:

Յօդուած 96.— Նոյնպէս եւ Առաջնորդներու ընարութիւնները կը կատարուին պատրիարքական ընարութեան տրամադրութիւններուն համաձայն, Վիճակային Ընդհանուր Ներէն:

Ընարութեան տեղեկագիրը կ'ու զարկուի կեզր. Գործադպիր Վարչութեան, որ զայն ծանուցանելով Բ. Դրան, կը ստանայ Կայս. կառավարութեան պէտաթը:

Առանց Կեզր. Ընդհ. ժողովի որոշման, կեզր, Գործադպիր Վարչութիւնը ձեռնաս չէ Վիճակային Ընդհանուր Ժողովներու ընտրութիւնները, որոշումները բեկանելու կամ անոնց գործադրութիւնը կախակայելու:

Յօդուած 98.— Վիճակային Ազգ. Վարչական կազմերը՝ (Ընդհանուր ժողով, Գործադպիր Վարչութիւն, ևն.) ապակեդրունացնալ միութիւններ են, բայց շաղկապուած փոխադարձ պարականութիւններով աւ իրաւունքներով:

Այս պարտականութեանց ու իրաւունքներու միութիւնը կամ շաղկապումը կը ներկայացնէ Կեզրոնական Ընդհանուր Ժողովը՝ իր Կեզրոնական Գործադպիր Վարչութեամբ, Խորհուրդներով, են: Ուստի թաղային Խորհուրդները վիճակային Գործադպիր վարչութեան եւ Խորհուրդներուն, Վիճակային Գործադպիր Վարչութիւնները իրենց Խորհուրդներով մէկ կողմէն իրավանչիւրը իր վիճակային Ընդհ. ժողովին եւ միւս կողմէ Կեզրոնական Գործադպիր Վարչութեան եւ Խորհուրդներուն, եւ Վիճակային Ընդհ. ժողովներն ալ Կեզրոնական Ընդհանուր Ժողովին պատասխանատու են:

Կ. Պոլոէն գուրս՝ վիճակային իրավանչիւր զիւղ եւ քաղաք միայն մէկ թաղ համարուելով, միայն մէկ թաղական Խորհուրդ եւ կազմակերպութիւն կ'ունենայ:

Իրավանչիւր վիճակային Ընդհանուր ժողովի անդամներուն թիւը կ'որոշուի իրավանչիւրի հայ ազգաբնակութեան թիւի համեմատութեամբ:

Մանօրութիւն.— Օրէնքի 1863ի խմբագրութեամբ 63 եւ 64 յօդուածներն ու 68 յօդուածի վերջին հասուածը ջնջուած են: Զնջուած են նաեւ չբարեփոխուած յօդուածներու այն արամագրութիւններն ու յօրջորջումները, որոնք կը հակասեն բարեփոխեալ յօդուածներու տրամադրութեանց:

ՎԵՐՋԱԲԱՆ

Օրէնքի Յթրդ յօդուածներէն միայն Յջին բարեփոխութիւնը ներկայացնուի: Բայն մը չեմ առաջարկեր զլուխներու ու մասերու բաժանման ու դասաւորութեան մասին:

Թերեւս այս Յջին բարեփոխութիւնն իսկ թերի ըլլալով հանգերձ, շատ է եւ անհնար ըլլայ մօտ ապագային այսքանն իսկ ձեռքը բերել:

Այսպէս կ'ենթագրեմ ո'չ միայն շարք մը սկզբունքներ Պարլամենտի, կառավարութեան բովէն անցընել տալու մաավախութեամբ, այլ եւ ա'յն պատճառով որ շատ հաւատք չունիմ թէ ազգային շրջանակի մէջ տիրող կարդ մը նախապաշարումներ եւ չկամութիւններ պիտի անհետանան մեր օրերուն...

Կան եւ սկզբունքներ՝ որոնց կիրարկումը կարօտ է զանազան յարանուանութեանց պատկանող Հայերու. հաւատութեան: Ատոնց գէմ անկասկած ամէնէն շատ պիտի ծառանայ կաթորիկ հայ հոգեւորականութիւնը: Բայց, առանց պաշտօնական համաձայնութիւններու պատսելու, կարծեմ կարելի է իրավործել ազգային մշակոյթին մասնակցելու ցանկացող իրավանչիւր Հայի ընտրական իրաւունքը, առանց կրօնի ու յարանուանութեան խտրութեան:

Հսեմ անգամ մէն ալ որ, իմ ձեւակերպած բարեփոխութիւններս չեն ներկայացներ իմ ամբողջ ծրագիրս: Աչքի առջեւունենալով տիրող հոգերանութիւնը, աշխատեցայ բաւականալ թերի փոխանցումներով:

Աշխատութեանս քննադատական ուսումնասիրութեան մասը բաւական է ձեւակերպուած բարեփոխումներու թերութիւնները աեսնելու:

Առաջարկուած բարեփոխութիւնները լիովին չեն վերակազմեր եկեղեցական վարչութիւնն ու մշակոյթի վարչութիւնը:

Բայց կը կրկնեմ՝ եթէ առ այժմ այս թերի չափերով իսկ կարենանք վերակազմել մեր վարչական մեքենան, մեծ յաջողութիւն է:

Յատուկ դիտումով, չգործածեցի կ. Պոլսի բառը՝ Պատորիարքի եւ Կեղրոնական Վարչութեան համար, այն ցանկութեամբ որ այդ չարաբաստիկ պահանջը դադրի իր դոյութեան իրաւունքն:

Չեմ դրան նաեւ եկեղեցական եւ աշխարհական պատգամաւորներ, կը կարծեմ որ իրաւունք չունինք այդպիսի բաժանումներ կատարելու, թող եկեղեցականն ալ ընտրական պայքարի մէջ նետուի, իր թեկնածութիւնը գնէ եւ ընտրուի ինչ թիւով որ կրնայ, միայն թէ ժողովուրդէն ընտրուի եւ ոչ իր դասակարգէն:

Եւ յետոյ յիշենք գարձեալ, որ չարիքներու, վարչական մեքենայի թերութիւններուն ամբողջ մեղքը օրէնքի, օրէնսդրութեան վրայ պէտք չէ ձգել: Որքան թերութիւններ ունինք որ եղած օրէնքներով իսկ կրնայինք չունենալ կամ սրբագրել:

Սահմանադրական ոէժիմն անգամ երկրի մը կամ ժողովուրդի մը բարօրութեան երաշխաւորութիւնը չէ: Աւելի քան ուամկալարական, արմատական գաւանութիւն ունեցողներ կան, որնք կը քննագատեն ժողովրդապետական լաւագոյն վարչածել (ոէժիմ): Եւ արգէն վերջնական կատարելութիւնը չէ՝ ընդնշմարած մարդկութիւնը:

Բայց մենք մինչեւ այդ աստիճաններուն ձգտելէ առաջ, կարօտ ենք այնպիսի աստիճաններու, որոնք ուրիշներու համար հինցեր են: Եւ որովհետեւ մենք ինքներս ենք հինցեր ու վատթարացեր, մեր մտայնութիւնը, նկարագիրը նորոգուելու են, որպէս զի կարենանք լաւին եւ լաւագոյնին հասնիլ:

Նարք մը բարեփոխութիւններ մենք կրնանք իրագործել՝ առանց օրէնքին հակասելու, եւ կասկած չկայ որ օրէնսդրութիւնը զիւրաւ կուզայ նուրիքագործելու իրականացածը:

Այս իսկ տեսակէտէն առաջնորդուած, առ այժմ միայն հրապարակ դնելով կարդ մը բարեփոխութիւններու կմախքը,

յոյսո ոչ այնքան օրէնսդրական անմիջական միջոցներու վրայ է՝ որքան զանոնք լաւագոյն տարրերու, առաջադէմ չարեցրու սեփականութիւն դարձնելով, ճամբայ բանալու հաւանականութեան վրայ:

Այսու ամենայնիւ անմիջական անհրաժեշտութիւն կը համարեմ 36, 37, 38, 39, 44, 47, 49, 52, 57, 65, 69, 71, 72, 91, 92, 93, 96 եւ 98, ընդ ամէնը 18 յօդուածներու բարեփոխութիւնը, առաջարկուած ձեւերով:

Կը կարծեմ որ եթէ կատարուին այս բարեփոխութիւնները, մնացած գուուար չպիտի ըլլայ կեանքի մէջ իրագործել:

Սակայն այդ 18 յօդուածներուն անմիջական բարեփոխութիւնը անհրաժեշտ կը համարեմ, մեքենան լարելու համար Անոնց մէջ մահաւանդ անմիջական եւ էն կարեւորն է այժմ Քաղաքական ժողով կոչուած վարչութեան եւ Օժանդակ Խորհուրդներու կազմը, Թաղական Խորհուրդներու և Պատգամաւորներու ընտրութեան ձեւը, Ընդհ. Ժողովներու շրջանը, որ կը վերածուի հինգ տարուան: Վարչութիւնը անուանած եմ Գործադիր վարչութիւն՝ վերածելով անդամներու թիւը հինգի, որոնք պէտք է ըլլան թշչակաւոր կեղրոնական թէ՛ վիճակային՝ միւնցոյնն է: Պարիսը կը վերածուի առանձին Վիճակական թիւը:

Վարչութեան Ատենապետը ու դլակի Ընդհ. Ժողովին կ'ընարուի եւ ըլլալու է ընդհանուր վարիչն ու պատասխանատուն՝ նույն ամբողջութիւններուն նետ, եւ իր թեկնածուներուն հաւանութիւնն ստանալով, կ'առաջարկէ իր չորս ընկերները, որոնք կը ստանան: աշխատութեան եւ պատասխանատուութեան իրենց բաժինը:

Այս ընտրութիւնը պիտի կատարուի ժողովի կուսակցական համախմբումներուն ներկայացուցիչներուն կողմէ կազմուած ցուցակէն, իսկ Ատենապետը խորհրդակցելով նոյն խմբակցութիւններուն նետ, եւ իր թեկնածուներուն հաւանութիւնն ստանալով, կ'առաջարկէ իր չորս ընկերները, որոնք կը ստանան: աշխատութեան եւ պատասխանատուութեան իրենց բաժինը:

Այսպէսով վարչութեան ընտրութիւնը չի դանար արդ դիւնք պատահականութեան, այլ որոշ ուղղութիւններու ըլլալով թշչակաւոր, Վարչութեան անդամները հնարաւորութիւնը կ'ունենան ամբողջովին նուիրուելու իրենց պաշտօ-

Նին. Այս պարագան է զլիսաւորաբար որ պիտի լարէ վարչական մեքենան:

Նոյնպէս եւ թաղային պատգամաւորական ընտրութիւնները կատարուելով ազատ ու անկախ օրուան իշխանութեան տէրերու միջամտութենին ու աղդեցութենէն, պրօպագանաուվ, թեկնածուներու ցանկի վրայ, պիտի մտցնեն որոշ ուղղութիւն ազդ. մարմիններու մէջ, որով յանձնառութիւն ընտրողներու եւ ընտրուողներու միջև, եւ հետեւաբար ընտրողները գտանալով իսկական պատգամաւ օրները ընտրողներուն, վերջ կը տրուի ներկայ քառոյցին զրութեան, կամայականութիւններուն:

×

Այս բարեփոխութիւնները՝ եթէ ընդունուին, մինչեւ անգամ կարելի է առանց օրէնքի յօդուածները փոփոխելու, համարել իրեւ հրահանգ զործադրութեան եղանակի: Եւ որովհետեւ զործադրութեան եղանակը չի փոփոխեր օրէնքին հիմնական էութիւնը, ուստի եւ ա'լ հարկ չի մնար պետական օրէնսդրական կարգով օրէնքի վերաքննութիւնը եւ բարեփոխութիւնները վաւերացնելու.

Բայց ինչ եղանակով ալ ներմուծենք, թուղթի վրայ ընդունուած բարեփոխութիւնները ո'չ մէկ արդիւնք չեն կը ունենալ:

Առաջադրուած սկզբունքներն ու բարեփոխութիւնները ընդունելու եւ իրագործելու համար, անհրաժեշտ է տիրող հոգեբանութեան մէջ մեծ յեղաջրջում մը, ժամանակի սրահնջներու հաստու ըմբռնողութիւն:

Անվիճելի է որ իր Ա.ԶՊ ապրելու, ազգային իրաւունք ներ վայելելու, լաւ ագոյնին հասնելու ձգտում մը կայ, բայց կը պակսի նախաձեռնութեան, ինքնօգնութեան ողին: Քաշաքացիական քաջութիւնը չունինք իրագործելու ինչ որ մեզմէ կախուած է:

Մեր ամբողջ ուշադրութիւնը լարած կը սպասենք պետական բարենորոգումներու զործադրման, առանց հաշուի առնելու որ քաշաքական՝ ինչպէս մշակոյթի ու տնտեսական

կեանքի բարեշրջումներն ու բարեկարգութիւնները հրաշքով չեն ըլլար: Ո'չ մէկ բարեշրջում եւ բարեկարգութիւն առանց մնալ, առանց մեր մասնակցութեան չի կրնար իրագործութիւնը մեր մասնակցութեան հնարաւորութիւնը կախում ունի մեր ընդունակութիւններէն, մեր ձեռնհասութենէն: Քաղաքական կեանքը, ինչպէս մշակոյթի կեանքը կամ տնտեսականը իրարմէ անբաժան են, մէկը միւսին ծնունդն է:

Եթէ թուրքիոյ մէջ ազգերու հաւասարութիւնն իրականանայ եւ մենք ալ հրաւիրուինք մասնակցելու պետական կազմին, քաշաքական ու քաշաքացիական կեանքը մէջ, ապահով ենք որ չպիտի ցուցնենք ծանօթ անձարակութիւնները, մինք որ այնքան պահանջկոտ ենք ուրիշներու հանգէտ:

Մեր ներքին ինքնավարութեան մէջ ներմուծելի բարեկարգութիւնները ո'չ միայն նախափորձը՝ այլ և երաշխիքը պիտի ըլլան ստեղծելու այն բոլոր առանձնայատկութիւններն եւ կարողութիւնները, որոնք անհրաժեշտ են պետական կազմի մէջ մեր մասնակցութեան իրաւունքը արժանաւորապէս զործադրելու, անհատական ու քաշաքացիական բարեկարգութիւն ստեղծագործելու, իրը անհատ եւ ազգ մարդավայել ապրելու համար:

Հետեւաբար կը կրկնեմ, անհրաժեշտ է առաջադրուած բարեփոխութիւնները իրագործելու ժեստ մը:

Ի հարկէ վարչական մեքենան, մարմինները վերակազմելու, տնաեսական քառոյցին դրութիւնը ջնջելու, կանոնաւորելեւմուաք հաստատելու, աներեւոյթը չօշափելի զարձնելու համար կարեւոր գումարներ պէտք են, իրեւ նախական ծախը: Եւ որովհետեւ մեր ազգային սնանկ սնառուկին մէջ այդ գումարը չկայ, թերեւս առարկեն:

— Լաւ, այդ բոլոր ազէկ կը նկարագրես ու կ'առաջարկես, բայց ամէն բան գրամով կ'ըլլայ, եւ որովհետեւ դրամ չկայ, բա'ն մըն ալ չենք կրնար ընել:

Այս առարկութիւնը բնաւ չպիտի արդարացնէ մեզ: Նախական ծախսի գումարը թերեւս աւելի մեծ է բան կ'երեւակայենք. բայց անհնարին չէ հայթայթել զայն եւ ի-

բականացնել անհրաժեշտը, եթէ միայն պարտականութիւնը,
գործելու ջիզն ու կամքը ունենամք:

Այդ զումարն հայթայթելու հարցը առանձին խնդիր մը
ըլլալով, չի կրնար կցել բարեփոխութեան շարքին, ինչ-
պէս զանց ըրի պիւտճէի կազմութեան մասը, Պիւտճէի մա-
սին ծրագրիներ մշակուած են եւ կը մնան ազգային պաշտօ-
նական սեղաններու վրայ:

Եթէ այս աշխատութիւնը կարենայ օդնել անհրաժեշտ
բարեփոխութեանց մասին համոզում գոյացնելու, այդքանն ալ
բաւական է ինծի համար, իբրեւ գոհունակութիւն չնչին
պարտականութիւն մը կատարողի:



ՅԱԿԵԼՈՒԾ

ՊԱՏՃԵՆ Ազգային Սահմանադրութեան

(ՆԻԶԱՄՆԱՄԷՒ ՄԻԼԼԵԹԻ ԷՐՄԵՆԵԱՆ)

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴՈՒԹ
ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՔԻՒՆ ԳՈՐԾՈՅՑ

ԹՈւանամար 191

Առ Խոհեմազարդ Տեղապսի Պատրիարքի

Խոհեմազարդ և սիրելի էֆէնախ,

Բարեկարգութեանց վերաբերեալ Կայսերական իրովաբարեկ կը
պահանջէ, որ ամէն Հասարակութիւնն իր վայելած առանձնաշնորհու-
թիւններն ու արտօնութիւնները որոշեալ պայմանաժամի մէջ ի քնին առ-
նելով, ժամանակին բերմանցը և, քաղաքակրթութեան արդեանցն ու
գիտութեանց պահանջած բարեկարգութիւնները խորիրագածութեամբ
որոշէ, ու Բարձրագոյն Գրան ներկայացնէ. և, Հոգեւորական գլուց
շնորհուած իշխանութիւնն ու ծեռնիսասութիւնը՝ խրաբանչեալ Հասա-
րակութեան ապահովուած վիճակին ու նոր դիրքին իետ համաձայնու-
թեան մէջ գրուի: Ուստի Հայոց Ազգին համար պատուաոր անձերէ
բաղլացեալ Յանձնաժողովի մը ծեռօք Սահմանադրութեան ուրուագիծ
մը պատրաստուեցաւ: Բայց միանգամայն պատշաճ համարուեցաւ որ
Սարգիս Պատրիարքի օրով կազմուած Հնդիանուր ժողովը Եկեղեցա-
կան անդամներն ու Թաղական երեսփոխանները՝ քուէից առաւելու-
թեամբ եօթն հոգիէ բաղլացեալ Յանձնաժողովը մը ընտրեն, և վերո-
յիշեալ ուրուագիծը անգամ մըն ալ անոր ցոյց արուի: Վասնորոյ կը
խնդրեմք որ պէտք եղած հրաւէրի նամակները երկու երեք օրուան մէջ
դրկելով, լիշեալ Յանձնաժողովին ընտրութիւնը ընել տայ և անոր՝
Բարձրագոյն Գրուը միւս Յանձնաժողովին ու այս գործիս համար յատ-
կապէս որոշուած Պաշտօնակալին իետ մէկտեղելով՝ հարկ եղած մնօ-
րէնութեան կատարուելուն շնորհք ընէք: Կը խնդրեմք նաև որ վերո-
յիշեալ կերպով ընտրուած եօթն անձնոց անունները յաւաջագոյն մեզ
ուղարկէք:

(Սուրագրեալ)

Ա. Ի.

Բարձրագոյն Դրան եւ Ազգային Յանձնաժողովներուն
առ Կայսերական Կառավարութիւն մտադրած
Յայտագրին օրինակը:

Կայսերական Տէրութիւնը, ի վաղուց անտի իր արդար
քասէր իշխանաւորութեան ներքեւ գտնուող զանազան
Ազգաց՝ Արօնից ազատութեան եւ առտնին գործոց Մասնաւո-
Պարչութեան համար առանձնաշնորհութիւններ ու արտօ-
նութիւններ շնորհած է:

Սյս արտօնութիւնները Թէպէտ եւ ըստ սկզբանց ամէն
ազգաց համար միօրինակ, բայց միանգամայն ամէն մէկուն
կրօնական սեպհական կանոնաց եւ սովորութեանց համե-
մատ տնօրինուած բլանկ, իւրաքանչիւր Ազգ զանոնք իր
բնիկ սովորութեանց եւ ընթացից համեմատ ի գործ դնե-
լով վայելած է:

Հայոց ազգը միւս ազգաց պէս մինչեւ ցայսօր Պատ-
րիքարը մը ունեցած է, որ Տէրութեան կողմէն իր Նախա-
գահ Պատրիքարքական Վարչութեան նանցյուած է, եւ Ներ-
կայացուցիչ Ազգին ու միջնորդ գործադրութեան Կայսե-
րական հրամանաց. եւ որ ի վաղուց անտի հասա-
րակօրէն Եկեղեցական դասէն ընտրուած է, Ազգին զա-
նական կարգի անհատներէն բաղկացեալ Ընդհանուր ժո-
ղովի մը ձեռօք:

Պատրիքարքը իր պաշտօնին մէջ՝ որ է Ազգին նախա-
գահել եւ անոր օգտիցը հսկել, Ազգին՝ Ընդհանուր ժողո-
վոյ միջնորդութեամբ ունեցած ազգեցութենէն ու վերա-
տեսչութենէն բնաւ մէկ ժամանակ ազատ եղած չէ. ա-
սոր ապացոյցն է. Պատրիքարքին ամէն ժամանակ Ընդհա-
նուր ժողով հրաւիրեն ու գումարելը, եւ կամ ըստ պա-
հանջման գործոց կամ Բարձրագոյն Դրան բացորոշ մէկ
հրամանին վրայ կարեւոր խնդրոյ մը ծագած ատենը՝ Ընդ-
հանուր ժողովոյ դիմեն ու անոր որոշումը խնդրելը:

Հայոց Ազգը՝ ասկէ քսան տարւոյ չափ առաջ՝ Կայսե-
րական Տէրութենէն խնդրեց որ Պատրիքարքարանի մէջ
Պատրիքարքին նախագահւութեամբ երկու ժողով հաստա-
ռուին. մէկը կրօնական, միւսը Քաղաքական գործոց հա-
մար, որպէս զի Պատրիքարքին պաշտօնատարութեանը գոր-

ծակից եւ օգնական ըլլան, եւ Ազգին Թէ՛ ըստ Քաղաքա-
կանի եւ Թէ՛ ըստ Կրօնականի՝ վաղեմի կանոններէն եւ
սովորութիւններէն ո՛ր եւ է խոտորմանց առաջքը առնուի:

Եթէ այս ժողովները հաստատուեցան, ազգային ման-
րաման տնտեսութեան համար ալ քանի մը Խորհուրդներ
հաստատել հարկ եղաւ:

Բայց որովհետեւ Ազգային պաշտօնատեարց ամէն մէ-
կուն իշխանութիւնը եւ պարտաւորութիւնները որոշա-
բար սահմանուած չէին, յայտնի էր որ Ազգին Վիճակը բա-
րեկարգելու մասին եղած այս ջանքերը, Ազգային Վարչու-
թեան զանազան մասանց մէջ, նաեւ յիշեալ Վարչութեան
եւ Ազգին մէջ՝ անպակաս պառակտումներ ծագելուն ա-
ռիթ պիտի տային. եւ աս ալ ամէն կողման վերաբերեալ
իրաւանց գործադրութեան մասին շատ մը անկարգու-
թիւններ, եւ Ազգային վարչութեան մէջ ալ շփոթութիւն
եւ խորվութիւն պիտի պատճառէր:

Այս՝ այս շփոթութեանց եւ Երկպառակութեանց պատ-
ճառները վերցնելու եւ ամէն կողման պահանջմանց վնա-
սակարութիւնը բառնալու նպատակաւ, Կայսերական Տէ-
րութիւնը իր զոլոր հպատակաց վրայ ունեցած հայրական
խնամօքը՝ Ազգիս մէջէն Խառն Յանձնաժողով մը կազմել
հարկաւոր դատեց, որպէս զի Հայոց Ազգին կրօնական եւ
Քաղաքական բնիկ սովորութեանց, նաեւ ի վաղուց անտի
Ընդունուած ընթացքին համաձայն Սահմանադրութիւն մը
պատրաստուի:

Արդ՛ խառն Յանձնաժողովը պատշաճ կը դատէ որ վա-
ւերացման համար Բարձրագոյն դրան մատուցուած Սահ-
մանադրութեան ուրուագծին համեմատ՝

Ա. Պատրիքարքին ի մէջ Տէրութեան եւ Ազգին միջնորդ
ըլլալու պաշտօնը ըստ առաջին դրութեան մնայ:

Բ. Ընդհանուր ժողովոյ կազմութիւնը առաջինէն ա-
ւելի կանոնաւոր կերպիւ նորոգուի: Եւ Ազգային Երես-
փոխանները Էստաֆետէն ընտրուելու տեղ (ըստ որում
Էստաֆետէն վիճակը նոյնը չէ՝ ինչ որ առաջ էր,) Յունաց
Ազգին մէջ գործադրուած եղանակէն գուցէ աւելի կա-
նոնաւոր եւ օրինաւոր կերպով՝ Եկեղեցեաց ժողովութեն-
րէն (այսինքն Թաղերէն) ընտրուին :

Եւ որովհետեւ գուըսերը բնակող իայ ժողովուրդները իրաւամբ կը գանգատին թէ Պատրիարքարանի որոշումներուն խորիրդակցութենէն եւ մասնակցութենէն բոլորովին զուրկ են, երեսփոխաններուն մէկ մասը գաւառներուն կողմէն ընտրուին. եւ Կոստանդնուպոլսոյ թաղերուն երեսփոխանաց վրայ աւելցուին: Եւ ժողովոյն կրօնական մասը, այսինքն անդամոց քանա՞կ Կոստանդնուպոլիս գրանուող եկեղեցականներուն կողմէն ընտրուին. որով Ընդհանուր ժողովոյ անդամոց թիւը ընդամէնը իարիւր քառասունի կ'ամփոփուի:

Ասոնց պաշտօնը տարի տեւէ. եւ ամէն տարի տասներորդ մասը փոխուելով նորէն ընտրութիւն ըլլայ:

Ընդհանուր ժողովը անուանէ թէ՝ զՊատրիարք եւ թէ՝ անոր նախագահութեամբը գործող Ազգային երկուց ժողովոց անդամները. եւ ասոնց գործողութեանց վերատեսչութիւն ընէ:

Գ. Կրօնական գործոց տեսչութիւնը՝ Կրօնական ժողովոյն, քաղաքական գործոց տեսչութիւնը՝ Քաղաքական ժողովոյն, եւ խառն գործոց տեսչութիւնն ալ յիշեալ երկու ժողովներուն մէկտեղ գալովը կազմուած Խառն ժողովոյն վերաբերեալ ըլլայ:

Դ. Կրօնական եւ Քաղաքական ժողովները իրենց ձեռնիասութեան շրջանակին մէջ գսնուած թէ՝ Եկեղեցեաց ժողովուրդներուն (Թաղականներուն) եւ թէ՝ Եկեղեցեաց, դպրատանց, իիւանդանոցաց, վանօրէից եւ ասոնց նման ուրիշ տեղեաց ազգային գործերուն ամէնն ալ տեսուց եւ Թաղական Խորիուրդներու միջնորդութեամբ տնօրինեն:

Ե. Վարչութեան կեդրոնը Ազգային Պատրիարքարանն ըլլայ:

Պատրիարքը՝ իբրեւ պաշտօնական Գլուխ Պատրիարքարանի, թէ՝ Ընդհանուր ժողովոյն եւ թէ Ազգային կրկին ժողովներուն նախագահութիւն ընէ. եւ Ազգին ուղղակի կամ անուղղակի վերաբերեալ ամէն գործերը տնօրինէ՝ Ընդ վերատեսչութեամբ Ընդհանուր ժողովոյ:

Զ. Գաւառական ժողովրդոց Վարչութիւնը Կեդրոնական Վարչութեան իետ կապուած ըլլայ: Եւ գաւառներուն մէջ Առաջնորդները նախագահութիւնն ընեն տեղական

ժողովներուն, որոնք պիտի կարգադրուին ըստ տրամադրութեանց Կոստանդնուպոլսոյ ժողովոց, եւ նոյն (տեղական) ժողովոց գործերն ալ տնօրինեն:

Է. Գաւառական ժողովները՝ Կեդրոնական Վարչութեան, եւ սոյն Վարչութեան Խորիուրդներուն ամէն մէկը ո՛ր ժողովոյ վերաբերի՝ նոյն ժողովոյն, եւ Ազգային ժողովները՝ Ընդհանուր ժողովոյն. եւ Պատրիարքը մէկ կողմէն Կայսերական Տէրութեան, եւ միւս կողմէն (Ընդհանուր ժողովոյ միջնորդութեամբ) Ազգին պատասխանատու ըլլան:

Ը. Եւ որովհետեւ Կայս. Տէրութիւնը Հայոց Ազգին համար տալու իրամաններուն գործադրութեան բնական միջնորդ եւ Ազգային Վարչութեան գլուխ Պատրիարքը կը մանչնայ եւ անոր կ'ուղղէ իր հարցումները. Եթէ Տէրութիւնը Պատրիարքին իրամայէ որ հարցուցած խնդրոյն վրայ իր (այսինքն Պատրիարքին) կարծիքը յայտնէ, Պատրիարքը իր նախագահութեամբը գործող ժողովներուն ոքոշման համեմատ շարժի: Խակ եթէ Ազգին կարծիքն առնելով Տէրութեան հաղորդել իրամայէ, այն ժամանակ Պատրիարքը Ընդհանուր ժողով իրաւիրէ, եւ այն ժողովոյն վերջնական որոշմունքը յայտնէ Տէրութեան:

Թ. Ազգային Վարչութիւնը երեք տեսակ պարտաւորութիւն ունի, որոնց առաջինն է առ Կայս. Տէրութիւն. այս է՝ Ազգը կատարելապէս հաւատարիմ հպատակութեան մէջ պահել, եւ Ազգին թէ՝ Ընդհանրապէս եւ թէ՝ ի մասնաւորի ամէն մէկ անհատներուն իրաւանց եւ արտօնութեանց Տէրութեան կողմէն պահպանութիւնը ապահովել: Երկրորդն է առ ազգն, որ է Ֆշմարտապէս գթութեամբ եւ հայրաբար վարուիլ եւ երրորդն է առ Աթոռ Էջմիածնի. այն է Հայաստանեաց Եկեղեցւոյ Կրօնական կանոնաց եւ օրինաց համեմատ վարուիլ:

Ահա՝ ասոնք են Սահմանադրութեան այն կէտերը զոր Խառն Յանձնաժողովը պատշաճ կը դատէ, եւ զոր կը հաստատէ միւս յանձնաժողովը, որ Զեր Վասմութեան իրամանին համեմատ՝ ի դիմաց Ազգին՝ Սահմանադրութեան վրայ

ի ը դիտողութիւնները Բարձրագոյն դրան ներկայացնելու համար կազմուեցաւ:

ի Ա. Պոլիս, 16 Փետր. 1862

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Անդամք Բարձրագոյն Դրան Յանձնաժողովոյ

ՍՏԵՓՈՆԱՌՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈՄՄԴԻՑ, Տեղապահ
Պատրիարքական Արոռոյ Կոստանդնուպոլիսոյ

ՅՈՒՆԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԿԱՊՈՒՏԻԿԵՑՆ

ՅՈՒՆԻՍ ՔԱԶԱԽԾ ՓՈՓԱԶԵՄՆ, Սկիւտար Ա. Խաչ Եկեղեցոյ

ՅՈՒՆԻՍ ՔԱԶԱԽԾ ՀԻՒՆՔԵՐՊԵՅՀՆՏԵԱՆ, Ա. Հրեշտակապէս
Եկեղեցոյ ի Պալատ

ԳԷՈՐԳ ԵՐԱՄԵԱՆ ՅՈՒՆԻՍ ՏԱՏԵԱՆ, ՍԵՐՈՎ, ՔԵՎԱԿԵԱՆ,
ԳՐԻԳՈՐ ԱՂԱՄՅՈՆ, ՅԱԿՈԲ ՄՈՒԽԱՉԵԱՆԵԱՆ, ՅՈԿՈԲԻԿ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ,
ՅՈՒՆԻՍ ԵՎԱԶՄՐԵԱՆ, ԳԱՍՊԱՐ ԿԻՒՄԻՇՃԻ:

Անդամք Ազգային Յանձնաժողովոյ

ԱՂԱՄՅՈՆԵԱՆ ՄԿՐՏԻՉ, Ա.Ա.ԱՆԵԱՆ ՍՏԵՓՈՆ, ՄՈՆՈՒԿԵԱՆ ՄԱՆՈՒԿ,
ՄԻՒՍՍԵԱՆ ՄԻՒՍՍ, ՈՒԽՍԻՆԵԱՆ, ՍՈՒՐԵՆԵԱՆ ՅՈՒՆԻՍ:

ՕՏԵԱՆ ԳՐԻԳՈՐ:

ՕՐԻՆԱԿ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴՐԱՆ
Առ Խոհեմազարդ Տեղապահ Պատրիարքի Հայոց

Հայոց Պատրիարքանի վիճակին եւ Վարչութեան բարեկարգութեանը վրայօք, ասկէ առաջ Բարձրագոյն Գոռոր կազմուած Յանձնաժողովին գրի առած՝ Սահմանադրութիւնը՝ լոկ աշխարհական գործոց վերաբերեալ քանի մը կէտերը սրբագրուելէն ետքը, Վեհափառ Արքային մատուցուեցաւ. և Նորին Կայսերական Վեհափառութեան կողմէն ընդունուելով, պարունակած նիւթերուն այսուհետեւ կանոն բռնուիլը շեր Սրբագրութեան յանձնելու Արքունի հրամանը շնորհուեցաւ:

Ուստի յիշեալ Սահմանադրութիւնը ներփակեալ առ Զեզ ուղարկելով՝ կը պատուիրեմք որ պարունակած նիւթերուն այսուհետեւ անմերի գործադրութեանը հսկելով, ըստ Բարձրագոյն կամաց Օգոստափառ Կայսեր՝ ինչ որ պարագատած է ի գործ գնելու հոգ տանիք:

17 Մարտ 1863

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Ո Ւ Ւ Թ Ի Ւ Ն

Օսմանեան Տէրութեան իր մահմէտական չեղող հպատակներուն շնորհած՝ արտօնութիւնները՝ հաւասար են ըստ սկզբանց ամէնուն համար. բայց անոնց գործադրութեանը եղանակը՝ իւրաքանչիւրը ազգի մէջ ըստ պահանջման սեպհական սովորութեանց իւրեանց մասնաւոր կերպով անօրինուած է:

Հայոց Պատրիարքը գլուխ է իր ազգին, և մասնաւոր պարագաներու մէջ՝ Տէրութեան հրամանաց գործադրութեան միջնորդ։ Սակայն Պատրիարքարանի մէջ կրօնական գործոց համար՝ Կրօնական Ժողով մը և Քաղաքական գործոց համար՝ Քաղաքական Ժողով մը կան հաստատուած։ Այս երկու Ժողովները ի պահանջել հարկին միանալով՝ Խառն Ժողով կը կազմեն; Թէ՛ Պատրիարքը և թէ այս երկու Ժողովը անգամները՝ Ազգին պատուաւոր սնձանցմէ բաղկացնալ մէկ Ընդհանուր Ժողովը մէջ կ'ընտրաւին:

Որովհետեւ յիշեալ ժողովներուն պաշտօնն ու պարտաւորութիւնքը, և կազմութեան եղանակը բաւական կանոններով սահմանուած չեն, և այս պատճառաւ զանազան անտեղութիւններ, և մասնաւորապէս Ընդհանուր ժողով կազմելու մասին տեսակ տեսակ դժուարութիւններ տեսնուած են,

Որովհետեւ բարեկարգութեանց վերաբերեալ կայսերական հրովարտակին^(*) համեմատ՝ իւրաքանչիւր հասարակութիւն իր ունեցած արտօնութիւններն ու առանձնաշնորհութիւնները՝ որոշեալ ժամանակի մէջ քննելով, և ժամանակին բերմանցը և քաղաքակրթութեան արդեանցն ու արդի լուսաւորեալ վիճակին պահանջած բարեկարգութիւնները խորհրդածութեամբ որոշելով, բարձրագոյն Դրան ներկայացնելու պարտաւորուած է,

Որովհետեւ ամէն մէկ Ազգին կրօնական դրուխներուն շնորհուած իշխանութիւնն ու կարողութիւնը, իւրաքանչիւր հասարակութեան ապահովուած նոր վիճակին ու դրութեան համաձայնեցնել պէտք է,

Ուստի Հայոց Ազգէն քանի մը պատուաւոր անձինքէ յանձնաժողով մը կազմուեցաւ, որ Ազգին համար պատրաստեց սա հետեւեալ Սահմանադրութիւնը:

(*) Խաթթը Հիւմայուն, 6/18 Փետր. 1856:

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Հ Ա Յ Ո Ց

ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Ա.

Ազգին ամէն մէկ աննար առ Ազգը պարտաւորութիւններ ունի. Ազգն ալ իր կողմէն առ ազգային ամէն մէկ աննա պարտաւորութիւններ ունի. դարձեալ ամէն մէկ աննա իրաւունքներ ունի ազգին եւ ազգն աննաւուերէն:

Ուստի Ազգն ու ազգային փոխադարձ պարտօն կապուած են իրարունքներ. աննակ որ մէկին պարտաւորութիւններ միւսին իրաւունքն են:

Բ.

Ազգայնոց պարտականութիւնն է՝ ազգին պիտոյիցը պահանջած ծախտերուն մասնակից ըլլալ իւրաքանչիւր իր կարողութեան չափովը. ազգին իրնդրած ծառայութեանցը յօժարակամ յանձնառու ըլլալ, եւ անոր ըրած տնօրէնութեանցը սիրով հնազանդիլ:

Ազգայնոց այս պարտաւորութիւններ ազգին իրաւունքն են:

Գ.

Ազգին պարտականութիւնն է՝ ազգայնոց բարոյական, մժաւորական եւ նիւթական պիտոյիցը նոր տանիկ, Հայաստաննայց Եկեղեցւոյ դաւանութիւնն ու աւանդութիւններ անարա պահնել. մարդկութեան նարկաւոր եղած անիւրածէն զիտելեաց ուսումը՝ ամէն աստիճանի քէ՝ մանչ եւ թէ՝ աղջիկ և զայր հաւասարապէս ծաւալի, ազգային հաստատութիւններ պայծառ պահել, հասոյններն օրինաւոր կերպով աւելցնել, եւ ծախմերն իմաստութեամբ տնիսեն. ազգին ծառայութեանը մշնչենապէս նուիրեալ անձանց կացութիւնը բարւեֆել եւ ապազան անդորրել. կարօնեց ինամիտ տանի հայրաբար. ազգայնոց մէջ ծագած վէճերն արդարասիրութեամբ խաղաղել, եւ վերջապէս ազգային յառաջդիմութեան աննաւուել աշխատիլ.

Ազգին այս պարտաւորութիւններ ազգայնոց իրաւունքն են:

Պ.

Զազգը փոխանորդաբար ներկայացնող, եւ այս փեխարտած պարտեաց կանոնաւոր կատարմանը տեսուչ ու մատակարար կարգեալ իշխանութիւնը. ԱԶԳԱՑԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ կը կոչուի, որում յանձնուած է Օսմանեան Տէրութեան յատուկ արտօնութեամբ, եւ Սամանադրութեան միջոցաւ, Թուրքիոյ Հայոց ներքին գործերու և օրէնութիւնը:

Ե.

Վարչութիւնը՝ ազգային ըլլալու համար, պէտք է ԵՐԵՍՓՈԽԱԾՈՒԿԱՆ
ըլլայ:

Զ.

Եւսփոխանական Վարչութեան նիմի՝ ԵՐԵՍԻԱՆՑ ու ՊԱՐՏԵԱՅ սկզբանին է, որ արդարութեան սկզբանին է, իր ոյնք ձայնից բազմութեան մէջ կը կայանայ, որ օրինաւորութեան սկզբանին է:

Գ. Լ. Ո Ւ Խ Ա Ս.

ԱԶԳԱՑԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Ա.—ՊԱՏՐԻԱՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒԾՈՅ

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՐԱԺԱՐՈՒՄ

Յօդ. 1.— Կոստանդնուպոլսոյ Պատրիարքը բոլոր Ազգային ժողովոց նախագահն է, և անոնց գործադիր իշխանութիւնը կը վարէ, և մասնաւոր պարագաներու մէջ՝ տէրութեան հրամանաց գործադրութեան միջնորդն է:

Ուստի պէտք է որ Պատրիարքը ընտրուելու անձը՝ ընդհանուր Ազգին վստահութեան ու յարգանացն արժանի ըլլալու համար՝ Պատրիարքական Աթոռին վայելուչ ամէն յատկութիւններն ու արժանաւորութիւնը ունենայ, և ի վաղուց անտի Պատրիարքութեան յատկացեալ եպիսկոպոսաց դասէն ըլլայ. միանդամայն տէրութեան կատարեալ վստահութեանն արժանաւոր, և գոնէ իր հօրմէն սկսեալ՝ օսմանեան հպատակ, և երեսունընդհնդ տարին լրացուցած ըլլայ:

Յօդ. 2.— Երբ՝ Պատրիարքը վախճանելով կամ հրաժարելով և կամ ուրիշ որ և է պատճառաւ Աթոռը պարապմայ, կրօնական և Քաղաքական ժողովները մէկտեղ գալով Տեղապահ մը կ'ընտրեն, եւ անոր հաստատութիւնը կը խնդրեն Քարձրագոյն Գոռնէն:

Ընդհանուր ժողովը կ'ընտրէ զՊատրիարք. բայց կրօնական և Քաղաքական ժողովներն իրաւոննք ունին Անրկայացման ցուցակով մը ընտրելեաց արժանաւորութեան աստիճանի վրայ կարծիք տալու:

Պատրիարքի ընտրութիւնը հետեւեալ կերպիւ կ'ըլլայ. Նախ և առաջ՝ Տեղապահը օսմանեան հօղին վրայ գտնուող բոլոր եպիսկոպոսաց ցանկը կը շնէ, և իւրաքանչիւրին անուանը առջեւ՝ ըստ առաջին յօդուածոյ ընտրելութեան համար

պահանջուած հանգամանքը նշանակելով, Արօնական ժողովյան կը ներկայացնէ զայն:

Այս ժողովն ալ եկեղեցական համագումար ժողով հրափրելով, ընտրելեաց ցուցակ մը կը պատրաստէ գաղտնի քուեարդութեամբ, այսինքն իւրաքանչիւր անդամ թղթոյ մը վրայ կը գրէ այն ամէն եպիսկոպոսաց անունները՝ զորս կրօնական մատին անընդունելի չհամարիր: Եաքը՝ բուէհամարն ըլլալով, այն անունները յատուկ ցուցակի մը մէջ կ'առնուին քուեից ատութեան կարգաւ:

Տեղապահը յիշեալ կերպիւ պատրաստուած ցուցակը Քաղաքական ժողովյան կը ներկայացնէ: Ան ալ՝ նշանակուած անձանց ըստ քաղաքականին արժանաւորութիւնը քննելէն ետքը, ամէնէն աւելի արժանաւորներէն հիմն ընտրելի կը զատէ քուեից առաւելութեամբ, և ասոնց ցուցակը Ընդհանուր ժողովյան կը ներկայացնէ:

Միանդամայն եկեղեցական համագումար ժողովյան պատրաստած առաջին ցուցակն ալ Ազգային Ընդհանուր ժողովյան սրահին մէջ կախուած կ'ըլլայ: Ընդհանուր ժողովը այս երկու ցուցակներէն՝ ընտրելեաց թէ՛ կրօնական և թէ՛ քաղաքական սրպիսութեանց վրայ՝ երկու ձեռնչաս ժողովներուն կարծիքն իմանալով, կ'ընտրէ զՊատրիարք՝ գաղտնի քուէարկութեամբ և բացարձակ առաւելութեամբ քուեից:

Ընդհանուր ժողովը կրնայ քաղաքական ժողովյան ներկայացուցած ցուցակէն դուրս անձի մը վրայ ալ քուէ տալ, բայց պէտք է որ այն անձին անունը նշանակուած ըլլայ եկեղեցական համագումար ժողովյան պատրաստած ցուցակին մէջ, վասն զի այս եկեղեցական ցուցակէն դուրս մնացած անձի վրայ ընտրութիւն չկրնար ըլլալ:

Եթէ առաջին անդամ քուէից բացարձակ առաւելութիւն չգոյանայ, երկու առաւելագոյն քուէ ստացողաց անունները Տեղապահին կողմէն Ընդհանուր ժողովյան անդամներուն կը ծանուցուի. և երկրորդ քուէարկութիւնը օրինաւորագէս այն երկուքին վրայ կ'ըլլայ: Այս երկրորդ քուէարկութեան ատեն ազգային երեսփոխաններէն անոնք որ չկրնան ներկայ գտնուիլ. կարող են իրենց քուէները ստորագրեալ և կնքեալ

նամակաւ առ ժողովն ուղարկել, կամ Տեղապահին և կամ Ընդհանուր ժողովոյ ատենապետին ուղղելով զայն:

Քուէները յատուկ քուէտուփի մը մէջ գրուելէն ետքը՝ քուէհամարը կ'ըլլայ Ընդհանուր ժողովոյ դիւանին ձեռօք, և սոյն ժողովը մէջէն ընտրուած չորս եկեղեցական և չորս աշխարհական քննիչներու ներկայութեան:

Եթէ պատահի որ երկրորդ անգամ քուէարկութեան մէջ երկու անձանց հաւասար քուէ ելնէ, այն ատեն երկուքէն մէկը վիճակաւ կ'ընտրուի:

Յօդ. 3.—Ընտրութիւնը կատարուելէն ետքը տեղեկագիր մը կը շինուի՝ զոր բոլոր բազմականք կը ստորագրեն. և Տեղապահի միջնորդութեամբ Բարձրագոյն Դրան կը սատուցուի, և Պատրիարքը կը հաստատուի ըստ վաղեմի սովորութեան՝ Կայսերական Հրամանին համեմատ:

Յօդ. 4.—Ընդհանուր ժողովը հրաւիրանաց գիր կ'ուղարկէ Պատրիարքը ընտրուած անձին քանի մը անձանց ձեռօք՝ եթէ Պ. Պոլսոյ մէջ է. և յատուկ հրաւիրակաւ, եթէ Կ. Պոլսէն դուրս տեղ է: Նորընտիր Պատրիարքը՝ այս հրաւիրանաց գիրը առնելով, Պատրիարքարան կուգայ և Մայր Եկեղեցոյ մէջ Ընդհանուր ժողովը առջեւ հանդիսաւոր ուխտ կ'ընէ սոյն կայսերական հրամանաց գովոյ՝ հրապարակաւ ուխտեմ հաւատարիմ մնալ Տէրութեան և Ազգիս, և Ճշմարտապէս հսկել Ազգային Սահմանադրութեանը: Անմիջապէս՝ Տեղադրութեան անթերի գործադրութեանը: Անմիջապէս՝ Տեղադրութեան պաշտօնը կը գագրի, և նորընտիր Պատրիարքը Բարձրագոյն Դրան հրաւերին վրայ՝ ուղղակի Օգոստափառ Կայսեր կը ներկայանայ, պաշտօնական կերպիւ իր պաշտօնը կը հաստատուի, և Բարձրագոյն Դրուր երթալով՝ կը ծանուցուի:

Յօդ. 5.—Եթէ Պատրիարքը Սահմանադրութեան տրամադրութեանցը հակառակ շարժի կամ վարուի, ամբաստանութեան տակ կ'ընկնի:

Յօդ. 6.—Պատրիարքին վրայ ամբաստանութեան ընելու միայն Ընդհանուր ժողովը, Արօնական ու Քաղաքական ժողովներն իրաւոնք ունին:

Ամբաստանով կամ բողոքով ժողովը, բարձրագոյն դռնէն
չըաման առնելով, պատրիարքէն կը խնդրէ, որ Ընդհանուր
ժողով գումարէ:

Եթէ Պատրիարքը ասոր դէմ կենայ, և զելութիւնը կրկին
անգամ բարձրագոյն Դրան իմաց կը տրուի, որ այն ատեն
բողոքին համեմատ՝ Կ. Պալոսյ մէջ գտնուած եպիսկոպոսաց
երիցագոյնին նախագահ Շութեամբ Ընդհանուր Ժողով գումա-
բելու հրաման կուտայ:

Ընդհանուր ժողովը իր մէջէն հինգ եկեղեցական և հինգ
աշխարհական ընտրելով, տասն հոգիէ բաղկացեալ քննիչ
Յանձնաժողով մը կը կարգէ. բայց պէտք է որ այս քննիչնե-
րուն մէջ՝ ամբաստանող կամ բոլորով անձանցմէ՝ մարդ-
չափանուի: Քննիչ յանձնաժողովը եղած ամբաստանութիւնները
քննելէն եաքը՝ տեղեկագիր կուտայ Ընդհանուր ժողովայն, որ
կ'որոշէ ինդիբր գաղտնի քուէարկութեամի: Այս որոշումը
պարունակող թուղթը պէտք է ստորագրուած ըլլայ որոշման
կողմը քուէ տուող ժողովականներէն, և եթէ անով Պատրիար-
քին հրաժարուիլը վճռուած է, երկու ժողովաց ատենապետ-
ները նախագահ եպիսկոպոսին հետ Պատրիարքին երթալով,
յիշեալ թուղթը անոր կը ներկայացնեն, որ այն ժամանակ
Ազգին որոշ կամքը իմանալով հրաժարականը տալու պար-
տաւորեալ է: Իսկ եթէ չուզէ տալ, Բարձրագոյն Գրան իմաց
կը տրուի որ պաշտօնէն կը ձգէ զՊատրիարք:

Յօդ. 7.—Հրաժարեալ Պատրիարքը վիճակաւոր եպիսկոպոսաց կարգը կ'անցնի, և անոր վրայ ըստ կանոնի պէտք եղածը կը տնօրինուի Խառն Ժողովոյ կողմէն:

Պատօն էւ պարտաւորութիւն

Յօդ. 8.—Պատրիարքին պարտաւորութիւնքն են Սահմանադրութեան սկզբանց համեմատ վարութիւն, և անոր ամէն կետերուն ճշդիւ գործադրութեանը ուշի ուշով հսկել:

Պատրիարքը իրեն եկած գործերը ո՞ր ժողովյ կը վերաբերի նէ այն ժողովյն կը յանձնէ՝ քննութեան և որոշման համար. Ժողովոց մէջ օրոշուած գործոց վրայ Պատրիարքին բագրիները և կամ ուրիշ պաշտօնական դրութիւնները փաւե-

բական և գործադրելի չե՞ն կրնար ըլլալ եմեւ որացող ժողովյան կազմութեալ ալ կնքեալ և սարագրեալ չըլլան Խմկ երբ ստիպողական գործ մը պատահի, որոյ տնօրինութեանը համար կարելի չըլլայ մինչեւ ժողովյան գումարման օրը սպասել և կամ արտաքսյ կարգի ժողով գումարել, Պատրիարքը կրնայ պէտք եղածը ինքնին տնօրինել, իր վրայ առնելով պատասխանատութիւնը. բայց պարտաւորեալ է եղելութիւնը արձանագրել տալ կանոնաւոր կերպիւ, և ո՛ր ժողովյան կը վերաբերի նէ՝ անոր յաջորդ նիստին ներկայացնել վաւերացման համար:

Յօդ. 9. — Պատրիարքը իր բացակայութեանը ատեն ԱԴ-
գային ժողովներու մէջ արուած, որոշումները պարունակող
թուղթը գեռ չստորագրած, կարող է անոնց վրայ իր դիսո-
զութիւններն յայտնելով, ինդիբը կրկին քննութեան յանձ-
նել: Խակ այս վերաբնութենէն ետքը՝ պարտաւորեալ է նոյն
թուղթերը ստորագրել եթէ արուած որոշումը Սահմանա-
դրութեան տրամադրութեանցը անհամաձայն չգտնէ:

Յօդ. 10.—Պատրիարքը կրնայ Սահմանադրութեան սկզբ՝
բանցը համեմատ չփառուող եկեղեցական մը, վարժապետ մը,
եկեղեցւոյ, վանքի, դպրոցի և կամ հիւանդանոցի, գործակալ
մը, պաշտօնէն հանելու պուածարկութիւն ընել ձեռնհաս
ժողովոյն կամ Խորհրդոցն։

Յօդ. 11.—Պատրիարքը կրաւունք չունի ինքնին լուծել և
փոխել Կրօնական և Քաղաքական ժողովները և անսոնց վերա-
բերեալ Խորհուրդները։ Բայց երբ տեսնէ թէ անսոնցմէ մէկը
Սահմանադրութեան սկզբանցը Հակոռակ ընթացքի մէջ է,
առաջին անգամին բացատրութիւն կուզէ այն ժողովոյն կամ
Խորհրդայն Ատենապետէն, երկրորդին՝ իմաց կուտայ անոր
ապօրինաւոր ընթացքը և ի կանոնապահութիւն կը հրաւիրէ
զայն. իսկ երրորդին՝ Ընդհանուր ժողովոյն կը դիմէ, եթէ
ամբաստաննելին Ազգային ժողովներէն մէկն է, կամ Քաղաք-
ժողովոյն կը դիմէ, եթէ Խորհուրդներէն մէկն է, և պատճառ-
ները ցուցնելով ամբաստաննեալ ժողովոյն կամ Խորհրդայն
լուծումը կ'առաջարկէ։

Յօդ. 12.— Պատրիարքը Ազգային սնտուկէն իրեն յանկացեալ ամսական ունենալով, ինք կը տեսնէ Պատրիարքը բանին նելքին ծախը:

Բ.—ՊԱՏՐԻՍ.ՐՔԱԿԱՆ ԴԻՒՍ.Ն.ՑՈՒՆ

Յօդ. 13.— Պատրիարքարանի մէջ Դիւանատուն մը պիտի հաստատուի պէտք եղած ազգային գրութեանց յատկացեալ:

Այս դիւանատունը երեք գրասենեակի պիտի բաժնուի:

Ա. Թղթակցութեան գրասենեակ որ Պատրիարքարանէն ուղարկուած և Պատրիարքարան եկած գրութիւններով կը զբաղի:

Բ. Արձանագրութեան գրասենեակ, որ Ազգային ժողովոց և Խորհրդոց վերաբերեալ թուղթերը կարգաւորելու կը զբաղի:

Գ. Ազգահամարի գրասենեակ, որ ազգայնոց քաղաքական վիճակագրութեանը, այսինքն՝ ծննդեան, ամուսնութեան եւ վախճանման վերաբերեալ արձանագրութեամբ կը զբաղի:

Այս վերջին գրասենեակէն կը տրուին Ազգայնոց թէ՛ ձանապարհորդութեան համար և թէ՛ ուրիշ անձնական գործառնութեանց համար պէտք եղած վաւերական թուղթերը, նաև ծննդեան, ամուսնութեան, վախճանման վկայագրերը:

Յօդ. 14.— Պատրիարքական Դիւանատունը պիտի ունենայ Դիւանապետ մի որ պատասխանատու է դիւանատան բոլոր գործառնութեանց: Քաղաքական ժողովը կ'ընտրէ և Պատրիարքը կ'անուանէ զայն Դիւանապետը կ'ընէ նաև Ընդհանուր ժողովոյն դիւանագլութիւնը:

Դիւանապետը պարտաւորեալ է մէն տարի՝ թէ՛ կոստանդնուպոլսոյ մէջ և թէ՛ գուրսերը ծնած ամուսնացած և վախճանած ազգայնոց տոմարներուն օրինակները բերել տալ և Պատրիարքարանի Դիւանատան Ընդհանուր Ազգահամարին մէջ արձանագրել տալ: Դիւանապետը չայերէն լեզուի քաջ չմուտ և Տաճկերէնի ու Գաղղիերէնի ալ վարժ անձ մը պիտի ըլլայ:

Յօդ. 15.— Դիւանատունը բաւական թուով Դիւանագլութիւն պիտի ունենայ: Ասոնք ալ հայերէն լեզուն քաջ գիտնալու են, և ամէն մէկը իր պաշտօնին կատարեալ հըմտութիւն ունենալու է: Ամէն մէկ դիւանագլութիւն լըստ իւր պաշտօնի պատասխանատու է այն ժողովոյն կամ Խորհրդոյն

որուն կը վերաբերի: Ամէնը մէկէն պատասխանատու են Դիւանապետին:

Յօդ. 16.— Ազգահամարի գրասենեակէն տրուած որ և է թուղթ և վկայագիր վաւերացեալ պէտք է ըլլայ Պատրիարքական կնիքով և Դիւանապետին ստորագրութեամբ:

Դ.—ՊԱՏՐԻՍ.ՐՔ ՄՐԱՋԸ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Յօդ. 17.— Երուսաղէմի Պատրիարքը Ս. Յակոբայ Աթոռոյն ցկեանս գահակալն է. միանդամայն Հայոց, Ազգին սեպահական Երուսաղէմ գտնուած ուխտատեղիներուն տնօրէնն ու Ս. Յակոբայ վանուց Միաբանութեան նախագահն է:

Իր պարտաւորութիւնն է Ա. Երուսաղէմի վանուց կանունագրին տրամադրութեանց համեմատ վարուիլ, և անոր բարւոր գործադրութեանը հսկել:

Յօդ. 18.— Եթէ Ա. Երուսաղէմի Պատրիարքը Սուրբ Երուսաղէմի վանուց կանոնագրին հակառակ վարուի, ամբաստանութեան տակ կ'ընկնի:

Յօդ. 19.— Պատրիարքին վրայ ամբաստանութիւն կրնայ ըլլալ կամ յիշեալ Միաբանութեան կողմէն և կամ կոստանդնուպոլսոյ կրօնական և Քաղաքական ժողովոց կողմէն:

Այսպիսի պարագայի մէջ՝ Ազգային Ընդհանուր ժողով կը գումարուի: Եւ եթէ եղած ամբաստանութիւնը քննուելով հիմնաւոր ըլլալը ստուգուի, Ընդհանուր ժողովը՝ վեցերորդ յօդուածին մէջ կոստանդնուպոլսոյ Պատրիարքին վերաբերեալ տրամադրութեանց համեմատ՝ ըստ պահանջման իրեն, կամ ի կանոնապահութիւն կը հրաւիրէ Պատրիարքն մասնաւոր ժողովագրով, և կամ կը պարտաւորէ զայն հեռանալ Պատրիարքական Աթոռէն, և անոր պաշտօնը կը յանձնէ Տեղապահի մը՝ զոր Ընդհանուր ժողովը գաղտնի քուէարկութեամբ կ'ընտրէ Միաբանութեան մէջէն:

Յօդ. 20.— Երբ Ա. Երուսաղէմի Պատրիարքը վախճանի, Միաբանութիւնը իր մէջէն Տեղապահ մը կ'ընտրէ, և Ազգային ժողովները կը հաստատեն զայն:

Յօդ. 21.— Ա. Երուսաղէմի Պատրիարքը կոստանդնու-

պոլսոյ Ազգային ժողովներուն կողմէն կ'ընտրուի: Բայց Միաբանութիւնը իրաւունք ունի իր կարծիքը յայտնելու ընտրելեաց արժանաւորութեան աստիճանին վրայ՝ և երկայացման ցուցակաւ մի: Պատրիարքին վախճանելէն անմիջապէս ետքը՝ յիշեալ Տեղապահը Միաբանից Ընդհանուր ժողովը կը գումարէ: Այս ժողովը անուանց ցուցակ մը կը պատրաստէ՝ Կոստանդնուպոլսոյ Պատրիարքի ընտրութեան համար Կոստանդնուպոլսոյ Եկեղեցական համագումար ժողովոյն ըրած կերպին. բայց պէտք է որ Միաբանութեան ներկայացուելիք այս ցուցակը գո՞նէ եօթն ընտրելեաց անուն պարունակէ: Այս ցուցակը միաբանութեան կողմէն ստորագրեալ յայտագրով Կոստանդնուպոլսոյ Պատրիարքարանը կ'ուղարկուի:

Յօդ. 22.— Ս. Երուսաղէմի Պատրիարք ընտրուելու անձը գո՞նէ Երեսուն և հինգ տարին լրացուցած, և ի ծնէ Օսմանեան Տէրութեան Համատակ, Միաբանութեան Խպիսկոպուներէն կամ Վարդապետներէն պէտք է ըլլայ. միանդամայն Միաբանութեան զատուած մէկը պէտք չէ ըլլայ:

Միաբանութեան զատուած չեն համարուիր այն անձինքը՝ որ Պատրիարքարանի ժողովոց կողմէն ազգային պաշտօնի մէջ գործածուած են՝ Երուսաղէմի Պատրիարքին հաւանութեամբ:

Յօդ. 23.— Կրօնական եւ Քաղաքական ժողովները կառու ժողով կազմելով, վերցիշեալ ցուցակին մէջ յիշատակուած անձանց արժանիքը կը քննեն, և երեք ընտրելի որոշելով անունները Ընդհանուր ժողովոյն կը ներկայացնեն: Միաբանութեան կողմէն նկած ցուցակն ալ Ընդհանուր ժողովոյ սրբաշին մէջ կախուած կ'ըլլայ:

Ընդհանուր ժողովը ընտրելեաց վրայօք թէ՛ միաբանութեան և թէ՛ Ազգային երկու ժողովոց կարծիքը իմանալով, անոնց մէջէն կրօնից, ուսման և բարի վարուց նկատմամբ ամենէն աւելի արժանաւորութիւն ունեցող անձը կ'ընտրէ՝ գաղանի քուէարկութեամբ և քուէից բացարձակ առաւելութեամբ:

Ընդհանուր ժողովոյ մէջ՝ Միաբանութեան կողմէն ներկայացուած ցուցակէն դուրս անձի վրայ քուէարկութիւն չկրնար ըլլայ:

Դ. — Ա.Զ.Գ.Ա.Ց.Ի. Կ.Ր.Օ.Ն.Ս.Կ.Ո.Ն. Ժ.Ո.Ղ.Ա.Վ.

Յօդ. 24.— Կրօնական ժողովը կը բաղկանայ տասն և չորս բանիքուն եկեղեցականներէ, որոնք գո՞նէ երեսուն տարին լրացուցած, և գէթ հինգ տարիէ ի վեր ձեռնադրուած պիտի ըլլան:

Յօդ. 25.— Եկեղեցական համագումար ժողովը գաղտնի քուէարկութեամբ՝ Ազգային Կրօնական ժողովոյ անդամոց թուոյն եռապատիկը կ'ընտրէ, և ընտրելեաց անունները սոսրագրեալ յայտագրով Ազգային Ընդհանուր ժողովոյն կը ներկայացնէ:

Ընդհանուր ժողովն ալ անոնց մէջէն գաղտնի քուէարկութեամբ կ'ընտրէ Կրօնական ժողովոյ անդամները: Տեղեկագիրը Պատրիարքին կողմէն բարձրագոյն Դրան կը ներկայացուի. և Կրօնական ժողովոյ այսպէս ընտրուած անդամները Կայսերական հրամանաւ կը հաստատուին:

Յօդ. 26.— Կրօնական ժողովը երկու տարին անդամն մը Ազրիկի վերջը ամբողջ կը լուծուի, և Մայիսի սկիզբը կը նորոգուի: Այս ժողովոյ անդամները անմիջապէս վերընտրելի չեն. բայց երկու տարի ետքը կրօնան նորէն ընտրուիլ:

Յօդ. 27.— Երբ Կրօնական ժողովոյ անդամներէն հրաժարական տուող և կամ ուրիշ պատճառաւ պակասողներուն թիւը երեքի համար, անոնց տեղ ուրիշներ կ'ընտրուին Ընդհանուր ժողովով: Բայց մինչեւ որ այս ընտրութիւնն ըլլայ, Կրօնական ժողովոյ մէջ բոլոր անդամոց մեծագոյն մասը կը փնտուի:

Յօդ. 28.— Կրօնական ժողովոյ պաշտօնն է ազգային կրօնական գործոց ընդհանուր տեսչութիւնը: Իր պարտաւորութիւնըն են՝ Ազգին մէջ կրօնական զգացումը զարգացունել, Հայաստաննեաց Եկեղեցոյ դաւանութիւնն ու աւանդութիւնները անխախտ պահէլ, Եկեղեցեաց եւ Եկեղեցականաց բարեկարգութեանը հսկել, Եկեղեցականաց ներկայ վիճակը լաւցնելու և ապագան անգորբելու և ապահովցնելու միջոցները ձեռք բերելու հոգ տանիիլ: Ազգային վարժարանաց երբեմն այցելութիւն ընելով՝ քրիստոնէական վարդապետութեան ուսուցման վրայ հսկողութիւն ընել, արժանաւոր և բանիքուն վարդապետներ և քահանաներ հասցնել, և Ազ-

գին մէջ ծագած կրօնական վէճերը քննելով՝ Եկեղեցւոյ օրինաց համեմատ լուծել:

Յօդ. 29.—Կրօնական ժողովը երբ չկարենայ ինքնին լուծել զուտ կրօնական կարեւոր խնդիր մը, Եկեղեցական համագումար ժողով կը կազմէ՝ կոստանդնուպոլիս գտնուող եպիսկոպոսները, Եկեղեցեաց քարոզիչ Վարդապետները, Աւագերէցներն ու Աթոռակալները, և եթէ հարկ ըլլայ՝ նաեւ շրջակայ գաւառաց Առաջնորդները հրաւիրելով: Եթէ Եկեղեցական համագումար ժողովն ալ խնդիրը իր ձեռնհասութենէն վեր դատէ, այն ժամանակ՝ Ընդհանրական կաթողիկոսին կը դիմէ ստորագրեալ տեղեկագրով:

Յօդ. 30.—Կրօնական ժողովոյ ամէն տեսակ տեղեկագիրները՝ միշտ անդամոց մեծագոյն մասին կողմէն ստորագրեալ պիտի ըլլան:

Յօդ. 31.—Թէ՛ կոստանդնուպոլսոյ և թէ՛ գաւառներու մէջ՝ Վարդապետի ձեռնադրութեան համար պէտք եղած հրամանը Աղքային կրօնական ժողովոյ կողմէն կը տրուի: Իսկ քահանայի ձեռնադրութեան համար՝ եթէ Պոլսոյ մէջ է՝ նոյն կրօնական ժողովէն, և եթէ գաւառներու մէջ է՝ տեղոյն կրօնական ժողովէն կը տրուի:

Յօդ. 32.—Մինչեւ որ եկեղեցւոյ մը քահանաներն ու Թաղական խորհուրդը նոր քահանայ ձեռնադրել տալու կարեւութիւնը չտեսնեն, և ստորագրեալ տեղեկագրով կրօնական ժողովոյ խնդիր չընեն, ձեռնադրութեան հրաման չտրուիր:

Յօդ. 33.—Կրօնական ժողովը կ'ընարէ կոստանդնուպոլսոյ Եկեղեցեաց քարոզիչ վարդապետներն ու աւագերէցները. և Պատրիարքը կ'անուանէ զանոնք:

Յօդ. 34.—Կրօնական ժողովոյ մէջ ամէն տեսակ ընտրութիւն գաղտնի քուէարկութեամբ կ'ըլլայ:

Յօդ. 35.—Կրօնական ժողովը կանոնագիր մը պէտք է շինէ Եկեղեցականաց ներկայ վիճակին բարելաւութեան և ապագային անդորրութեանը համար, որպէս զի իրենց հոգեւորական պաշտօնները կարենան ձրի կատարել:

Ե.—ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՐ

Յօդ. 36.—Քաղաքական ժողովը կը բաղկանայ ազգային գործոց և տէրութեան օրինաց տեղեակ քսան աշխարհականեներէ:

Յօդ. 37.—Քաղաքական ժողովոյ անդամները գաղտնի քուէարկութեամբ և քուէից բացարձակ առաւելութեամբ Ազգային Ընդհանուր ժողովոյ մէջ կ'ընտրուին, և տեղեկագիրը Պատրիարքի կողմէն Բարձրագոյն Գրան մատուցուելով Կայսերական հնարանաւ կը հաստատուին:

Յօդ. 38.—Քաղաքական ժողովը երկու տարին անդամ մը Ապրիլի վերջը ամբողջ կը լուծուի, և Մայիսի սկիզբը կը նորոգուի:

Այս ժողովոյ անդամները երկու տարի անցնելէն ետքը նորէն կրօնան ընտրուիլ: Եւ թէպէտ առջի երկու տարին Քաղաքական ժողովոյ համար վերընտրելի չեն, բայց ուրիշ որ և է ազգային պաշտօնի մէջ կրօնան գործածուիլ:

Յօդ. 39.—Եթէ Քաղաքական ժողովոյ անդամներէն մէկը, առանց բանաւոր պատճառ իմացնելու գրով, երեք անդամ իրարու վրայ ներկայ չգտնուի, նոյն ժողովոյ ատենապետի կողմէն անոր նամակ գրուելով՝ չգալուն պատճառը կը հարցուի: Եթէ պատասխան չառնուի, երկրորդ գրութեամբ իմաց կը տրուի իրեն որ՝ եթէ յաջորդ նիստին ալ ներկայ չգտնուի, իբրեւ հրաժարեալ պիտի համարուի. և եթէ գարձնալ չներկայանայ, հրաժարականը տուած պիտի սեպուի:

Յօդ. 40.—Երբ Քաղաքական ժողովոյ հրաժարական տուող կամ ուրիշ պատճառաւ պակսող անդամոց թիւը երեքի հասնի, անոնց տեղ ուրիշ անդամներ կ'ընտրուին Ընդհանուր ժողովով: Բայց մինչեւ որ այս ընտրութիւնն ըլլայ, Քաղաքական ժողովոյ մէջ բոլոր անդամոց մեծագոյն մասը կը վնասուի:

Յօդ. 41.—Երբ Քաղաքական ժողովոյ պաշտօնն է Ազգային քաղաքական գործոց ընդհանուր տեսչութիւնը: Իւր պարտաւորութիւնը են Աղյին բարեկարգութեան ու յառաջդիմութեան մտադրութիւն և փոյթ ունենալ, իր տեսչութեան տակ գտնուող խորհրդոց կողմէն մատուցուած ազգօգուտ առա-

ջարկութիւնները ուշադրութեամբ քննել, և անոնց կարեւութութիւնը յայանուելէն ետքը՝ հաստատել կամ գործադրութեան արգելքները բառնալու ջանք ընել:

Յօդ. 42.— Քաղաքական ժողովը իրեն եկած գործերը ո՞ր Խորհրդոյ վերաբերեալ ըլլան՝ քննուելու համար այն Խորհրդոյն կը յանձնէ. և մինչեւ որ անոր կարծիքը չառնուչեալ գործադրութեան ձևուարիկել: Եւ թէպէտ կրնայ իրաւացի պատճառներով հերքել մէկ Խորհրդոյ ըրած որոշումը, բայց ինքնին ուրիշ անօրինութիւն չկրնար ընել նոյն նիւթին վրայ. և կը պարտաւորի գարձեալ նոյն Խորհրդոյն յանձնել գործը: Քաղաքական ժողովը չի կրնար նաև փոխել կամ լուծել Ազգային Խորհուրդներէն մէկը, քանի որ չտեսնէ զայն Սահմանադրութեան հիմնական սկզբանց հակառակ ընթացքի մէջ: Բայց երբ տեսնէ անոնց մէկը այսպիսի ընթացքի մէջ, առաջին անգամին՝ բացարութիւն կ'ուզէ նոյն Խորհրդոյ ատենապետէն, երկրորդ անգամին՝ անոր դրով պղդարարութիւններ ընելով՝ ի կանոնապահութիւն կը հրաւիրէ. իսկ երրորդին՝ անդամները կը փոխէ, միայն թէ այս մասին ունեցած պատճառները պիտի բացարիէ Ընդհանուր ժողովը ներկայացնելու երկամեայ տեղեկագրին մէջ:

Յօդ. 43.— Քաղաքական ժողովը երբ իրեն եկած քաղաքական գործերէն կարեւոր խնդրոյ մը լուծումը իր ձեռնու հասութենէն վեր դատէ, ընդհանուր ժողովյն կը դիմէ:

Զ. — ԳԱՂԱՔԻ ԺՈՂՈՎՐԾ ԿՈԴՄԱՆ ԿԱԶՄՈՒՄՆ ԱԶԳԻ ԽՈՐՀՈՒԹՎԻ ԵՒ ՀՈԳԱԾՈՒԹԻՒՆԻՑ

Յօդ. 44. — Ուսումնական, Տնտեսական և դատաստանական գործոց և վանօրեից տեսչութեան համար չորս Խորհրդ, մատակարարութեան պաշտօնով՝ երեք Հոգաբարձութիւն պիտի հաստատուի Քաղաքական ժողովյ կողմէն: Այս Խորհրդոց և Հոգաբարձութեանց անդամները երկու տարի պաշտօն կը վարեն, այն պայմանաւ՝ որ ամէն տարեկուխ կիսով չափ նորոգուին:

Դատաստանական Խորհրդոյ նախագահը կ. Պոլսոյ Պատրիարքի վոխանորդն է:

1. — Ուսումնական Խորհուրդ

Յօդ. 45.— Ուսումնական Խորհրդով եօթն ուսումնական աշխարհականներէ կը բաղկանայ:

Ուսումնական Խորհրդոյն պաշտօնն է՝ Հայոց Ազգին գաստիարակութեան և կրթութեան ընդհանուր տեսչութիւնը: Եր պարտաւորութիւնն են Ազգային վարժարանաց բարեկարգութեանը հսկել, թէ՛ մանչ և թէ՛ ազգի տղայոց դաստիարակութեանը հսկ տանելու նպատակաւ հաստատուած Ընկերութիւններուն խրախոյս տալ և ձեռնտու ըլլալ, դպրատանց դաստիարակներուն կացութիւնը լաւցնելու և ապագան անդորրելու խնամ տանիլ, Ազգին մէջ յաջողակ և քաջահմուտ դաստուններ հասցնելու, և գպրոցական դասագիրքեր պատրաստելու ջանք և փոյթ ունենալ:

Ուսումնական Խորհրդով ազգային վարժարանաց մէջ ուսումնական լրացնող աշխարհապահ վկայական կուտայ, ուսմանց դասագիրքերը կ'որոշէ, և տարեկան քննութիւնները կը կատարէ:

Իսկ կրօնական ուսմանց համար Կրօնական ժողովին կը դիմէ, վասն զի այս ժողովը կ'որոշէ կրօնական գիտութեանց դասագիրքերը և դաստունները, քննութիւնները կ'ընէ և վկայականը կուտայ:

2. — Տնտեսական Խորհուրդ

Յօդ. 46.— Տնտեսական Խորհրդով կը բաղկանայ եօթն տնտեսագէտ աշխարհականներէ, զորս Քաղաքական ժողովը կ'ընտրէ քուէից առաւելութեամբ:

Տնտեսական Խորհրդոյն պաշտօնն է՝ կ. Պոլսոյ մէջ գտնուած ազգային բոլոր հաստատութեանց և անոնց կալուածներուն մատակարարութեան ընդհանուր տեսչութիւնը: Եր պարտաւորութիւնն է՝ նոյն հաստատութեանց բարեկարգութեանը անխոնչ հսկել և հսկ տանիլ:

Տնտեսական Խորհրդով պէտք է հսկ տանի որ ամէն ազգային կալուած օրինաւոր կալուածագիր ունենայ: Թէ՛ կ. Պոլսոյ և թէ՛ գաւառներու մէջ գանուած ազգային անշարժ

ստացուածոց կալուածագրերուն օրինակները՝ Տնտեսական Խորհրդոյ ձեռօք ժողվուելով՝ Պատրիարքարանի դիւանատան մէջ պիտի պահուին:

Ազգային ո՞ր և է կալուածոյ գնումն ու վաճառումը չկրնար տեղի ունենալ, առանց Տնտեսական Խորհրդոյ գիտութեան, Քաղաքական ժողովոյ հաճութեան և Պատրիարքի կնքով՝ հաստատութեան:

Եյս տրամադրութեանց ուժովը եկեղեցիներու միրելիշիուրիւն ըսուած բանը վերցուած է Հայոց ազգին համար:

Կ. Պոլսոյ և շրջակայից մէջ՝ ազգային ո՞ր և է շինութեանց կամ վերանորոգութեանց չկրնար ձեռնարկութիւն, առանց գիտութեան Տնտեսական Խորհրդոյ և հաճութեան Քաղաքական ժողովոյ:

Տնտեսական Խորհրդը՝ Ազգային Ելեւմտից, Կտակաց և Հիւանդանոցի Հոգաբարձութիւններուն, նաեւ Թագական Խորհրդուն Ելուն մատակարարութեանը վրայ Հակողութիւն պիտի ընէ, և ասոնց ամէն մէկէն որոշեալ ժամանակներ Համար պաշտօնական ժողովոյն պիտի Հազորդէ:

Տնտեսական Խորհրդը տարեկիլին երկու ամիս առաջ՝ յետագայ տարւոյ մէջ ըլլալիք հասոյթն ու ծախքը Ելեւմտից Հոգաբարձութենէն ստուգելով, հաշուեկշիռը պիտի պատրաստէ և Քաղաքական ժողովոյն ներկայացնէ:

3.— Պատաստանական Խորհուրդ

Յօդ. 47.— Պատաստանական Խորհրդը կը բաղկանայ ութիւն իրաւագէտ, և ամուսնացեալ և քառասուն տարին լրացուցած անձերէ, որոնց չորսը եկեղեցական և չորսը աշխարհական պիտի ըլլան:

Պատաստանական Խորհրդոյ նախագահը՝ Պատրիարքի Փոխանորդն է, և անդամներուն բոլորն ալ Խառն ժողովոյ կողմէն կ'ընտրուին՝ քուէից առաւելութեամբ:

Պատաստանական Խորհրդոյ պաշտօնն է՝ ընտանեկան վէճերը լուծել, և Բ. Դրան կողմէն Պատրիարքարան յանձնուած դատերը՝ յանձնարարութեան համեմատ քննել և որոշել:

Երբ պատահի այնպիսի դատ մը զոր Պատաստանական Խորհրդը իր ձեռնշասութենէն վեր դատէ, ըստ պահանջման ինդրոյն կամ Կրօնական կամ Քաղաքական և կամ Խառն ժողովոյն յանձնուելուն հարկաւորութիւնը կը ցուցնէ:

Եթէ Պատաստանական Խորհրդոյ մէջ զոշուած դատի մը դէմ բողոքէ դատապարտեալը, ինդիրը վերստին կը քննուի յիշեալ ժողովներէն մէկուն մէջ՝ որո՛ւն որ կը վերաբերի:

4.— Վանօրէից Խորհուրդ

Յօդ. 48.— Վանքերն ազգային սեպհական ստացուածքն ըլլալով, ազգին կը վերաբերի անոնց մատակարարութեան հասութից ու ծախուց ընդհանուր անսչութեան և քննութեան իրաւունքը:

Ըստ որում Հարկաւոր է որ ամէն Վանք իրեն համար յատուկ կանոններ ունենայ, կեղրոնական Վարչութեան Կրօնական և Քաղաքական ժողովները Խառն ժողով կազմելով, իւրաքանչիւր վանքի Միաբանութեան, նաեւ Վանօրէից Խորհրդին կարծիքն առնելէ եաքը, պէտք եղած կանոնադրութիւնը կը պատրաստեն, և Ազգային Ընդհանուր ժողովոյ հաստատել կուտան:

Սցյն կանոնադրութեանց հիմնական սկզբունքն են.

Ա. Իւրաքանչիւր Վանքի մասնաւոր մատակարարութիւնը իր Միաբանութեան կը վերաբերի: Խսկ ամէնուն վրայ ընդհանուր անսչութիւն ընելու իրաւունքը կեղրոնական Վարչութեան կը վերաբերի, որ կը գործադրէ Վանօրէից Խորհրդին ձեռօք:

Բ. Իւրաքանչիւր Վանքի վանահայրը իր Միաբանութեան կողմէն կ'ընարուի, և կեղրոնական Վարչութեան Խառն ժողովը հաւանութեամբը Պատրիարքի ձեռօք կը հաստատուի:

Վանահայր ըլլալու անձը պէտք է որ երեսունուհինդ տարին լրացուցած, և Օսմանեան Տէրութեան հպատակ վարդապետներէն ըլլայ:

Գ. Բոլոր Վանքերը Ազգին բարոյական զարգացմանը ծառայելու պարտաւոր են. ուստի ամէն մէկը իր կարողութեան

չափով՝ ունենալու է ընծայարան, թանգարան, Տպարան, Հիւանդանոց, և ասոնց պէս ուրիշ ազգօգուտ հաստատութիւններ:

Վանօրէից Խորհուրդը կը բաղկանայ եօթն անձերէ, զոր Քաղաքական ժողովը կ'ընտրէ քուէից առաւելութեամբ:

Վանօրէից Խորհուրդին պաշտօնն ու պարտաւորութիւնն է՝ իւրաքանչիւր Վանքի Կանոնաց գործադրութեանը հսկել և Վերատեսչութիւնը ընել, եկամուտներն ու հասոյթները ստուգել, և ծախքերը քննել ու կանոնաւորել:

Վանօրէից Խորհուրդը կ'ընտրէ վանականներուն մէջէն իւրաքանչիւր Վանքի մատակարարութեան պաշտօնին համար պէտք եղած անձինքը. Ասոնք Վանահօր Նախագահութեամբ՝ և իրենց վանքին յատկացեալ կանոններուն համաձայն Վանքը տնտեսելով, որոշ ժամանակներ՝ հաշուեհամար կուտան Խորհուրդին:

5.—Ելեւմտից Հոգաբարձութիւն

Յօդ. 49.—Ելեւմտից Հոգաբարձութիւնը կը բաղկանայ եօթն հաշուագէտ անձինքէ, զոր Քաղաքական ժողովը կ'ընտրէ քուէից առաւելութեամբ:

Ելեւմտից Հոգաբարձութեան պաշտօնն է ազգային կեդրոնական սնտեսութիւնն ու համարակալութիւնը:

Այս սնտուկին մուտքն են՝ ազգային ընդհանուր տուքը, կոստանդնուպոլսյ Պատրիարքական Գիւանատան հասոյթք, և առանց մասնաւոր տեղ մը որոշելու ազգին անուանը եղած կտակ կամ նուէր: Ելեքն են՝ Պատրիարքարանի և Գիւանատան սովորական ծախք. Կեդրոնական Վարչութեան ձեռքը եղած ազգային հաստատութեանց և կարօտեալ թաղերու ժրուելիք նպաստ, և զանազան ուրիշ պատահական ծախք:

Ելեւմտից Հոգաբարձութիւնը կը հաւաքէ ամէն այս հասոյթները, եւ իր ձեռօք կ'ըլլան յիշեալ ծախքերը, միշտ Տնտեսական Խորհուրդին գիտութեամբը և Քաղաքական ժողովը հաւանութեամբը:

Ելեւմտից Հոգաբարձութիւնը պարտաւոր է իր տնտեսութեան յանձնուած ազգային սնտուկին հաշիւը տոմարա-

կալութեան կանոնաւ կարդադրել, եւ որոշեալ ժամանակներ հաշուեցուցակ ներկայացնել Տնտեսական Խորհուրդին, որ ստուգելով և վաւերացնելով կը հաղորդէ Քաղաքական ժողովոյն:

6.—Կտակաց Հոգաբարձութիւն

Յօդ. 50.—Կտակաց Հոգաբարձութիւնը կը բաղկանայ եօթն անձինքէ, որոց երկը եկեղեցական և չորսը աշխարհական՝ Խաղաղական՝ Խառն ժողովակ կ'ընտրուին քուէից առաւելութեամբ: Կտակաց Հոգաբարձութեան պաշտօնն է՝ ազգային կտակաց Հոգաբարձութեան պատարագին է՝ կտակաց օրիկաց անօրէնութիւնը: Իր պարաւորութիւնն է՝ կտակաց առեւոր կերպիւ և կտակարարին նպատակին և դիտաւորութեանը համեմատ գործադրութեանը հսկել:

Կտակաց Հոգաբարձութեան համար պէտք եղած մասւոր կանոնագրութիւնը՝ Խառն ժողովը պիտի պատրաստէ Կտակաց Հոգաբարձութեան և Տնտեսական Խորհուրդին կարծիքն առնելով, և Ընդհանուր ժողովը պիտի հաստատէ:

Կտակաց Հոգաբարձութիւնը որոշեալ ժամանակներ իր կտակաց Հոգաբարձութիւնը պիտի ներկայացնէ Տնտեսական վերաբերեալ հաշիւները պիտի ներկայացնէ Տնտեսական Խորհուրդին, որ ստուգելով և վաւերացնելով պիտի հաղորդէ Քաղաքական ժողովոյն:

7.—Հիւանդանոցի Հոգաբարձութիւն

Յօդ. 51.—Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը կը բաղկանայ ինն անձինքէ, զոր Քաղաքական ժողովը կ'ընտրէ քուէից առաւելութեամբ: Ասոնք երկուքը վկայեալ բժիշկ պիտի ըլլան:

Հիւանդանոցի Հոգաբարձութեան պաշտօնն է՝ Ազգային Հիւանդանոցը և անոր սեպհական կալուածներն ու եկամուտները տնտեսել, և անոնց հասոյթով ու ազգային սնտուկին նպաստիւը մատակարարել զայն:

Այս հաստատութիւնը չորս շրջանակի բաժնուելով, մէկը՝ աղքատիկ հիւանդները դարմանելու, երկրորդը՝ ծեր և անաղքատիկ հիւանդները դարմանելու, երրորդը՝ խելագարները կար աղքատները պատապարելու, երրորդը՝ խելագարները խնամելու, և չորրորդը՝ որդ և անտէրունց տղաքը դաստիարակելու պիտի յատկանան:

Այս շենքին կարգադրութիւնն ու տնտեսութիւնը բժշկական և առօղջապահիկ կանոնաց համեմատ պիտի տնօրինուին:

Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը այս հաստատութեան տնտեսութեան մասին՝ Տնտեսական Խորհուրդին, և գաստիարակութեան մասին՝ Ուսումնական Խորհուրդին պատասխանատու է. և այն Խորհրդոց որոշեալ ժամանակներ համար պիտի տայ իր գործողութեանց վրայ:

Է. — ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՔ

Յօդ. 52. — Թաղական Խորհուրդները կը բաղկանան ըստ տեղոյն՝ հինգէն մինչեւ տասներկու անդամներէ:

Թաղական Խորհուրդին պաշտօնն է՝ թաղին ժողովրդեան ազգային գործոց մատակարարութիւնը, եկեղեցւոյ և գպրատան Հոգաբարձութիւնը, աղքատաց խնամակալութիւնը, եւ ազգայնոց մէջ պատահած վէճերուն քննութիւնն ու խաղաղաբարութիւնը:

Իր պարտաւորութիւնքն են՝ թաղին եկեղեցւոյ պայծառութեանը խնամ տանիլ, թաղին մէջ թէ աղջիկ և թէ մանչ տղայոց դաստիարակութեան համար դպրատուններ հաստատելու ջանք ընել, և թաղին կարօտեալ ընտանեաց ձեռնտութիւն ընել:

Յօդ. 53. — Ամեն թաղ մէկ մէկ լնտուկ պիտի ունենայ՝ Թաղական Խորհուրդին տնօրէնութեանը տակ:

Այս մնառին մուտքն են՝ թաղին ժողովրդեան կողմէ արուած թաղական տուբը, եկեղեցւոյ եւ գպրատան կալուածոց եկամուտները, եկեղեցւոյն հասոյթները, կոսակաւ կամ ուրիշ կերպիւ եղած նուէրները ելն. : Ելքն են՝ թաղին եկեղեցւոյն եւ գպրատանց ծափին ու աղքատաց արուելիք օգնութիւնները :

Ամեն Թաղական Խորհուրդի թաղին մէջ եղած ծնոց, ամուսնութեանց և վախճանմանց արձանագրութիւնը պիտի ընէ կանոնաւոր կերպով մասնաւոր Տօմարի մը մէջ:

Յօդ. 54. — Թաղական Խորհուրդները՝ իրենց պաշտօնին վերաբերեալ գործոց մէջ Տեսուչ Խորհուրդներուն հետ ուղղակի յարաբերութիւն ունին, այսինքն՝ գպրատանց համար՝

Ուսումնական Խորհուրդին հետ, տնտեսական և դրամական գործոց համար՝ Տնտեսական Խորհուրդին հետ, դատի վերաբերեալ գործոց համար՝ Գատաստանական Խորհուրդին հետ: Եւ ասոնց ամէն մէկին որոշեալ ժամանակներ համար պիտի տան իւրաքանչիւրին վերաբերեալ գործոց վրայ:

Յօդ. 55. — Իւրաքանչիւր Թաղական Խորհուրդի իր թաղին ժողովրդեան կողմէն կ'ընտրուի:

Ամէն աղգային անհատ որ քսան և հինգ տարին լրացած է, և ըստ Ենրդ յօդուածոյ Սահմանադրութեան՝ ընտրողութեան իրաւունքէն դատաստանապէս զրկուած չէ, իրաւունք ունի մասնակից ըլլալ ընտրութեան Թաղական Խորհրդոց անդամոց:

Յօդ. 56. — Թաղական Խորհրդոց պարտաւորութիւնն ու ընթացքը սահմանելու համար պէտք եղած կանոնագրութիւնը կրօնական և Քաղաքական ժողովներուն ձեռօք պիտի շնուի:

Թաղական Խորհրդոց անդամներուն պաշտօնը չորս տարի կը տեւէ. հինգերորդ տարւոյն սկիզբը կը նորոգուին, և անմիջապէս վերընտրելի են:

Ը. — ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ Կազմութիւն եւ պարտաւորութիւն

Յօդ. 57. — Ազգային Ընդհանուր Ժողովը հարիւր քառասուն երեսիոխաններէ կը բաղկանայ. որոնց՝

Ա. Մէկ եօթներորդ մասը, այսինքն քսանը, եկեղեցական երեսիոխանք են, զոր կոստանդնուպօլսոյ մէջ գտնուող եկեղեցականը կ'ընտրեն:

Բ. Երկու եօթներորդ մասը, այսինքն քառասունը, գաւառներէն գալիք Ազգային երեսիոխանք են:

Գ. Չորս եօթներորդ մասը, այսինքն ութսունը, կոստանդնուպօլսոյ Ժաղերէն ընտրուած երեսիոխանք են:

Յօդ. 58. — Կրօնական և Քաղաքական Ժողովոց անդամները Ընդհանուր Ժողովին ներկայ կը գտնուին, բայց եթէ երեսիոխան ընտրուած չեն՝ Ընդհանուր Ժողովին մէջ քուէ չունին:

Յօդ. 59.— Ընդհանուր ժողովը նիստ չկրնար ընել՝ մինչեւ որ անդամոց մեծագոյն մասը, այսինքն գոնէ եօթանասունումէկ հոգի ներկայ չըլլայ:

Յօդ. 60.— Ընդհանուր ժողովին պաշտօնն է.—Պատրիարքը, կաթողիկոսը և Ազգին գլխաւոր պաշտօնաստարները, և Կրօնական ու Քաղաքական ժողովոց անդամները ընտրել, Ազգային ժողովոց վարչութեանը հսկողութիւն ընել, սոյն ժողովներուն վերաբերեալ՝ բայց իրենց ձեռնհասութենէն վերհամարուած գործերը որոշել և վճռել, և Ազգային Սահմանադրութիւնը անխախտ պահել:

Յօդ. 61.— Ընդհանուր ժողովը կը գումարուի՝

Ա. Ըստ վաղեմի սովորութեան ամէն երկու տարին անգամ մը՝ Ապրիլ ամայ վերջերը, Ազգային Վարչութեան երկամբայ ընթացքին տեղեկագիրը մտիկ ընելու, և ելմտական պաշտօնակալաց ձեռօք ժողովուած և ծախս եղած գումարներուն ընդհանուր հաշիւը տեսնելու և քննելու, Կրօնական և Քաղաքական ժողովոց բոլոր անդամները փոխելով՝ ուրիշներ ընտրելու, և յետագայ երկու տարուան մէջ ազգային տուրքը ի՞նչպէս անօրինուելիքը սահմանելու համար:

Այս երկ-տարեկան ժողովը սկսած օրէն մինչեւ երկու ամիս տեսւելով իր նիստերը կը վերջացնէ:

Ընդհանուր ժողովոց այս նիստերուն մէջ՝ միանդամայն Ազգային Վարչութեան ժողովներուն անդամ գտնուող երեսփոխանները ամէն խնդրոյ վրայ կրնան խօսիլ. բայց տուրքի և ընտրութեան խնդիրներէն զատ՝ ուրիշ խնդիրներու մէջ չեն կրնար քուէ տալ:

Բ. Կաթողիկոսի ընտրութեան մասնակից ըլլալու համար:

Գ. Կոստանդնուպոլսոյ և Երուսաղէմի Պատրիարքները ընտրելու համար:

Դ. Կրօնական և Քաղաքական ժողովոց մէջ, կամ՝ Պատրիարքին ու Ժողովոց մէջ պատահած անհամաձայնութիւնը բառնալու համար: Սոյն պարագայից մէջ՝ անհամաձայնութեան ենթակայ եղող կողմերը Ընդհանուր ժողովոյ մէջ խօսք միայն ունին և ոչ քուէ:

Ե. Ազգային Սահմանադրութեան վերպննութեանը համար:

Եւ վերջապէս այնպիսի ինսդիլներու համար որոց վրայ որոշում տալը Ընդհանուր ժողովոյն կը վերաբերի:

Սակայն այս տեսակ արտաքոյ կարգի նիստերուն տեղի ունենալէն առաջ՝ Ընդհանուր ժողովոց գումարման պատճառը Պատրիարքարանի կողմէն Բարձրագոյն Դրան իմաց տրուելով, անոր հաճութիւնը կ'առնուի:

Յօդ. 62.— Պատրիարքը կը գումարէ Ընդհանուր ժողովը, Կրօնական և Քաղաքական ժողովոյ մէկուն համահաճութեամբը, և թեամբը, և կամ նոյն խակ Ընդհանուր ժողովոյ մէկուն համահաճութեամբը, և կամ նոյն Քաղաքական ժողովոց մէկուն համահաճութեամբը մասին Խընդիսկ Ընդհանուր ժողովոյ անդամոց մեծագոյն մասին Խընդիսկ Սիայն թէ այս կերպ արտաքոյ կարգի ժողով գումարնօքը: Միայն թէ առաջ կումարման պատճառը Բարձրագոյն Դրան մարելէն առաջ՝ գումարման պատճառը Բարձրագոյն Դրան մարելով, անոր հաճութիւնը առնել հարկ է:

ԸՆԴՐՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱԾԱՅ

Յօդ. 63.— Կոստանդնուպոլսոյ մէջ գտնուող բոլոր եկեղեցականք՝ Պատրիարքի հրաւիրանոք՝ ապրիլ ամսոյ վերջը կեղեցականք տեղեկագիրը հրաւիրանոքին, եւ գաղանի քուէտակութեամբ տեղ մը կը գումարուին, եւ գաղանի քուէտակութեամբ տեղ քուէտից բացարձակ առաւելութեամբ Ազգ. Ընդհանուր ժողովոյ եկեղեցական անդամները կ'ընտրեն, թէ՛ հանուր ժողովոյ եկեղեցական անդամները կ'ընտրեն, թէ՛ վարդապետներէն, թէ՛ վարդապետներէն եւ թէ՛ քահանանեպիսկոպոսներէն, թէ՛ վարդապետներէն դուրսերը պաշտօն չունենան, եւ հասակաւ երեսուն տարին լրացուցած, եւ գոնէ նենան, եւ հասակաւ երեսուն տարին լրացուցած, եւ ո՛ր եւ է գատասկնդ տարի առաջ ձեռնադրուած ըլլան, եւ ո՛ր եւ է գատասկնդ տակ չգտնուին:

Յօդ. 64.— Եկեղեցական երեսփոխանաց պաշտօնը տասն տարի կը տեսւէ, եւ երկու տարին անդամ մը՝ հինգերորդ տարի կը տեսւէ, եւ երկու տարին անդամ մը՝ հինգերորդ մասը առամասը փոխուելով կը նորոգուի: Այս հինգերորդ մասը առամասը ութիւն ութ տարին երեսուն մէջ՝ վիճակաւ պիտի որոշուի եւ հանձնին ութ տարին երեսուն մէջ՝ վիճակաւ ելած և թէ՛ տասնամեայ պաշտօնը լրացուցած անդամները անմիջապէս վերընտրելի են:

ԷՆՏՐՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԵԲԵՍՓՈԽԱՆԱՅ

Ա. — Ընտրութեան և ընտրելուքեան պայմանն

Յօդ. 65. — Ընտրողական իրաւունց հիմն կը բռնուին՝ ազգային տուրքը, և անձնական արժանիքը:

Ազգային տուրքը ընտրողութեան իրաւունք տալու համար, պէտք է որ ընտրողը տարին գո՞նէ հօթանասուն ու հինգ դուրսուշ ընդհանուր տուրք վճարէ:

Ընտրողութեան անձնական արժանեօք իրաւունք ունեցողներն են՝ արքունի զիւաններուն և տէրութեան ուրիշ պաշտօններուն մէջ գտնուողները. վկայեալ բժիշկները. օգտակար գրքերու հեղինակները. դպրատանց ուսուցիչները, և ազգին օգտակար ծառայութիւններ մատուցած անձինք:

Յօդ. 66. — Ընտրողութեան իրաւունք ունին քսան և հինգ տարին լրացուցած անձինք. սակայն ընտրողք հարկ է որ Օսմաննեան տէրութեան հպատակ ըլլան:

Յօդ. 67. — Ընտրելու իրաւունքէն դատաստանապէս դրկեալ են հետեւեալ չօրս գաս անձինքը.

Ա. Քրէական յանցանօք դատապարտեալները, որոնք ըստ պատժական օրինաց Տէրութեան՝ քաղաքականապէս մեռեալ կը համարուին:

Բ. Ազգային գործոց մատակարարութեանը մէջ նենդուածեամբ բռնուած, և Ազգ. Ժողովներէն մէկուն կողմէն դատապարտուած անձինք, որոց համար ազգային գործերու մէջ չգործածուիլը վճռուած ըլլայ դատովին կողմէն:

Գ. Տէրութեան դատարաններուն կողմէն զգաստացուցիչ պատիք կրողները, որոց պատժոյն պայմանաժամը դեռ լրացած չէ:

Դ. Խելադարութեան պատճառաւ անբաւական դատեալները, որոց կատարելապէս առողջացեալ ըլլալը օրինաւոր կերպիւ հաստատուած չըլլայ:

Յօդ. 68. — Ընտրելի են ազգին այն ամէն անհամները, որոնք երեսուն տարին լրացուցած ըլլալով, Օսմաննեան հպատակ, Տէրութեան օրինացը տեղեակ, և ազգային գործոց հմուտ են և ընտրողութեան իրաւունքէն ըստ 67րդ յօդուածոյ դրկուած չեն:

Բայց կոստանդնուպոլսոյ թաղերուն կողմէն ընտրուելիք ութուուն երեսփոխանոց գո՞նէ եօթը՝ աստիճանաւոր անձինք ըլլալու են:

Բ. — Եղանակ ընտրութեան

Յօդ. 69. — Կոստանդնուպոլսոյ թաղերէն և գաւառներէն ընտրուելիք երեսփոխանոց թաշխաման ցուցակը շինելու համար, ամէն երկու տարի ֆետրուար ամսոյ սկիզբը՝ Ազգ. Կրօնական և քաղաքական ժողովները, Տեսուչ Խորհրդոց աւենապեաններուն հետ մեկտեղլով Համախորհրդ ժողովի կը կազմեն, և Պատրիարքական Գիւանատան ընդհանուր պազառ համարին նայելով, ամէն մէկ թաղին ու գաւառին կողմէն քանի՛ երեսփոխան ընտրուելիքը կ'որոշեն, Պոլսոյ թաղերուն համար՝ ընտրուաց թիւը, և գաւառներուն համար՝ բընակաց թիւը հիմն բռնելով: Եւ այս կերպով շինուած ցուցակին համեմատ՝ իւրաքանչիւր թաղի և գաւառի տալու երեսփոխանաց թիւը Պատրիարքի ձեռօք անոնց կը ծանուցանեն:

Երեսփոխանաց պաշտօնը տասն տարի կը տեւէ. և երեսփոխանաց պաշտօնը տասն տարի կուտանդնուպոլսոյ թաղերէն և թէ՛ գաւառներէն ընտրուած ազգային երեսփոխաններուն հինգերորդ մասը կը փոխուի և կը նորոգուի: Այս հինգերորդ մասին ընտրութիւնը պիտի կատարուի ամէն երկու տարին անգամ մը, թէ՛ թաղերուն և թէ՛ գաւառներուն կողմէն, մէջերնին փոփոխակի կարգ պահելով:

Այս փոփոխակի կարգը առաջին ութ տարիներուն մէջ՝ վիճակաւ պիտի որոշուի. սա՛ պայմանաւ որ եթէ թաղի մը ընտրուները և կամ գաւառի մը բնակչաց թիւը աւելցած կամ պակսած է, այն թաղին կամ գաւառին տալու երեսփոխանաց թիւն ալ համեմատութեամբ պիտի տւելիայ կամ պակսի:

Վախճանեալ կամ հրաժարեալ երեսփոխանաց աեղ ընտրուելիք անձինքն ալ՝ տմէն տարի տարեգլխէն երկու ամիս տուած պէ՛տք է ընտրուին:

Թաղական երեսփոխանները Կ. Պոլսոյ թաղերուն բնակչաց կողմէն պիտի ընտրուին: Խոկ գաւառական երեսփոխանաց պիտի ընտրուին:

Ները իւրաքանչիւր գաւառի Ընդհանուր Ժողովոյ կողմէն
պիտի ընտրուին:

Յօդ. 70.— Թէ՛ Պոլսոյ թաղերէն և թէ՛ գաւառներէն ուզուած երեսփոխանները՝ հարկ չէ՛ որ ընտրող թաղին կամ գաւառին բնակիչներէն ըլլան, բաւակա՞ն է որ Կոստանդնուպոլոյ մէջ բնակին, իրենց ներկայացուցած թաղին կամ գաւառին ազգային գործոցը հմուտ ըլլան, և ազգասիրութեամբ՝ ուզութեամբ և արդարախոհութեամբ ընտրողաց յարգն ու համարումը ստացած անձինք ըլլան:

Ազգային երեսփոխանները ո՛չ թէ զիրենք ընտրող թաղին կամ գաւառին երեսփոխանները կը համարուին Ընդհանուր Ժողովոյ մէջ, այլ Ազգին երեսփոխաններն են՝ համազօր իշխանութեամբ:

Յօդ. 71.— Երկու տարին անգամ մը Պոլսոյ թաղերուն կողմէն ընտրուելիք երեսփոխանաց հինգերորդ մասին համար՝ Պատրիարքը Փետրուար ամսոյ մէջ ընտրող թաղերուն ամէն մէկուն կը ծանուցանէ քանի՛ երեսփոխան ընտրելիքը՝ ընտրողութեան և ընտրելութեան պայմաններն ալ յիշեցնելով:

Այս ժանուցման վրայ՝ Թագական Խորհուրդները երեսփոխանաց ընտրութեանը կը ձեռնարկեն: Բայց ընտրական գործողութեանց համար թաղին քարոզիչը՝ կամ անոր չզբանուած ժամանակը՝ Աւազերէցը նախագահութիւն կ'ընէ, և թաղին բնակիչներէն երեքէն մինչեւ վեց պատուաւոր անձինք Թագական Խորհուրդին վրայ կ'աւելցուին:

Այս կերպով կազմուած Ընտրողական Ժողովներուն ամէն մէկը՝ իր թաղին մէջ ընտրողութեան իրաւունք ունեցողներն ստուգելով, այլուրէնի կարգաւ ընտրողաց ցանկ մը կը պատրաստէ, և ուժ օր բաց մնալու պայմանաւ Թաղական Խորհրդարանի մէջ կամել կուտայ:

Ընտրողական Ժողովը ընտրելեաց որոշումը գիւրացնելու համար՝ ուզուած երեսփոխաններուն թիւէն եռապատիկ աւելի ընտրելուաց ցուցակ մըն ալ կը պատրաստէ, և այն ալ կամել կուտայ Խորհրդարանին մէջ: Սակայն ընտրողը ամենեւին պարտաւորեալ չեն ընտրելեաց ցուցակին չետեւելու:

Գաւառներուն մէջ ալ՝ գաւառական Ընդհանուր Ժողովը անդամները միեւնոյն կերպով կ'ընտրուին:

Գ. Քուեարկութիւն

Յօդ. 72.— Ընտրողաց ցանկին բացուելէն շաբաթ մը ետքը՝ կիւրակէ առաւօտ, ժամերգութեան աւարտմանէն ետքը, Թաղական Խորհրդարանի մէջ Քուեարկութեան կ'սկսուի ասպէս:

Թաղական Խորհրդայ Կախագահը՝ ընտրողաց ցանկը ձեռքն առած կարգաւ կը կանչէ ընտրողները, որը ընտրողաց ցանկին մէջ՝ իրենց անուան առջեւ ստորագրելէն վերջը, քանի՛ երեսփոխան ուզուած է նէ՛ այնքան անձանց անուն Ժողովի մը վրայ կը գրեն վերէն ի վար կարգաւ, և ամէն մէկ անուան առջեւ մականուն, բնակութիւն և արուեստ նըշանակելով՝ Ժողովը կը ծալլեն, և յատկապէս պատրաստուած քուեարուիին մէջ կը ձգեն: Խոկ եթէ ընտրողը պատճառաւ իւիք չը կրնան գալ Խորհրդարան, ստորագրեալ նամակաւ մը քուենին կ'ուղարկեն:

Յօդ. 73.— Քուեարկութիւնը գաղտնի է, ուստի պէտք է որ Քուեարկութ առանձին գրեն իրենց Քուեթուղթը, որպէս զի ուրիշ մը չկրնայ տեսնել դրած անունները:

Յօդ. 74.— Քուեարկութիւնը սկսած օրը պէտք է լմնայ: Ընտրողներէն ո՛վ որ իր քուեն նոյն օրը չներկայացնէ, ետքը բողոքելու իրաւունք չունի:

Յօդ. 75.— Ու ոք պիտի կարենայ միանգամայն երկու թաղի մէջ քուե տալ:

Յօդ. 76.— Ընտրութեան մասին միացեալ թաղերը և թեմերը՝ եթէ իրարու մօտ ըլլան, ընտրողները մէկաեղ ժողովուելով քուեարկութիւն կ'ընեն: Խոկ եթէ իրարմէ հեռի ըլլան՝ իրաքանչիւր թաղ կամ թեմ զատ քուեարկութիւն կ'ընէ, և ետքը երկու կողման քուեարկութեանց արդիւնքը կը միացնեն:

Յօդ. 77.— Քուեարկութիւնը կատարուելէն ետքը նոյն օրը մի և նոյն նիստի մէջ՝ Թաղական Խորհրդին առջեւ քուետուփը կը բացուի. և այս բանիս համար որոշուած քրնակները քուեներն չամրելով, քուեարկութ մուզին չետ կը բաղդատեն:

Եթէ տարբերութիւն գտնուի, և թաղական խորհուրդը
խարդախութեան կասկած ունենայ, մինչեւ առաջիկայ կիրա-
կի՝ միւս օր մը նորէն քուէարկութիւն ընել կ'սորցուի:

Նմանապէս՝ եթէ ուզուած երեսփոխանաց թիւը առաջն անգամին չլցուի, մնացածին համար երկրորդ անգամ քուէար-կութիւն կ'ըլլայ միւս օր մը :

Յօդ. 78.— Եթէ պատահի որ քուէարկուներէն մէկը պէտք եղածէն աւելի թուղվ անուշ գրած ըլլայ իր քուէ-թուղթին մէջ, նոյն թիւէն վերջը եկած անունները անըն-դունելի են. Նմանապէս անվաւեր կը համարուին այն քուէ-թուղթերը՝ որոնց մէջ գտնուած անունները վերէն ի վար կարգաւ գրուած չեն:

Յօդ. 79.— Քուէարկուաց թուզյն կէսէն աւելի քուէ ստացողներուն մէջէն՝ առաւելագոյն քուէ ստացող անձինք՝ երեսփախան ընտրուած են: Եւ եթէ երկու անձանց հաւասար քուէ տրուած ըլլայ, երիցագոյնը ընտրեալ է:

Յօդ. 80.— Խմէ առաջին անգամ քուէարկութեամբ առաւելութիւն չստացուի, Թաղական խորչուրդը կը ծանուցանէ առաւելագոյն քուէ ստացող երկու անձանց անունները, և երկրորդ քուէարկութիւնը օրինաւորապէս այն երկու անուանց վրայ կ'ըրմայ:

Յօդ. 81.— Ամէն թաղական Խորհուրդ՝ իր թաղէն ընտրուած երեսփոխանաց անունները Պատրիարքին կը ներկայացնէ մասնաւոր տեղեկագրով մը, որուն մէջ պէտք է ձշդիւնշանակուած ըլլայ ընտրեալներուն անունը, մականունը, բնակութիւնը, արհեստը, և քուէարկութեան բոլոր պարագաները:

Պատրիարքը այս տեղեկագրերը կը ներկայացնէ .Քաղաքական ժողովին որ զանոնք քննելով կը ստուգէ երեսփոխանաց ընտրելութեան պայմանները:

Այսպէս ստուգուելէն ետքը, Պատրիարքը պաշտօնական կերպիւ կը ծանուցանէ երեսփոխանաց ամէն մէկուն ըստ օրինի ընտրութիւնը, և կը հրաւիրէ զանոնք Ընդհանուր Ժողովոյ ատեան կազմել որոշեալ օր մը:

Յօդ. 82.— Ընդհանուր ժողովը իր առաջին նիստին մէջ՝ քաղաքական ժողովին քննած տեղեկագրիբը մտիկ ընելով, եղած ընտրութիւնները և երեսփոխանաց իշխանութիւնը կը վաերացնէ, որով Ընդհանուր ժողովը ըստ օրինի կազմուած կ'ըլլայ:

Ըստ համուր ժողով կրնայ զումարուիլ, եթի կոստանդնուպոլիսոց երեսփոխանաց մեծագոյն մասը բնարուած ըլլայ, առանց սպասելու գաւառական երեսփոխանաց ընարութեան վախճանին՝ որոնց լուրջ մէկ կօգմէն կոստանդնուպոլիս հանելու վրայ կըլլայ:

Յոյ. 83.— Եթէ մէկը քանի մը թաղերու կամ գաւառ-
ներու կողմէն ընտրուած ըլլայ, ինք կ'օրոշէ ո'ր թաղին
կամ ո'ր գաւառին երեսվոխանութիւնն ընդունիլը, և եթէ
ինք չուզէ օրոշելի, Ընդհանուր ժողովը վիճակաւ կ'օրոշէ:

Յօդ. 84.—Երեսփոխանաց անուան ցուցակը և պահանջման
ժողովոյ սրահին մէջ կախուած պիտի մնայ՝ այբուբենի կար-
գաւ շինուած. և փրաքանչիւր անուան տառեւ պիտի նշա-
նակուի հրաժարում, վախճանում, և այլ ի՞նչ որ պատահի-
Այս ցուցակը երկու տարին անդամ մը պիտի նորոգուի:

Q L A B B E .

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆԱՔ ԺՈՂՈՎՈՑ ԵՒ ԽՈՇԲԴՈՑ

Յոյ. 85. — Ամէն ժողով և Խորհուրդ պիտի տնենայ ատենական Գիւան մը, որ կը բազկանայ մէկ ատենապետէ մը, մէկ ատենապրէ, և երրեմն նա'ւ ատենապետի և ատե- նապրի փոխանորդներէ; Ասոնց ամէնն ալ հարկաւ ժողովոյ անգամներէն պիտի բլան:

Յանդաւունիսը անմիջապէս զբրլուարդուր առ
Յօդ. 86. — Ըստն մեծագոյն մասի ներկայութեան Ատ-
եան չի կրնար կաց-ճուիիր

Յոդ. 87. — Խոզիր մը լու քննուելէն, և անոր վրայ
ներկայ ժաղովակիանաց կարծիքը հասկցուելէն վերջը, բուեի
կը գրուի, և ձայնից աղաւելութեամբ որոշում կը տրուի:
Երբ ձայնից հաւասարութիւն պատահի, եթէ նախազանը
ներկայ է՝ անոր կարծեաց կողմը կը հակի որոշամը, եթէ
ո՞չ՝ Ատհեազիատին կողմը:

Յօդ. 88.— Խառն ժողովոյ մէջ քննուած որ և է խնդրոյ որոշում տրուելու համար, պէտք է որ երկու ժողովները զատքուէարկութիւն ընեն: Երբ երկուքին ալ մեծագոյն մասը միեւնոյն որոշումն ըրած ըլլայ, խնդիրը լուծուած է. իսկ եթէ որոշումնին տարբեր ըլլայ, կարծեաց անհամաձայնու թիւն կը համարուի. և հետեւաբար խնդրոյն որոշումը ընդ-

հանուր ժողովին կը ձգուի:

Խառն ժողովը օրինաւորապէս գումարուած համարուեալու համար, պէտք է որ ժողովոց երկուքին ալ մեծագոյն մասը ներկայ գտնուին:

Յօդ. 89.— Ընդհանուր ժողով գումարուելէն գոնէ վեց օր առաջ՝ պէտք է որ Պատրիարքարանի կողմէն հրաւիրաւ նաց գրեր յուղարկուին անդամներուն:

Գ. Լ. ՈՒ Խ. Գ.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Տ Ո Ւ Ր Ք

Յօդ. 90.— Ամէն ազգային անհատ որ չափահաս է եւ վաստակ ու շահու տէր, պարտական է տրօք մասնակից ըլ- լալ Ազգային ծախուց:

Այս տուրքը տարեկան է. եւ բաշխման հիմը կը բոնուի իւրաքանչիւր անհատի կարողութիւնը:

Յօդ. 91.— Ազգային տուրքը երկու տեսակ է. մէկը ընդհանուր՝ որ ընդհանուր ծախուց յատկացեալ է, եւ կը հաւաքուի Պատրիարքարանին կողմէն, Ազգ. Կեղրոնիական անտուկին համար. եւ միւսը մասնաւոր՝ որ իւրաքանչիւր թաղի մասնաւոր ծախուց յատկացեալ է, եւ կը հաւաքուի Թաղական խորհրդոյ կողմէն, Թաղական մնառուկներուն հա- մար:

Յօդ. 92.— Կոստանդնուպոլսոյ մէջ ընդհանուր տուրքի բաշխման եւ հաւաքման եղանակը՝ Քաղաքական ժողովին մէջ կ'որոշուի, եւ Ընդհանուր ժողովով կը հաստատուի: Իսկ մասնաւոր տուրքը՝ ամէն թաղ իր խորհրդոց մէջ կ'որոշէ եւ կը հաստատէ:

Սոյնպէս կը տնօրինուին նաեւ գաւառներուն մէջ գա- ւառական ընդհանուր տուրքն ու Թաղական մասնաւոր տուրքը:

Յօդ. 93.— Գաւառներուն կողմէն Ազգային Պատրիար- քարանի Սնտուկին տրուելու մինչեւ ցարդ սովորութիւն

եղած տուրքին բաշխման և հաւաքման եղանակը՝ Ընդհանուր ժողովը պիտի որոշէ, և Բարձրագոյն Դրան հաճութեամբը պիտի գործադրուի:

Գ. Լ. ՈՒ Խ. Գ.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Գ Ա Վ Ա Ռ Ա Կ Ա Ն Վ Ա Ր Չ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Յօդ. 94.— Առաջնորդը Գաւառական ժողովոց նախագահն է, և անոնց գործադիր իշխանութիւնը կը վարէ:

Իր պարտաւորութիւնն է գաւառին մէջ Ազգային Սահ- մանադրութեան գործադրութեանը հսկել:

Յօդ. 95.— Առաջնորդը չպիտի կարենայ վանքերու մէջ բնակութիւն հաստատելով՝ պաշտօնին տեղէն հեռանալ, այլ գաւառին գլխաւոր քաղաքին մէջ Ազգային Առաջնորդարանը պիտի բնակի, ուր կը գումարուին և գաւառական ժողով- ները:

Երբ Առաջնորդ մը միանգամայն եւ վանահայր ըլլայ, եթէ վանքը մէկ օրուան ձամբայ հեռի է Առաջնորդանիստ քաղաքին՝ կրնայ երկու պաշտօնն ալ մէկտեղ վարել, երբեմն երբեմն վանքին այցելութիւն ընելով: Բայց եթէ հեռաւորու- թիւնը օրուան մը ձանապարհէ աւելի ըլլայ, պէտք է որ վանքին մէջ իրեն փոխանորդ կարգելով, ինք քաղաքը բնակի: Սակայն հարկ եղած ժամանակը իր Վահճակին ամէն կողմը այցելութեան կրնայ երթալ:

Յօդ. 96.— Կոստանդնուպոլսոյ մէջ եղածին նման՝ զաւառ- ներուն մէջ ալ ամէն թաղ պիտի ունենայ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐ- ՃՈՒՐԴ մը, ԹԱՂԱԿԱՆ ՄՆՏՈՒԿ մը, եւ ԹԱՂԱԿԱՆ ԴԻՒ- ՆԵՏՈՒԿ մը:

Նմանապէս Առաջնորդանիստ քաղաքին մէջ պիտի հաս- տառուին ԿՐՈՆԱԿԱՆ եւ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ: Եւ Քա- ղաքական ժողովին տնօրէնութեան տակ՝ ԳԱՎԱՌՈՒԿԱՆ ՄՆՏՈՒԿ մը:

Նաեւ Առաջնորդարանի մէջ ԳԱՎԱՌՈՒԿԱՆ ԴԻՒՆԵՆԵՏՈՒԿ մը հաստատուելով, առաջնորդական վիճակին բոլոր ժողո- վըրդոց թաղական ազգահամարի տումարները հօ՞ն պիտի ժողվուին, եւ Գաւառական ընդհանուր ազգահամար պիտի կազմուի:

Յօդ. 97.— Առաջնորդի ընտրութիւնը նոյն եւ նման գաւառիարքի ընտրութեան, գաւառական ընդհանուր ժողովո- կ'ըլլայ, եւ ընտրութեան տեղեկագիրը տեղւոյն խառն ժողով

վոյն միջոցաւ զատրիարքին կ'ուզարկուի: Պատրիարքը Կեդ-
բոնական Վարչութեան Խանն ժողովոյ համահաճութեամբ
կ'անուանէ զԱռաջնորդը, եւ Բարձրագոյն Գրան իմաց տալով
պաշտօնական հրամանուգիրը կ'ընդունի:

Յօդ. 98.— Գաւառական ժողովները Անդրօնական Վար-
չութեան ժողովներուն վերաբերեալ արամազրութեանց հա-
մեմատ պիտի կազմուին, եւ պաշտօնինին ու պարտասորու-
թիւննին նոյն եւ նման են:


Բայց Գաւառական ժողովներուն անդամոց թիւը՝ իւրա-
քանչիւր վիճակի համար միանգամ պիտի սահմանուի, ամէն
մէկ գաւառի բնակչաց թուոյն համեմտառութեամբ:

Մինչեւ որ ազգային տուրքը գաւառներուն մէջ օրինաւոր
կերպին հաստատուի, տէրութեան առաջին եւ երկրորդ եւ-
երրորդ աստիճանի տուրք տուող անձինք միայն պիտի ընտ-
րեն Գաւառական Ընդհանուր ժողովոց անդամները: Եւ այս
ժողավերուն կազմութեան կերպը՝ իւրաքանչիւր վիճակի
ընակչաց թուոյն նայելով, Անդրօնական Վարչութիւնը պիտի
որոշէ, Առաջնորդաց հետ խորհրդակցելով:

Գ. 1. Ռ Խ Ե.

ՎԵՐԱԲՆՆՈՒԹԻՒՆ ՍՍՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Յօդ. 99.— Ազգային Ահմանազրութեան հիմնական սկզբ-
ունքը անփափսնելի են: Բայց երբ փորձառութեամբ՝ ի՞նչ
բունքը անփափսնելի չէ: Տարբեր ժողովներուն հարկաւոր զառարի,
ի՞նչ արամազրութեանց փոփօխութիւնը հարկաւոր զառարի,
Ընդհանուր ժողովը՝ Սահմանազրութեան հաստատութեան
հինգ տարի ետքը՝ Վերաբննութեան Յանձնաժողով մը կը
կազմէ, Արօնական եւ Քաղաքական ժողովներէն երեքական
անդամ, չորս Տեսուչ Խորհուրդներէն երկերկու անդամ, եւ
առողջացմէ զատ Ընդհանուր ժողովոյ մէջէն կտմ գրուն վեց
հօգի, ընդամենը քանի անդամ ընտրելով: Այս յանձնաժողովը
կը սահմանէ հարկաւոր զառարած փոփօխութիւնները, որ
ընդհանուր ժողովը վաերացնելէն ետքը, Բարձրագոյն Գրան
կը ներկայացուին, եւ կայտերական հրամանին համեմատ կը
գործադրուին:



Հ Բ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

ԱՐԾԻՔ ՃՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՐԱՎԱԼԱՐԱՆՈՅԻ

(Առանց հաւուելու դպրոցական օտրքը)

1. ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ ԲԱՄԲՈՎՄԻՇ.— Սիամանթօֆ.	3.50
2. ՀԱՅԻ ԲԼԿ, ՎՐԹԱՑԻ ՓԱՓԱՋԵԱՆԻ.	6.—
3. ՅԵՂԻՆ ՍԻՐՑԸ.—ՔԵՐՄՈԱԱՆԵՐ, Պ. ՎԱՐՈՒԺԱՆԻ.	9.—
4. ՑԱ.ՑԴ.Ա.ԼՈՅԸ, ԹԱՐՔԵՑ ԶԱՐԴԱՐԵԱՆԻ:	7.50
5. ԹԱՅԵՒՄ.—ՎԵԿ ԱՆԱԹԵԼ ՖՐԱԽԱ. ԽԱՐԳՄ. Ը. Մ.՝	7.—
6. ՍԱ.ՆԹՕ.—ՎՐԹԱՑԻ ՓԱՓԱՋԵԱՆԻ.	5.—
7. ԱՐՈՒ Լ.Ա.Լ.Ս. ՄՈ.ՀԱ.ՐԻ.—ԱՆԻՔԻ ԽԱԽԱԼԻԱՆԻ (սպառած)	
8. ՄՈ.ՅԲԸ.—(Նոր վէպ), Պ.ԼԵԱՆԻ ՄԵԼՈՅԵԱՆԻ:	4.—
9. ՎԵՐԺԻՆ.—ՎԵԿ ԼՈՒՅ ԾՈՅՐԻ, Բ. ԱԱՐ.	6.—
10. ՊԱ.ՐՑԻԱ.ՆԵՆԵՐ.—ԱՆԻՔԻ ԱԽԱՐԱՅԻԱՆԻ:	5.—
11. Ա.Դ.Օ. ՆԱԶԱՐ. (ԻԷՔԲԱԹ, ՎԱԼԵՔԻ ԽԱԽԱԼԻԱՆԻ.	1.50
12. ՄԵՐ ՀԱ.ԽԱՍՏԱ.ՄՐՑ., ԱԼՈՈԴԻ (Յ. ՉԱԽԵՒԼԻԱՆ).	4.—
13. ԴՐՈՒ.Դ.ՆԵՐ ՍՈՍՈՒՆԻ ԿԻՒԻՆԵՐԵՆ, ԾԱՐԱԿԻ:	2.—
14. ՆՈՐ ԿՇԵՐ, ՆՈՐ Ա.ՐԺԵԼ.Բ, ԳԵՂՄԱՅ ՎԱՐԴԱՎԱՐԵԻ:	3.50
15. ԽՆՁ Է Ա.ԶԴՈՒԹՅԻՆԻ, Գ. ԽԱՃԱԼԻ:	6.—
16. ՀԻՆ Ա.ՐԵՒՆԵԼ.Բ, Գ. ԽԱՃԱԼԻ:	10.—
17. ՍԳ.Ա.ՊՍՍ.Կ ՓԻԼ.ՌԻԾԵԱՌԻ ՅԻԾԱ.ՑՈՒՆԻՆ.	2.50
18. ՊԱ.ՑՄ. ԹՐԳԱԿԱՑ Գ.ՐԱԿ, Վ. ՓԱՓԱՋԵԱՆԻ.	8.—
19. ՄՑԵՐԻՄ ԶՐՈՅՑՆԵՐ, ՓՈՅԱԳԻ:	12.50
20. ՄԵՆ ԽԻՒ.Ա.Լ.ԽՍՑ, (ՔՐԵՍԱՆՍԵԼԻ ՆԿԱՐՈՎ) 1. ԱԿԱՐՈՒ.ՅԻ:	1.—
21, 22, 23 ՄՍ.ՏԵՆԱԾԵԱՐ ԱՐԱ.ԾԱ.ՆԻ (1. ԾԱՋԻՑ աղջիկը, 2. Ուր ՀԵՖԵԱՐԸՆԵՐ Յ. ԽԱԼԻԱՄԱՆԻ): Հատը 2.50 լրուշ.	

ԳիՆ 4.50 ԼՐՈՒՇ



6003

